



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



2775  
2776

2777  
2778

106 Kingly  
97-100



Առ աշխարհ ուր թե առ

Ա. Հ. Հ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԶԱՅՆԱԳՐՈՒԹԵԱՆ

ԵԿ


ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԵՐԱՎԻՇՏ ԱԶԴԱՅՆՈՑ

1768-1909

(ՎԱՐՁԱՏՐԵԱԼ ԻԶՄԻՐԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԱՒ)

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ

ԱՐԻՍՏՈՆԻԿՈ ՔՀԵԶ. ՀԻՍՈՒԵԱՆ



1914

ԱՐԵՒՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՏՊԱՐԱՆ

Ա. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Կ. ՊՈԼԻԱ



24269-4.2



2057  
40

100 - 2015  
18100  
13439-531

# ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԳԻՐ

Ա. ՄԵՆ. Ա. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ

Արժանաշնորհ

Տ. Արիստակիս Քինյ. Հիսարքեան

Զեր մատենագրական աշխատութեանց արդիւնքն եղող «Պատմութիւն Հայ Զայնազրութեան» անուն ծեռազիր զործն Սահակ-Մեսրոպեան Գրական Մրցման Ժ. եւ ԺԹ. մրցանակաբաշխութեան առթիւ մանրամասն ըննութեան ենթարկուելով, ըստ Գնահատման եւ դատաստանին Արժանայարգ Քննչաց եւ ըստ տեսութեանց Գրական Յանձնաժողովոյս՝ երրորդ աստիճանի մրցանակի արժանի հանդիսացաւ եւ ստացաւ տասնեւհինգ օսմանեան ոսկեոյ նուէր մը :

Ենորհաւորելով Զեր այդ յաջողութիւնն, որ արդիւնք է Զեր մեղուածան եւ խղճամիտ աշխատութեանց, ներփակեալ կ'ուղարկեմք նորիբեալ զումարին (15 օսմ. ոսկեոյ) չեքն եւ կը մաղթեմք ի Տեառնէ Զեզ կար եւ զօրութիւն՝ շարունակելու համար Զեր աշխատութիւններն առաւել եւս զարգացնելու Ազգ. մատենագրութիւնն :


Ողջունիւ սիրոյ եւ օրհնութեամբ

Մնամք Աղօթարար

Պատրիարք Հայոց Թուրքիոյ

Ասս

ՅՈՎԼԱԽՍԵՍ ԱՐՁԵՊ, ԱՐԴԱՐՈՒՆԻ



## ՅԱՌԱՋԱԲԱՆ

—♦—♦—♦—

Մեր տառապեալ Ազգը՝ որոյ անխուսափելի ճակատագիրն եղած է երկար դարերէ ի վեր անընդհատաբար հաղածանաց ենթարկուիլ, այդ անողոք վճռոյն բերմամբ վերջերս ալ երեսանամեայ բռնապետութեան անդուժ գաւաղանին տակ հեծելէ յետոյ, երբ 1908 Յուլիս 11ի պատմական օրը անակնկալ կերպով կը հռչակուէր Յամանեան Սահմանադրութիւնը մայրաքաղաքիս մէջ, ամենէն աւելի Հայերս ուրախացանք, նկատելով որ վերջ գտած էին այլեւս այն վրդովիչ մտահոգութիւնները՝ որոնցմով պաշարուած էինք ազգովին, անդիտակ ըլլալով թէ վաղորդայնը ինչ ահուելի նորութիւններ պիտի ընթառի իրեն հետ:

Այս նորահաստատ օրէնքին պարգեւած ամենամեծ բարիք ներէն մին եղաւ Մամլոյ ազատութիւնը, որու շնորհիւ հետզհետէ սկսան իրարու յաջորդել ազգային օրաթերթեր, շաբաթաթերթեր, պարլերական հանդէսներ, եւն. որոնք այսքան երկարատեւ լուսութիւնէ յնտոյ իրենց բերելին փականքը խորտակելով՝ վերջապէս կարողացան իրենց ցաւերն արտայայտել ու անոնց դարման խնդրել պատկանեալ իշխանութենէն:

Բնական է որ շնորհուած այս ազատութենէն օգտուեինք նաեւ Եկեղեցականք՝ ջանալով ունենալ մեր կրօնաթերթը, վառպահելու համար Հայ ժողովուրդին բարեպաշտական զգացումները: Այս դիտաւորութեամբ 1909 Հոկտեմբեր ամսոյ սկիզբները Եկեղեցական Համագումար ժողով մը կազմուելով, քուէից բացարձակ առաւելութեամբ ընտրուեցան «Տաճար»ի վարչական և խմբագրական մարմինները, որոց մէջ կը գտնուէր նաեւ Պատմութեանս աշխատասիրողը:

Անհուն շնորհակալութիւնս յայտնելով հանդերձ իմ սրբակրօն եղայրակիցներուս, (որոց այս ընտրութիւնը աւելի՛ իրենց սիրոյ արդասիքն էր՝ քան իմ անձնական արժանիքն) յայտարարեցի թէ ունեցած զրական ամենադոյզն կարողութիւնս բաւական չէր խմբգրական ծանր և բազմապահնչ աշխատութեան ձեւնարկելու: Այլ սակայն երբ մեր սիրեցեալ և համակրելի Պատրիարք՝ Ամենապատիք 8. Եղիշէ Արքեպ, Դուքեան ստիպեց զիս ընդունիլ այդ պաշտօնը, համակերպեցայ նորին Բարձր Արքազնութեան հրամանին, եւ երաժշտական ճիւղն ստանձնելով «Տաճար»ի էջերուն մէջ մաս առ մաս սկսայ հրատարակել երաժիշտ ազգայնց կենսադրութիւններն եւ Հայ ձայնագրութեան պատմութիւնը:

ծագումէն սկսեալ մինչեւ մեր օրերը, որ շուրջ մէկ ու կէս դարու ժամանակամիջոց մը կը կազմէ Պապա Համբարձումի ծննդեան թուականէն մինչեւ լեւոն Պօղոսեանի մահը, (1768-1909) :

Ստոյդն ըսելով բաւական մէծ դժուարութիւններու ենթարկուեցայ, ձեռք բերելու համար անցեալին վերաբերող այն ամէն տեղեկութիւններ՝ որոնք անհրաժեշտ էին գործոյս ընթացքին մէջ. իսկ Արխատակէս Յովհաննէսեանի օրերէն ասդին տեղի ունեցած դէպքերու մէծ մասին ականատես եղած ըլլալով, ջանացի ըստ կարի ճշգութեամբ նկարագրել զանոնք մեր կրօնաթերթի Գրդ. թիւն սկսեալ մինչեւ Յլրդ. թիւր, (1910 Յունվար 1 — Հոկտ. 30) 19 թերթերու մէջ ամփոփելով և հուսկ ուրեմն աւարտելով:

Այսու ամենայնիւ խիստ կարեւոր բան մը կը պակսէր այդ հրատարակութեան մէջ, զոր երբէք նկատողութեան չէի առած՝ գործն սկսելէ առաջ, այն է՝ երաժշտական խաղերու և անոնց վերաբերեալ զանազան նշաններու չգոյութիւնը մեր տպարանաց էմջ, որով հարկ եղած բացատրութիւնը՝ ցաւօք սրտի, գոհացուցիչ կերպով չը կրցայ տալ, երբ ուղեցի մէկ քանի օրինակներ մէջ բերել անոնցմէ. հետեւարար այս կերպով կիսկատար եղած կ'ըլլար սոյն գործը: Եւ որովհետեւ նիւթական անձուկ կարողութիւնս չէ՛ ներեր երկրորդ տպագրութեամբ մը լրացնել այս զդալի պակասը, մէկ քանի բարեկամաց թափանձանօք համարձակեցայ բարեյիշատակ Յովսէփ իզմիրեանցի յատկացուցած մրցանակարաշխութեան ենթարկել զայն:

Արդ, ուրախութեամբ սրտի և երախտագիտական զգացմամբ այսօր կուգամ յայտարարել թէ Սահակ-Մեսրոպեան վերջին հանդէսին՝ որ սարքուած էր ներայի Արուեստանոցը, 1912 Հոկտեմբերի 14ին, իզմիրեանց Պատուարժան Յանձնաժողովը և գործոյս մէծայարդ Քննիչը վարձատրութեան արժանի համարեցին սոյն աշխատասիրութիւնս, ինչպէս կը հաստատէ Ամեն. Ա. Պատրիարք Հօր նամակը:

Այս պատուարեր գնահատութիւնը նիւթականէն աւելի բարոյական քաջալեր մ'եղաւ ինձ՝ վաղընդփոյթ ձեռնարկելու թ. տպագրութեան. և օդտուելով գործոյս Յարդելի Քննիչին արդարացի դիտողութիւններէն՝ (Բիւզանդիոն, թիւ 4868) բաւական ընդլայնեցի գեղարուեստական բաժինը, կենսագրական ծանօթութիւններով և նշանաւոր ազգայնոց լուսատիպ նկարներով Ճոխացնելով միանդամայն նորա պատմական մասը, որոյ մէջ սպրդած ակամայ թերութեանց համար ներօղամտութիւնը կը խնդրեմ սիրելի ազգակիցներուս, որոց բարօրութեան

Մնամ միշտ աղօթարար

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ՀԱՅ ԶԱՅՆԱԳՐՈՒԹԵԱՆ

ԳԼՈՒԽ Ա.

Ծնունդ՝ Պապա Համբարձում Լիմօննեանի. — Հ. Մինաս Բժշկեան. — Ցովհաննէս, Անտոն Եւ Յակոբ Զելչպիր. — Տիւզեանց բնակարանը՝ իբր Ռամպույեէի ապարանք. — Պապա Համբարձումի կրած ղժուարութիւններն իր հակառակորդաց ծեռքէն. — Պալեան Դրիգոր եւ Պէզմեան Յարութիւն Ամիրայք պաշտպան կը հանդիսանան Պապա Համբարձումի. — Լիմօննեանի նշանաւոր հեղինակութիւնները. — Իր անուանի աշակերտներն ու որդիքը. — Զէննէ Պողոս. — Յովհաննէս Սարկաւագ. — Դրիգոր Դափիր Գապասաքալեան. — Տիրացու Եղիսէ, Գարթացի Յարութիւն, Մինէնեան Յովհաննէս եւ այն ատենուան երեւելի դպիրները:

Հայ ձայնագրութեան հիմնադիրն եղող՝ Պապա մականոււաննեալ Համբարձում (\*) Լիմօննեան ծնած էր 1768ին ի Բերա: Հայրը՝ որ Խարբերդէն Պոլխ գաղթած համեստ Հռովմէաղաւան ազգային մ'էր, կը կոչուէր Սարդիս, և մայրը՝ Կատարինէ, որոնք կը բնակէին Սղա Ճամփի Չուքուր վողոցը:

Համբարձում չքաւոր ծնողաց գաւակ ըլլալով, միւս կողմէ՝ այն ատենի Պոլսոյ ուսումնական վիճակն ալ խիստ անհշան ըլլալուն պատճառաւ հազիւ կրցաւ թերի

(\*) Պէտք չէ՝ շիոմել զայս Զելչեան Համբարձումի հետ, որ նո՛յնպէս Պապա կը յորչորջուէր

կրթութիւն մը ստանալ , և իր գեռահաս տարիքին մէջ ստիպուեցաւ աշակերտութեան մտնել դերձակի մը քով . բայց որովհետեւ իւր կոչումն ու գաղափարները բոլորովին տարրեր էին այդ ասպարէզէն՝ որուն առ հարկի խոնարհելու պարտաւորած էին ծնողքը , շատ անգամ կ'ըմբռստանար իր վարպետին հրամանները գործադրելու միջոցին , մինչդեռ ընդհակառակին՝ ամենայն սիրով միտքը պահել կը ջանար , գիշեր ու ցորեկ երգելով անընդհատ՝ իւր ի բերան սորված եկեղեցական եղանակները , զորս դաս առած էր Զէնիէ Պօղոսէն . (Շար Հայ Կենսագրութեանց , Մասն Ա . 1903 . Աբրահամ Այվաղեան) :

Դժբաղգարար չունինք 'ի ձեռին Տրավիզոնցի Հ . Մինաս Բժշկեանի մտնրամասն տեղեկութիւնները , զորս հաւաքած էր բազմաշխատ Միսիթարեանը՝ ժամանակակից ըլլալով Հայ Զայնագրութեան անմահ հեղինակին որուն ընդարձակ կենսագրութիւնն ալ իր հետ տարած էր՝ Վենետիկ մելնած ատեն , առանց լուսաբանելու զմեզ գէթ փոքրիկ ծանօթութեամբ մը , որով հարկադրուած ենք Համբարձումի մանկութեան վրայ սոյն համառօտ տեղեկութեամբ բաւականանալով՝ անցնիլ իր երիտասարդութեան շրջանին :

Այն միջոցներուն (1800) մեծ համբաւ կը վայելէր Տիւզեանց գերդաստանը , որոնք ընտեկութիւն հաստատած էին ի Գուրուչչմէ : Նոյցա ծովեղերեայ ապարանքը երաժշտական կաճառ մ'էր գրեթէ , ըստ որում ժամանակին բոլոր երեւելի անձնաւորութիւնները՝ որոնք հմուտ էին Արևելեան եղանակներուն , հոն կը յաճախէին ստէպ՝ գիտնալով այդ գերգաստանին Արևել . երաժշտութեան ջերմ սիրահար ըլլալը , նամամնաւանդ Յովհաննէս (1749-1812) , Անտոն (1765-1814) և Յակոբ (1793-1847) չէլէպիները , որոնք արուեստին քաջահմուտ էին և հետեւող : Իրենց բնակավայրը՝ որ Վափարի Եւրոպական ափանց վրայ կառուցուած ըլլալով օժտուած էր միանգամայն բնութեան

Հրաշալի գեղեցկութիւններովն, կերպիւ իւիք Ռամպույեէի ապահովանք(\*) կը համարուէր, ուր կը վիճաբանուէին և կը լուսաբանուէին Արեւելեան հեշտ և ճոխ եղանակներու այլազան եկեւէջներու մասին :

Համբարձում լսելով այդ բարեհամբաւ գերդաստանին նկատմամբ խօսուածները, ամէն ջանք ի գործ դրաւ և վերջապէս օր մը յաջողեցաւ ներկայանալ Յովհաննէս Զէլէպիին, որ երաժշտութեան արուեստին լաւատեղեակ ըլլալով, (Աղջաբանութիւն Տիւղեանց, 1890 Վիճնա . Հ. Գարրիէլ Մէնէվիչեան .) հետաքրքիր եղաւ այդ երիտասարդին հանդէպ, և գուշակելով միանգամայն օր ապագային շատ մեծ զեր մը պիտի ունենայ Համբարձում իր բնական ծիրքերուն չնորհիւ, առաւ իւր ծնողաց քովին և բնակութիւն մը յատկացուց անոր՝ Գուրուչչմէի ապահանքին մէջ, ուր Լիմօննեան յաճախ առիթ կ'ունենար վարպետ խանէնտէներ լսելով՝ իր արուեստը հետզհետէ մշակելու և կատարելագործելու, որուն ամբողջ հոգւով կը բաղձար ի տղայ տիոց . (Կենասպրութիւն Հայ Երաժշտաց, Ճեռագիր . Յովհաննէս Շալճեան) :

Դար մը առաջ Հռովմէական ազգայինք տակուէին բաժանուած չըլլալով մեր Եկեղեցիէն, Համբարձում իւր փափաքանաց յագուրդ տալու համար շարունակ կը յաճախէր մայրաքաղաքիս զլիսաւոր Եկեղեցիները և հոն դպրութիւն կընէր : Այդ պաշտօնին նկատմամբ ջերմ հակում մ'ունենալը նշմարելով Տիւղեան Յովհաննէս Զէլէպի, դասախոս կարգեց զինքը Մխիթարեան վարդապետներու տեսչութեան ներքեւ գտնուող Լուսաւորչեան վարժարանին, որ Լատինաց Պալաթիոյ Ս. Գէորգ Եկեղեցւոյն քովին էր :

(\*) ՈՒԽԱՐԱԿ կարդինալի վարչապետութեան առաջին տարիները՝ երբ տակաւին չեր հաստատուած Գաղղիական Ակադեմիան, Բարիզի մէջ Ռամպույեէի ապահովանք մը կար, որ ժամադրավայրն եղած էր այն տաենի քոլոր զիտուններուն, զբագէտներուն և բանաստեղծներուն :

Դասախոսութեան մէջ քիչ շատ իր ապրուսոը ապահովելով, և երբեմն աղ գրադրութեան պաշտօն վարեկով արքունի ճարտարապետ՝ Պալեան Գրիգոր († 1832) ամիրայի քով, (Յաղմավէպ 1873, Հ. Եղուարդ Հիւրմիւղեան.) Համբարձում սկսաւ յաճախել նաեւ մէնէրի համբաւաւոր երաժշտապետ՝ Անտիրիսս Յոյն Փառլիի քով, որ Պէղմեան Յորութիւն ամիրայի (1771-1834) հրամանաւ կը դասախոսէր Մայր Եկեղեցւոյ յարակից Ուսումնարանին մէջ, Յունական ձայնագրութեամբ զաս տալով Հայ տղայոց Մեղեղիներ ու Քրամիմաներ՝ Աղրիանուսովունցի Պօղոս Պատրիարքի օրով (1763-1858):

Պէտք չէ գարմանալ թէ մեր Եկեղեցեաց մէջ ի հուռմին մուտ գտած էր Յունական եղանակը, վասնոփի Հայ ձայնագրութեան հրաշալի զիւտէն առաջ մեր բարոր հին դպրապետները Յունական ոնզային եղանակի ազգեցութեան տակ գտնուելով՝ ըստ այնո՞ւ կ'երգէին Ա. Պատարագի արարողութեամեց մեծագոյն մասը, մանաւանդ Տաղերն ու Մեղեղիները, որոնք անախողած ազգեցութիւն մը կ'ընէին ունինդրին վրայ: Կ'երեւի թէ սոյն տպաւորութեան ներքեւ կը գտնուէր նաև Դրիգոր կալիր Գաւասաաքալեան՝ իր երկու հեղինակութիւններն (Եռւագարան և Գիրք երաժշտական) երկասիրած միջոցին, որոնց վրայ պիտի խօսինք ի կարգին:

Համբարձում գոյն չըլլալով միայն Թաթավլացի Անտիրիսսէն ուսանիլ Յունական ձայնագրութիւնը, կ'այցելէր նաեւ թէքքէներու մէջ նուազող Տէտէ չէլիսիրու և տէվրիչներու, կատարեալ կերպով ըմբռներու համար անոնց երգած Պէսմէներն ու նուազած Բէշրէֆներն, որոնք առաջնորդեցին զինքը այն մեծ դործին որ պիտի անմահացնէր իր անունը:

Իր գասաւանդութեան միջոցին՝ Լիմոնձեան երկու տարի (1813-1815) շարունակ աշխատեցաւ Ներսէս Շնորհալիի (1102-1173) այն քաղցրալուր եղանակներն ի զիր

տմիութելու . և այս կարգադրութեան համար բաւական չը համարելով Եւրոպական ձայնագրութեան հետեւիլ , (որ իր ելեւէջներուն մէջ չունի մի և սի տիէզները) հտեւէ եղաւ Շարականաց խաղերուն նմանցնելով՝ Հայկական ձայնանիշերն հնարել , և հօթը ամբողջ ձայներու անունները զնելով փուշ , էկորճ , վերնախաղ , բէնկորճ , խոսրովային , ներքնախաղ , պարոյկ , ու անոնց նախկին վանեկերը միայն առնելով՝ անուանեց վո , է , վէ , բէ , խո , նէ , պա , որոնք կը համապատասխաննեն Յունական բա , վու , դա , ժի , ժէ , զօ , նի , խնչպէս նաեւ Եւրոպականու , մի , փա , սօլ , դա , սի , սօ ձայներուն : Հուս յետոյ ամանակներն և չափերն որոշեց ու դասակարգեց , ապագային թողով հետզհետէ կատարելագործել Եւրոպացածան աշխատութեամբ ձեռք բերած դիւտը :

Պատրա Համբարձում Լիմօննմեան՝ Հայկական խաղերը հնարելով ո՞չ թէ միայն վերանորոգիչը , այլ հիմնաղիբն եղաւ Հայ ձայնագրութեան , վանս զի՞ գոնէ ըստ իմ կարծեաց , հաւանական չի՞ թուիր թէ Շարականի խաղելով (զորս տարբեր յօդուածի մը նիւթ ընել մտաղիր ենք յառաջիկային .) կարելի եղած ըլլայ ամբողջ Ստեղի մը կարդալ , նո՞յն խել այդ անհետացած արուեստին տեղեալ եղողներու համար :

Երբ մեծանուն հիմնաղիբն իրագործեց ի մանկութեանէ անսափ ունեցած այս ջերմ վասիաքը , իւր առաջին գործն եղաւ բոլոր զիացած եղանակները ձայնագրել և կանոնաւորել , ուստի ինչ որ կը լսէր , անմիջապէս կը փութար ի զիր առնել : Կը պատմուի թէ օր մը ունկնդրելով այն առենի նշանաւոր երաժիշտներէն՝ Խոհաք Հրէին (որ մեծ չորհ գտած էր Սուլթան Մահմուտ Բ . կայսեր առջեւ) նոր հեղինակած Պէյամի Բէշրէվը , վասիաքեցաւ ձայնագրել զայն , և այդ վիաւաւորութեամբ ուղղակի հեղինակին դիմեց՝ աղաչելով որ հաճի սովորեցնել իրենք . Խոհաք որ բնաւ զաղափար չունէր ձայնագրութեան

վրայ, արհամարհական ձեւով մը պատասխանեց թէ՝ իրենց համար շատ դժուար է քիչ ժամանակի մէջ ըմբռանել թէշրէֆ մը, իւր հինգ երկար «խանէ»ներով և Աղբը ու Եփրիւք Սէմայիներով:

Համբարձում լուսթեամբ մարսեց այս նախատինքը, միտքը զնելով սակայն առաջին առթիւ լուծել իր վրէժը, ուստի նախ հետամուտ եղաւ Հրէա երաժիշտին ծանօթներէն մէկը ձեռք ձգել: Քիչ ատենէն կը ներկայանաց այս բարեպատեհ առիթը, և Համբարձում ուղելով օգուտ քաղել ատելէ՝ կը դիմէ ժամանակակից Ամիրաներէն մէկուն, որ քանիցս հիւրընկալած էր արդէն իր տան մէջ խանէնտէ Խոհաքը: Համբարձում կը միաբանի Ամիրային հետ՝ անակնկալ մ'ընելու համար Հրէային, և կ'որոշեն խնջոյքի մը հրաւիրել զայն: Որոշեալ օրը կ'այցելէ Խոհաք և առանց կանկածելու Լիմօնճեանի ներկայութենէն՝ որ գաղանի տեղ մը սպանուած էր: կը սկսի նուազել Պէյաթի Բէշրէֆը և քանիցս կրկնել Ամիրային խնդրանոք, այդ միջոցին մեր երաժիշտը արդէն լրացուցած էր իր գործը՝ ամբողջովին ձայնագրած ըլլալով վերոյիշեալ Բէշրէֆը իւր կրկին Սեմայիներով:

Ամիրան բան մը պատրուակելով զուրս կ'ելլէ պահ մը և տեղեկանալով որ Համբարձում յաջողակութեամբ գործը աւարտած է, կրկին ներս մտնելով կը հարցնէ Խոհաքին՝ թէ արդեօք մէկու մը զաս տուած է այդ Բէշրէֆը:

— Եւ ո՞չ մէկուն, կը պատասխանէ Հրէան:

— Սակայն հոս մէկը կայ, որ կը պնդէ թէ քեզի չափ տեղեալ է քու հեղինակութեանդ:

Զայս ըսելով կը ներկայացնէ զՀամբարձում, որ նոյն միջոցին սենեակէն ներս կը մտնէր: Զարմանահար կը ննայ Խոհաք, ճանչնալով այն անձը՝ որ արդէն դիմած էր իրեն, բայց վստահ ըլլալով որ նա չէր կարող դիմալ իր երկասիրութիւնը, կը հրամայէ երգել զայն: Կը ժպտի

մեծանուն երաժիշտը, և հեղնական ծիծաղով մը կը սկսի երգել ամբողջ Բէշքէֆը՝ յար և նման իր նուազածին։ Իսհաք այլեւս չը կարենալով համբերել՝ այսքան չարաչար կերպով վիրաւորուած տեսնելով իր արժանապատռութիւնը, արդարացի զայրոյթով մը անմիջապէս դուրս կը նետուի սկսալով անոր երեսին։ «Գողցա՛ր արհեստու, Համբարձո՛ւմ»։

Այս յաղթանակը տանելին վերջը՝ Լիմօնճեան կը դիմէ նաեւ Պէշիքթաշի Թէքքէն, լսելու համար հոչակաւոր Տէտէ Խամայիլը՝ որուն հեղինակած Պէսթէները մեծ յարգ կը վայելեն մինչեւ ցայսօր։ Տէտէին աշակերտները կը փութան խմաց տալ վարպետին՝ թէ կրօնական արարողութեանց ժամանակ դուրսը մէկը կեցած զրի կ'առնէր իրենց երգած եղանակը։ Հետաքրքիր կ'ըլլայ Տէտէ Խամայիլ, ու անմիջապէս հրաման ընելով՝ իրեն ներկայութեանը կը կանչէ զՀամբարձում և կ'ստիպէ որ զրածը կարդայ։ Լիմօնճեան պարզութեամբ մը կը հանէ զրպանէն քիչ մ'առաջուան ձայնազրած իլահին և ճշդութեամբ կը կարդայ ամբողջ պարբերութիւնը, զոր ընդօնինակած էր Տէրպիներու երգած միջոցին։

Տէտէ Խամայիլ կը հիանայ՝ լսելով այս արտւեստին գործած հրաշքները, վասն զի իրա՛ւ է որ իրենք թէեւ նշանաւոր հեղինակութիւններ կ'ընէին Ռւսուլի միջոցաւ, բայց անկարելի՛ էր անմիջական կերպով զրի առնել այդ երկասիրութիւնը, որով մեծ զժուարութեանց կը բաղխէին իրենց աշակերտներուն զաս սոււած ժամանակ՝ թէ՛ ձայնիւ և թէ՛ նոււագարանի միջոցաւ, մինչեւ որ անոնք կարենային ըմբռնել աւանդուած եղանակը։ հետեւարար Նէլիսը այնքան զո՞ն կը մնայ իւր տեսածէն, որ կը պատուիրէ Համբարձումի՛ ուղած տան զալ իր քով և փափաքած եղանակները ձայնազրել։

Կարճատեւ եղաւ Լիմօնճեանի տարած այս փառաւոր չաղթանակը, վասն զի 1819 ին Տիւղեանց գերդաստանին

պատահած ձախորդութիւնները (Հանդէս Ամսօրեայ, 1890 վիէննա . Հ. Գարբիէլ Մէնէլիշեան ,) վերջին հարուածը տուեն իր բախտին . ըստ որում կերպով մը կորանցուցած եղաւ իր զօրաւոր պաշտպանները՝ որոնք մինչեւ այդ ժոււականին թեւ և թիկունք եղած էին բոլոր գործառնութեանցը մէջ : Ա՛լ սկսան իր հակառակորդները զլուխ վերցնել , նախանձելով անոր ստացած փառքերէն :

Համբարձում չատ աշխատեցաւ որ վերցընէ այդ հակառակութեան ողին , ստիպելով զանոնք՝ որ խաղաղ վտարեն Յունական այն անտխորժ եղանակները , որոնք տիրապետած էին մեր եկեղեցեաց մէջ , և իրեն հետ միանալով բարեփոխեն այդ ոնդային երգեցողութիւնները . բայց ի՞նչ որ ալ ըրաւ՝ անկարելի եղաւ համոզել զիրենք , վասն զի այդ հակառակորդաց դիմաւորները՝ Տիրացու Եղիաէ (1770-1833) , Գարմալցի Յարութիւն (1779-1859) և Մինէձի Յովհաննէս (1795-1842) , որոնք կ'ընդվզէին Պապա Համբարձումի դէմ՝ չը կարենալով տանիլ անոր՝ այդչափի քիչ ատենուան մէջ արուեստին միջոցաւ ձեռք բերած յաջողութեան . քանի որ իրենք երկար ժամանակէ ի վեր մեծ համբաւ կը վայելէին ժողովրդեան բարձրագոյն դասակարգէն , չնորհիւ իրենց քաջալարժ շարականագիտութեան :

Այս երեք հակառակորդները՝ որոնք սկսած էին խեթիւ նայիլ Համբարձումի գոտած արտասովոր պատւոյն՝ միանալով իրենց մէջ՝ կ'որոշեն համոզել Ամիրանները , և նորա Պապականութիւնը մէջ բերելով՝ խաղառ հեռացնել զինքը այդ ասպարէզէն : Եւ որովհետեւ (ինչպէս ըսինք ի վերեւ) Լիմօննեան կորուսած էր իր հզօր պաշտպանները , ակամայ ստիպուեցաւ տեղի տալ վերոյիշեալ սրարագլուխներուն , որոնք կը պնդէին թէ Շարականի խաղերուն չնորհիւ իրենք կարող են կարդալ Ներսէս Շնորհալիէ աւանդուած եղանակները , հետեւարար ոկտոք չունին ձայնագրութեան հետեւելու : Ասոնց դէմ դառ-

նութեամբ լցուած՝ շատ անդամ կ'ըսէր մեծանուն երաժիշտը, «Սախըն չըկիտնաք քի Շարականին թէքմիլ խաղերը մնացեր են. ասօր անձախ քառասունին մէկը մնացեր է. ան նօթայով կը կարդացուէր եկեղեցիներուն մէջ, մինչեւ տէրութիւննիս պաթմիլ եղաւ նէ, անկէ ետքը պիտիւն պիտիւն խայիպ եղաւ... փա՛ռք Աստուծոյ, հիմակ մէյտան եղաւ բէք մէնցուրը, ինչո՞ւ խոռ կը նային չիցում» :

Այնքան անյիշաչար էր Համբարձում իր թշնամնաց նկատմամբ, որ ամբողջ կեանքին մէջ և ո՛չ խակ ծանր ակնարկութիւն մ'ըրած էր անոնց ղէմ։ Աւանդաբար կը պատմնն թէ օր մը ուղեղով ուրախացնել զլիմօնմեան, կ'աւետեն անոր՝ ըսեւով թէ «Գլխաւոր թշնամիդ եղող ծիրացու Եղիսէն մեռաւ». տիրութեամբ կը պատասխանէ Պապա Համբարձում. «Ես ալ պիտի մնոնիմ օր մը» :

Մեծանուն երաժշտակետը կարեվէր վշտացած՝ իրեն ղէմ եղած ապօքէն արարքներուն, ակամայ հարկադրուեցաւ թողուլ պահ մը եկեղեցեաց մէջ ղասախօսելը, և սկսաւ լոկ գրագրութեամբ գրադիկ՝ արքունի ճարտարակիտ Պալեան Գրիգոր ամիրայի քով, որուն հաճելի եղած էր՝ ունեցած տաղանդին և ժրաշան աշխատութեանն համար։ Բաւական տարիներ մնաց Համբարձում այս պաշտօնին մէջ, թէեւ մէկ կողմանէ կը շարունակէր յարատեել իր արուեստին կատարելագործութեան համար տարած ջանքերը։ Ճարտարապետ Ամիրան սիրող մ'ըլլալով եկեղեցական երաժշտութեան, ներողամիտ տչքով կը նայէր. նորա հետեւած գործին, թոյլատու գանուելով Համբարձումի ժամալաճառութեան, և ա՛յն աստիճան կը սիրէր զինքը որ երբ 1831ի Բերայի հրդեհին այրեացաւեր եղաւ լիմօնմեանի տունը, Պալեան փառաւոր բնակարան մը կանգնեց ութը սենեակներով, որպէս զի հանգիստ կարենայ բնակիլ բազմարդիւն երաժիշտը՝ հանդերձ իր ընտանիօք, ըստ որում 27 տարեկան հասակին

ամուսնացած էր Տուտի անունն աղջկան մը հետ և ունեցած էր վեց զաւակ՝ որոնք կը կոչուէին Մարիամ՝ Յովհաննէս, Յովսէփ, Զենոպ, մականուանեալն Նէյդան, Բիւզանդ և Եղիսաբէթ :

Պայեան Գրիգոր Ամիրա թերեւս զգալով իւր մօտալուտ մահը, պատեհութիւն ունեցած էր զՀամբարձում ներկայացնել օր մը Պէղճեան Յարութիւն ամիրայի և նորա պաշտպանութիւնը հայցել : Լիմօնճեան՝ որ շատոնց կը բաղձար այս տեսակցութեան, սոյն բարեպատեհ առիթէն օգուտ քաղելով՝ ամենայն ոգեւորութեամբ կ'սկսի պատմել իւր քրտնաշան աշխատութեամբ ձեռք բերած զիւտը և անկէ առաջ գալիք բազմաթիւ օգուտները : Գաղէզ Ամիրան որ առ ի չգոյէ ձայնագրագէտ երաժիշտի մը՝ ստիպուած էր մինչեւ այն ատեն դասախոս կարգել Յոյն Փալլթի՝ Ոնոփրիոս Թաթարվացին, հետաքրքիր կըլլայ հասկնալու թէ ինքը կրնայ այդ հեղինակած հօթայովը դաս տալ և նարականաց երգեցողութիւնն աւանդել Մայր Եկեղեցւոյ երգեցիկ դպրաց, որուն կը պատասխանէ Համբարձում թէ Աստուծոյ շնորհիւ ինքը կարո՞ղ է շատ կանոնաւորութեամբ և Ֆէնէրի այդ երաժշտապետէն ալ աւելի յաջողութեամբ դասախոսել բո՞ւն Հայկական ձայնագրութիւնը, որոյ միջոցաւ տղայք պիտի կարենան խստ գեղեցիկ կերպով երգել միաբերան՝ իրենց աւանդուած բոլոր դասերը, առանց կարօտ ըլլալու Յունական ձայնագրութեան :

Այս վատան պատասխանին վրայ մեծագօր Ամիրան այլեւս համոզում գոյացնելով, կը հրաժարեցնէ զՈնոփրիոս և անոր տեղ դասատու կը կարգէ Պապա Համբարձումը : Այս պատճառաւ թէեւ գժտութիւն կը ծագի նախկին աշակերտին ու վարպետին մէջ, բայց Լիմօնճեան առանց կարեւորութիւն տալու այս միջաղէպին, ամենայն յարաւ տեւութեամբ աշխատեցաւ իւր ընդհատած գործը յառաջացնել, հետզետէ յաջողակ աշակերտներ ընծայելով՝ մեր Աղգին, որոց վրայ պիտի խօսինք ըստ կարգի :

Արքունի ճարտարապետ Գրիգոր ամիրայի մահուամբ (1832) թէև Համբարձում կորսնցուց իւր մեկնասը՝ բայց չըլինատեցաւ. ընդհակառակն օր ըստ օրէ իւր արտադրած արդիւնքները տեսնելով պաշտպան կանգնած էին Պէղճեան Յարութիւն, Սախաեան Մարտիրոս և ձէզայիրեան Մկրտիչ (1805-1861) ամիրայք. իր հակառակորդ ջոջ դպիրները տեսնելով որ այսքան հզօր պաշտպանութեան ներքեւ կը գտնուի Համբարձում, այլ եւս չէին համարձակեր յայտնի կերպով թշնամական ցոյցեր ընել իրեն, թէև ներքնապէս ոխ պահած էին անոր դէմ:

Լիմօնճեան Մայր Եկեղեցւոյ մէջ իր դասախոսութիւնները շարունակելով հանդերձ՝ Ամիրայից խնդրանօք ստիպուած էր նաև այցելել Խասդիւղ, Բերա և Պալաթիա, որով ընդարձակեց իւր գործունէութեան ասպառէզը և առիթ ունեցաւ իր բազմաթիւ հեղինակութիւնները տարածելու, որոնցմէ զլիսաւորներն են՝ «Տիրածին Կոյս» Բաստ Եփորիւք Սեմային, որ Ա. Աստուածածնայ վրայ ներբող մ'է՝ շարադրեալ Փէշտիմալճեան Գրիգոր (1773-1837) պատուելիէ. 24 տողով քերթուած մը՝ որոյ իւրաքանչիւր տողին ուրոյն եղանակներ դնելով յօրինած է անմահ հեղինակը. նոյնակէս նաեւ «Ո՛հ, ի սկզբան պատերազմին» Պէյաթի Արագան Պէսթէն, որ Վարդանանց պատերազմին նկարագրութիւնն է և կը պարունակէ չորս Պէսթէ, երկու Աղլը Սեմայի և մէկ Եփորիւք Սեմայի, ամէնքն ալ իրարմէ գերազանց. ասոնցմէ վերջը կուգայ «Ո՛վ ամենապայծառ» Պէյաթի Պէսթէն՝ իւր «Համեմատ քեզ ո՛չ դոյ նման» Աղլը Սեմայիով և «Մայր անարատ» Եփորիւք Սեմայիով. «Ո՛հ Հմայեակ» իւշաք երկու Պէսթէները՝ «Գործք քաջութեան» Աղլը Սեմայիով, «Զարթիր, զարթիր» Սէսին Սեմայիով և «Զօրեղ բազուկն Վահանայ» Եփորիւք Սեմայիով. «Շուշանազեղ» Բաստ երեք Պէսթէ-

ները՝ «Հօտք կառապիտք» Աղջր Սեմայիով . «Թշնամին գքեզ վիրաւորեաց» Հիւսէյինի երկու Պէսթէները՝ «Աղբիւր առատ» Աղջր Սեմայիով և «Մարիամ Սուրբ Կոյս» Եփրիւք Սեմայիով . «Ո՛վ տիրապէս» Պէսթէնիւկեար երկու Պէսթէները և «Գովկելի, գովկելի» Քեարը . դարձեալ Պէսթէնիւկեար «Ահա կորնչչմ» երկու Պէսթէները՝ «Ի տուն գինւոյ» Աղջր Սեմայիով և «Հոգին անքակ» Եփրիւք Սեմայիով : Բացի ասոնցմէ՝ ունի նաև 20է աւելի տարբեր եղանակներով յօրինած «Յարեաւ Քրիստոս» Յարութեան Տաղը , որ Յինանց մէջ երգուեկու յատկացուած էր . թէև կ'ըսուի թէ ուրիշ Մեղեղիներ և Տաղեր ոլ հեղինակած է , բայց զժրախտարար անձանօթ մնացած են մեզ , մինչեւ ցարդ ձեռուընիս հասած չըլալուն համար :

Յաւալի է որ այս մեծ անձնաւորութեան փոքրիկ մէկ նկարը չենք կրցած ունենալ այսօր : Աւանդութեամբ կը պատմուի թէ Տիւգեանք ուղելով նորա պատկերը գծապրել տալ , շատ կը թափանձնեն զշամբարձում որ զիջանի իրենց առաջարկութեան . իսկ նա համեստութեամբ կ'ընդդիմանայ իրեն եղած այս արտասովոր պատռոյն համար , առարկելով թէ աննշան մէկու մը նկատմամբ պէտք չէ որ այս տեսակ յարգանքներ ընծայուին . ի վերջոյ կը յաջողին յաղթել անոր յամառութեամնը և նկարել կուտան իր պատկերը , սակայն տարաբախտարար չըգիտցուիր թէ այսօր ո՞ւր կընայ դտնուիլ այդ հաղուագիւտ նկարը :

Այս առթիւ կոչում կ'ընենք մեր ազնիւ ընթերցողաց , որ մեծ ծառայութիւն մը մատուցած պիտի ըլլան մեր Աղջին , եթէ կարենան ո՛ւ է միջոցաւ երեւան բերել Հայ ձայնագրութեան անմահ հեղինակին պատկերը , որոյ կորուսաը զգալի պակաս մը կը թողուներկայ դարսուս մէջ :

Լիմօնճեանի գլխաւոր աշակերտներն եղած են՝

Թամակուրի Ալիքսան (1815-1864), Արխովոմ Իւթիւնան (1818-1847), Արխտակէս Յովհաննէսեան (1812-1878), Նեյզան Զենոպ (1810-1866), Պետրոս Զէօմիկէնան (1785-1840) և Յովհաննէս Միւհէնտիսեան (1810-1891), որոնց վրայ մանրամասնօրէն պիտի խօսինք յաջորդ գլուխներուն մէջ :

Ասոնցմէ Նեյզան Զենոպ՝ ինչպէս ըսած էինք, Պապա Համբարձումի չորրորդ որդին էր, որ իր ամբողջ եղբարց մէջ մի՛ միայն ինքը եղաւ հետեւող մեծանուն հօրը արուեստին . սակայն փոխանակ եկեղ . երաժշտութեան յարելու, լո՛կ քաղաքական մասին աշխատեցաւ և քիչ ատենի մէջ յաջողեցաւ սրնգահարութեան վարպետներէն մին հանդիսանալ՝ իւր ցոյց տուած ճարտար դարձուածքներով :

Անդրանիկ ղուստրը՝ Մարիստ, որ ամուրիութեան մէջ մեռած էր, ո՛ և է ժառանգ չըթողուց . երկրորդ և երրորդ որդիքը՝ Յովհաննէս ու Յովհէփ նո՛յնապէս ամուրի մնացած ըլլալով մինէնիութեամբ կը զբաղէին, թէեւ առաջինը բաւական վարժուած էր ջութակահարութեան, և հօրը թափանձանքներէն ստիպեալ՝ քիչ շատ ուսած էր ձայնագրութիւնը, որով քանի մը կտոր հեղինակութիւններ ալ ունեցած է . իսկ հինգերորդ որդին Բիւզանդ՝ որ արհեստիւ փամփուշտ չինող էր, բոլորովին անզգաստ կեանք մը կը վարէր, շուայտութեան մէջ փճացնելով իր վաստակը . դալով իր վերջին դատեր Եղիսաբէթի՝ որ դեռ քանի մը տարի առաջ կ'ապրէր, ամուսնացած և եկունի անուամբ աղջիկ մը ունեցած էր, որն որ միակ և վերջին շառաւիլը կը մնայ Պապա Համբարձումի գերդաստանին, վասն զի թէեւ Զենոպ ամուսնացած՝ բայց իւր միածին գաւակը վաղահաս մահուամբ ծովամոյն եղած էր :

Տիկին Եղիսաբէթ կը պատմէ եղեր թէ իր մեծանուն հայրը՝ նուազարաններուն մէջ նախընտրած ըլլալով

թամպուրը, (որով երբեմն կը դառախօսէր իր տունը այցելող աշակերտաց,) և Զենոք եղբայրն ալ սրինգը, յաճախակի հրաւիրելով նաև Զէօմէկնեան Պետրոսը, (առաջին աշակերտը Լիմօննեանի, որ մեծ անուն հանածէր ջութակահարութեան մէջ,) շատ գեղեցիկ ժամանց մը կ'ունենան եղեր քէմանով, թամպուրով ու նէյով, ի մեծ ուրախութիւն թաղեցւոց՝ որոնք խուռն բազմութեամբ կը լեցուին եղեր իրենց տանը առջեւ, չուզելով ցրուիլ մինչեւ երգեցողութեանց աւարտիլը: (Կենսագրութիւն Հայ Երաժշտաց, Յոհաննէս Շալձեան):

\* \* \*

ԺԹ. դարու սկիզբները եկիդ. դպրութիւնը այնքան բարգաւաճնալ վիճակ մը ունեցաւ, որ իրաւամբ կրնանք անուանել Դպրութեան Ռոկեդարը: Այդ պաշտօնը խի՛ստ պատուաբեր բան մը համարուած էր այն ատեն, որով շատ մեծամեծ ազգայիններ շապիկ կը հազնէին, ինչպէս Յարութիւն ամիսա Պէղնեան, Պօղոս պէջ Տատեան և ուրիշներ: Ամենէն առաջ արժան կը դատենք յիշել պատմական կարգաւ Զէննէ (\*) մականուանեալ Պօղոս ամուսնաւոր սարկաւազը՝ (հաւ հոգելոյն ներսէս Պատրիարքի Վարժապետեան,) որ պատկառելի՛ նելկայացուցիչն ու նահապեալ եղաւ անցեալ դարու դպրաց, իր հացուցած բազմաթիւ աշակերտներով:

Զէննէ Պօղոս ծնած է 1746ին և ի մանկութենէ աշակերտած է Սկիւտարի Ս. Խաչ եկեղեցւոյ քահանաներէն՝ Պարկեչտ մականուանեալ Տ. Արքահամ քահանային. (Նկարագիր Երգոց, 1874. Եղիա Տնտեսեան): Սա՝ իր մանկական հասակէն մեծ սէր մը ունենալով լեզուագիտութեան, Հայերէնի մէջ ունեցած հմտութենէ զատ՝ սորված էր նաև Յունարէն լեզուն և քիչ մ'ալ

(\*) Կ'երեւայ թէ այդ մականունը արտած է իրեն աղայութեան ատեն ունեցած ձայնին արտակարգ զեղեցկութեանն համար. ըստ որում Զէննէ բառին Հայերէն իմաստն է՝ իգական:

Հատիներէնը, բժշկութեան վերաբերեալ հախնական գիտելեաց մէջ ըրած հետազոտութեամբը, որով կարողացաւ լաւ ասլագայ մը պատրաստել իրեն:

Պօղոս իրեն դիմող բազմաթիւ աշակերտները գոհացընելու համար ստիպուեցաւ սենեակ մը վարձել Զինձիրլի խանին վերնայարկը, ուր կը յաճախէին ուսանողները՝ Բարունակ, Պօղոս և ձանիկ ամիրայք, ինչպէս նաև եպիսկոպոսներ, վարդապետներ ու վարժապետներ՝ լեզու սորվելու համար. իսկ իր որդին (Յովհաննէս Վարժապետեան), տիրացու Պետրոս († 1858), Համբարձում Լիմօննէան և Գարթալցի Յարութիւն վարժապետ՝ եկեղեցական երաժշտութեան դաս առնելու համար. (Յար Հայ Կենաագրութեանց, Ա. մասն, 1893. Արքահամ Այլաղեան): Եւ որովհետեւ Զէննէ Պօղոս հմուտ էր նաև Յունական Փսալթիքային, կ'ըսուի թէ կիւրակամտի «Այս զուարթ» երգի եղանակը Յունականին վրայ յարմարցուցած և արդի եղանակը վերակաղմած է:

Պօղոս Սարկաւագ միանգամայն լաւ գեղագիր ու զարդագիր եղած էր, որոյ մէկ քանի նկարագարդ գիրերը տեսնուած են իր թոռներէն մէկուն քով: Զէննէ Պօղոս մաքուր կենցաղ մը ունեցած ըլլալով՝ մինչեւ իր ծերութիւնը առողջ կեանք մը անցուց, և բազմարդիւն աշակերտներ ընծայելով Ազգին, 80 տարեկան հասակին մէջ մեռաւ իր կասպիւղի տունը 1826ին, շրջապատեալ իր զաւակներէն ու թոռներէն:

\* \* \* Զէննէ Պօղոսի աշակերտակից ընկերն եղած է նաև տիրացու Յովհաննէս Սարկաւագ: Սա ճնած է 1755ին, և թէպէտ իր հօրմէն՝ Պարկեշտ Տ. Արքահամէն սկսած է սորվիլ եկեղ. երաժշտութիւնը, բայց կ'ըսուի թէ շատ պղտիկ հասակին մէջ վախճանած ըլլալով իր հայրը, (\*) մեծ քրոջմէն՝ Սարայէ (որ քաջ շարականա-

(\*) Պարկեշտ Տ. Արքահամ բահանայի ծննդեան և մահուան

գէտ մ'էր և արժանաւոր աշակերտուհի իւր մեծանունն հօր,) ուսած է բոլոր Շարականի երգեցողութիւնները : Յովհաննէս Սարկաւագ երկար տարիներ զասախոսութեան պաշտօն վարած է ի Պրուսա, ուր զեռ եւս կը պահուին իր աւանդած եղանակները : Սա՛ ալ իր հօրք նման երկար կեանք մը ունեցաւ և իննուունամեայ ալեւոր հաստին մէջ մեռաւ 1845ին յիսկիւտար : Իր աշակերտներն եղած են ի մէջ այլոց Յարութիւն Աէֆէրեան և իր եղբայրը՝ Բարթուղիմէտա քահանայ Դալաթիոյ :

\* \* \* Պրիգոր Դոլիր Գապասաքալիան՝ որ ժամանակադրական կարգաւ ամենէն հինը կը համարուի անցեալ դարու երաժշտաց, ծնած է 1740ական թուականներուն ի կեսարիա : Սորա մանկութեան վրայ մինչեւ ցարդ չենք կրցուծ ո՛ւ և է տեղեկութիւն մը քաղել, գիտանալու համար թէ որո՞ւ աշակերտած է և կամ ո՞յք եղած են իր աշակերտները . միայն իր երկու հեղինակութիւններէն հատեցուցած ենք թէ քաջանմուտ էր Յունական երաժշտութեան : Ասոնցմէ առաջնոյն անունն է՝ Պր.քոյի որ կոչի Նուագարան, տպեալ ի Կ. Պոլիս, 1794. իսկ երկրորդինը՝ Գիրք երաժշտական, ի լոյս ընծայեալ յամին 1803, ի տպարանի Յովհաննէսեան Պօղոսի :

Ստոյգն ըսելով՝ հակառակ մեր երկարատեւ ուսումնասիրութեան, չենք կրցած որոշապէս բան մը հասկնայ այդ երկասիրութիւններէն, ինչպէս նաև մեղի հետ շատեր : Կ'երեւայ թէ աստոնց հեղինակը չերմ պաշտպանն եղած է Յունական Փասլիքիքային, և այդ ազգեցութեամբ տոգորուած՝ իր բոլոր ջանքը ի գործ զրեր է մեր խել մը հին Մեղեղիներն ու Տաղերը անոնց եղանակներուն նմանցնելու : Եթէ երբեք այդ երկու հրա-

թուականները թէպէտ նշտութեամբ չենք զիտեր, սակայն մեր ձեռք ձգած այլ և այլ գրութիւններէ կը հետեւցնենք թէ՝ նա ծնած է 1670ի միջոցները, և զրեթէ զար մը ասքելէ յետոյ վախճանած է շուրջ 1768 թուականին, մեծ համբաւ մը թողլով իւր բաշ շարականազիտութեամբը :

տարակութեանց մասին գովելի ընթացք մը ունեցած է երկասիրողը, սա՛ է թէ ինքը եղած է առաջին անգամ երաժշտութեան վրայ գրող և տպագրող հեղինակը :

Դրիգոր Դապասաքալեան բաւական ընդարձակօրէն խօսած է Շաբականի խաղերուն և անոնց ունեցած զօրութեան վրայ, որոնք «Մանր Ռւսում»ի վերաբերելնուն համար պէտք էլ զգանք ամբողջութեամբ ցոյց տալ Դրիգոր Դավիթի մէջ բերած հետեւեալ օրինակը .

Երկար, սա ունի ձայն բարձր և ցնթելի :

Սուր, չեշտական :

Ալորակ, ոլորակական :

Բէնկորն, ըստ տեղեռին :

Զարկ, զարկուցական :

Ծնկներ, ունի ձայն ինմի կաքաւեցուցիչ :

Ծունկ, իբր թէ բարկութեամբ ի վերայ ծնկան ելեալ տեսանի :

Թուր, ունի ձայն որսոերազմական՝ որ իբր զինեալ մտանէ յեղանակս :

Փուշ, փշաբար :

Երկիրուշ, աղուաչական :

Խուճն, սա ունի ընդ իւրիւ փակեալ ընդհ. զիսութիւն խաղից :

Պէկորն, սա միշտ ստորագիր է՝ պինդ ձայնիւ հետեւի այլոց խաղից :

Պարոյկ, սլարոյկելով :

Ներքնախաղ, չնչահատական :

Իւսիկ կամ հուհայ, (առանց բացատրութեան) :

Բուր, է՛ յայտնի որ միշտ բթի :

Երկրուր, երկ անգամ՝ խաղալով բթի :

Երրբուր, նո՛յնալէս երիցս անգամ:

Շեշ, չեշտի :

Երկշեշ, երկ անգամ՝ չեշտի այլ ինմի կերպիւ :

Սուղ, սղի :

Թաշտ, ընդ նմին որպէս ի դաշտ ընթանայ :  
Խուրովային, ղեղապատշաճ :  
Խում, անդաստական :  
Վերնախաղ, մի վերելեւէջ առեալ :  
Զակորհ, է միշտ ստորագիր :  
Ռեյրէ, գետնաձգական :  
Հումայ, սա ի կովուցն է առեցեալ ի ձայնից :  
Փարուր, իրը փամութելով ելանի ձայն սորա :  
Զակորհ, յստորին կուսէ ի վերն կոյս ըստ նկատմանն :  
Էկորհ, կարի ցանկալի է ձայն սորա :  
Իյեկ, ստորակ է միշտ ի վայր ձգեալ երեւի :  
Շակորհ, որպէս ուռկան արտացանէ :  
Էմվի, նոյնդունակ փոքր ինչ այլայլեալ երեւի :  
Քարշաշ, ըստ Յունացն՝ չաղիզմա :  
Կիսափարուր, որպէս թէ զկէսն փամութէ զձայն :  
Տիսիզ փուշ, եռացուցանէ զերդն որպէս ջուր :  
Շեշտարէնկորհ, շեշտեալ բարձրանայ .  
Շեշտարաշտ, ընդմտեալ ելանէ յստորին կուսէ ի վերին  
կողմին :  
Խուրովակենա, զուն ինչ զկայ առեալ ցնթի :  
Խուրովատիօ, բազում զկայ առեալ եղանակի զկորդաւն :  
Կիսախում, ցնթէ զձայնն աստ և անդ :  
Մեծարէնկորհ, բարձրացեալ՝ յետոյ ի վայր իջևալ  
երեւի միշտ :  
Խնճարէնկորհ. վերանայ և ստոր իջանի, որ եւս  
ասի պէտք երաժշտաց :  
Փշարէնկորհ, երկու ներգործութեամբ է՝ վեր  
ու վայր :  
Փշաղարձ, սա ո՞չ երբէք կարէ ի վեր ելանել :  
Երկորուակ, երկողորակ առնելով լրացուցանէ զիւրն  
զընթաց :  
Մէնկորհ, ըստ նկատման ձեւոյն համայարմար :

Վերևակս, յ'ստորին կուսէ սկիզբն առեալ ձայնէ :  
Եկրնակս, զներհակն կատարէ վերնոյն :

Ծանրախարչ, ծանր եղեւչական եղանակաւ խաղա-  
ղացուցանէ :

Յիկրուճ, ի վերուստ կուսէ ի վայր իջեալ պար առնէ  
դժայնն :

Ստորակ, դուն ինչ զկայ առնուլ տայ ձայնին :

Երկսորակ, խաղաղացուցանէ գձայնն որպէս կկոյ :

Միջակ, միջակօրէն զկայ առեալ ցուցանէ :

Երկմիջակ, հատեալ զ'ելումն չնչոյն՝ սկիզբն առնէ  
միւսոյն :

Վերջնակ, համանգամայն չնչահատումն է բանից և  
եղանակաց :

Ահաւսովիկ այս տեսակ բայցատրութիւններէ կը  
բաղկանան Գապաստքալիանի բոլոր գործերը, որոնցմէ  
լոյս մը քաղելու համար Դանիէլ մարգարէ մը ըլլալ  
պէտք է, որպէս զի կարենայ մեկնել «Մանէ, Թէկէզ,  
Փարէս»ի պէս խորհրդաւոր բառերը : Եւ եթէ մտածենք  
որ այսպիսի ճապաղ զրութիւններ նպատակ ունեցած  
են բայցատրելու Շարականաց խաղերը, այսինքն  
արուեստ մը որ գոյութիւն ունեցած է եղեր Շնորհալիի  
ժամանակ և այժմ լիովին անհետացած, ո՞ւ երեւակա-  
յեցէք թէ ո՞ր աստիճան կրնանք օգտուիլ այդ երաժշ-  
տական գիրքերէն, որոնց մէջ խճողեալ են նմանօրինակ  
լուսաբանութիւններ :

Իրա՛ւ է թէ Շարականի խաղերն իրենց օգուտը  
ունեցած են երգեցողութեանց մէջ, երբեմն երկարելու  
և յաճախակի չուտ անցնելու, մերթ ընդ մերթ չեշտելու  
և երբեմնակի մեղմածայն երգելու համար, սակայն բոլո-  
րովին անհեթեթ է կարծել՝ որ այդ խաղերու միջոցաւ  
կարելի ըլլայ կամոնաւորապէս կարգալ ո՛ւ իցէ եղանակ  
մը, նամանաւանդ իր այժմեսան վիճակին մէջ : Թերեւս  
Արբոց թարգմանցաց օրով հեղինակուած այս տեսակ մը

ձայնագրութիւնը կրնայ եղեր գոհացում տալ այն առենի դպրաց՝ ճշտութեամբ երգելու համար . և մենք նոյն խել այդ ակնկալութեամբ լեցուած՝ անհամբեր կերպով ծայրէ ի ծայր թղթատեցինք Գալասաքալեանի վերոյիշեալ գործերը , կարծելով որ այդ անհետացած արուեստին վրայ պիտի կրնանք քիչ չառ գաղտփար մը կազմել , սակայն ցաւալի է ըսել որ այդ անել բարիւրինմուխն մէջ յուսախսրութենէ դատ ուրիշ բան չը գտանք :

\* Գրիգոր Գալիք՝ երաժշտութեան առաջին ծագման վրայ խօսելով՝ կ'ըսէ « Նուագարան » ի 164 երեսին մէջ .

«Այս երաժշտականն արհեստ՝ դալելի է ներարհեստից . նախ Աստուածաշունչ զիրն յայտ առնէ (Ծննդ . 4 . 11) թէ՝ էր Յօրակ անուամբ ոմն , որ եցոց զերգս և զքնարս : Երկրորդ՝ (Մնայ . 4 . 54) ի նմին ժամանակին նորոգեցաւ յերգս օրհնութեան ի փող և ի քնար և ի սրբնդ , օրհնէին դԱստուած յերկինու և յաջողեաց նոցա : Երրորդ՝ (Յորայ 21 . 22) թէ առեստ Ասդմոստրան և քնար , ուրախ լինէին ծայնիւ երգոց : Չորրորդ՝ (Թագ . 16 . 23) առնոյր Գաւիթ զքնարն և նուագէր ձեռամբ իւրով : Հինգերրորդ՝ (Թագ . 6 . 5) որզիքն իսրայէլի խաղային առաջի Տեսան տաւզօք և նուագարանօք , զօրութեամբ և երգօք , քնարիւք և սրնդօք , թմրկօք և ծնծղայլոք և փողովք :

«Ասէ Դաւիթ Անցաղթն վիլիստփայից , ի կիր արկանելով զերաժշտականն զարհեստ , թէ գտողն արհեստիս է Որիէսս ոմն՝ նախնի խմաստասէրն Յունաց , որ ի Թրակիոյ : Վասն սորա սպատմի թէ էր բանաստեղծ և յոյժ հոչակաւոր նուագածու , որ ի նուագելն իւրուժ շարժէր զանտառս և զլէմս , և կառկառեալ կատէր զընթացս դետոց , և ընդարմացուցեալ նուաճէր զգաղանս առենիս : Եաեւ ասէ վիլիստփայն թէ Յոյնք՝ յառաջնուէ խուժադադուժք և վայրենիք , կոչեցան ի միաբանութիւն

ի ձեռն այսր Որդիքոսի : Ուրեմնն գովելի՛ է արհեստու ,  
որպէս ասէ Ներգինացի : (Երես 184) :

«Ստեփաննոս վիլխառվայն գոլով հոչակափայլ երաւ-  
միչտ և հմուտ ձայնիցն , զանուրս ձայնս գոյից՝ բաժանե-  
նաց ի մասունս այս ինչ , որք են . բառաչել , կառաչել ,  
խըխնչել , բչել , գոչել , ելն . և ի սոցանէ առեալ ի ձայ-  
նիցս , ի գործի զուգաթեւս , առ ամենայն ձայնս , մի  
առ մի երգէր ձայն արարեալ : Յետ սորա Թիմղիանոս  
Դէսրացի լեալ երաժիշտ հմտագոյն , ընդ արուեստաւոր  
գործարանի , զամենայն հաւաքեալ զձայնս ի մի աղի ,  
քաջապէս նուագէր : Նոյնակս և Զեղէս երաժիշտն այլ  
կերպս ի ձայնէն յարմարեաց նուագս , և հարկանէր  
նովաւ զամենայն զձայնս կենդանեաց : Յետ սորա երա-  
ժիշտ ոմն ի մի հիւմնակս ի մի փայտէ հոչման՝ Ա. ձայնն  
գտաւ . և յետ նորա եղբայրն՝ Բ. ձայնն , ի դարբնէ և  
յերկաթոյ կռերոց . Գ. ձայնն՝ ի հոսանուց գետոց , և  
Դ. ձայնն՝ ի ծփանաց ծովայնն ալեացն : Ասպա երաժիշտ  
ոմն գոլով հմուտ ամենայն ձայնիցն կենդանեաց , բաժանէ  
զչորս կողմունքս՝ Ակ . Բկ . Գկ . Դկ . և երաժիշտ  
ոմանք արարին զերկոսին Ստեղիս :» (Երես 236) :

Հուսկ ուրեմնն աւարտելով իր երկասիրութիւնը  
կըսէ իր վերջաբանին մէջ . «Յիշեսջիք և զվարժապետն՝  
իմ Արդրումցի Յարութիւն . զտպող Նուագարանին՝  
զզլիսապետն սարափ մեծահամբաւ էմնափին , յԱկնաց  
զիւղէն Զէրասցւոյ՝ զմահտեսի Մինսս վսևմամխտ և  
հոչակափայլ Ամիրայն , որոյ խակ խնդրանոք և գոյիւք  
սպեցաւ զիրքս : Յիշեսջիք և զմարմնաւոր ծնողն իս ,  
այսինքն՝ զպակն իմ մահտեսի Սարգիսն և զընկեր  
նորին . զհայրն իմ մահտեսի Գասպարն և զմայրն իմ  
Մարիսմն . զեղբարսն իմ զԾէր Սարգիս հոչակաձայն  
քահանայն , զՅակոբն , զԿարապետն , զՄելքոնն , զԾի-  
րուհին և զհանգուցեալ Պաղտասաւրն՝ համայն մերայ-  
նուլքս . որ զ'առ ի բարին զյիշողքդ ամենայն յիշեսջէ  
վարձատրողն բարեաց ի բարին . ամէն :

Գրիգոր Դավիթի մտհուանն թուականը կ'ենթաղբուի ըլլալ 1808 ին. ըստ որում կը պատմուի թէ իր երկրորդ գործոյն տպագրութենէն հառքը (1803) հազի՛ւ հինգ տարի ապրած է :

\* \* \* Պապա Համբարձումի հակառակրդաց պարագլուխն համարուող Տիրացու Եղիսէ ծնած է ի Գում-Դարու 1770 ին, այժմու լուսաւորչեան աղջկանց վարժարանին փողոցը : Մանկութեան հասակէն բուռն փափաք մը ունէր սա՝ եկիդ, երգեցողութեան հետեւելու, ուստի շարունակ կը յաճախէր Մայր Եկեղեցի, իր թաղին ամենէն մօտը գտնուելուն համար : Կը պատմուի թէ որ մը իրենց տունէն հրդեհ ծագելով ամրող շէնքն այրեցաւ, և որայինտեւ այն ատեն սովորութիւն եղած էր հրդեհը սկսած տան զիմաւորը ծանր պատիժներու ենթարկել, այս օրինաց համեմատ Եղիսէ դաստապարտուեցաւ խիստ պատիժներ կրելու : Պէտքնան Յարութիւն ամիրա՝ որ համակրած էր Եղիսէի, ջերմ եկիդեցասիրութեանն համար, փութաց այս անարդար որոշման գործադրութիւնն արգիլել, և աղատելով զինքը Եէնի Գարու իր ծովիկերեաց բնակարանին մօտ տուն մը վարձեց ու հոն բնակեցուց գԵղիսէ, որ առ երախտաղիտութիւն՝ շատ անզամ Ամիրային եալըն երթալով կը զրուցնէր զայն իր երգեցողութեամբ :

Տիրացու Եղիսէ ցասկոտ և նախանձոտ բնաւորութիւն մը ունենալուն համար՝ յաճախսակի դասին մէջ իր քով կեցող զպիրները բարձրածայն կը յանդիմանէր ամենափոքր պակասութիւնն մը նշմարած ատեն : Այս գէշ ունակութեանն համար օր մը Ազրիանուազուեցի Պօղոս Պատրիարք իր ներկայութեան կոչելով զԵղիսէ՝ կը յորդորէ որ այդպիսի կոչութեամբ չվարուի տղայոց հետ՝ քանի որ անոնք թոշակաւոր պաշտօնեաց չէն, որուն կը պատասխանէ Տիրացուն. «Թապիցիթս ա՛ս է՝ Արրազան, չը պօռամ նէ տահա կէշ կ'ըլլամ» :

Եղիաէ երբեմնակի կ'այցելէր նաև ի Բերտ, ուր առաջին անգամ ծանօթացաւ Պապա Համբարձումին հետ, որու դէմ շատոնց ի վեր խուլ հակառակութիւն մը կը տածէր: Տիրացու Եղիաէ միշտ կը պնդէր թէ՝ անկարելի է որ Շարականը ծայնազրութեամբ եղանակուի, իսկ Լիմօննան կը պատասխանէր թէ ատոր փորձն ընել շատ դիւրին է. վերջապէս օր մը Եղիաէ ուղեկող պղտիկ ձգել դշամբարձում՝ կը համայէ անոր՝ ծայնազրել «Ուրացիր Սրբուհի» ձրագալոցի Օքնութեան եղանակը. մեծանուն երաժիշտը՝ որ կը բազծար սիրաշահիլ իր թշնամին. իսկոյն կը համակերպի և Եղիաէի կարդացած կերպով այդ Շարականը ծայնազրութեան առնելէ զինի ճշգութեամբ կ'երգէ զայն, որոյ ի պատասխանի ուրիշ թերութիւն մը չկարենալով զտնել, ծայնին սղեղութիւնը մէջ կը բերէ միայն:

Տակաւին Մայր Եկեղեցւոյ դաստառւ չէր կարգուած Լիմօննան, երբ տօնական օրի մը առթիւ հրաւիրուեցաւ Պէղճեան Յարութիւն ամիրայէ՝ երգել նոյն եկեղեցւոյ մէջ. Համբարձում՝ որ ի վաղուց անտի կը փափաքէր իր վարպետութիւնը ցոյց տալ այդ կեղրոնին մէջ, ամենայն հաճութեամբ ընդունեց Ամիրային հրաւըրը և կանուխէն զալով՝ սկսաւ Հարց Շարականը կարդալ. միեւնոյն միջոցին Պէղճեան՝ որ Տիրացու Եղիաէի և առաջնական էր միւս զատին կողմը, բոլորավին անդիտակ ձեւանալով կը հարցնէ թէ ո՞վ է այդ սիրացուն:

— Եօթաձի Համբարձում ըստծնին ասիկա՛ է, — կը պատասխանէ զատնութեամբ Եղիաէ, և վար զարնելով անոր հաստ ծայնը՝ կը սկսի զուրս թափել որտին մէջ հաւաքած մաղձը: Գաղեղ Ամիրա կարեւորութիւն չտալով Եղիաէի ըստծն՝ կը յանդիմանէ իւր ըրած անիրաւութիւնը, առարկելով որ եթէ այդ մարդը կը յարգեն ու կը պատռեն, հարկաւ իր ունեցած արժանիքին:

համար է և ոչ թէ հաստիքին երկարութեանը պատճառաւ :<sup>(\*)</sup>

Երբ Պապա Համբարձում Պէղճեան Յարութիւն ամիրայի համանաւ հաստատուեցաւ Մայր Եկեղեցւոյ դասախոսութեան պաշտօնին մէջ, մեծ հարուած մը եղաւ այս դէպքը Եղիսէի, որ չկարենալով երկար ատեն ապրիլ իր թշնամւոյն տարած յաղթանակին վրայ, մեռաւ 1833ին :

\* \* \* Գարթալցի Յարութիւն վարժապետ ծնած է նոյնավէս ի Գում Գարու 1779ին, և իր մանկութեան ատեն աշակերտած ըլլալով Զէննէ Պօղոսի, ընկերակիցն եղած է նաեւ Համբարձում Լիմօննանի, որոյ չերմ հակառակորդն եղաւ վերջերը : Սա՝ ի տղայ տիոց հետեւող ըլլալով եկեղ, երգեցողութեան, կը գրազէր Շարականի դասախոսութեամբ և ա'յնչափ լաւատեղեակ էր ատոր, որ գրեթէ մեծաւ մասամբ գոց կ'երգէր բոլո՛ր Օրհնութիւններն, Հորցերը, Մեծացուցչներն ու Ստեղի Մանկունքները :

Թէեւ սորա մասնաւոր արհեստը ուկերչութիւնն էր, բայց Պէղճեան Յարութիւն ամիրա՝ որ իր դարուն համայն դպրաց դասերու սաստարն եղած էր թէ՛ նիւթապէս և թէ՛ բարոյապէս, ստիպեց զՅարութիւն՝ թողուլ այդ արհեստը և երթալ հաստատուիլ ի Գարթալ, և կեղեցական երգեցողութեան դաս տալու համար :

Ամիրային կամաց հակառակիլ անկարելի էր, ուստի Տիրացու Յարութիւն փութաց հաստատուիլ Ս. Նշան Եկեղեցւոյ դպրապետութեան պաշտօնին մէջ, ուր 17 տարի շարունակ այդ պաշտօնը վարելէ յետոյ (որուն պատճառաւ Գարթալցի մականունը տուած էին իրեն, )

(\*) Պապա Համբարձում բնութեամբ ծանրաբարոյ ըլլալով հանդերձ պատկառելի դէմք ու երկայն հասակ մը ունէր, մինչդեռ Տիրացու Եղիսէ ընդհակառակը կարծ էր հասակաւ \*

դա՛րձեալ Գաղեղ Ամիրայի հրամանաւ դպրապետ կարգուեցաւ 1828ին Մայր Եկեղեցւոյ, որու յարակից Ուսումնարանին մէջ կը դասախոսէր դպրոցաւարտ աղայոց :

Եորա համար կ'ըսեն թէ իւր հեղաքարոյ վարուքն այնքան սիրելի եղած էր Պէտմեանի, որ շարունակ կը թախանձէր զինքը՝ ամուսնանալ. հուսկ յետոյ առ այդ յաջողելով՝ հրամայած էր որ նորա հարսանեաց ամբողջ ծախքը իր գանձէն վճարուի : Նոյնպէս նաև մեծ բարիք մըն ալ գործեց Պէտմեան Ամիրա, իր կենդանութեան ստեն կոտակելով գումար մը՝ որոյ տոկոսիւք 500 դրուչ ամսաթոշակ պիտի ստանար անխափան Մայր Եկեղեցւոյ դպրապետութեան պաշտօնը վարող երաժիշտը, ո'վ ոք ալ եղած ըլլար :

Գարթալցի Յարութիւն վարժապետ 40 տարի արդիւնաւոր կերպով դասախոսելէ վերջը՝ մեռաւ 1859ին, բազմաթիւ շարականագէտ աշակերտներ ընծայելով Սզգին, որոց զլխաւորներն եղած են՝ Տիրացու Անդրանիկ, Աչաղուրի Մելքոն, Կարճ Յովհաննէս, Գամաղիկեան Գրիգոր, Փէնչիլաննեան Յովսէփ, Եթմէքնեան Յակոբ և Զարպհանէլեան Մկրտիչ՝ «Բալապըլք» մականուանեալ :

\* \* \* Տիրացու Պետրոս վարժապետ ծնած է 1783ին և մեռած 1858ին յօրթագիւղ : Սա՝ որ նոյնպէս աշակերտած է Զէննէ Պօղոսին և ի վերջոյ օգնականութիւն ըրած իր վարպետին, շատ տարիներ վարած է իւր թաղին եկեղ. երաժշտութեան և ընդհանուր դաստիարակի պաշտօնները, աշխատելով բարեկարգ վիճակի մը հասցնել նոյն եկեղեցւոյ Դպրաց Դասը, որոյ արժանաւոր ներկայացուցիչներն եղած են՝ Երէցեան Յովհաննէս, Թագւորեան Գրիգոր (յետոյ Տ. Պօղոս քահանայ), Անէմեան Գորբիկ և Մինէնեան Յովհաննէս :

\* \* \* Այս վերջինը՝ որ ամէն ընկերակիցները գերա-

զանցած է իր քաջանմուտ շարականագիտութեամբ և հոգեգմայլ երգեցողութեամբ, ծնած է 1795ին ի Պալաթ։ Այս անմշամն թաղը նախորդ գարու մէջ խիստ փառաւոր անցեալ մը ունեցած է իւր Դպրաց Դասով։ և Սամաթիայէն ու Մայր Եկեղեցիէն յնտոյ՝ (Ա. ը հիմնեալ 1703ին, Գալուստ Կայծակ Պատրիարքի օրով, զպրապետութեամբ Սարափ Սարգիս Թաշճեանի, Բ. ը հիմնեալ 1719ին՝ Յովհաննէս Կոլոտ Պատրիարքի օրով, զպրապետութեամբ Սահաթձի-Պաշի Եռւսուֆ Զէլէպիի) առաջինն հանդիացած է Պալաթի Դպրաց Դասուն (հաստատեալ 1839ին՝ դա՛րձեալ Կոլոտի օրով, ըստ որում մէկ քառորդ դարէ աւելի տեւեց սորա պատրիարքութիւնը, 1715-1741) մէջ ունեցած փայլուն տաղանդներովը, որոնց մէջ կարեւոր տեղ մը կը զրաւէ Մինէճի Տիրացու Յովհաննէս։

Սա թէեւ անտեղեակ էր ձայնագրութեան արուեստին, բայց ա՛յնպիսի յանկուցիչ ձայն մը ունէր, որ զինքը լսելու համար մայրաքաղաքիս հեռաւոր թաղերէն կը դիմէին Ս. Հրեշտակապետ Եկեղեցին, զմայլմամբ ունկնդրելու համար մեծանուն զպրապետին երգեցողութեանց, որ ձայնագրագէտ մը չըլլալով հանդերձ հեղինակած էր «Գերագոյն գովեալ» գովարիկ երգը։

Մինէճեան այդ համեստ թաղին մէջ՝ ուր իր բնակութիւնը հաստատած էր ի վերջոյ, Ամիրայից խնդրանոք՝ Ներսէս Շնորհալիէ աւանդուած Շարականները անսեթեւեթ կերպով կ'ուստուցանէր իր աշակերտներուն, որոնց մէջ երեւելի հանդիացած են Տիրացու Կարապիտ Պաղտատեան 1817-1903), Գրիգոր Հասարլեան (1824-1891), Սիմոն Մինէճեան, Տիրացու Մինստ և Ալիքսան Գրիգորեան (այժմ Տ. Վահանն քահանայ)։ Սոքա ամէն կերպով նախանձախնդիր գտնուեցան՝ անեղծութեամբ պահելու իրենց վարպետէն ժառանգած հին և պարզ տամունքները, ջերմապէս հետեւող ըլլալով անոնց։

Այս բաղմարդիւն վարժապետը տարաբախտաբար քիչ կեանք ունեցաւ, եւ իր հազիւ զարգացեալ հասակին մէջ (47 տարեկան) մեռաւ 1842 ին:

Ասոնցմէ զատ կը միշուին նաև զանազան թաղերու մէջ եկեղեցական երաժշտութեան պաշտօն վարող դպիրներ, յորս կարեւ որ գաստուած են՝ Մաղաք վարժապետ և Տիրացու Գրիգոր յիսկիւտար, Տիրացու Գարրիէլի Գուգկունձու, Տիրացու Սրապիոն († 1852) ի Պալաթ, Խախմաճի Գէորգ ի Սամաթիա, Տիրացու Յովհաննէս յօրթագիւղ, Տիրացու Սւետիա ի Գուրուչչմէ եւ Խախմաճի Սերովի ի Ղալաթիա:



Հետաքրքիր  
Ընթերցողք կը սահմանական Պահապետ Պահապետի անուն դիմել «Տաճար» կրօնաթերթի Ա. տարուոյ 8րդ թիւին, ուր ամբողջապէս հրատարակուած է 1811 թուականին Զամաշլրձեան Յովհաննէս Պատրիարքէ արուած 9 կանոններով կոնդակը՝ ուղղեալ առ Դաստիարաց :

## ԳԼՈՒԽ Բ.

Պետրոս Զէօմլէքնեան. — Նէյզան Զենոռ. — Արխտղոմ Իւթիւնեան. Թամապորի Ափրան. — Յովինաննէս Միւհինախեան. — Արխտակէս Ցովինաննէսեան. — Պապա Համբարձում առևտրական գործոց կը ճեռնարկէ. — իր վերջին օրերը :

Թուականի կարգով առենէն առաջ կուգայ Պապա Համբարձումի աշակերտներէն՝ Պետրոս Զէօմլէքնեան, որ ջերմ հետեւողն ու հաւատարիմ աւանդապահն եղաւ իր վարպետին, ըստ վկայութեան Հ. Եղուարդ Հիւրմիւղեանի, թէեւ Եղիա Տնտեսեան ասոր հակառակը կը պնդէ : Սա ծնութ 1785 ին Ակիւտար . իր հայրը՝ որ Եւղովիայէն Պոլիս գաղթած ըլլալով Ակիւտարի Եշիլ Թուլումպա փողոցը հաստատուած էր, Գրիգոր կը կոչուէր և արհեստիւ բրուտ էր :

Պետրոս իր հօր Կման եկեղեցասէր ըլլալով՝ միշտ կ'երթեւեկէր Ս. Խաչ եկեղեցին, և ի մամնկութենէ անտի մեծ հակում ցոյց կուտար երաժշտութեան, բուռն փափաք մը զգալով Շարականաց հոգեղմայլ եղանակները ժամ առաջ սորվելու : Գոտպատքալեանի նորաստիպ երկասիրութիւնը (Եռւագարան, 1794) ձեռքն առած՝ կը ջանար յագուրդ տալ իր ջերմ բաղձանքներուն, ուղելով դիտնալ թէ կարո՞ղ է այդ խաղերուն միջոցաւ արդիւնք մը քաղել :

Այն ատենի սովորութեան համեմատ՝ երբ 12 տարեկան եղաւ Պետրոս, ծնողքը աշակերտութեան զրին զինքը դերձակի մը քով ( \* ) : Պետրոսի կրտակը խիստ

(\*) Կ'երեւայ թէ ԺԹ. դարու սկիզբները մեծ կարեւորութիւն ունեցած էր դերձակութեան արհեստը, (ինչպէս հիմա ուկերչութիւնը.) ըստ որում բոլոր տղայք իրենց պատանեկան հասակին մէջ դերձակի բով աշակերտութեան կը դրուէին, ինչպէս որ Պապա Համբարձումի ծնողը ալ այդ սովորութեան հետեւած էին :

մօս ըլլալով Լիմօնճեանի խանութին՝ յաճախակի կ'այցելէր անոր, և երկուքն ալ միեւնոյն փափաքով տողորեալ շատ անգամներ իրենց գործը բողոքովին մոռցած՝ կը սկսէին և կեղեցական երգեցողութեամբ ժամանակնին անցընել, որուն պատճառաւ կծու յանդիմանութիւններ կը լսէին մերթ ընդ մերթ իրենց վարպետներէն, թէեւ Համբարձում տարիքով բաւական մեծ էր: Օր մը Պետրոսի վարպետը ստիպողական գործի մը համար մօտակայ սրճարանը կը զրկէ զինքը, բայց տեսնելով որ կ'ուշանայ՝ ուղղակի կ'երթայ Համբարձումի խանութը, ուր կը տեսնէ իր աշակերտը՝ որ բերանաբաց մտիկ կ'ընէր Լիմօնճեանի տուած դասերը: Դերձակը իր առջեւ պարզուած այս տեսաբանին վրայ ա՛լ չը կրնալով իր բարկութիւնը զսպել, ուժգին ապտակ մը կ'իջեցնէ Պետրոսի երեսին՝ պօռալով. «Ծո շուն, դուն թէրզի՝ ևս մի, խանէնստէ ևս մի»: Զէօմէքնեան զգալով իր յանցանքը, անտարտունջ ոտքի կ'ելլէ և վարպետին կը հետեւի՝ առանց բառ մը հանելու իր բերնէն:

Այս անախորժ միջադէպը պատճառ եղաւ որ բողորովին թողու գերձակութիւնը. ուստի քանի մը տարի ջութակահարութեան հետեւելէ վերջը՝ տեսնելով որ բաւական վարժուած էր այդ արհեստին. Զինձիրլի Խանի մէջ սենհակ մը վարձելով սկսաւ ջութակի հետ քաղաքական երաժշտութեան դասեր տալ, որուն քիչ շատ հմտացած էր Համբարձումի շնորհիւ: Պետրոս երկար տարիներ այս գործով զբաղեցաւ, բայց յետոյ տեսնելով որ զժուար կ'ըլլայ իրեն՝ ամէն օր Սկիւտարէն Պոլիս իջնել, (քանի որ զեռ շողենաւի երթեւեկութիւնն հաստատուած չէր,) ստիպուեցաւ քիչ մը ատեն ալ իր տան մէջ դասախոսել:

Այս ատեններն Սկիւտարի Եէնի Մահալէ թաղը բաւական ազգեցիկ ամիրաններ հաստատած էին իրենց քնակութիւնը, որոնք լսելով Զէօմէքնեանի համբաւը,

թախանձեցին զիմքը՝ յանձն առնել Ա. Կարապետ եկեղեցւոյ երաժշտութեան դասաստուի պաշտօնը։ Սիրայօժար ընդունեց Պետրոս անոնց առաջարկը և քանի մը տարի շարունակեց Հայկական ձայնագրութեամբ իր վարպետէն ուսած նոր հրահանգներով աշակերտներ հասցնել, միեւնոյն ժամանակ քաղաքական երաժշտութիւնն ալ սորվեցներով փափաքողաց, Ուսուլի միջոցաւ և ձեռաց բաղխումով՝ դորս կ'անուանէր Տիւմ, թէ՛, թէ՛, թէ՛:

Պէտք է գիտնալ թէ Հայ ձայնագրութեան գիւտէն առաջ արեւելեան երաժիշտները իրենց բոլոր հեղինակութիւնները Ուսուլի միջոցաւ կ'ընէին, որ ուրիշ բան չէր՝ բայց եթէ կանոնաւոր բաղխումներով զանազան չափեր, որոնցմէ մէկ քանին մէջ կը բերենք իբրիւ նայ:

Զարպիգեր (88 բաղխում)	Ֆերի (14)
Միւսքեաս Տեպիր (78)	Էվսաք (13)
Միւսքեաս (65)	Տկվրիրկվան հովի (13)
Հալի (64)	Թիւրիզարպ (16)
Զենմիր Բենմուսուլ (60)	Ֆրենցին (12)
Սաֆիլ (48)	Նիմ Զեմպէր (12)
Զենմիր Զարուսուլ (44)	Ֆարիկ (10)
Զարպէլ Էսլի (40)	Նիմ Տկվիր (9)
Համիգ (32)	Տկվրիրկվան եկմի (8)
Զարպէլ եկմի (30)	Սաֆիր (8)
Բենկէլ (28)	Տիւեկ (8)
Զեմպէր (24)	Թէկ Տիւեկ (8)
Մուհամեկս (16)	Զիգրէկ Տիւեկ (8)
Նիմ Համիգ (16)	Էօգիր (7)
Նիմ Սաֆիլ (24)	Հիւսի
Հեղէկ (24)	Տկվրիսինսի }
Պէրկէշան (16)	Սկնիլին Սկնայի
Ֆրենմիգէր (14)	Եիւրին Սկնայի }
Տկվրիրկվիր (14)	Ճուրմինա }

<i>Աղլր Սեմայի</i>	{ (5)	<i>Աղլրդաւնա</i>	} (4 $\frac{1}{2}$ )
<i>Աժասի Սեմայի</i>		<i>Այտըն</i>	
<i>Լկնէ Թարհիկ</i>	{ (4 $\frac{1}{2}$ )	<i>Դարագօքթի</i>	(4)
<i>Աժասի</i>		<i>Մանուրա</i>	
<i>Աղլր Աժասի</i>	{ (2)	<i>Թիւրֆ Աժասի</i>	(2 $\frac{1}{2}$ )
<i>Չիփրէ Սօգեան</i>		<i>Սօգեան</i>	

Կարապիտ Պատրիարք(\*) [1783-1850] շատ համակիր չէր նոր ծաղկիլ սկսած Համբարձումեան ճայնագրութեան նկատմամբ, ուստի երբ կը տեսնէր եկեղեցւոյ մէջ զալիր տղայոց երգելը տետրակ ի ծեռին, ակներեւ նշան-ներով իր որտնեղութիւնը կը յայտնէր՝ զանոնք երկա-սկրողին ու զասախօսին հասցէին խել մը յանդիմանու-թիւններ տեղացնելով։ Զէօմլէքճեան տեսնելով որ իր աշխատութիւնները փոխանակ գնահատուելու՝ ընդհա-կառակն խստիւ կը քննադատուին, ձանձրացաւ իր սպազտօնավարութենէն և փոքրիկ առիթի մը կը սպասէր՝ բոլորովին հրաժարելու համար։

Նոյն միջոցներուն (1831) Հռովմէաղաւան աղգայինք բաժնուելով Հայաստանեայց Եկեղեցիէն, յաջողեցան ուրոյն Պատրիարքութիւն մը հաստատել կայսերական Պէրաթով, և Վիէննայի Միսիթարեան միարաններէն՝ Մանուել Վլոդ. Յակոբեանը Պատրիարք ընտրեցին իրենց։ Միւս կողմանէ՝ աւարտած էր նահեւ ի Դալաթիա՝ Յիսուս Փրկիչ անուամբ Պապական Հայոց եկեղեցւոյն շինու-թիւնը, որուն համար երաժիշտ զասատուի մը պէտքը զգալի եղած էր իրենց, ուստի 500 դրուշ ամսաթոշակով նոյն եկեղեցւոյ երաժշտութեան սպազտօնը առաջարկեցին Պետրոսի։

Զէօմլէքճեան՝ որ արդէն զգուած էր իր աղգակից-

(\*) Սա իր Պատրիարքութենէն հրաժարելէ յետոյ՝ (1831) Ակիւ-տարի մէջ մեկուսացած կեանը մը կը վարէր մինչեւ իր վերջին օրերը, ստէու այցելելով թաղին երկու եկեղեցիներն ալ։

ներուն կողմէ տեսած անիրաւ հակառակութիւններէն, հոգեւին փարեցաւ այդ նոր պաշտօնին, և իր անձին նկատմամբ եղած մեծամեծ յարգանքները տեսնելով՝ Հռովմէաղաւանութիւնն ընդունեց, որմէ քանի մը տարի վերջ մեռաւ 1840ին ու թաղուեցաւ Ակիւտարի գերեզմանատան մէջ :

Երկու դաւակներ թողուցած է սա՝ Անդրանիկ և Ստեփան, որոնց առաջնոր իւր հօրը նման ջութակահարութեան հետեւեցաւ, իսկ երկրորդը՝ դեռ քանի մը տարի առաջ դեղագործութեամբ կը զբաղէր Սէլամիէ թաղին մէջ։ Առքա իրենց հօր մահուանէն յեսոյ Մայրենի Եկեղեցւոյ զիրկը վերադարձան։ Ստեփան Զէօմլէքճեան մինչեւ վերջ պահած էր իւր հօրը գործածած ջութակը՝ որ 100 տարուան հուռթիւն մը ունէր։

\* \* Նէյզան Զենոր՝ (ինչպէս ըստ Անք) Լիմօնձեան Պապա Համբարձումի չորրորդ որդին էր, որ ծնաւ 1810ին։ Սա՝ տղայ հասակէն ջերմ փափաք մը ունենալով սրինդ փշելու, սկսաւ դաս առնել իր Յովհաննէս Եղբօրմէն, ինչպէս նաեւ ձայնագրութիւնն ալ հօրմէն։ Զենոր քիչ ատենի մէջ այնքան առաջ տարաւ սրնդահարութիւնը, որ իր բացակայութեան միջոցին օր մը Յովհաննէս ջարզուիչուր կ'ընէ Եղբօրը գործածած սրինդը՝ նախանձելով անոր յաջողակութենէն։ Փոքրիկ սրնդահարը տուն վերադառնալով երբ կը տեսնէ իր մեծ Եղբօրն ըրածը՝ զայրացմամբ կ'ըսէ անոր, «Ասմիշտ կոտրեցիր նէ՝ զէնէհամս ալ չկրցար ձեռքէս առնել ես՛»։

Զենոր՝ որ զէմքով, հասակով և բնութեամբ շատ կը նմանէր հօրը, ստէպ կ'ընկերանար անոր՝ թէքքէները այցելած ատեն, լսելու համար համբաւաւոր Տէրվիշներուն նուագած սրինդը, որով հետզհետէ կը կատարելազգործէր այդ արհեստին մէջ ունեցած կարողութիւնը. ալ իրեն մասնագիտութիւն ըրած էր այդ գործիքը, և ո՛չ միայն լաւ կերպով կը փէքր նկյը, այլ և կը շիներ զայն

ու բարձր զինուրով կը վաճառէր Թէքքէներու մէջ զլունուող դեռատի ուսանողաց :

Իր ունեցած այդ համբաւին չնորհիւ շատ անգամ տօնական օրերու միջոցին կը հրաւիրուէր ամիրաներէն, որ Ա. Պատարագի արարութութեանց ժամանակ սրինգով մասնակցի դպիր տղայոց երգած եղանակներուն : Օր մըն ալ երբ Կարապետ Պատրիարք Ակիւտար Նոր Թաղի եկեղեցւոյն մէջ կը պատարագէր, Նէյզան Զենոր վերստին հրաւիրուած ըլլալով թաղեցւոց խնդրանոք՝ հազիւթէ սկսած էր սրինգ ածել, Պատարագիչ Սրբազնը բարկութեամբ հրամայեց լոեցնել դայն, առարկելով որ այդ տևատկ զբանահներ աւելի սրճարաններու կը պատշաճին քան թէ սրբավայրերու : Եյնուհեանեւ վերջացաւ եկեղեցեաց մէջ սրինգով դէմ բռնելու սովորութիւնը, վասն զի Կարապետ Պատրիարք խիստ հակառակ էր եկեղեցական արարութութեանց մէջ ո՛ և է օտար ձեւակերպութիւն մտցնելու :

Վերցիչեալ դէպքին պատճառու Զենոր բոլորովին հեռացաւ եկեղեցիէն, և միտիայն քաղաքական երաժշտութիւնը մշակելու ետեւէ ըլլալով՝ արհեստին մէջ այնչափ առաջ գնաց, որ օր մը երջանկայիշատակ Սուլթան Մէծիտ արքայ խմանալով Նէյզան Զենորի սրինգ ածելու մէջ ունեցած ճարտարութեան համբաւը, կը հրամայէ իւր ներկայութեան կոչել զինքը : Զենոր չուզելով իր տղեկ դէմքը ցոյց տալ Նորին Վեհափառութեան, կ'ազգացէր որ Մապէնի դահլիճէն նուագէ, ընդունուելով իր խնդիրքը՝ կը սկսի նուագել նշանաւոր հեղինակաց ընտրելազոյն հատուածները, որոնց վրայ զմայլելով մեծազօր արքան հրաման կ'ընէ որ այդ նուագածուն իրեն ներկայացնեն : Աննեկապետ փաշան՝ որ զիտէր Նէյզանի երեւան չելլելուն պատճառը, խոնարհելով կ'ըսէ . «Վեհափառ Տէր, այս մարդուն միայն սրինգը մտիլ ըրէք, բայց երեսը մի նայիք» :

Նէյզան Զենոր՝ իր եղբարց պէս անփոյթ զտնուած էր ամուսնանալու, սակայն Արդուխնցի Մարիամ անուն աղջկան մը գեղեցկութիւնէն հրապուրեալ՝ 45 տարեկան հասակին մէջ ամուսնացաւ անոր հետ, որմէ միակ արու զաւակ մը ունեցաւ, և ու զելով իր մեծանուն հօրք յիշատակն անմահացնել՝ Համբարձում անուաննեց զայն։ Զենոր ա՛յն աստիճան յարեցաւ նորածին մանկան, որ գրեթէ իր բոլոր գործերը թողած՝ երբէք չէր ուզեր տունէն զուրս ելլել, յառաջացեալ տարիքին մէջ ունեցած այս Բենիամինին ուրախութիւն պատճառելու, և անոր հաճոյքը տեսնելով ի՞նքն եւս ուրախանալու համար։

Փոքրիկն Համբարձում՝ որ աւելի իւր մօր գեղեցկութիւնը ժառանգած էր, քան թէ հօրը ագեղութիւնը, ինը տարեկան եղած էր արդէն՝ երբ օր մը Եէսի Մահալցէի բարձանց վրայ մըրըլտաք կոչուած պարտէղին մէջ սրինգ կ'ածէր Զենոր, գոհացում տալու համար իր բազմաթիւ ունկնդիրներուն, որոնք հոծ բազմութեամբ կը շրջապատէին զինքը՝ ո՛ւր որ ալ գացած ըլլար։ Եոյն միջոցին իրենց Յոյն սպասուհին ալ պառուի հանած էր Համբարիկը, որոյ վրայ հակելու պաշտօնով մտած էր Նէյզանի ծառայութեան մէջ. բայց որովհեանեւ անսպարկեալ աղջիկ մըն էր, փոխանակ իրեն յանձնուած տղուն հոգ տանելու, կը սկսի հոն գտնուող երիտասարդաց հետ խօսիլ ու ծիծաղիլ։ Համբարձում ազատ զգալով ինքնինքն սպասուհւոյն հսկողութիւնէն, Բազար-Պաշիկն անմիջապէս նաւամատոյց կ'իջնէ և հոն կապուած մակոյկի մը մէջ ցատկելով՝ կը սկսի օրօրուիլ ոտքերը դուրս կախած, բայց զժրախտաբար իր հաւասարակը ուութիւնը կորսնցնելով՝ խեղճ տղեկը ծովը կ'իջնայ և ջրամոյն կը լինի առանց մէկէ մը նշմարուելու։

Այս ցաւալի պատահարն առենուամեծ հարուած մը եղաւ Նէյզան Զենորի, որ զեռատի գուեկին վաղահաս

մահուան վրայ կարելէր խոցուած՝ չուղեց այլեւս Պող-  
սոյ մէջ մնալ. ուստի նոյն շաբթուն իսկ Եղիպտոս  
մելնեցաւ, (1863) հաստատապէս միտքը դնելով որ  
անգամ մալ չը վերադառնայ իւր ծննդավայրը :

Մէկ քսնի ամիս վերջը հազիւ կրցան համոզել  
զինքը՝ որ վերստին ձեռք առնէ նախկին արհեստը որով  
սկսաւ Գահիրէի մէջ ալ տարածուիլ իր ճարտարութեան  
համբաւը : Եղիպտոսի Խտիվն իմանալով որ Նէյզան  
Զենոր՝ Վեհ . Սուլթանին ներկայութեանը նուազած է,  
ինքն ալ փափաքեցաւ լսել զայն : Զենոր չկրցաւ  
զիմաղրել այս հրամանին, ուստի փութաց ներկայանալ  
Սայխու փաշայի և յագուրդ տալ նորա բաղձանաց :  
Նէյնքան զո՞ն եղաւ Բարձր . Ատիվը՝ որ այլեւս չուղեց  
հեռացնել իրմէ զ'Նէյզան Զենոր, և անոր բնակութիւն  
տուաւ իր պալատին մէջ : Օր մը նշմարելով որ նուա-  
զած ատեն կ'արտասուէ, հարցուց անոր տրամութեան  
պատճառը . Զենոր հարկադրուեցաւ 'և . Բարձրութեան  
պատճել իր անցեալը և միակ դաւկին աղետալի վախ-  
ճանը, ցաւելով միանգամայն որ ինքն ալ իր եղրարց  
պէս ամուրի չէր մնացած, այս վիշտերէն աղատ մնա-  
լու համար :

Քիչ ատեն ապրեցաւ Զենոր, վամն զի ամէն ժամ  
աչքին առջեւ կը ներկայանար՝ ջրամոյն եղած որդւոյն  
անչնչացած դիսկը, որով անհանդուրժելի եղաւ իր  
կեանքը . Եղիպտոս ուղեւորելէ յետոյ հազիւ կրցաւ  
երեք տարի կեանք վարել Փարաւոններու երկրին մէջ,  
ուր մեռաւ 1866 ին : Կ'ըսեն թէ իր արհեստակիցները  
նախանձելով որ Հայ մը աս' աստիճան սիրելի ըլլայ  
Խտիվին, թունաւորեցին զինքը :

Նէյզան Զենորի մահուամբ վերջացաւ նաև Լիմօն-  
ձեան Պապս Համբարձումի գերդաստանը, որոյ վերջին  
արու շառաւիդն էր ինքը : Սորա աշակերտներէն մին  
եղած է նաև Փերեղակ Պօղոս, (ժողովրդական բանա-

տեղծ Միհրանն Յովհաննէսէանի հայրը,) զոր քանիցս լսելու առիթն ունեցած ենք մեր տղայութեան ատեն, երբ սրբնգ ածելով կը մկերանար մեր երգեցողութեանց :

\* \* \* Սրբազոմ Եւթիւնեան ծնած է 1818 ին ի Գումարու, Հավուզը Քիլիսէ փողոցը : Սորա հայրը կը կոչուէր իւթիւնի Խաչատուր, որ իրմէ դատ ունեցած է նաև երկու որդիք՝ Արմոն և Ատեման (արտօնատէր և հիմնադիր Բիւրակնի) : Մանուկ հասակէն Մայր Վարժարանը զրուեցաւ սա, ուր աշակերտեցաւ Փէջտիմալճեան Դրիգոր պատուելիին, որմէ ուսաւ Քերականութիւնը : Տրամարանութիւնը :

Սրբազոմ ինչպէս զէմքի՛ նոյնակէս ձայնի գեղեցկութեամբ օժոռուած ըլլալով, բոլոր ժողովուրդն յուղմամբ կ'ունկնողէր նորա երգեցողութեանց Մայր Եկեղեցւոյ մէջ, ուր դպրութիւն կ'ընէր նա՝ մեծ յառկութիւն և բնական ձիրք ունենալով առ այդ : Ամիրաներն այնքան յափշտակուած էին սորա հմայիչ ձայնէն, որ իր երկու ընկերակցաց հետ (Սլիքսոն և Սրբատակէս) 250 զրուշ տմականաւ աշակերտութեան դրին Հավուզը-Քիլիսէի երաժշտակեան եղող Փաալթիին քով, որմէ ուսան այս երեքը Յունական երաժշտութիւնը :

Բարեբախտաբար այն միջոցներուն Պէղճեան Յարութիւն սմիկրայի տնօրէնութեամբ՝ Մայր Եկեղեցւոյ երաժշտ դասասու կարգուեցաւ Պապտ Համբարձում Լիմօնճեան, (տե՛ս Գլուխ Ա.) որ ատեն ազնւս հարկ չեղաւ այս տղայոց՝ շարունակել Փաալթիքան, ուստի երեքը միասին Հայկական ձայնագրութիւնը կանոնաւորաբար սկսան գաս առնել Լիմօնճեանէ և նոյնութեամբ երգել յատենի Եկեղեցւոյ՝ իրենց ձայնագրած եղանակին համեմատ :

Մեր տղայութեան ատեն՝ բազմիցս լսած ենք նոցաժամանակակից եղող ծերունիներէն, որ երբ այս երեք պատանիները Մայր Եկեղեցւոյ մէջ միաբերան կ'երգէին

իրենց հրեշտակային ծայնով, ներկայ բազմութեան մեծագոյն մասը յարտասառս կը փղձկէր՝ անոնց ներդաշնակ եղանակներէն ազդուելով, մանաւունող Արքազողոմը՝ որ յատակ առողջանութիւն մը ունենալուն համար՝ օրուանձաւ Գիրքը միշտ իրեն կարգացնել կուտան եղեր :

Ճեղայիղեան Մկրտիչ ամիրա՝ (1805—1861) որ մասնաւոր գուրգուրանք մ'ունէր այս վերջնոյն նկատմամբ և պաշտապան հանդիսացած էր անոր,

ուղեց իսապիւղ փոխազրել զայն՝ ուր ինքն ալ բնակութիւն հաստատած էր, այս մը տաղլութեամբ կը զիմէ օր մը Պատրիարքարան, և Սղաւնի Ստեփան (1777—1853) Պատրիարքի միջոցաւ կանչել տալով իւթիւնի իւշանուարը, կ'առաջարկէ անոր՝ հանդերձ լնասանեաք փոխազրուիլ ի Խառպիւղ, որ-



Ստեփան Պատրիարք Աղաւնի

պէս զի Ս. Ստեփաննսա եկեղեցւոյն երաժիշտ կարգէ եր Արքազոմ՝ որդին : Ուրախոցաւ Խաչատուր՝ որ իր զաւլին արժանիքը գնահատուած էր այսպիսի բարձր անձնաւորութենէ մը, և ինքն անձամբ զնաց աւետիս տալու . թէև ի սկզբան դժկամակեցաւ

Արիսողոմ, առարկելով՝ որ տակաւին պէտք ունի աշակերտելու Պապային՝ կատարեալ կերպով ուսած ըլլալու համար Հայկական ձայնագրութիւնը, բայց երբ ձէզայիրկեան վստահացուց թէ Համբարձումն ալ այցելու դասախոս ընելու մդադիր էր Խասդիւղի, չըլարանեցաւ այլեւս :

Արիսողոմ իւթիւնեան հաստատուելով այդ խաղաղիկ զիւղին մէջ, սկսաւ հետզետէ փայլիլ և նորանոր հեղինակութեամբ պայծառացնել Ա. Ստեփաննոս եկեղեցին, ուր կը զիսէին շատեր՝ լսելու համար իր նոր երկասիրած «Փառք ՚ի բարձունս»ը, զոր 40 տղայք միաբերան կերպէին ի ներկայութեան Մկրտիչ ամիրա ձէզայիրկեանի :

Շաբաթը մէկ—երկու անգամ կայցելէր նաև Պապա Համբարձում, որմէ կը սորվէր իր թերի մնացած ձայնագրութեան արուեստը. շատ անգամ կ'ընկերանար անոր՝ Մայրաքաղաքիս զլիսաւոր թէքքէները, և կ'ընզօրինակէր ձայնագրուելու արժանի եղանակները։ Օր մը ներկայ կը գտնուի իր վարպետին հետ հոչակաւոր Շէլիմ մը դասաւանդութեան, որն որ բարկանալով թալէպէներուն դժուար ըմբռնումին, կը դառնայ կ'ըսէ Պապային, «Ութ օրէ ի վեր դաս կուտամ թէլլալզատէի հեղինակած այս Աճէմ Աշբան Պէսթէն, և տակաւին չը կարողացան սորվիլ այս անպիտանները»։ որուն կը պատասխանէ Լիմօննեան, «Իմ աշակերտս քսան վայրկեանէն կրնայ սորվիլ ատիկա, եթէ ծանր և ընդհատ կերպով երգես զայն»։

Կը հաճի Շէլիմը և կ'սկսի մաս առ մաս երգել «Հայաթինի ձիւմէյէ» Պէսթէն, մինչեւ որ Արիսողոմ կ'աւարտէ իր գործը. յևոյ կը կարդայ զրածը բարձրածան՝ յապուշ կրթելով դեռատի ուսանողներն և իրենց ուսուցիչը, որ զարմանօք կը չնորհաւորէ զՀամբարձում՝ այսպիսի յաջողակ աշակերտ մը հասուցած ըլլալուն

համար, խոստովանելով միանգամայն՝ որ արդարեւ այդ նորադիւտ արուեստը միակ միջոցն է ամէն եղանակները ճշդութեամբ ըմբռնելու:

Սրիսողոմ բաւական տարիներ Խասգիւղի մէջ պաշտօնավարելէ վերջը՝ յանկարծ որ մ'ալ լսուեցաւ թէ իւթիւնեան հակամէտ է Բողոքականութեան յարելու: Այս անակնկալ լուրին վրայ խոսվեցան ամբողջ գիւղացիք, վասն զի չատ կը սիրեին Սրիսողոմը և չէին ուղեր բաժնուիլ անկէ: Տատեանք բազմիցս աշխատեցան որ այդ գաղափարէն հեռացնեն զինքը, և այդ նպատակաւ խոստացան մինչև 1500 զրուշ ամսաթոշակաւ Զմիւռնիա դրկել ու տեղւոյն Ա. Ստեփաննոս եկեղեցւոյն զասախօս կարգել զ Սրիսողոմ, պայնամաւ որ ետ կենայ Բողոքականութիւնէ. բայց նա ո՛ և է նիւթական միջոցի համար չուզեց զոհել իր սկզբունքը, վասն զի ըստ ինքեան՝ կատարեալ համոզում՝ գոյացուցած էր թէ աւելորդապաշտութիւններ էին պատկերները, որբոց բարեխօսութիւնը, նին. ըստ վկայութեան Եղնակի Տ. Վրժանէտ Գրիգորեանի (1787—1875), որ այդ գաղափարները խորապէս ներշնչած էր իրեն՝ խոստովանութեան մառթիւ. բայց որովհետեւ բնութիւնամբ վեհանձն էր իւթիւնեան, խոստացաւ անձնուիրաբար դաս տալ նորէն իր աշակերտաց:

Սրիսողոմ Բողոքականութիւնը ընդունելէ յետոյ (1840) իւր հեղարարոց վարուք և առացած լաւ դաստիարակութեան չնորհիւ սիրելի եղաւ Ամերիկացի Մխահօնարաց, որոնք իր Մայքրենի լեզուին և Ա. Գրոց մէջ ունեցած հմտութիւնը տեսնելով՝ երէց ձեռնազրեցին զինքը, որով տիրացու Սրիսողոմ՝ եղաւ սրատուելիր Սրիսողոմ իւթիւնեան:

Նորընծայ երէցը Աւետարանական եկեղեցին հոլութիւնը շարունակելով հանդերձ՝ չատ պազ կը գտնէր Ամերիկացիներէն մուտ գտած այն անհամ եղաւ:

նակիները, որոնք սովորաբար կ'երգուէին ժողովարան-ներու մէջ. ինքը առած ըլլալով Արեւելիան երաժշտութեան ճաշակը, մերթ ընդ մերթ կը պիճարանէր Միախօնարաց հետ՝ առարկելով թէ ինչ հարկ կար այդ անճաշակ Արեւմտեան եղանակներով երգել, մինչ մենք լաւագոյններն ունինք :

Մըսթըր Համլին տեսնելով պատուիլի Իւթիւնեանի երաժշտութեան մէջ ունեցած յաջողակութիւնը, այդ ճիւղին դասախոս կարգեց զինքը՝ Պէտէքի բարձրագոյն վարժարանին, ուր տարիի մը չափ սրաշտօնավարեց : Սյու միջոցին էր որ հեղինակեց «Պանծասցի այսօր» և «Զարթի՛ր հողիս» երգերը, որոնք լաւ ընդունելութիւն գտան Պոլսահայ երիտասարդութենէն :

Կը պատմեն թէ օր մը Լանկայի Սյաղմա վողոցը Բողոքական մը մեռած ըլլալով երբ ինքն ալ իրը երէց՝ պաշտօնին ըերմամբ դադաղին առջեւէն կ'երթար, այդ բազմամարդ հրապարակին մէջ խոնուած հոծ ժողովուրդ-ներէն մոյեւանդ Հայ երիտասարդ մը՝ որ կ'երեւայ թէ հաշտ աչօք չէր նայած Արիսողոմի կրօնափոխութեան, գետնէն խոչոր քար մառնելով կը նետէ պատուելիին, որուն ճիշտ ճակտին զալով խնդ երիտասարդը կը դանդաչէ ու կ'իյնայ՝ ցաւին սաստկութենէն զգայողիրկ եղած . և որովհետեւ խիստ փափկակաղմ էր, ութը օրէն կը մեռնի՝ տակաւին 30 տարեկանը չը լրացուցած, 1847 ին :

Իր տարաժամ մահուանէ երկու տարի առաջ ամուսնացած էր Զանազան ամուսամբ օրիորդի մը հետ, որմէ միակ որդի մը ունեցաւ Արմենակ անուն, որ ծաղկատի հասակին մէջ մեռաւ 18 տարեկան :

\* \* \* Թամակուրի Աղիքսան ծնած է 1815 ին ի Կէտիկ-փաշա, սորու հայրը՝ որ Վանցի Գաստար կ'ըսուէր, սենեկապետն էր Պոլսոյ խաններէն մէկուն և կը բնակէր Սէրայ—իչի կոչուած թաղը. իրա՛ւ է թէ սա ալ

աշակերտեց Համբարձումի՝ իր երկու լնկերակիցներուն  
հետ, բայց եկեղեցական երգեցողութեանց փափաք  
չունենալով, բոլորովին քաղաքական ճիւղին յա-  
րեցաւ՝ թամ-  
պուրի հետեւե-  
լով իր վարպե-  
տին պէս :

Ալիքսան չա՛տ  
անձուկ կը զըտ-  
նէր եկեղեցա-  
կան երաժշտու-  
թեան սահմանը՝  
որ հազիւ իր մէջ  
կը պարունակէր  
20 եղանակ; հաշ-  
ուելով ութը ձայ-  
ները իրենց բո-  
լոր դարձուածք-  
ներով միասին.  
մինչդեռ քաղա-  
քական երաժըշ-  
տութիւնը ան-  
սահման էր իր  
հոխ և բազմա-  
զան եղանակնե-  
րով, որոց թիւը մինչեւ 300 ի կը հասցնէր թամ-  
պուրին :

Այս թիւը վոքք ինչ չափազանց կը թուի մեզ,  
վասն զի որ' չափ որ կը յիշենք՝ զործածելի կամ անգոր-  
ծածելի եղանակներուն թիւը հազիւ կրնանք 220 ի  
յանգեցնել, որոց մասին աւելորդ չե՞նք համարեր վոքքիկ  
տեղեկութիւն մը տալ, դէ՛թ անոնց անունները յիշելով  
ձայնի դատակարգութեամբ :



Թամպուրի Ալիքսան

Եկեղեան	Արապի
Սուլթանի Եկեղեան	Կէվիշ
Շէք Արապան	Նութըլ Հիւմայուն
Թէրանգիզան	Բաս
Միւպէրս	Բաս Մայէ
Թարզը Ճէժիս	Բաս Ճէժիս
Բէս Հիւստ	Սուզինափ
Աշրան	Սուզիսիլարս
Հիւսկէինի Աշրան	Բահամի
Սապս	Նիկրիզ
Բոււելիի	Սազեար
Հիմազ	Զալիլ
Զկւզէկւէ	Նկվէկւր
Շէլլը բարապ	Հիմազգեար
Շէլլը Ալիր	Հիմազգեար Քիւտի
Նիւհիւթը	Նիհավէնս
Սուզիսիլ	Նիհավէնս Սադիր
Շէք Անէլ	Նիհավէնս Քէսիր
Հիմազ Մուխալիզ	Նիհավէնս Թումի
Զկւագգէնս	Պիւզրիւլ
Անէլ Աշրան	Զալիլ Պիւզրիւլ
Շէլլը Էվզան	Հիմազ Պիւզրիւլ
Արաֆ	Սուզինալ Գարապարափ
Անէլ Արաֆ	Մալէրայի Նիսիր
Մուխալիզ »	Բէնանուկեան
Սուլթանի »	Շէլլը Տիլ
Պէսքէնիկեար	Բէսկէնիշէկ
Բէլլնափնիւմա	Մահուր Սադիր
Էվիճարս	Նկվահէժիս
Թէրաննակ	Թարզը Նիվին
Տիլէշնալիրան	Նիկեար
Պէսքէ Սիանան	Նիսիր
Բահարիւլկրվա	Զերկիւլէ

Տիւկեան	Մուհայէր Բուսելիի
Սապա	»
Իւշաբ	Նկսա
Պէյարի	Աճէմ
Պէյարի Արապան	Հիսար
Սվաման	Արազար
Դարչղար	Կերտանիյէ
Հիազգ	Արապան
Հիազգ Դարչղարան	Էլին
Հիազգ Հիւմայուն	Հիազգ
Հիազգ Զէրկիւլէ	Տիւկեան
Կիւլիւզար	Հիւմայունի
Արազար	Աճէմ Քիւրշի
Նշալէրեն	Մուհայէր
Թահիր	»
Պայրար	Նկսա
Սիփինը	Պէյարի
Քէօշէ	Հիազգ
Քէօշէ Զէմզէմէ	Սապա
Հիւմայունի Պայրար	Էլին
Հիւմայունի Կիւլիւզար	Հիւմայունի
Սապա Զէմզէմէ	Խօրասանի Հիւմայունի
Իւշաբ Զէմզէմէ	Նկվուզի Աճէմ
Մուհայէր Սիւմպիւլէ	Հիւզզամը Բումի
Մուհայէր Զէրկիւլէ	Պապա Թահիր
Վէշի Արազար	Նշապուրէ
Սապա Պայրար	Մայէ
Հիւմայուն	Խօրասանի
Սվամանէ	Իւզզար
Բուսելիի	Հուզի
Մահուր Բուսելիի	Քիւրշի
Թահիր	Աելէան
Ճէհնազգ	Աելէան Մայէ

Ակլեան Գարապարագ	Տիլիչաս
Սկլեան Զիւլֆինիկեար	Շեր Գարըղար
Մուսրահաւ	Հիսար
Հիւզզամ	Հիւսէյինի
Սուլքանի Հիւզզամ	Աճէմ (ալրժ)
Զիւլֆինիկեար	Էվիճ
Հինազ Ունիի	Մահուր
Նշապուր	Կերտանիյէ
Չարկեան	Կիւլ
Հեթքիւլեան	Շիհնազ
Նելս	Մուհայէր
Արապան	Միւմպիւլէ

(ԱՆՍՈՎՈՐՔ)

Աւրան Մայէ	Ղօնչէյի Բանս
Արազպար Զեմզէմէ	Ճանթեզա
Անպէրեթօնան	Մուխալիֆ
Բէննուկեան զայիս	Մուխալիթէֆ
Զելիք Թարապ	Մավկրա
Էվիճն Մայէ	Մայէի Աթիք
Էվիճն Նիհավէնս	Մահուրէֆ
Ըսլահան Զեմզէմէ	Միւսիւլայէ
Թանիրը Սաղիր	Մէնլիսը Էվրուզ
Թիւրքի Հինազ	Նիւհիւթը Քատիմ
Իւսսաբ Արապան	Նկւրուզ
Լալերուն	Նազէնին
Կիւմիււկերտան	Նազ
Կիւլրուն	Նիյազ
Հիւզզամ Ճէտիս	Նիկեարինէֆ
Հիւզզամ Քատիմ	Նիկեար Արապան
Հինազին	Նեվրուզի Սուլքանի
Հիսարէֆ	Շեկիք Ճէտիս
Հիսարը Քատիմ	Շեկիք Էնկիզ

Շիրազ	Սեպգենտեր Քատիմ
Պէզմի Արա	Տիւկեան Քատիմ
Պահրը Նազիքէ	Տիլսրա
Պէսրէ Հիսար	Տիլնիշին
Պէսրէնիկեար Քատիմ	Տիլրուպա
Պէսրէնիկեար Արիֆ	Տիլազիզ
Սիւմպիւլէ Քատիմ	Տիլտար
Սիւմպիւլէ Նիհալինս	Տիլֆէս
Սիլմէֆ	Բահարթէզա
Սաֆա	Բուլի Արաբ
Սեպգենտեր	Բուհը Էֆզա

Թէրահզար

Ալիքսան դուրսի գուարճութիւններէն համ չառնելով, լիովին առանձնական կեանքի գատապարտած էր ինքզինքը. ուստի վոխանակ նուագածուաց խումբերունետ միանալու, բաւականացաւ միայն իր երկու քոյրերուն՝ Մարինոսի և Կատարինէի Արեւելեան երաժշտութիւն և նուագ սորվեցնելով, որոնց հետ ինքն ալ ընկերանալով լու խումբ մը կազմակերպած էր իր ընտանեկան յարկին մէջ :

Թէև Ալիքսան նիւթականի մասին անփոյթ ըլլալով՝ պէտք չունէր իր օրական պարէնն հայթայիթել ապրուստի միջոցաւ, բայց երբ Հօնա վաշայի հրդեհէն այրեցաւ իրենց տնակը, (որոյ միջոցին այրեացաւեր եղած էր նաև Գումզարուի Մայր Եկեղեցին,) ստիպուեցան ամբողջ ընտանեօք պատապարուիլ իրենց տան գետնայրի նկուղին մէջ, որ ազատ մնացած էր հրդեհին լսափիչ բոցերէն։ Ահա այն ատեն էր որ Ալիքսան հարկադրուեցաւ գասախօսութեան սկսիլ Սկիւտար՝ Ա. Կարապետ Եկեղեցւոյ մէջ, և կարճ միջոց մը վարել այդ թաղի երաժշտութեան պատշաճնը :

Մինչզեռ Ալիքսան կ'աշխատէր Սկիւտարի մէջ փայլեցնել իր տաղանդը, միեւնոյն միջոցին իր ընկե-

բակիցներէն Արիստում Խւթիւննեան անուանի կը հանդիսանար Խազգիւղի մէջ, և Արիստակէս Յովհաննէսնեան Գումզարուի Պատրիարքանիստ եկեղեցւոյ մէջ : Սակայն՝ ինչպէս ըսինք, Ալիքսան փափաք չունենալով այդ ճիւղը մշակելու, քիչ մը ատեն միայն պաշտօնավորեց յիւսկիւտար և վերատին իր նկուղը դարձաւ :

Ալիքսան փառասիրութիւն չունենալով՝ թէե հետամուտ չէր ըլլար ինքինքը ցոյց տող, սակայն թամսութ նոււագելու մէջ խիստ յաջողակ ըլլալով, ամէն տեղէ կը հրաւիրէն զինքը՝ լաելու համար այդ արհեստին մէջ ունեցած ճարտարութիւնը : Ուրբաթ և Կիրակի օրեր սովորաբար կը նոււագէր Սիւլէյման փաշա խանի զրօսարանը, և ուրիշ օրեր նոււագի զաներ տալով կ'անցընէր իր ժամանակը :

Բնական է որ այսքան յատկութիւններով օժտեալ մասնագէտ մը ծածուել չէր կրնար մնալ Պոլսոյ մէկ խորշը, որքան ալ անփոյթ գտնուէր հասարակութեան հանդէպ, ուստի իր համրաւը տարածուելով մինչեւ հեռաւոր երկիրներ, 1854ին Եղիսպոտի Խախի Սայխ փաշա՝ որ տակաւին նոր յաջորդած էր Ապակոս փաշայի, փափաքելով իմոնոպ այս անուանի վարպետին թամսութը, 40 Անգդ . ուկի ամսական վարձք խոստացաւ Ալիքսանի, պարմանաւ որ միայն իրեն ծառոյէ : Այսպիսի բախտաւորութիւն մը չէր կրնար մերժուիլ անշուշտ, հետեւարար կէս մը համոզուելով և կէս մ'ալ բարեկամաց թախսանձանօք վերջապէս որոշում տուաւ մեկնելու :

Հինգ տարի չարունակ մնաց այդ պաշտօնին մէջ և լիուլի վարձատրուեցաւ Բարձրապատիւ Խտիլէն՝ ամէն կերպ հոգածութեանց սուարկայ ըլլալով . սակայն իր տարօրինակ բնաւորութեամբ չուղեց այդ ճոխ կեանքը շարունակել մինչեւ վերջը, ուստի բոլոր վաստակը հոն սպառելէ յետոյ՝ 1859ին վերադարձաւ ի Պոլսա, ուր

Խեղճութեամբ հինգ տարի եւս ապրելով մեսաւ 1864 ին :  
Որչափ որ կը յիշենք, հանգռւցեալը հեղինակած  
է տասնի չափ Շարքիներ՝ Սուզիտիլ, Նլւհիւֆիթ . Պայ-  
թար և Աճէմ Բուսելիք եղանակներով : Սորա մահուանէն  
յետոյ՝ իր քոյրը ծախեց եղբօրը ամբողջ ձայնագրած  
տետրակները Տպագրիչ Յովհաննէս Միւհէնտիսեանի ,  
որու վրայ պիտի խօսինք :

\* \* \* Մեր տպագրութեան Կիւթէնպէրկը համարուող  
Յովհաննէս Միւհէնտիսեան ծնած է 1810 ին ի Սամաթիա :

Աս՝ որդին էր  
Հավագէտ և տօմա-  
րագէտ Գէորգ Միւ-  
հէնտիսեանի , որ ու-  
սումնասէր անձ մը  
ըլլալով ջանք լը  
խնայեց իր զաւկին  
պէտք եղած կրթու-  
թիւնը տալու հա-  
մար : Յովհաննէս  
ամէն կերպով ար-  
դարացնեց հօրը  
վսեմ նըպատակը ,  
եռանգեամբ աշխա-  
տելով իրեն տւան-  
դուած զասերը հիմ-  
նովին ըմբըոնելու :

Թէեւ սա ալ  
իր ընկերակիցներուն  
պէս աշակերտած է  
Պապա Համբար-  
ձումի , բայց միւսներուն չափ կոչում չունենալով այդ  
գեղարուեատի ձայնական մասին , չը կրցաւ ձայնագէտ  
ու ըլլալ , սակայն ընդհակառակն՝ դործնական ճիւղին



Յովհաննէս Միւհէնտիսեան

մէջ շատ աւելի արդիւնքներ ցոյց տուաւ քան միւս  
ընկերները, վասն զի ո՛րքան որ ձայնագրութեան  
դիւտը եղած էր, դժբախտօրէն անկատար կը մնար՝ առ  
իշգոյէ տպեալ ձայնանիշներու, ահա այս գործօն դերին  
մէջ էր որ Յովհաննէս մեծ բաժին մը ունեցաւ, երկար  
ատեններ գոհելով Շարականաց խաղերն որոշ կերպով  
ձուլելու ի պէտս ուսանողաց, յորում կատարելապէս  
յաջողեցաւ՝ իր անխոնջ աշխատութեամբ հետզհետէ  
լաւագոյններն երեւան բերելով:

Այս առաւելութիւններէն դատ՝ Միւհէնատիսեան  
բոլոր Հայ ձայնագրութեան հակակիր գտնուողներուն  
դէմ հզօր ջատագով մը եղաւ, մի առ մի թուելով այդ  
գեղարուեստի բազմադիմի օգուաներն ու չափազանց  
յարմարութիւնը, որ մի՛միայն կրնար գոհացում տալ՝  
Շարականաց երգեցողութիւնները ճշգրիտ կերպով  
ձայնագրելու, քանի որ՝ կ'ըսէր, ո՛չ Յունականի և ո՛չ  
ալ Եւրոպականի միջոցաւ կրնան մեր եկեղեցական եղաւ-  
նակները խկականին յար և նման ձայնագրուիլ. (\*)  
ուստի փոխանակ այդ նորագիւտ արուեստին դէմ  
մաքառելու պէտք է բուռն կերպով պաշտպանէք զայն՝  
ի փառս Հայաստաննեաց Ս. Եկեղեցւոյ:

Սոյն պայքարները մղած ատեն բոլորովին առանձին  
չէր մնացած Միւհէնատիսեն, այլ իրնն զօրաւոր աջակից  
ունեցաւ նաև Արիստոկէս Յովհաննէսեանը՝ որ Պապա  
Հառլարդումի աշակերտներէն առաջնակարգն ու միակ  
հետեւողն եղած էր իր մեծանուն վարպետին. ըստ որում  
Արիսողում անտիական հասակնն մէջ մեռած ըլլալով և  
Ալիքսան մի՛միայն քաղաքական երաժշտութեան հետեւ-

(\*) Ասոր պատճառը շա՛տ պարզ է, վասն զի թեեւ բնական ձայնի  
ելեւէներու մէջ Մի էն ֆա և սի էն սո կէս ձայն չկայ ամբողջութեամբ,  
բայց զոնէ քառորդ ձայն (շուրի) մը կը պարունակէ իր մէջ, որոյ պակասը  
խիստ զգալի կ'ըլլայ մնը եկեղեցական երգեցողութեանց մէջ, մինչդեռ  
Եւրոպականը բնաւ չունի:

ւելով՝ առիթ չունեցան իրենց վարպետին գիւտը, այն է՝ Հայկական ձայնագրութիւնը մշակելով աւելի՛ եւս կատարելագործելու. իսկ Յովհաննէս Միւհէնտիսեան և Արիստակէս Յովհաննէսսան ամենայն եռանդեամբ ինք-զինքնին նուեիրելով՝ ողի ի բախն աշխատեցան այս գործն ի կատար հասցնելու. հետեւաբար երկուքն ալ ձեռք ձեռքի տուած՝ զօրավիդ եղան Լիմօնձեանի, որ այդ անսվերջ հակառակութիւններէն ձանձրացած՝ սկսեր էր այլեւս բոլորովին քաշուիլ ուստւցչական ասսարէզէն:

\* \* \* Պապա Համբարձում տեսնելով որ իր թշնամիները մէկ կողմանէ կը շատնան, մընչդեռ իր աջ բազուկն համարուող պաշտպանները՝ Պալեան և Պէղճեան ամիրայք, ինչպէս նաև Տիւղեան չէլէպիները հետզհետէ իրենց մահուամբ անհետացած էին, ուզեց քիչ մը ատեն ալ առեւտրական դործոց ձեռնարկել և սկսաւ իր նէրդան Զենոր որդւոյն ընկերակցութեամբ վաճառականութեան զբաղվիլ :

Նախ և առաջ մթերանոց մը բացին ի Դալաթիա՝ զանազան ապրանքներ գնելով հոն, ապա Տրավիդնէն, Սամսոննէն ընդեղէն, ծխախոտ, իւղ. և Պամումէն ալ կուսըր բերել տալով՝ ըստ բաւականի կրցան շահ մը գոյացնելով հայժմայթել իրենց ապրուստը, թէեւ երբեմն ալ մեծ լինաներու կ'ենթարկուեին՝ այդ սպհնեստին գործառնութեանց սնողիստակ ըլլալնուն համար: Օր մ'ալ լուր առին թէ իրենց հաշւոյն ընդեղէն քեռցած և Տրավիդնէն ճամրայ ելած նաւը Ուեւ ծովու բացերը ընկըդմած է, փոմորկալից օդին սաստկութեանը չը կարենաւով դիմադրել: (Այս ատեն սովորութիւն չըկա՛ր նաւեւու բեռցած ապրանքներն ապահովագրել):

Այս դժբախսութիւնը վերջին հարուածն եղաւ Լիմօնձեանի կենաց, որ ուրիշ զբամական միջոց չունեսալով ի ձեռին՝ ստիպուեցաւ գոցել Դալաթիոյ մթերանոցը, և որովհետեւ իր միւս զաւակներն օգուտ մը

չունենալէ զատ՝ բեռ եղած էին հօրերնուն, (տես գլուխ Ա.) ի հարկէ ստիպեալ պարտաւորուեցաւ վերստին զասախոսութեան դիմել :

Ճէղայիրեան արդէն խոստում մը ըրած էր իրեն՝ որ շարաթը մէկ—երկու անգամ այցելութեամբ Խասդիւղ գասեր տայ . ուստի տեսնելով որ բազմարդիւն ուստցիչը՝ ձեռնարկած վաճառականական գործերուն մէջ լիովին փճացուցած էր ամբողջ հարստութիւնը, յիշեց իւր խոստումը և Խասդիւղի մէջ տուն մը վարձելով՝ հոն փոխազրել տուաւ զՀամբարձում հանդերձ ընտանիօք (1834), մինչեւ ց'մահ ամսական թոշակ մը յատկացնելով իրեն՝ ի միսիթարութիւն իւր բազմամեայ և վաճառակառոր ծառայութեանց :

Այդ հանդարտիկ դիւղին մէջ անցուցած է Պատա Համբարձում՝ իւր կենաց վերջին տարիները, ուր գրած է նաև Տաճկերէն լեզուաւ իր ինքնակենապրութիւնը : ի մէջ այլոց նկարազրելով թէ ի՞նչ պատճառներէ զրդեալ ետեւէ եղաւ . Հայ Զայնադրութեան գիւտը յղանալու, որուն համառօտ մէկ ամփոփումն է հետեւեալը :

Այս երաժշտական արուեստին ձայնագրութիւնը թէեւ ևս ինք՝ Տիրացու Համբարձում հուարեցի Տիւզեանց Գուրուչչմէի բնակարանին մէջ, բայց անկատար էր : Յակոր Զէլէպին լաւ տեղեակ ըլլալով Եւրոպական երաժշտութեան, և անոր հօրելզրայրը Անտոն Զէլէպի քաջանմուտ Արեւելեան նուազարանաց, ևս ալ Յունական Փսալթիքային բաւական ծանօթ ըլլալով, երեքս միասին ներկայ վիճակին հասցուցինք (այս գիւտը) Աստուծոյ օգնութեամբ . . . :

Դժբաղզարար Շարականաց այն հոգեզմայլ երգեցողութիւնները խաղալիք դարձած են մինչեւ դարդ՝ իսկ մը յաւակնոտ դպիրներու բերնին մէջ, որոնք կը կարծին թէ Ներաէս Շնորհալիէ ուղղակի իրենց աւանդուած են այն եղանակները՝ զորս իրենց քմաց համեմատ կերպին

խիստ անապատչան կերպով, առանց նկատողութեան առնելու թէ մեր եկեղեցական երաժշտութիւնը իր պարզութեամբը վսիմ է և գեղեցիկ: Ուրիմի ի՞նչ հարկ կայ անոնց մէջ աւել լորդ գեղգեղանքներ մտցնել, և իրենց ձայնն գեղեցկութիւնը ցուցադրելու նրապատակաւ՝ անվայելուչ ձեւերով նմանողութիւնը ընել այն ինչ երդիշին, Գնչուին կամ Հրէային: Այս միջոցաւժալովուրդը փոխանակ ջերմեռակութեան հրաւիրելու, աւելի՛ եւս մեղապարտ կացուցած չե՞նք ըլլար միթէ<sup>(\*)</sup>:



«Անաւասիկ տյուպիսի սանձարձակ կերպով երգող զպիրներուն չափ մը դրած ըլլալու համար՝ անհրաժեշտ համարեցինք Շարականաց հին խաղերու բեկորներով կազմակերպել արդի ձայնագրութիւնը, որ կարող է ամեն ազգի ձայնը դրել: կարդալ և նուագել: Սակայն ցաւալի է որ մեր զպիր եղբայրները այս գեղարուեստին բազմաթիւ օգուտները արհամարելէ զատ լիովին բնաջինչ ընել կաշխատին զայն, որպէս զի ատոր ծառայող ո՛ւ և է աշակերտ մի գուցէ տետրակ ի ձեռին՝ ձայնագրեալ եղանակ մը երգելու յանազդնութիւնն ունենայ:

(\*) Յանդիմանութիւն մը՝ որ խիստ լաւ կերպով կրնայ պատշաճիլ նաև արդի զպիրներէն ոմանց:

յատենի եկեղեցւոյ : Այեղձերը չեն կարող լսմբոնել թէ  
իրենց չը հաւատած այդ արուեստին չնորհիւ՝ ասկէ 1000  
տարի ետքն աղ մի՛եւնոյն կերպով կրնան կարդացուել  
այժմու գրուածքները , առանց փոքրիկ կէտ մը չեղելու ,  
մինչդեռ իրենք այսօրուան կարդացածնին վազը տարբեր  
ասմունքով կ'երգեն : Արդ , ձեզի կը թողում դատել թէ  
ասոնցմէ ո՞րը նախընտրելի է , բայտ հաճոյս կարդալը . թէ  
կանոնաւորութեամբ և սիօրինակութեամբ երգելը՝  
ներդաշնակ կերպով :

«Փա՛ռք Նախախնամութեան , մինչեւ այս եօթա-  
նասուն տարիքս թէ՛ իմ Ազգիս և թէ՛ օտար ազգերու-  
ծառայելով , կարող եղայ բաւական թուով աշակերտներ  
հասցնել . եթէ քանի մը տարի եւս Աստուած ինձ կեանք  
պարզեւէ , ամենասանեծ բաղձանքս է՝ որ հաստատ հիմերու  
վրայ կառուցած ըլլամ այս նոր գիւտը , որպէս զի  
ժամանակներու ընթացքին մէջ չը կորսուի , չանհետանայ  
և մոռացութեան անգունդը չը դահավիմի՝ այնքան  
երկարատեւ տքնութեամբ ձեռք բերած այս տկար մտքիս  
արգիւնքը : Ուրեմն կաղաչեմ , կը պատաժիմ ձեզի՝  
սիրելի՝ եղբայրներս , թողուցէք որ սրտի հանգարառութեամբ  
սա յաւաջացեալ տարիքիս մէջ՝ զօրացնեմ այս գիւտը ,  
որ տակաւին չատ պէտք ունի զարգացման . վասն զի  
այս աննման գեղարուեստին զաղանիքները անթիւ ,  
անհամար են . և եթէ Աստուած արժանի ընէ՝ զիս այդ  
օրուան հասցընելու , պիտի ջանամ կարողութեանս ներած  
չափով երեւան հանել զանոնք» :

Խասդիւղ , 14 Աեպտեմբեր . 1837

Այս սրտամմիկ վերջարանէն կրնանք մակարերել  
թէ՝ Հայ Զայնազրութեան անմահ հեղինակը ո՞րքան  
դժուարութեանց մատնուեր է իր հակառակորդներուն  
երեսէն , անտրտունջ համբերաարութեամբ մը կրելով  
այն ամէն նախատինքները , զորս կը տեղացնէին մեծանուն  
երաժիշտին վրայ . ականատես ըլլալով հանդերձ իւր  
արտադրած գեղեցիկ արդիւնքներուն : Լիմօննեան՝

ծալրայեղ անդիշաւրութեսմբ երթք դառն խօսք մը չը հաներ բերնէն, իր անձին հանդէպ եղած այս անիրաւ յարձակումներու դէմ, այլ կը բաւականանայ միայն թուղթին հաղորդել տնոնց նկատմամբ զգացած վիշտերն, զորս պարզութեամբ կը նկարագրէ վերոցիշեալ ինքնաւենապրութեամն մէջ :

Ահաւասիկ այս յուսալից տպագայի գեղեցիկ երազ-ներով իր վերջին օրերն անցուց բազմարդիւն վարպետը, և եթէ կատարելապէս չը կրցաւ փափաքին համիլ, գէ՛թ անոր հիմնաքարը դրաւ անյողվողդ ձեռքերով, որպէս զի իրեն հետեւող աշակերտները զիւրութիւն ունենան այդ հիման վրայ կառուցանել չնքքը :

Նշանաւոր օր մը աւանդեց իր հոգին Պապա Համբարձում, այն է՝ 1839 Յունիս 29ին, յորում մեռաւ նաեւ Սուլթան Մահմուտ Բ. մեծազօր արքայն Թուրքիոյ, որ Սրեւելեան երաժշտութեան ըստ բաւականի հմուտ ըլլալով՝ քաջալիք հոգերուն մէջ ժամանակ գտած էր քանի մը գողարիկ Պէսմէներ և Սղբը Սեմայիներ հեղինակելու, ինչպէս իր երջանկացիշատակ հօրեղբայրը՝ Սուլթան Սէլիմ Դ. որ ի միջի այլոց յօրինած է նաև «Սպիրիթապ իլէ» Սուլդիալարա Եխորիւք Սեմային :

Անշուռ կերպով կատարուեցաւ Հայ Զայնապրութեան հիմնադիրին՝ Պապա Համբարձում Լիմօնճեանի յուղարկաւորութեան հանդէսը, և իր մարմինը ամփոփուեցաւ Բերայի Ս. Յակոբայ գերեզմանատան մէջ։ Ցաւալի է որ մինչեւ ցարդ տասպանաքար մը խել չէ զետեղուած այսպիսի հոչակաւոր անձի մը վրայ, զո՞նէ զիսցուելու համար թէ ու՞ր կը հանգչին խւր ուկերտիքը :

Չուզելով ստկայն բզորովին անտես թողուլ մեծանուն հանգուցեալին յիշատակը, կը դնենք ի ստորեւ իւր ձեռագիրն եղող «Յարեաւ Քրիստոս» ձայնապրեալ Տաղը՝ որ իրմէ յօրինուած է երկու տարբեր եղանակներով :



## ԳԼՈՒԽ Գ.

Արիստակէս Յովհաննէսիան՝ իրը զաբգացուցիչ Հայ Զայնազրութեան. — Մեծանուն վարպետին արժանաւոր յաջորդը. — Ալրունի վառօդապետ Տատիան Պօղոս Պէջ. — Արիստակէսի վայելած փառքը. — Սուլթան Մէմին կայսրէն զաւծ պատիւնելը. — Իւր երեւելի աշակերտները. — Նոցա զործակցութիւնն իր հրատարակութեանց մէջ. — Եարականաց բարեկարգութեան խնդիրը՝ Ցանձնաժողովոյ առջեւ. — Արիստակէսի նշանաւոր հեղինակութիւնները :

Լիմօննէանի տարագէպ մահուամբ դժբախտաբար կիսաւարտ մնաց Զայնազրութեան զիւտը, որոյ կատարելագործութեան պատիւը վերապահուած էր իր արժանաւոր աշակերտին՝ Արիստակէս Յովհաննէսիանի, որ ծնաւ 1812 ին՝ ի կանկա : Սորա հայրը լէքէճի Յովհաննէս՝ որ ծանրագին շալերու և ազնիւ կերպամներու աղտերը մաքրելու և զանոնք նորսովելու արհեատով կ'զբաղէր, (որուն համար «Շալճնան» մականուամբ կը յորջորջուէին երբեմնակի իր որդիքը,) բախտախմնդրութեամբ Խրիմ գաղթած էր ժամանակ մը, բայց հոն անյաջողութեան մատնուելով՝ ստիսուած էր վերազառնալ իր ծննդավայրը և հաստատուիլ ի կանկա, ուր ամուսնալով ունեցած էր երեք գաւակ՝ Յովհակիոմ. Արիստակէս, Վրժանէս, և մէկ աղջիկ՝ Էֆմիկ անուամբ :

Երեք եղբայրներ իրենց նախնական կրթութիւնը ստացած էին Մալլ Վարժարանի մէջ, ուր դպրութեան պաշաճն ալ կը վարէին. բայց Արիստակէս իր ցոյց սոււած յաջողակութեամբ գերազանցած էր իր եղբայրները ու ընկերները. այդ պատճառաւ Պապա Համբարձումի մասնաւոր խնամքներուն ալ առարկայ եղած էր : Սյն ատենները սովորութիւն եղած էր աղգային խնդրոց վրայ զինտրաններու համար զիշերներն հաւաքւելի:

Ամիրաներէն մէկուն կամ միւսին տունը : Այդ ընկալեալ սովորութեան համեմատ՝ Աւագ տօներու միջոցին դարձեալ զիշեր մը ժողով գումարած ըլլալով Մայր Եկեղեցւոյ միւթէվէլլի Սախաեան Մարտիրոս ամիրայի տունը , մինչեւ ժամը 8 կը վիճաբանին : Ներկայ ժողովականներէն մին՝ որ մեծ փափաք ունէր Արիստակէսի «Այսօր Դասք»ը մտիկ ընելու , համբերութիւնը կ'ունենայ ամբողջ զիշերը լուսցնելու , որպէս զի հետեւեալ աւուր՝ Պօղոս Պետրոսի տօնին առթիւ երգուելիք «Թագաւոր Յաւիտեան»ը՝ զոր ընդհանրապէս Արիսին երգել կուտային , լսելու հաճոյքը վայելէ . տարաբախտաբար նոյն առաւօտ՝ լսա դիալաց հիւր զպիր մը գտնուելով ի Մայր Եկեղեցի , անոր կը հրամցնեն : Ամիրան բոլորավին զայրացած իր յուսախարութեան վրայ , խելոյն կը մեկնի եկեղեցիէն՝ ցաւելով որ ամբողջ զիշերը չէր քնացած :

Արիստակէսի ընկերակցաց մէջ ամենէն աւելի ձեռնոտու զտնուած է Յովհաննէս Միւհէնտիսեան , որ քիչ շատ ազդեցութիւն ունենալով՝ կ'աշխատէր միշտ համոզել մեծամեծները , որպէս զի սպաշտաբն կանգնին Արիստակէսի՝ յաջորդեցնելով զայն Պապա Համբարձումի , որ նոյն միջոցներուն մեկուսացած կեանք մը կը վարէր ի Խասպիւղ . (տե՛ս զլուխ Բ.) :

Օր մը առիթ գտնելով՝ մեծամեծաց ժողովի մէջ հետեւեալ խօսքերը կ'ուղղէ Միւհէնտիսեան . «Ամիրանե՛ր , մինչեւ Ե՞րբ պիտի համբերենք մեր զպիրներուն դործած յայտնի անիրաւութեանց . դուք ամէնքդ ալ զիտէք թէ խեղճ Պապա Համբարձում ինչե՛ր քաշեց Տիրացու Եղիսէի և իր արբանեակներուն ձեռքէն , մինչեւ որ օձիքը ազատելու համար վերջապէս հարկազբուեցաւ օտար երկիրներ երթալ իր վաստակը ճարելու , ամօթ չէ մեզի որ երեսէ ձգած ենք այսպիսի անձնաւորութիւն մը , որ եկեղեցւոյ պայծառութեան համար զիշեր ցորեկ

աշխատելով ասանկ հրաչալի դիւտ մը առաջ բերեր և  
բաղմաթիւ հեղինակութիւններ աբտազրեր է . իր հակա-  
ռակրող տիրացուները դո՞ւնէ Տաղ մը կամ Մեղեղի մը  
շնէին , որ Համբարձումի անունը չփառինք այլեւս :  
Այսքանը բաւական չը մեղելով՝ հիմա ալ ելեր Արիս-  
տակէսը կը հալածեն , անոր հետեւողն է ըսելով : Չեր  
արդարասիրութեան կոչում կը ընեմ իշխաններ , հերիք է  
անցելոյն մէջ գործած խոչոր օխաղնիս . ուղղե՞նք մեր  
թերութիւնը , և

զայն դարմանելու  
համար աշխատինք  
ձևոքերնուս եկածըն  
ընել՝ քաջալերելով  
գէթ անոր աշակերտն  
եղող Արիստակէսը ,  
որպէս զի այս կա-  
րեւոր դիւտը չը  
մեռնի՛ զեռ չը  
ծնած :

Այս և ասոր նը-  
ման խօսքերով Միւ-  
հէնտիսեան կը ջանար  
Արիսի պաշտպան-  
ներուն թիւը աւել-  
ցնել , լաւ ուսում-  
նասիրած ըլլազով  
անոր փոքրակազմ  
մարմնայն մէջ պա-

րունակուած մեծ  
տաղանդը կարծես  
թէ զիազուածն առաջնորդեց՝ որ Միւհէնտիսեանի փափաքը  
կառարուի , վասն զի քանի մը շարաթէն Լիմօննեան  
մեռնելով՝ թափուր կը միար երաժիշտ դասախոսի մը



Յարութիւն Պէղմեան

սպաշտոնը . ուստի Արիստակէսը՝ որ այդքան ժամանակ դպրութիւն լնելով Գումա՞ Գարուի թաղեցւոց համակրութիւնը գրաւած էր , միաձայնութեամբ որոշեցին յաջորդ կարգել մեծանուն վարպետին և քիչ ատենէն յաջողեցան : Բայց որովհետեւ Գարմալցի Յարութիւն վարժապետ՝ Պէղձեան ամիրայի կոտելին զօրութեամբ 500 դրուշ ամսաթոշակ կ'առանար , մեծ զպիրներու Շարականի

զտաեր տալով Բւռումնարանի մէջ , Ամիրաներն ալ որոշեցին 900 դրշ ամսական վլճարելով իրենց քըսակէն , Արիստակէս Յովհաննէսիսկահանը Երաժիշտ դասախոս կարգել Մայր Վարժարանի աշակերտաց , որոյ իհաւատատութիւն՝ Յակոբոս պատրիարքն ալ օրհնութեան կոնդակաւ մը վաւերացուց սոյն պաշտօնն ի վերջոյ :

Արիստակէս մեծ

զժուարութեան մը տոջեւ կը գտնուէր սակայն , վասն զի թէեւ Միւնքնատիսեանի միջոցաւ Պապա Համբարձումի հեղինակութեանց մեծագոյն մասը իրեն յանձնուած էր , բայց Լիմօննահան տակաւին չէր Երցած բոլոր չափերն ու ամանակները պէտք եղած կերպով կանոնաւորել :



Յակոբոս Պատրիարք Սերովի էան

որպէս զի իւրաքանչիւր ձայնանիշի վրայ դրուի՛ նաեւ  
տեւողութիւնը, առանց որոյ թերի կ'ըլլային կարդաց-  
ուած եղանակները (\*) :

Այս կարեւոր պակասները լրացնելու համար Արխ-  
տակէս՝ օժանդակութեամբ Միւհէնտիսեանի, հնարեց  
մանր չափերը՝ ծունկ, ծնկներ, կիսաթաւ, բառաթաւ,  
ինչպէս նաեւ իւրաքանչիւր եղանակի բաղվաման ընթացքը  
որոշելու համար նշաններ յատկացուց՝ ծանր, չափաւոր  
և յորդոր. բաղխումներու՝ տիւմ, թէֆ, թէֆէ, թէնիկ  
անունները մէկդի ձգելով՝ որոնք Ուսուլներու կը վերա-  
բերէին, սկսաւ գործածել՝ կէտ, զոյզ կէտ, եռակէտ և սուդ.  
(տե՛ս հետեւեալ երեսի ցուցակը) :

Ասոնք ըստ բաւականի կարգադրելէ վերջը, ի դիւ-  
րութիւն ուսանողաց՝ միայանգ բառերու վերածեց ձայ-  
նանիշներու անունները, որով փոխանակ թօ, հ, վէ, թէ,  
խո, նէ, պա ըսելու՝ տի, նի, զի, թի, թի, ֆի, յի անուա-  
նելով, որոնք կը համապատասխաննեն՝ Եկեկան, Աշրամ,  
Արաք, Բաս, Տիւկեան, Ակեկեան, Զարկեան ձայներու,  
ինչպէս նաեւ տառնց կիսկերներն ալ՝ տէ, նէ, զէ, թէ,  
թէ, ֆէ, յէ անուանելով, որոնք կը համապատասխաննեն՝  
Բէս Հիսար, Բէս Անէմ, Կէվկչ, Զէրկիւլէ, Քիւրշի, Բու-  
սելիս, Սապս կամ Հիմազ ձայներուն, որպէս զի նորա-  
վարժ աշակերտը ո՛ւ և է եղանակ մը երգած ատեն  
դժուարութիւն չկրէ՝ ձայնանիշներու թէ՛ ամբողջ և թէ՛  
կիսաճայն անուններովը կարդալու, նոյն խել ընդհա-  
րումները (չարթմա) :

(\*) Արուեստագէտ ընթերցողներուն կը յանձնարարենք ուշադրու-  
թեամբ աչքէ անցընել Պապա Համբարձումի ձայնազրեալ ձեռագիրը,  
գաղափար մը կաղմելու համար մէ ո՛րքան զուրկ կը զտնուէր կանոնական  
չափերէ՝ այն ատենուան ձայնազրութիւնը :

ԶԱՅՆԱՆԻՇԵՐՈՒԻ ԱՄԲՈՂՋ ՑՈՒՑԱԿԸ

Ա. ԵՕԹՆԵԱԿ

*Sh* ✓ *yn*      *bklkawh*

*Sk* ✓ *yn ljhawlkr Bku Zjhawr*

*lh* ✚ *k*      *Uzruan*

*lk* ✚ *k*      » *Bku Uakul*

*Qh* ✚ *vh*      *Uruaf*

*Qk* ✚ *vh*      » *Ukylkhcs*

*Bh* ✚ *pk*      *Pawus*

*Bk* ✚ *pk*      » *Qkrlyhuzk*

*Rh* ✚ *hn*

*Rh* ✚ *hn*      » *Rhursh*

*Brh* ✚ *lk*

*Brh* ✚ *lk*      » *Bnukelhf*

*Lh* ✚ *wh*

*Lh* ✚ *wh*      » *Uasqum*

Բ. ԵՕԹՆԵԱԿ

*Sh* ✓ *rk*      *Nkylw*

*Sk* ✓ *rk shkq Zjhawr*

*lh* ✚ *lh*      *Zjhukjhalh*

*lk* ✚ *qwa*      *Uakul*

*Qh* ✚ *qwa*      » *Lvhah*

*Qk* ✚ *qwa*      » *Uashinur*

*Bh* ✚ *uoł*      *Ukrsawalih*

*Bk* ✚ *uoł*      » *Ukhsinawq*

*Rh* ✚ *gwa*      *Uroliajkr*

*Rh* ✚ *gwa*      » *Ujutamqhuzk*

*Brh* ✚ *uh*

*Brh* ✚ *uh*      » *Bnukelhf*

*Lh* ✚ *so*

*Lh* ✚ *so*      » *Uasqum*

ՏԵԽՈՂՈՒԹԵԱՆՑ ՆՇԱՆՆԵՐԸ

« ամբողջ	որ	տեւողութիւն	ունի	4	բաղխումի
♦ եռակես	»	»	»	3	»
♦ ♦ զոյզ լիս	»	»	»	2	»
♦ լիս usnr	»	»	»	$1\frac{1}{2}$	»
♦ լիս	»	»	»	1	»
♦ բաւ	»	»	»	3	բաժինի
♦ usnr	»	»	»	2	»
♦ լիսաբաւ	»	»	»	$1\frac{1}{2}$	»
♦ կրկուսnr	»	»	»	1	»
♦ յառաբաւ	»	»	»	$\frac{3}{4}$	»
♦ δունի	»	»	»	$\frac{2}{4}$	»
♦ ♦ δնկնկր	»	»	»	$\frac{1}{4}$	»

Այսքան բարգաւաճեալ վիճակի մը հասցնելէ յետոյ՝  
Գրաւամբ կրնանք ըսել որ եթէ Պապա Համբարձում Լի-  
մօննեան Հայ Ճայնագրութեան հիմնադիրն եղաւ, Արիւ-  
տակէս Յովհաննէսեան ալ նորա զարգացուցիչն եղաւ իր  
կատարելագործած կանոններովն ու նորանոր գիւտերովը,

որոց շնորհիւ միայն կրցաւ տարածուիլ Համբարձումնանք՝ ձայնագրութիւնը՝ որ դուցյէ մեռնելու դասապարտուէք, և մէջ իւր մեծանուն վարպետին արժանաւոր յաջորդն եղող Արխատակէս Յովհաննէսեան կեանք պարզեւած չըլլար անոր, իր աննկուն և անյողղողդ կամօք կուրծք դնելով բոլո՞ր ձայնագրութեան թշնամիներուն և զինքը հալածողներուն դէմ, ապաւինելով իր միակ և հզօք պաշտպանին՝ արքունի վառօղապետ Տատեան Պօղոս պէյի, որուն վրայ պիտի սկսինք խօսիլ:

«Քեզնեան Յարութիւն և Պալեան Գրիգոր ամիրաներէ հարք՝ նշանաւոր հանդիսացած էր նաև Տատեան Պօղոս պէյ 1801-1863), որ իր հօրեղբօր՝ Յովհաննէս ամիրայի (1798-1868) հետ վառօղապետ կարգուած էր Ազատլի վառօղարանին։ Սա՛ սիրող մը ըլլալով երաժշտութեան, զրեթէ ի մանկութենէ որդեզրած էր զԱրխատակէս, և շատ անգամ նորա աշակերտներէն մէկ քանին բերել տալով Ա.յ-Աթէֆանոի ապարանքը, գոհունակութեամբ կը լսէր անոնց ներդաշնակ երգեցողութիւնները, նա՛ մանաւանդ եկեղեցական եղանակները՝ որոնց վրայ կը հիսնար։

Այդ ժամանակամիջոցին դպրութիւնը այնքան պատուաւոր վիճակի մը բարձրացած էր, որ նոյն խակ Պէզնեան Յարութիւն ամիրան և Տատեան Պօղոս պէյ շասվիկ հազնելով՝ իրր պատուակալ դպիր դասին մէջ կեցած և երրիմն ալ օրուան ձաշու Գիրքը կարդացած են, մինչդեռ հիմա բոլորովին կորսնցուցած է այդ մակարդակը։

Արխատակէսի այսքան սիրելի ըլլալուն զիսաւոր շարժառիթներէն մին ալ սա՛ էր թէ՝ մինչդեռ մէկ կողմանէ Ազգին ընտրելագոյն մասը Հռովմէաղաւանութեան կը յարէր՝ հրապութելով անոնց փայլուն խոստումներէն, և միւս կողմանէ Բողոքականութիւնն ալ սկսած էր տարածուիլ՝ անմիտրանութեան որոններ ցանելով մինչեւ-

այն ատեն համերաշխութեամբ կենակցած երկու համազգի և ղբարց մէջ , Արիստակէս անսասան կը մնար՝ իւր կրօնաքին ու հաւատքին զրկապինդ փարած , իրր հաւատարիմ որդի Հայաստանեաց Առաքելական Ս . Եկեղեցւոյ :

Պետրոս Զէօմէկմէնեան և Սիմոն Մինէնեան՝ Պապականութիւնը ընդունած էին , ի՞նչպէս Գամաղիէլեսն և ղբարք և Արիսողոմ Իւթիւնեան՝ Լուտերական աղանդը : Այս վերջնոյն հետեւած էին նաև Արիստակէս մի երկու եղբայրները՝ Յովակիսը և Վրժմանէս , իրենց քրոջ՝ Էֆտիլիի հետ միասին , թախանձելով միանդամայն զԱրիստակէս՝ որ իրենց օրինակին հետեւ էր . իսկ նա՝ ամբավինդ կեցած եր սկզբունքին և համոզման վրայ , երբէք ականջ ըլկախեց անոնց հրաժարութիչ խօսքերուն և քամը իսկ չ'չեղեցաւ Լուսաւորչայ սուրբ հաւատքէն : Իր այս հաստատամբառութեանն համար ա՛յնքան սիրելի եղաւ Մատթէոս Պատրիարքին (1794-1865) , որ երբ 1846ին Մայր Եկեղեցւոյ բնմէն սկսաւ յականէ յանուանէ բանաղրել Բողոքականութեան յարող՝ Պողոս և Յովսէփ Գամաղիէլեսն ,



Մատթէոս կար. Չուհաննեան

Անհաւատ Ոսկան, Միրիքէլամ Կարապետ, (որոյ թաղումը մեծամեծ խռովութեանց պատճառ պիտի ըլլար՝ Սարգիս Պատրիարքի օրով), Քէրէստէնեան Ստեփան և Երաժիշտ Արիառում, խնայելով Արիատակէսի՝ չուզեց յիշատակել Նորա եղբարց Յովակիմայ և Վրթանէսի անուններն ալ միւսներուն կարգին :

Ահա ա՛յս պատճառաւ էր որ Արիատակէս Յովհաննէսինի անունը սիրելի եղաւ ժողովրդեան, որ միշտ համակրանոք կը խօսէր անոր նկատմամբ։ Սոյն թուականէն յետոյ այնքան մեծցաւ իր համբաւը, որ Պատրիարքանիստ եկեղեցւոյն մէջ շարունակելով հանդերձ իր պաշտօնը, կ'այցելէր Նոտե Ս. Խաչ եկեղեցին՝ Փիշմիշեան Նշան Ամիրայի խնդրանոք, նոյնպէս Սամաթիս, Պալաթ, Գարակէօմրիւլ, ևայլն։ Բայց ասոնցմէ աւելի՛ մեծ պատիւ մը վերապահուած էր Արիատակէսի, իւր անխոնջ աշխատութեան և յարատեւ զարգացմանն համար։

1846ի գարնան ակիզրները երջանկայիշատակ Սուլթան Մէջիտ կայսրը ուզեց այցելել Դանուբի եղերը գտնուող քաղաքները, սակայն փոթորկարեր օդին պատճառաւ չկարենալով ծովագնացութեամբ ճանապարհորդել, ստիպուեցաւ ցամաքէն ուղեւորիլ. բայց նոյն օրն ալ երիխնքը մառախլապատ և անձրեւային ըլլալով, կը հարկադրուի Ա.յ-Մթէֆանո՝ Տատեան Պօղոս պէյի տունը իջեւանիլ, ուր չորս օր կը հիւրասիրուի մեծարանոք։ (Հայոց Պատմութիւն, 1871, Աւետիս Պէրպէրիան)։

Տատեան գերդաստանին համար անակնկալ և արտասովոր պատիւ մ'էր այս. ուստի Պօղոս պէյ փափաքելով հաճելի ժամանց մը ընծայել իւր Վեհափառ Հիւրին, խկոյն կը հրամայէ Արիատակէս Յովհաննէսին որ յառաջադէմ աշակերտները առնելով իր ապարանքը դայ։ Այս պատուէրն ստանալով անմիջապէս կը փութայ

Ներկայանալ ուսուցիչը իր ուսանողներով, որոնք կը սկսին ներդաշնակ կերպով երգել Նորին Վեհափառութեան ձօնեալ «Եյ սէրվէրի կերտուն» երգը միաբերան :

Շատ գոհ կը մնայ Սուլթան Մէճիտ՝ տղայոց կանոնաւոր երգեցողութենէն և հետաքրքրութեամբ կը հարցնէ թէ ո՞վ է ասոնց դասատուն : Պօղոս պէջ առաջ անցնելով կը ներկայացնէ զիերիստակէս, որ խոնարհութեամբ ի ծունր կուգայ՝ պէտք եղած յարգանեքն ընելով Վեհապետին : Բարեսիրտ արքայն՝ խօսքն ուղեկելով Արիստակէսի, քաջալերական ձայնով մը կ'ըսէ . «Մէմնուն օրում հօնմա, չօք եացա :» Եւ ի նշան իր բարձր գոհունակութեան՝ 500 դրուշի գումար մը կը պարգևէ անոր, 200ական դրուչ ալ տղայոց նուիրելով . քանի մը օր վերջն ալ պատուանշան մը կը դրկէ գեռատի ուսուցչին՝ (ոսկեղօծ աստղ մը՝ մահիկով) որպէս զի իր ֆէսին վրայ կրէ զայն :

Իր փառաց գագաթնակէտին հասած էր այլեւս Արիստակէս Յովհաննէսեան, տեսնելով որ հարկ եղած կերպով կը զնահատուի իր արժանիքը, ուստի գտած այս ընդունելութենէն քաջալերեալ՝ ակսաւ մայրաքաղաքիս բոլոր թաղերուն մէջ տարածել երաժշտութեան ուսումը իւր անուանի աշակերտաց միջոցաւ, որոնք ին՝ Գարրիէլ Երանեան (1827-1862), Յարութիւն Երկանեան († 1863), Համբարձում Զէրչեան (1818-1901), Գարրիէլ Խանճեան (1833-1903), Խաչատուր Շալճեան (հեղինակ Եւրոպական երաժշտութեան), Գրիգոր Զամաշընեան և Հանէնտէ Աստիկ :

Ասոնցմէ Գարրիէլ Երանեան՝ որ մասնաւորապէս ուսած էր նաեւ Եւրոպական երաժշտութիւնը, զօրավիճն եղաւ Արիստակէս Յովհաննէսեանի՝ 1858ին Եւրոպական նօթայով հրատարակած «Քնար Արեւելեան» (\*) ամսա-

(\*) Ասկէ զատ ուրիշ պարբերական հանդէս մ'ալ անցած է մեր ձեռքը՝ մի՛եւնոյն ուղղութեամբ, որոյ վրայ չկրցանք տեսնել դժբախտա-

թերթին, (Մայիս 15-ն սկսեալ) որ հաւաքածոյ մ'էր փաղըներու, (Թաքսիս, Բէշբէֆ, Սևմայի, Շարքի): Հիմնադրին նպատակն էր Եւրոպացւոց մէջ մտցնել Արեւելեան եղանակներու ճաշակը, որոց համար 10,000 զրուշի ահազին ծախուց ներքեւ մտած էր Արիստակէս: Դժբախտաբար այդ տեսրակներուն արժէքը (40-60 զրշ.) դիւրամատչեկի չըլլալով ժողովրդեան միջին գասակարգին, մեծ վնասներու ենթարկուեցաւ՝ հակառակ իւր ունեցած ակնկալութեան:

Թողունք որ այն ատենի համար բաւական միծ դումար մը ըսել էր այդ պարբերական հանդէսին բաժանորդագրութեան (12 թիւերու համար 400 զրուշ) միանուագ վճարումը, հարկ էր նաև նկատողութեան առնել թէ Եւրոպացիք նախապէս լաւ գաղափար մը չունենալով Արեւելեան երաժշտութեան վրայ, ընական է որ անոնց փոքրագոյն մասը պիտի հետաքրքրուէր ասովի. իսկ մեր ազգայնոց մէջ ալ Եւրոպական ձայնագրութեան շատ քիչերը տեղեալ ըլլալով, խիստ դժուար պիտի ըլլար այդ տեսրակներուն սպառումը, այս պատճառներով Արիստակէս ստիպուեցաւ տարի մը միայն շարունակելէ յևոյ զաղբեցնել նորա հրատարակութիւնը, և սկսաւ իր բոլոր ուժը կեղրոնացնել գոււտ եկեղեցական երաժշտութեան վրայ, հետզհետէ երեւան բերելով կարեւոց հեղինակութիւններ՝ որոնց վրայ պիտի խօսինք ըստ կարգի:

Կը պատմեն թէ Արիստակէս Յովհաննէսեան ժլատ էր իր արուեստին բոլոր զաղտնիքներն աւանդելու.


---

բար ո՞չ հեղինակին անունը և ո՞չ ալ տպագրութեան նուականը, որպէս զի կարենայինը հասկնալ թէ՝ 1857ին թէ 1859ին նրատարակուած էր Կ'երեւի թէ աստ' նկատմամբ լսած պիտի ըլլայ Հ. Գրիգորիս Գալէմքեաբեան՝ իւր Հայ լրագրաց պատմութեան մէջ թէ 1857 Սեպտեմբերին սկսած է Քնար Արեւելեանը, մինչդեռ մեր ունեցածը՝ թիւ 1, Մայիս 1858 թուականը կը կը:

ուստի աշակերտներէն երեքը՝ Գարրիէլ Երանեան, Համբարձում Զէրչեան և Գարրիէլ Խանճեան (յետոյ քահանայ) չ'կարենալով օրինաւոր միջոցաւ ձեռք ձգել իրենց վարպետին զրութիւնները, ինչպէս նաև Լիսօնճեանի ձեռօք զրուած բոլոր հին Պէսթէներն ու Բէշրէցները, որոնք Միւհէնտիւհանի ձեռամբ յանձնուած էին վարպետին, զանազան հնարքներով կրցան ձեռք անցընել այն թանկագին ձեռաղիրները, զարանէն վերցնելով կամ մնառուկը կոտրելով, որոնց նկատմամբ կը գանգատէր շատ անգամ՝ առարկելով թէ «Գարրիէլին մէկը տեսրակի գողցաւ, իսկ միւսը մնառուկը կոտրեց. ասկէ վերջը Գարրիէլ հրեշտակն ալ գայ նէ՝ վասահութիւն չունիմ» :

Ձենք կրնար ըսել սակայն թէ Արխատակէս քանքարաժաքոյց ևղած էր իր աշակերտաց՝ գո՞նէ այս տողերը զրոյին նկատմամբ, որ մեծանուն վարպետին (վերջին տարիներուն մէջ) աշակերտելու բախտաւորութիւնը վայելած էր : Պարտաւոր ենք անկազծութեամբ խոստովանիլ թէ իր հեղինակութիւններն անխտիր յանձնած էր մեզ, օրինակելու և անոնցմէ օգտուելու համար : Հետեւար աւելի՛ հաւանական կը թուի որ Արխատակէս ո՛չ թէ ինսայիլ կ'ուզէր իր աշակերտներէն՝ քաղ, երաժշտութեան վերաբերեալ ևղանակները, (Պէսթէ, Բէշրէփ, Անմայի, Քեար, ևայլն) այլ չէր ուզեր զանոնք ժամանակէն առաջ վարժեցնել այդ ճիւղին, վախճառով որ մի՛ զուցէ ականջնին լենալով՝ եկիզեցւոյ մէջ երդած ատեննին այդ ևղանակներէն ազդուին, որոնց օրինակները տարաբախտարար շատ կան հիմա : Մեծանուն վարպետը վերջին ծայր նախանձախնդիր էր եկեղ. երգեցողութեանց մէջ ո՛ւ և է օտար ևղանակ չ'ներմուծելու, և միշտ կը զգուշացնէր զմեղ՝ որ քաղաքական ելեւէջներու մէջ չ'մոլորինք զպրութիւն ըրած ատեննիս : Թողունք որ այն ատենի Հոգեւոր ժողովն ալ (հաստատեալ

1847ին, որն որ յետ Սահմանադրութեան կրօնական ժողով կոչուեցաւ՝ Մաղաքեան Ստեփաննոս եպիսկոպոսի Տեղապահութեան ատեն, 1861-1863) հաշտ աշօք չէր նայեր օտարամուտ եղանակներու:



Ստեփան Եպիսկ. Մաղաքեան

Բոլոր իր հեղինակութեանց մէջ կրնար պարծենալ Արիստակէս՝ թէ երբէք քաղ. եղանակ մը չէ մտցուցած, եւ միշտ ջանապիր գտնուած է չեռուալ զուտ եկեղեցական ասմունքներէ, մանաւանդ Շարականներու նկատմամբ, զորս մասնաւոր նիւթ ըրած էր իր աշխատասիրութեանց: Իւր Լանկա-Պօս-

թանի տոնն խցիկը առանձնացած, չատ գիշերներ քունը զոհելով՝ թամարուր ի ձեռին կ'աշխատէր կանոնաւոր չափերու վերածել Շարականաց եղանակները, որոնց մեծագոյն մասին համար կը պնտէր թէ ստանաւոր են. այդ գաղափարին վրայ ա'յնչափ հաստատ համոզում գոյացուցած էր՝ որ կէտաղրութիւններով սահմանաւորած էր Շարականներու գրեթէ երեք չորրորդ մասը, երբեմն յապաւելով և մերթ երկարելով, որպէս զի կարենայ միօրինակութեամբ ոտանաւոր չափերու վերածել ամբողջ պատկերի մը բոլոր տունները, թէեւ անոնցմէ ոմանք բաւական տարբեր էին իրարմէ:

իւր այս տեսակէտին (զոր ջերմապէս կը պաշտպանէք) բոլորավին հակառակ էին Մկրտիչ Զարագհանէլիսան, կարապետ Դերձակեան (Պաղտատղեան), Նիկոլոս Թաշճան, Եղիա Տնտեսեան և ուրիշներ : Այս հակառակութիւններն այնչափ առաջ տարին, որ վերջապէս որոշուեցաւ Երաժշտական Յանձնաժողով մը կազմել, քննութեան առնելու համար Արիստակէս Յովհաննէսեանի՝ ուտանաւոր չափերու վերածած այդ Շարականը, (Նկարագիր Երգոց, 1874. Եղիա Տնտեսեան) :

1873ին կազմուեցաւ Քննիչ Յանձնաժողովը, որոյ անդամակիցներն էին Տ. Բարթուղիմէոս քն., Աէֆէրեան, Տ. Գարբիէլ քն., Խանճեան, Տ. Յարութիւն քն., Դալաթիոյ, Ալիքսան Գրիգորեան (Տ. Վահան քն.), Արիստակէս Յովհաննէսեան, Եղիա Տնտեսեան, կարապետ Դերձակեան կամ Պաղտատղեան, կարապետ Յակոբեան, Մկրտիչ Զարագհաննէլիսան, Յակոբ Պաղբապետ Սամաթիոյ, Յովհաննէս Տէրումնց (Զամուրձեան պատուելի), Յովսէփ Մալէզեան, Նիկոլոս Թաշճան և Ռեմէոս Փափազեան :


Առաջին նիստը գումարուեցաւ Դալաթիոյ Խորհրդարանը, յորում Արիստակէս Յովհաննէսեան սկսաւ-



Արիստակէս Յովհաննէսեան

մաքառիլ և չարունակ պինդել թէ Շարականի երգոց  
մեծագոյն մասին զրեթէ բոլոր տուներն ալ պէտք է  
հաւասար թուով չափերու վերածել . (իր տիար կողմին  
էր այս .) Եղիա Տնտեսան կ'առաջարկէր ներկայ եղա-  
նակները դանուած վիճակին մէջ պահելով , միայն ազա-  
ւաղեալ մասերը բարեկարգել : Այս կարծիքին համամիտ

գտնուեցաւ ժո-  
ղովականաց մէկ  
մասը . իսկ մէկ  
քանիներ ալ փա-  
փաք կը յայտնէին  
որ խաղերու սըր-  
բագրութիւնն լլ-  
լայ : Վերջապէս  
որոշման մը յան-  
դելու համար խնդր-  
բեցին նախագահ  
Սրբազնէն (Խը-  
րիմեան Հայրիկ)  
որ Պալեան Կո-  
րապետ († 1866)  
ամիսայի ծախսիւք  
և Զէրչեան Համ-  
րածումի ձե-  
ռամբ տիրացու-



Խրիմեան Հայրիկ

կարապետի բեր-

նէն ձայնազրեալ Շարականը բերուի անգամ մը : Բա-  
ւական դժուարութիւններէ յետոյ հազիւ կարելի եղաւ  
ներկայացնել զայն՝ Յանձնաժողովոյ Ե . նիստին :


Այդ ձեռագրի մասին ալ ժողովականք չկրցան  
համակարգիք ըլլալ , թէև Յակորիկ Մանուկելեան (1802-  
1870) բուռն կերպիւ կը պաշտպանէր զայն : Վերջապէս  
առանց ու է արդիւնք մը արտադրելու՝ ցրուեցաւ այս

Յանձնաժողովն ալ, ինչպէս պիտի ցրուէին այս նպատակաւ իրեն յաջորդող այլ և աղ Մասնաժողովներն եւս։ Նոյն միջոցներուն Գէորգ Դ. Կաթողիկոս (1813-1882) փափաքելով որ ձայնագրութեամբ տպագրուին Շարականաց ամբողջ երգեցողութիւնները, նախապէս հրաւիրեց Արքատելէս Յովհաննէսեանը ի Ս. Էջմիածին, սակայն նաև այդ

տարիքին մէջ չուզելով բամբուխիլ իր ծննդավայրէն, պարասաւորուեցաւ հրաւիրել Պալամին գլուխ պիտի աշտկերտներէն Եփողոս թաշճեաննը և Երանեանի աշտկերտներէն Եփողոս թաշճեաննը, որպէս զի մին երգէ, իսկ միւսը՝ ձայնագրէ։

Ի սկզբան Լանոնաւորութեամբ սկսաւ սոյն հակայ այխատութիւննը, բայց յիսոյն երբ

աիրացու կարապետ (որ չերմ հետեւողն էր Մինէճեան Յովհաննէսի) տեսաւ թէ իր երգածին յար և նմաննը չի ձայնագրել Եփողուայոս թաշճեան, նախամեծար համարելով Վեհ. Կաթողիկոսին տուն տռած եղանակը, չուզեց իր սկզբունքը զոհել շահասիրութեան համար, ուստի արհամարհելով իրեն յատկացուած թօչակը, անմիջապէս



Գեորգ Դ. Կաթուղիկոս

թողուց Ս. էջմիածինը և Պողիս վերադարձաւ, որպէս  
զի մասնակցութիւն ունեցած չըլլայ այս բռնագրօսիկ  
կերպով ձայնագրեալ Շարականաց երգեցողութեան մէջ։  
Այն ատեն Ս. Հայրապետը ստիպուեցաւ աջակցութիւնը  
խնդրել նաեւ Մանկունի Սրբազնին, որ անոնց հետ  
միանալով վերջապէս աւարտեցին այդ մեծ աշխատասի-  
րութիւնը, զոր 1875ին տպագրել տուաւ Գէորգ Դ.  
Կաթողիկոս՝ ի տպարանի Ս. էջմիածնայ, պարտաւորե-  
լով միանդամայն Ռուսիոյ մէջ կէտ առ կէտ հետեւիլ  
ատոր։ Եւ որովհետեւ Հայկական ձայնագրութիւնը  
տակաւին չէր տարածուած հոն, հրաման ըրաւ ամբողջ  
թեմերուն՝ որպէս զի այդ օրուընէ սկսեալ բոլոր քահա-  
նայութեան ընծայացուները պարտաւոր ըլլան ի ձեռին  
ունենալ նաեւ իրենց ձայնագրագիտութեան վկայականը։

Ընդհանուր Հայրապետին այս անյողղող կամքը  
դովիլի արդիւնքներ ունեցաւ, զասն զի այդ կերպով  
սկսաւ բոլոր վարժարանաց մէջ հարկեցուցիչ ըլլալ ձայ-  
նագրութեան ուսումը։ Սակէ զատ՝ զպիրներու քմահա-  
ճոյից չափ մը զրուեցաւ, ըստ որում ներելի չէր տպուած  
ձայնագրեալ Շարականէն տարբեր եղանակով երգել,  
որով միօրինակութիւն մասաւ ամբողջ Ռուսահայոց եկե-  
ղեցիներուն մէջ։ Բայց թէ՝ իր օրինակ մեզ արուած  
այդ ձոյնագրեալ Շարականը ունէր իր մէջ պահանջուած  
բարեկարգութիւնը, զայդ կը թողունք մասնագէտ երա-  
ժիշտներու զատաստանին։


Գէորգ Դ. Կաթողիկոս փափաքելով որ մայրաքա-  
ղաքիս եկեղեցեաց մէջ ալ իր ձայնագրել տուած Շարա-  
կանին համեմատ՝ միօրինակութեամբ կատարուին երգե-  
ցողութիւնները, քանի մը օրինակ զրկած էր անոնցմէ  
ի Գումգարու, ի Սամաթիա, յՈրթագիւղ, ի Բերա,  
և այլն, այն յուսով որ թրքահայոց մէջ եւս հաստատէ  
այդ զրութիւնը, սակայն յուսացուած ընդունելութիւնը  
չկրցաւ գտնել հոս, զասն զի շատեր՝ խոստովանելով

հանդերձ որ Ա. Հայրապետին Շարականաղիսութիւնը անլիճեղի էր, (ըստ որում Նորին Ա. Օծութիւնը Պոլսոյ Պատրիարքութեան ժամանակ մեծ համբաւ մը ունիցած է իրը քաջ Շարականագէտ), սկսան առարկել թէ քմահաճութեամբ կատարուած այդ երկասիրութիւնը՝ տիպար հանդիսանալու հանգամանքը ունենալէ շատ հեռի է.

հետեւաբար չե՞ն

կընար ատոր հետեւիլ և այդ միօրինակութիւնը պահել (<\*) :


Մամսաւորապէս կը հակառակէր նաև Արխտակէս Յովհաննէսնաման ձայնագրեալ Շարականին, իր հին յանկերգը կըկնելով միշտ թէ Շարականները ուստի պէտք է անոնց եղանակներն ալ մէկ չափի վրայ



Վահրամ Եպիսկ. Մանկունի

(\*) Աւելորդ չենք համարիլ յայտարարել թէ ներկայիս մէջ այնքան տիրապետած է երգեցողութեանց այլազանութիւնը, որ ո՞չ միայն տարբեր եկեղեցւոյ՝ այլ նոյն իսկ մէկ եկեղեցւոյ շրջափակին մէջ կարելի չէ՝ լսել միօրինակ երգեցողութիւն, ուր մնաց ամբողջ եկեղեցիները միօրինակութեան վերածել: Իրա՞ւ է թէ այդ գովելի նպատակաւ վերջին ատեններն ալ քանից Յանձնաժողովներ կազմուեցան, Մանկունի Սրբազանի նախագահութեան ներբեւ ժողովներ զումարելով և վիճարանութիւններ տեղի ունենալով թեր ու դէմ, սակայն հակառակ այդքան յարատեւ աշխատութեանց, կարելի չեղաւ փափաքուած արդիւնքը ձեռք ձգել:

ըլլան։ Մեծանուն երաժիշտը՝ իր այսքան յամառութեամբը թէեւ մասամբ իւփք կը սխալէր, պնդելով որ առհասարակ բողոք Շարականներն ալ միևնույն չափեցրայ երգուին, սակայն առոնցմէ շատերուն համար ալ կերպով մը իրաւունք ունէր սխալու, վասն զի ըստ երեւոյթին իրա՛ւ է թէ ոտանաւոր չէին՝ բայց մանրակրկիտ քննութիւն մը բաւական էր հասկցուելու համար թէ Արխտակէս բոլորովին անիրաւ չէր իւր առարկութեանց մասին։



Եւ արդարեւ իրամէ մեզ աւանդուած Շարականներուն մէջ արժանի է յիշաստակել Ս. Յակոբաց օրհնութիւնը «Յաղթող և Սուրբ Հայրապետոցը», որուն բողոք տուններն ալ մէկ չափի վրայ ձայնագրեալ՝ երգել կուտար մեզ ամբողջ սլարդելութիւններովն, որոց ունկնդիր եղան ըստ զիապաց ներկայ գլուխուելով մեր դաստութեան միջոցին՝ Յարութիւն եալ, Վեհապետեան (այն ատեն կարնոյ Առաջնորդ) և Սարգիս Արք, Զալալեան (Պետարապիոյ Առաջնորդը)։ Շատ լաւ կը յիշեմ որ մեր տղայութեան ատեն Արքոց Հրեշտակապետաց տօնը կը կատարուէր Մայր Վարժարանի յարակից գաւիթին մէջ։

որ Գաբրիէլ Հրեշտակապետի անուան նուիրեալ էր, և  
իր տօնախմբութեանն առթիւ Ս. Պատարագ կը մա-  
տուցուէր տարին անդամ մը, ինչպէս նաև Ուրբաթ  
երեկոյիան Նախատօնակն ալ հոն կը կատարուէր. (Ս.  
Խաչ եկեղեցւոյ և  
Մայր վարժարա-  
նի մէջտեղի գա-  
ւիթը, ուր խո-  
րան մը և դպրաց  
յատկացեալ տե-  
ղեր կային.) նոյն  
օրուան ամբողջ  
Շարականները,  
«Որ յանէից» օրհ-  
նութենէն սկսեալ  
մինչեւ «Երկնա-  
ւոր հօտ ընտր-  
եալ» ՍտեղիՄան-  
կունքը՝ ձայնա-  
զրեալ տետրակ-  
ների ձեռին կ'եր-  
գէինք Յ0 տղա-  
յոց ձայնակցու-  
թեամբ ի մեծ գո-  
հունակութիւնժո-  
ղովրեան, որ հոծ



Մարգիս Եպս. Զալալեան

բազմութեամբ կուգար ունկնդրել՝ այդ տօնին յատուի  
Շարականներու իրարմէ գերազանց եղանակները:

Եթէ երբեք յառաջիկացին բարերախտ ըլլանք Հայ  
ձայնազրութեան խաղերով օժտել մեր տպարանները:  
(ինչպէս ըրաւ Գէորգ Դ. Կաթողիկոս ի Վաղարշապատ,) այն ատեն շատ մը օրինակներ կընանք մէջ բերել Արխ-  
տակէս Յովհաննէսեանի վերոյիշեալ երկասիրութիւններէն,

ինչպէս նաև Հայերէն ու Տաճկերէն երգերէն՝ որոնցմէ յիշատակութեան արժանի են հետեւեալները, Ես յարկս պերձ, Ում ի նուէր, Շնորհաց աղբիւր, Առաւելան զոյգ, Օն արի՞ք հաւատով, Բարձրացո՛ տէր, Կեցցէ՛ մեր քաջ, Տանն Օսմաննեան, Համտ ու սէնա, Է՛յ սէրպէրի, Գուտումըն վիրտի, Ծիյտէյի տիւնեա, Փատիշահի մատալէթ, Խիւտայի էվճիյ, եւայն :

Հայերէն երգերու մեծապոյն մասը, որոնք վարժարանաց մրցանակարաչյութեան առթիւ հեղինակուած են, կը պատկանին Յովսէփ Մալէզեանի (1801—1881), որ երկար տարիներ պաշտօնավարած է ի Մայր Վարժարան՝ իրը Հայկաբանութեան դասատու, իսկ Տաճկերէններն՝ որոնք ձօնուած են Թուրքիոյ Գահակալին, Հերէթիկ Հօնայի (Ռեմէռո Գրիգորեան, 1819—1904) աշխատասիրութիւններն են :

Գալով եկեղեցական մասին, բաղմաթիւ են իր յօրինած «Ամէն հայր սուրբ»ներն ու «Ճէր ողորմեա»ները՝ զանազան եղանակաւ : Մինչեւ այն ատեն Ռեթ կանոնագլուխները բոլորովին աղաւազեալ կերպով կ'երգուէին. այնպէս որ ԲՃ. «Ու քեզ տէր յուսացայ» կանոնագլուխը՝ որ ըստ օրինի պէտք է Հիւսէյինի եղանակով կարդացուի, Հինադի ընթացքով կ'երգուէր, (թէեւ համա ալ պակաս չեն հին դրսաթեան վրայ երգող յամառ կամապաշտներ, առարկելով թէ՛ հօրերնուն տառնկ լսած ու տեսած են.) որով իրմէ ետքը ևկող «Հրեշտակային ձայնիւ» Հոմն գլուխեան Շարականին ընաւ չէ՛ր համապատասխաններ : Այս աններելի պակասութիւններն իր մասնաւոր ուշադրութեան առարկայ ընելով Սրբատակէս, բոլոր կանոնագլուխներն ալ իրենց բուն ձայններուն վերածեց, որով շնորհիւ այլեւս չե՞նք հարկադրամէիր. Ռաստ եղանակով կարդալ ԴՃ. «Օրհնեա անձն իմ գտէր»ը, մինչդեռ իր բուն ձայնին համեմատ՝ պէտք է Սվահան եղանակի ընթացքով երգուի :

Յիշատակութեան արժանի է նաեւ Յարութեան «Տէր յերկնից» ներէն՝ Փառաբանակից, Ահագին ձայնիւ, Տեսիլ վայլակնածեւ, Կանանցն կանխելով, ինչպէս նաև Պարզեւատուն Շարականները՝ թափորի յատուկ ծանր եղանակներու վոխակիբազելը։ Իւր «զլուխ գործոց» ներէն մին համարուած է նաեւ «Խնկեսցին ի յելս արվեսյն» առաւատեան մաղթանքը, որուն ձայնագրեալ մէկ օրինակը մինչեւ ցարդ կը պահուի Մայր Եկեղեցւոյ յարակից Ռւսումնարանին մէջ։

---

### ԳԼՈՒԽ Դ.

Դաբրիէլ Երանեան. — Իր հրատարակութիւնները. — Վաղաճաս մահը. — Համբարծում Ձէրչեան. — Դաբրիէլ Խանճեան. — Արիստակիս Յովհաննէսեանի վերջին օրերը. — Ցաւալի մահը. — Իւր հեղինակութեանց պահանջուիլը. — Մայր Եկեղեցւոյ դպրաց դատուն առարկութիւնները. — Տիկին Լուսիկ Շալճեան. — Մանր ուսում։

---

Դաբրիէլ Երանեանի ծննդեան բուն թուականը յայտնի չէ՝ մեզ, բայց ըստ վկայութեան իւր մօտաւոր ազգականաց միոյն՝ նա ծնած է հաւանականաբար 1827ի վերջները։ Իւր հայրը Օհան Երանեան՝ գաւառացի և արհեստիւ որմնաղիր ըլլալով, կը բնակէր ի Գում գարու Մօլա թաշը ճատաէսի, Յունաց Հավուզը Եկեղեցւոյն դէմ։ Օհան Պոլսոյ մէջ ամուսնալով ունեցած էր չորս մանչ և երկու աղջիկ գաւակներ, որք են՝ Մանուէլ, Դաբրիէլ, Միքայէլ, Ռափայէլ, Հոփիփայէլ։

Մանուէլ իւր մայրենի լեզուն լաւ ուսած ըլլալով և Միքայէլ Դաղիերէնը, երկուքն ալ ուսուցչութեամբ կը պարապէին, իսկ Ռափայէլ անդրանիկ աշակերտներէն եղած էր Երկրագործական վարժարանին։ Հոփիփայէլ ուսման շրջանը աւարտած էր Խասդիւղի Ներսէսեան

վարժարանի մէջ, և Գաղիերէնը իր մայրենի լեզուին պէս կը խօսէր. իսկ Աղաւնի զեռահաս տարիքին մէջ մեռած էր: (Կենսագրութիւն Գարրիէլ Երանեանի, ձեռագիր. Յովիաննէս Ճանփէսնեան):

Գարրիէլ մինչեւ 14 տարեկան հասակը Մայր Վարժարան յաճախելէ յիտոյ, ծնողքը փափաքելով զինքն առեւտրական գործոց մէջ մտցնել, իւր մօրեղբօր՝ Ճանփէսնի Անդրէասի քով աշակերտութեան դրին, ուր տարի մը շարունակեց՝ առանց օգտուելու: Սա՛ շատ անգամներ խանութին մէջ նստած կը մրմնջէր, ձեռքը դտնուող թուղթի մը վրայ աչքերն յառած. իւր պաշտօնակիցները սոյն անգատշաճ վարժունքն զգացնելով նմա՝ կը կորպէին ձեռքէն թուղթն՝ որ ուրիշ բան չէր, բայց եթէ Հայկական ճայնագրութիւն, որոյ ճաշակն առած էր: Արխատակէս Յովիաննէսնեանէ դառ առած միջոցին: Երանեան միշտ լալով կ'աղաչէր իր ծնողաց՝ որ վերատին Մայր Վարժարան զրկեն զինքը. հայրը տեսնելով որ կարելի չը սիստի ըլլայ բռնութեամբ արհեստ սորվեցնել իր աղուն, հարկադրուեցաւ զիջանիլ անոր աղաջանաց և նորա փափաքին համեմատ միեւնոյն զպրոցը զրկեց զայն:

Այս անգամ Գարրիէլ աւելի խելահաս ըլլալով բաւական յառաջացաւ երաժշտութեան մէջ, և զեղեցիկ ձայնին չնորհիւ ժողովրդեան համակրանաց և իր վարպետին մասնաւոր խնամոց առարկան եղաւ: Քիչ ատենէն սնկաւական նկատեց միայն Հայկականը սպրիդ ուստի սկսաւ Եւրոպականին ալ ծանօթանալու հետամուտ ըլլալ: Երբ այդ երկուքին ալ բաւական հմտացաւ ուզեց այլ եւս բոլորովին նուերեկ ինքզինքը այդ ասպարէզին, և իր վարպետէն յանձնաբարական մը առնելով Ասագիւղի վարժարանին երաժիշտ դասախոս կարգուեցաւ, ուր իր առաջին հեղինակութիւնն ըրաւ Պէյաթի Արաւական եղանակով «Տէր ողորմեա»ն:

Սորա ազգականը կը պատմէ թէ Ամիրաներէն մին  
երբ կը լսէ այդ եղանակը , այնքան կը յափշտակուի որ  
յ . Պատարագի արարողութենէն վերջ Երանեանը իր  
քով կանչելով՝ թղթաղբամի 1000 դրուչնոց ծրար մը կը  
պարզեւէ : Այս պարագան բերնէ բերան խօսուելով՝  
բաւական կը տարածուի իր համբաւը , որով թախան-  
ձանոք կը ստիպին զինքը այցելութեամբ դասախոսել  
նաեւ Օրթագիւղ , Գուղփունճուք , Կէտիկ Փաշա , և ն .  
ուր նորանոր հեղինակութիւններով կը ճոխացնէր եկե-  
զեցական եղանակները :

Երանեան յարատեւ ջանիւք կ'աշխատէր նաեւ Եւրո-  
պական երաժշտութիւնն ալ իւրացնել որուն մէջ ա'յն-  
չափ յառաջացաւ՝ որ 1858ին իւր վարպետին գործակ-  
ցութեամբ սկսաւ հրատարակել Եւրոպական նօթայով  
Քնար Արեւելեան ամսաթերթը , (տե՛ս Գյուխ Գ .) թէ  
զայնակի , թէ՛ ջութակի և թէ տարբեր նուագարանաց  
համար Թուրք . , Հայ . , Գաղ . և Յունարէն լեզուներով .  
սակայն այս մեծածախս ձեռնարկին բազմագիմի յոգնու-  
թեանց չկարենալով տոկալ , ստիպուեցաւ տարիէ մը  
վերջ դազրեցնել , թէեւ նիւթական մասը Արիստակէս  
Յովհաննէսեանի վրայ ըլլալուն՝ ինքը մեծ մնաս մը  
չկրեց , բաց ի աշխատութենէն :

1861ին վերստին սկսաւ հրատարակել Կիասմեայ  
Քնարը , այս անգամ իր աշակերտներէն՝ Նիկողոս Թաշ-  
ճանի ընկերակցութեամբ , միւսէն աւելի համառօտ՝ որ  
կը պարունակէր գուտ ազգային երգեր և պարերգներ ,  
զարձեալ Եւրոպական նօթայով՝ որուն քաջանմուտ էին  
երկու հրատարակիչներն ալ : Ուսանողաց դիւրութեան  
համար՝ Կիրակի օրեր ձրի զասախօսութիւններ հաստա-  
տած էին նաեւ Ակիւտարի , Օրթագիւղի , Պէշիկթաշի ,  
Բերայի , Խասդիւղի , Պալաթի , Գարակէօմրիւկի , Սամա-  
թիոյ և եէնիգարուի վարժարանաց մէջ , ուր կ'այցելէին  
երր զասախօս՝ Գաբրիէլ Երանեան , Նիկողոս Թաշճան :


Համբարձում Զէրչեան, Եղիս Տնտեսեան, Գաբրիէլ Խանճեան, Ռեթէս Փափազեան և ուրիշներ, որոնց պաշտօնն էր միանգամայն Հայ ձայնագրութեան սկզբ- րունքը տւանդել բոլոր բաժանորդներուն, ինչպէս բա- ցարած ալ էին մաս առ մաս «Քնարոյի մէջ, որ հազիւ վեց ամսուան կեանք ունեցաւ, ինչպէս եղած են սմա- նօրինակ օգտակար հրատարակութիւններ, որոց մէկ մասին Ա. թիւը միայն տեսնելու բախտն ունեցած ենք»: (Ծաղիկ, 1903. Արշակ Ալպօյանեան):

Երրորդ անգամն ըլլալով՝ վերստին սկսաւ Գաբրիէլ հրատարակութեան ձեռնարկի 1862ին, գործակցութեամբ անուանի Նրաժշտապետ՝ Տիգրան Չունաճեանի (որոյ վրայ մանրամասնօրէն պիտի խօսինք). սակայն քիչ ատենէն իրենց նիւթական անկարողութիւնը զգալով երաժշտական ընկերութիւն մը կազմեցին, որոյ կ'ան- դամակցէին՝ Գրիգոր Աղաթօն (1823-1868), Նահապետ Ռուսինեան (1819-1876), Գրիգոր Օտեան (1834-1887), Յովհաննէս Միւհէնտիսեան (1810-1891), Յարեթիկ Նէվրուզեան († 1898), Յակոբ Կէօչէեան (1820-1893) և ուրիշ երեւելի անձնաւորութիւններ, որոնք Ուսումնա- կան Յանձնաժողով մ'ալ ունեին օժանդակ, բաղկացած ժամանակին ուսումնականներէն՝ Մկրտիչ Պէշմիթաշեան (1828-1868), Թորոս Նազարեան (1831-1878), Սանիկան Փափազեան (1839-1888), Սրապիոն Հէքիմեան (1832- 1892), Մատթէոս Մամուրեան (1829-1901), Յակոբ Ռոկան (1825-1907), ևն. որոնք զանազան թաղե- րու մէջ Մասնաժողովներ և ձրի դասախոսութիւններ ունեին:

Սոքա ամէնքը միանալով սկսան հրատարակի Քնար Հայկական ամսաթերթը՝ միայն Հայերէն լեզուաւ, ի հանդէս ածելով Երանեանի, Չունաճեանի և Ֆօքինի (իտալ.) հեղինակած ազգային երգերը: Դժբախտարար Գաբրիէլ Երանեան չը կրցաւ այս օգտակար ձեռնարկին

մէջ հարկ եղած օգնութիւնը շարունակել իր վաղաճառ  
մահուամբը, որ տեղի ունեցաւ 1862 Հոկտեմբեր 13ին,  
տիսուր տարաւորութեան ներքեւ թողլով համայն Ազգը :  
Թէեւ քիչ տարիներ ապրեցաւ սա, բայց բազմաթիւ  
հեղինակութիւններ թողուց իր լիշտաակ, որոց գեղեց-  
կակոյնն է «Այսօր մեռեալք» Յարութեան Մեղեդին.  
Ազգային թան-  
գարանը ճոխա-  
ցուց իր գողտրիկ  
երգերով, որոց  
պատճառաւ ու-  
միկ ժողովուրդէն  
«Նօթաճի Գար-  
բէլ» կոչուած էր :  
Եւր աշակերտաց  
մէջէն ամենէն  
նշանաւորը հան-  
դիսացած է նիւ-  
կողացու թաշ-  
ճեան :

Գեռատի հան-  
գուցեալը՝ կեն-  
դանութեան ա-  
տեն լուսանկարը  
հանելու անփոյթ  
գտնուած ըլլա-  
լով, իր մահուրնէ



Համբարձում Զերծեան

վերջ թէեւ լուսանկարելու փորձ մը ըրին, բայց խիստ  
տարաամ նմանաւթիւն մը ունենալով՝ չկրցաւ օգտակար  
ըլլալ, որով այսօր զրկուած ենք իր պատկերն ունենալէ :  
\* \* \* Սորա ընկերակիցն եղող Համբարձում Զէրծեան  
ծնած է 1828ին. իւր հայրը որ Զէրչիճի Գաղարոս կը  
կոչուէր՝ Կարինէն գաղթած էր ի Պոլիս, ուր հաստատ-

ուելով Մայր Վարժարան զրկած էր իր որդին : Համբարձում ի տղայ տիոց մեծ յարմարութիւն ցոյց տուած էր ձայնագրութեան , ուստի լավելով կ'ուսանէր Արիստակէս Յովհաննէսէսեանի տուած դասերը , գորս բաւական չը համարելով՝ աստ ու անգ կը դիմերէր Արար և Թուրք երդիչները լսելով երաժշտութեան քաղաքական մասն ալ ըմբռնելու : Եատ անգամ թէքքէները այցելութեան կ'ելէր և արուեստին սիրոյն համար՝ տրամադրելի կ'ընէր ինքզինքը ամէն տեսակ ստորին ծառայութիւններ մատուցանելու անոնց , որով կըցաւ հաճելի ըլլալ զիսաւոր Շէյխերուն , յաջողելով միանգամայն նէյ սորվիլ անոնցմէ և ընտիր հատուածները ձայնագրել :

Սա՛ եւս իր ընկերակիցներէն վար չմնաց՝ վարպետին դրութիւնները իւրացնելու մասին . տեսնելով որ Արիստակէս անփոյթ կը գտնուի ժամ առաջ աւասնդել նշանաւոր երաժիշտներու հեղինակութիւնները , հաստատապէս միտքը դրաւ ո՛ւ և է կերպով ձեռք ձգել զանոնք . (ինչ որ ուրիշներն ալ իրեն ըրին ի վերջոյ : ) Օր մը իր վարպետին բացակայ գտնուած տաեն Լանկա Պօսթանի տունն երթալով՝ խարէական հնարիւք կը դիմէ անոր կնոջը և կ'ըսէ . «Դարանին մէջ գտնուած մեծ տեսրակը վարպետիս ոլէտք եղաւ , հիմա կ'ուզէ : » Տիկինը՝ որ իր չափազանց բարեսրութեամբ չէ՛ր կրնար կասկածիլ այսպիսի խորամանկութեան մը վրայ , միամտօրէն կը հանէ որանանջուած տեսրակը դարանէն՝ և կը յանձնէ Զէրչեանի : Ուզածը ձեռք անցուցած էր աղեւս Համբարձում , ուստի առանց վայրենին մը խակ կորսնցնելու անմիջապէս կը մեկնի և հեռաւոր տեղ մը կ'անհետանայ , ուր ամբողջապէս կ'օրինակէ բոլոր զբութիւնները , վեցամսեայ բացակայութենէ յետոյ Համբարձում Պոլիս վերագանակով ուղղակի իր վարպետին տունը կը դիմէ՝ յանձննելով տեսրակը Տիկին Շալճեանի , որ սաստկապէս կը յանդիմանէ զինքը՝ այդ անփրաւ յափշտակութեան

համար, ցաւելով որ ապերախտ դժնուած է իր ուսուցչին հանդէպ՝ անհաւատարմութեան ապացոյցներ տալով :

Համբարձում Զէրչեան իր առաջին պաշտօնավարութիւնն սկսած է 1845 ին, երաժիշտ կարգուելով Բերայի Ա. Երրորդութիւն եկեղեցւոյն. բայց որովհետեւ իր զայրացկոտ և բիրտ բնաւորութեան պատճառաւ տեղ մը հանդարտ չէր կրնար մնալ, սկսաւ գաւառները ճամբորդել ուսուցչութեան պաշտօնով, և 1848 ին Մոտոսթոյէն սկսեալ պաշտօնավարեց յաջորդարար Գասմէմունի, Սիվրինիսար, Աֆիօն-Գարաճիսար, Պալըքէսիր, Պանալըմա, Առաբազար և հուսկ յևսոյ Արմաշի վանքը :

1856 ին Պոլիս դարձած ըլլալով, Պալեան Կարապետ ամիրայի խնդրանօք կ'սկսի Շարականը ձայնագրել Պալաթու դպրապետ Պաղտատիեան տիրացու կարապետի գործակցութեամբ. (տե՛ս Գլուխ Գ.), Զաղիւ կրցաւ երեք տարիէն աւարտել սոյն աշխատութիւնը, որու երեք անգամ փոխելով սրբազրեց՝ մնանաչ ընելու աստիճան։ Ահա այս էր պատճառը, որ օրինաւոր չդատուեցաւ 1873 ին կեզր. Վարչութեան կրօն. Ժողավոյ որոշմամբ կազմուած Յանձնաժողովին անդամոց կողմանէ, որոյ մասնակցողներէն մին ըլլալով նուեւ տիրացու կարապետ, (որ տուն տուած էր Զէրչեանի ձայնագրած ատեն,) ի՞նքն իսկ չկրցաւ հաստատել թէ իւր երգածին հարազատ բնդորինակութիւնն է այդ կարգացուած Շարականը :

Զէրչեան եւս իր գերն ունեցաւ Գարրիէլ Երանեանի հրատարակութեանց մէջ, Հայկական ձայնագրութիւնն աւանդաբար դասախոսելով մաս առ մաս թէ՛ Քետրի միջոցաւ 1860 ին և թէ՛ վարժարանաց մէջ։ 1876 ի միջոցները բաւական ժամանակ երաժշտութեան պաշտօն վարած է Ակիւտարի Ա. Խաչ եկեղեցին, ուր երկու արժանաւոր աշակերտներ հասցուցած է՝ Մելիք Մերկերիսան և Լեւոն Խանճեսն, որ արդի երաժշտաց մէջ

առաջնակարգ տեղ մը կը զրաւէ՝ Հայկական ու Եւրոպական ձայնագրութեանց մէջ ունեցած խորին հմտութեամբ . ցաւողի է որ մի՛այն քաղաքական երաժշտութիւնը ճոխացնելու փոյթ տարած է իւր նորանոր հողինակութեամբք , մինչդեռ եկեղեցական ճիւղը բոլորին անտես թողած է :

\* \* \* Գարրիէլ Խանճեան (յետոյ քահանայ) ծնած է 1833ին և աշակերտած է նոյնալէս Արքատակէս Յովհաննէսինի . բնականէն օժտուած էր սա՝ իր ձայնին արտակարգ գեղեցկութեամբ , զոր մինչեւ վերջը պահեց : Գարրիէլ ո՛չ Երանեանի պէս Եւրոպականի յարեցաւ , և ո՛չ Զէրչեանի պէս քաղաքականի . այլ՝ զուտ եկեղեցական երգեցողութեանց և Հայկական ասմունքի հետեւող եղաւ . բայց և այնպէս իր միւս ընկերակցաց չափ քաջահմուտ չըլլալով երաժշտութեան արուեստին , չըկրցաւ գործօն մասնակցութիւն մը ունենալ Արքակեան և Հայկական Քհարներու կամ անոնց յաջորդող պարբերականն հանդէմներու աշխատակցութեան մէջ . միմիայն դասախոսութեան ասպարէզն ընդգրկեց , երկար տարիներ վարելով Ակիւտարի Ա . Կարապետ եկեղեցւոյ երաժիշտ դասատուի պաշտօնը Թաքթաքեան Փօղու



Լեռն Խանճեան անոնց յաջորդող պարբերականն հանդէմներու աշխատակցութեան մէջ . միմիայն դասախոսութեան ասպարէզն ընդգրկեց , երկար տարիներ վարելով Ակիւտարի Ա . Կարապետ եկեղեցւոյ երաժիշտ դասատուի պաշտօնը Թաքթաքեան Փօղու

Պատրիարքի (1793-1872) օրով . ուստի սահմանափակ եղաւ իր կեանքն ալ , առանց երբէք մասնակցած ըլլալու սա՛ կամ նա՛ Յանձնաժողովոյ գումարմանց :

1868ին քահանայ ձեռնադրուեցաւ իր թաղի Ա Խաչ եկեղեցւոյն վրայ , ուր արդիւնաւոր պաշտօնավարութիւն մը ունե-

ցաւ , ետեւէ ըլլալով

բարեկարգել տեղ-

ւոյն Դպրաց Դտուր ,

նորանոր անդամնե-

րով զօրացնելով և

խրախուսելով դայն :

1891ին Կրօնական

Ժողովոյ անդամ ըն-

տրուեցաւ՝ Ազգ .

Երեսփի . Ժողովոյ մե-

ծամանութեան քը-

ւէներով : Աս միջտ

երախտագիտական

զգացմամբ կը յիշէր

իր ուսուցչին անուշ-

նը , թէեւ սրան մը

հակառակեցաւ ա-

նոր՝ երբ կը պնդէր

Շարականի կէսէն

աւելին ստանաւոր

ըլլալու մտաին , այն Յանձնաժողովոյ առջեւ՝ ուր թողու-

ցինք զինքը և այժմ վերատին կ'անդրադառնանք իրեն :

Նոյն միջներուն (1877) Արիստակէս Յովհաննէսեան

իր տարիքին հասունութեան և աշխատութեանց բեռան-

տակ ընկճուած , միւս կողմանէ ալ տեսնելով որ իր

բազմաժամանակեայ երկասիրութիւնը (որու լրայ մեծ

հաւատք ունէր) ցուրտ ընդունելութեան մը արժանացաւ



Պօղս Պատր. Թաթրաֆնան

աւելին ստանաւոր

ըլլալու մտաին , այն Յանձնաժողովոյ առջեւ՝ ուր թողու-

ցինք զինքը և այժմ վերատին կ'անդրադառնանք իրեն :

Նոյն միջներուն (1877) Արիստակէս Յովհաննէսեան

իր տարիքին հասունութեան և աշխատութեանց բեռան-

տակ ընկճուած , միւս կողմանէ ալ տեսնելով որ իր

բազմաժամանակեայ երկասիրութիւնը (որու լրայ մեծ

հաւատք ունէր) ցուրտ ընդունելութեան մը արժանացաւ

Երաժշտական Յանձնաժողովի մէջ, ուր ժողովականք մեծամասնութեամբ հակառակած էին իր դրութեան դէմ, սկսաւ լիատիլ և արտնջալ, առարկելով թէ Ազգը պէտք եղած կերպով չ'կրցաւ գնահատել իր արժանիքը:

Մեծանուն վարպետը հաստատ համոզում դոցացուցած էր իր մտքին մէջ թէ՝ այսքան անձնութիրութեամբ մինչեւ ծերութեան հասակը Ազգին ծառայելէ ևտքը, յարատեւ յարգանք պիտի տեսնէ իր անձին նկատմամբ. սակայն երբ վերջին աննպաստ պարագաները տեղի ունեցան, այն ատե՛ն միայն կրցաւ հասկնալ թէ չարաշար կերպով սխալած ու խարուած է: Արդէն ամենամեծ հարուած մ'էր իրեն համար՝ Յանձնաժողովոյ առջեւ կրած պարտութիւնը, հիմա ալ բախտին մէկ դառն հեգնութեամբը խաղալիք կը դառնար նորեկուկ Հոգաբարձուներու ձեռքին մէջ, որոնք կ'ուղէին հոգատակեցնել բազմամեայ վաստակաւոր մը, որ իրաւունքը ունէր երախտիք սպասելու նորահաստերունդէն: Աւաղ . . .

յանցանքը իրը չէր, այլ տարիքին. փառաց դադարինակէտն հասած էր մեծ ուսուցիչը, և իր ճամբան շարունակելու համար՝ վար իջնելէն ուրիշ ճար չ'կար:

Եւ արդարեւ մեր Ազգին մէջ երբ տեսնուած է վարժապետ մը՝ որ լիութեան և առատութեան վայելք-ներով ապրած ըլլայ



Յակոբ Պարոնեան

մինչեւ իր կենաց վախճանը : Ուսուցչութեան ապերախտ-  
ասպարէզը լնարող ո՛ և է անհատ պէտք է միշտ աչքին  
առջեւ ունենայ թէ՝ թշուառ ապագայ մը պատրաս-  
տուած է իրեն համար : Այս է և պիտի ըլլայ բոլոր մեր  
Ազգին ծառայողներուն ճակատագիրը : Մեր անզուգա-  
կան երգիծախոս բանաստեղծը՝ Յակոբ Պարոնեան (1842-  
91) շատ լաւ կերպով բացատրած է իւր Ազգային  
Զոջերուն մէջ դասատուին վիճակը , երբ ուսուցչի մը  
նկատմամբ կ'ըսէ . «Աստուած դասատուն սոնկծեց ,  
դադախար մը տաղու համար մեզի՝ թէ մարդս քանի՞ օր  
կընայ անօթութեան դէմ՝ մաքառիլ» :

Արխատակէս Յովհաննէս սեան ակամայ համակերպելով  
այս անողոք ճակատագրին , իր վերջին տարիները թըշ-  
ուառութեան մէջ անցուց գրեթէ : Դժուար ըլլալով իրեն՝  
ամէն օր երթեւեկել Մայր Եկեղեցին Լանկա Պութանի ,  
(մանաւանդ ձմեռ ժամանակ , որ բոլորովին ճախճախուտ  
և սահուն փողոց մ'ըլլալով , հազիւ անցնելու ճամբայ  
մը կարելի էր զանկ՝ գոյացած անձեւի լճակներին և  
ցեխերէն .) հարկագրուեցաւ բոլորովին մեկուսանալ Եկե-  
ղեցւոյ յարակից Ուսումնարանը , ուր մինչեւ վերջ կը  
դասախոսէր չափահաս դպիերներու , հազիւ շաբթուան  
մէկ-երկու օրը տուն երթալով : Օր մ'ալ իմացանք թէ  
ծանր հիւանդութեան մը ենթակայ ըլլալով՝ ստիպուեր-  
են իր բնակարանն առաջնորդել զինքը , ուր հազիւ  
քանի մը շաբաթուան կեանք ունեցաւ , և 1878 Ապրիլ  
13ի Աւագ Հինգչարթի երեկոյին կնքեց իր մահկանա-  
ցուն՝ Քրիստոսի չարչարանաց խորհուրդը կատար-  
ուած օրը :

Հանգուցեալը ամուսնացած էր Եազմաճեան Յակոբի  
գուստոր՝ Լուսիս († 1891) օրիորդին հետ , որմէ ունեցած  
էր երեք զաւակ , որք են՝ կալու (Տիկին Գ . Իսավէրտ-  
եան , մեռեալ 1890ին) , Յովհաննէս Շալճեան (որմէ բա-  
ւական օգտուեցանք՝ իր քրտնաշան աշխատութեամբ

հաւաքած Հայ Երաժիշտներու կենաւազրութեանց դիմելով յաճախսակի, ) և Յուստիանէ (Տիկին ' ։ Տարխանեան) :

Սրբատակէսի աշակերտները փափաքելով որ իրենց վարպետին լուսանկարը հանել տան, Ա. Հրեշտակապետաց դաւթին մէջ նորա անչունչ դիմելը բազմեցուցին թիկնաթափ մը վրայ, և իրենք ալ անոր չուրջը բոլորուած՝ նկարել ուուին բազմարդիւն ուսուցչին պատկերը, որն որ թէեւ անկինազան վիճակի մէջ, բայց առ ի չգոյէ լաւագունին՝ ըստ բաւականի զոհ ըրաւ իւր յիշատակը յարդողները։ Այս գործողութեան աւարտումէն յետոյ սկսաւ կատարուիլ մեծանուն հանգուցեալին յուղարկաւորութեան հոնողէսը։ Աւագ Ռեքրամթ ցորեկ Մայր Եկեղեցւոյ աւագ տաճարին մէջ, ուր կարելի չէր տեղ մը գտնել՝ իրարու վրայ դիզուած հոծ բազմութեան պատճառաւ :



Ներսէս Պատրիարք Վարժապետեան (1837 - 1884) սաստիկ յուղուած այսպիսի բեղմնաւոր կեանքի մը անհետացումէն, սքանչլի դամբանական մը խօսեցաւ, որուն մէջ ակնարկելով հանգուցելոյն՝ իւր Երկնաւոր Տիրոջ հետ միհեւոյն օրը թաղման արտրողութիւնը կա-

մէջ երգեց և զԱստուած վառարանեց . թող այսուհետեւ երկնից մէջ հրեշտակաց հետ ձայնակցելով՝ յաւիտեանս երգէ և վառաւորէ զԱստուած» :

Հուսկ յետոյ մեծահանդէս թափօր կազմուելով դուքս հանհեցին զագաղը՝ որուն վրայ ծանրագին չապիկ մը ծածկուած էր , և տիսրանուագ երգեցողութեամբ առաջնորդեցին մինչեւ Եէնի Գարու իր տանն տոջեւ , ուրիէ փոխաղրուեցաւ Պալլքլը դերեզմանատունը և հոն թաղուեցաւ իր հօրը քով՝ միեւնոյն հանդիասաւորութեամբ :

Այդ օրէն ի վեր՝ տմէն անդամ որ Պօսթան իշխ փողոցէն անցնէինք , տեսակ մը երկիւղած յարգանքով կը նայէինք իր խցիկին , որուն մէջ երկար տարիներ աշխատած էր մեծանուն հանգուցեալը . կարծես թէ ասոր երեւոյթը նուիրական ուխտատեղիի մը տպաւութիւնը կը ներգործէր մեր վրայ . այն աստիճան յարգելի էր իւր լիշտակը մեզ համար :

Այս առթիւ ցաւելով կը անցնէ թէ Մայր եկեղեցւոյ Դալրաց դասը՝ որ վերոյիշեալ պատկերին վաճառմամբ գոյացած հասոյթը պիտի յատկացնէր իրենց երաժշտապետին թաղուած տեղը շիրխմ մը կանգնելու , ոչի՞նչ կրցաւ ընել մինչեւ ցարդ . բայց ասիկա դեռ բան մը չէր՝ բաղդատմամբ ետքի ընկլիքներուն , զորս պիտի ջանանք պատմել ամենայն ճշդութեամբ :

Հանգուցեալի մահուրնէն քանի մ'ամիս վերջը Մայր եկեղեցւոյ Դալրաց դասը խմանալով որ Արխատակէս Յովհաննէսեանի հեղինակութիւններէն մաս մը իմ քով կը դանուի , (տե՛ս Գլուխ Գ.) լուսարարապետ Տ . Սուքիաս քահանայի միջոցաւ կը պահանջէ ինձմէ այդ ձեռագիրները , առարկելով թէ զամնոնք տպագրել տալէ յետոյ՝ Պատրիարքական շրջարերականով մ'ալ բոլոր մեծամեծ ազգայիններուն պիտի զրկէ մէյ մէկ օրինակ և անոնց հասոյթը յատկացնէ իր որբոցը : Այս խօսքերը լսելով վարանեցայ տալու , վասն զի շատ աղէկ զիտէի անոնց

ուռուցիկ խոստումներուն խակական արժէքը . բայց աւելի մանրամասն կերպով վերահասու ըլլալու համար հարցուցի .

— Ի՞նչ իրաւամք կրնայ պահանջել Դպրաց դասը այն ձեռագիրները՝ որոց պահպանութիւնը ինձ յանձնած էր հոգելոյս վարպետ :

— Էսել է կը խոստովանիս որ մնոնք քու քովդ կը գտնուին :

— Պատճառ մը չունիմ ծածուկ պահելու այդ պարագան . մանաւանդ շատերուն յայտնած եմ արդէն :

— Աւքեմն պէտք է զանոնք ամբողջութեամք վերադարձնես , քանի որ յատկապէս այդ բանին համար եկած եմ :

— Բայց նախ իմ հարցմանս պատասխանեցէք Տէ՛ր Հայր , ի՞նչ փաստերով կ'ուզեն ձեռքէս խել՝ ինձ համար նուիրական եղող այդ թանկագին յիշատակները :

— Արդէն ըսի քեզ , անոնց դիտաւորութիւնն է Արիս աղայի բոլոր գործերը հրատարակութեան տալ և անոր արդիւնքովն հոգալ իր թողուցած որբերը :

— Ի՞նչպէս կրնամ վստահ ըլլալ թէ Դպրաց դասն իր խոստումը պիտի յարգէ , քանի որ մինչեւ ցարդ դեռ չէ գործադրած հանգուցեալին վրայ գերեզմանաքար մը զետեղելու խոստումը :

— Բայց եթէ շատ ալնդես , ե՛ս ալ համամիտ պիտի գտնուիմ անոնց՝ քու մասիդ ունեցած կարծիքին :

— Կրնա՞նք իմանալ թէ ի՞նչ է այդ գաղափարը :

— Քու դիմաղբութեամբդ կարծել պիտի տաս որ այդ ձեռագիրներուն տէր ըլլալով՝ օրին մէկը պիտի շահագործես զանոնք , և իբր հեղինակ՝ օգտուխա անոնցմէ ՚ի՞նպաստ քեզ :

Ես որ մինչեւ այն ատեն վարանման մէջ կը տատանէի այդ ձեռագիրներն յանձնելու մասին , այս անհարկի առարկութիւնը լսելով չկրցա՞յ զսպել բարկու-

թիւնս , և անմիջապէս իս՝ վերջնական որոշումս տալով՝ սպառասխանեցի զառնութեամբ . «Տէ՛ր Հայր , միանգամ ընդ միշտ կը յայտարարեմ թէ՝ հոգելոյս վարպետիս ձեռամբ ինձ աւանդուած զրութիւններէն և ո՛չ իսկ թղթի կտոր մը ձեզ յանձնելու մտադիր եմ . և որպէս զի զձեզ զրկողները ապահով ըլլան թէ այդ ձեռագիրներէն ո՛ւ և է նիւթական օգնութիւն մը չեմ ակնկալեր , իս կողմանէ կրնաք յաւելցնել անոնց թէ՝ ոտքերուս փոշիները թոթուելով խապառ հեռացած եմ ուսուցչութեան ասպարէդէն , ուխտելով միանգամայն՝ որ եթէ Աստուած չըղատապարտէ զիս մուրացկանութեան զիմելու , երբէ՛ք անունը բերանս չառնեմ այդ ապերախտ ասպարէդին , վասն զի աւելի՛ նախապատիւ կը համարիմ ազատութեան մէջ վաստկած օրական օ զրուշ , քա՞ն գերութեան մէջ շահած 50 զրուշ» :

S. Սարգիս քահ . Ստեփաննոսեան իսկո՛յն զգաց թէ սխալ զրութեան մը հետեւած էր՝ սպառնական խօսքեր ուղղելով ինձ , ուստի լեզուն փոխելով սկսաւ հայրական ձեւեր առնել՝ զիս սիրաշահելու և յամառութեանս յաղթելու համար , սակայն տեսնելով որ իր կեղծուպատիր ընթացքէն խարուելու միամտութիւնը չունիմ , զայրանալով մեկնեցաւ՝ իր զեսպանութիւնը անյաջող արդիւնք մը ունենալուն , թէեւ լիազօրի հանդամանքով եկած էր :

Ի վերջոյ Պատուարժան Դարաց Դասը վերահասու ըլլալով որ չը՛պիտի կրնայ այս կերպով ձեռք ձգել իր սպասածը , աւելի՛ գործնական միջոցի մը կը զիմէ : Լիառատ և ոսկեզօծ խոստումներով կը համոզէ օր մը հանգուցելոյն այրին՝ Տիկին Լուսիկ Շալմեանը , որ եթէ այդ ձեռագիրներն իր տրամադրութեան ներքեւ զրուի , ապագային մէջ երբէ՛ք նիւթականի հոգը չըպիտի ունենան հանդուցելոյն որբերը : Յարգելի տիկինը այս համոզմամբ տողորեալ՝ ուղղակի ինձ կը զիմէ Ուզուն - Զարժի-

գրավաճառանոցս , և իր զաւակներու մասին մտքին մէջ գոյացուցած Սպանիական Դղեակներու<sup>(\*)</sup> այդ հետապատկերով զիս ալ ներշնչել կը ջանայ , բայց տեսնելով որ իր խանողավառութեան չեմ մասնակցիր , կը յաւելցնէ վերջնականապէս թէ՝ դո՞նէ իր սիրոյն համար յանձնեմ զանոնք :

Այս կերպով խնդրուած առաջարկութիւն մը կրնայի մերժել ե'ս՝ որ անոր նկատմամբ որդիական սէր մը կը տածէի . ըստ որում տղայ հասակէս կորսնցուցած ըլլալով մայրս , Տիկին Լուսիկ Շալմեանի խնամոտ ձեռքերուն ներքեւ մեծցած էի , որն որ իր ցոյց տուած մայրական գուրգուրանքներով և շատ անգամներ իրենց բնակութիւնը ի՞նձ ևս յատկացնելով , անզգալի ըրած էր ի մօրէ որբացած ըլլալս . հետեւաբար առանց վայրիեան մ'իսկ մտածելու՝ անմիջապէս յանձնեցի ամբողջութեամբ մհծանուն վարպետիս բոլոր գրութիւնները , չըպահելով գէ՛թ փոքրիկ ձեռապիր մը՝ իրը յիշատակ բազմերախտ ուսուցչիս , թէեւ հաստատապէս համոզուած էի թէ Դպրաց դասը բա՛ն մը ընելիք չունէր :

Ի բոլոր սրտէ կը բաղձայի որ սխալած ըլլամ իմ համոզումներուս մէջ . բայց ափսո՞ս . . . ապագան ցոյց տուաւ թէ շա՛տ ճիշդ էին գուշակութիւններս , վասն զի մինչեւ ց'այսօր չիմացանք թէ մեծանուն Երաժշտապետին գոնէ մէկ գործը հրատարակած ըլլար Դպրաց դասը , և այդ առթիւ փոքրիկ օգնութիւն մը հայթայթած ըլլար նորա որբերուն : Ի վաղուց յայտնի էր թէ անոնք չըպիտի կարենան գործազրել իրենց խոստումը , քանի որ մեծ դժուարութեանց պիտի բաղխէին՝ առաջին անգամ ձուլել

(\*) Անմանն էօծէն Սիէ իր նշանաւոր վիպասանութիւններէն մէկուն «Փաղանիք Բարիզի» մէջ սբանչելի կերպով կը նկարազրէ Սպանիական դղեակներու օդային կառուցումը , որ լո՛կ մտային յափշտակութեանց և երազատեսութեան արդիւնք է , առանց ո և է գոյութիւն մը ունենալու իրականին մէջ :

տալու համար Հայկական խաղերը , չափերը , նշանները , և լն . ուստի տարակուսելի էր որ Մայր Եկեղեցւոյ Դպրաց դասը բարեացակամութիւնն ունենար այդ ձանձրոյթն յանձն առնելու , քանի որ ամենաղիւրին իսկ չըգործադրեց , այն է՝ տապանաքար մը զետեղել բարեյիշատակ հանգուցելոյն վրայ : Հետեւաբար լո՛կ երախտագիտական պարտք մը կատարած ըլլալու համար էր որ յանձնառու եղայ այդ զոհողութիւնն ընել , այսինքն՝ վարպետիս բոլոր ձեռագիրներն յանձնել , որոց մէջ կը գտնուէր նաեւ Քերականութիւն մը՝ Հայ ճայնագրութեան արուեստին վրայ :

Հանգուցեալ երաժշտապետը՝ իւր վերաբերյիշեալ աշխատասիրութեան մէջ համառօտակի ակնարկութիւն մը ըրած էր «Մանր ուսում»ի անհետացած արուեստի մասին , զորդի բարձրախտաբարառիթ չունեցանք հետազօ-

տելու , կարծելով որ մինչեւ վերջ մեր քոլ պիտի մնար այդ ձեռագիրը : Այսու հանդերձ մեր ազնիւ ընթերցողաց գաղափար մը տալու համար սոյն արուեստին նկատմամբ , կարեւոր կը համարինք մէջ բերել հետեւեալ տեղելութիւնները՝ զորս կուտայ Մեծ Հայրենատէրն Հ . Դեւոնդ



Հ. Դեւոնդ Ալիշան

Ալիշան, իւր անունն անմահացնող «Ախուան» աշխարհագրական և պատմական ընդարձակ երկասիրութեան մէջ: (Տալեալ ի Վենետիկ 1885. Միիթարեանց վանքը):

«Ի մեծի սասանութեան երկրին Կիլիկիոյ 1269 ամին՝ սաստկապէս վնասեցաւ և մենաստանս Խճկոտր (թուի Հաճկատար), զոր Ուխտն Արքակաղնին կոչեն: Տիրական հառաջանք ժամանակադրին՝ Գրիգորի վաղ ուրեմն լոեցին. այլ փոխանակ այնք՝ քաղցր եղանակք ձայնից անսպառ մնացին ի սուրբ մենաստանէս. քանզի աստանօր ոչ գիտեմ յորմէ ճարտարէ, ճնարեցան քաջորոր և բազմազրուագ եղանակք մեղեղեաց և նմանեաց երգոց ժամասացութեան, որ յատկապէս Մանր Ուսմունք կոչին, եւս և կցորդ, հանդերձ համօրէն երգովքն. և գտանին ոչ սակաւ օրինակք յայլ և այլ վանորայս աշխարհիա Ախուանայ զրեալք, համայն գեղեցիկ գունագոյն և ուկենկար զարդուք և յորովից յայնց յիշտակագիրք վկայեն՝ թէ զրեցաւ ըստ նմանազրելոյս այսմիկ, յորում ո՛չ միայն երաժշտասէրք, այլ և երաժշտապետք կոչին երգահանքն այնոքիկ. անշուշտ երջանկագոյն և անդորր աւուրց հանդիպեալք, զհոգեղէն նուազն ընդ յօդականացն զուգաւորելով՝ յանզբաղ միայնարանսն, ընդ հեղասազարթ կողերօք քաղցրապտուղ արքայական-կաղնեացն, յորոյ և մենաստանն զկոչումնն ընկալաւ:

«Շատք յերգոյն ոչ միակի՝ այլ բազմազան եղանակօք նշանակին, այլ և այլ խաղիւք և նշանակօք, և ի լուսանցս իջիցն զրին պէս պէս աղուական անուանք եղանակացն, աւելի քան զ' 70. զոր ի զբոսանս բանասիրաց կարգեցուք աստանօր, զասաւորելով լսատ այրութէնից. ակն ունելով թէ ի հնագոյն օրինակս այսպիսի զրոց՝ դտցին արդեօք և անուանք երաժշտապետացն այնոցիկ և երաժշտասիրաց, որոց արուեստ բաւական էր կարծեսմ, հոչակաւոր առնել զանիկացեալն այն արդ առ ի ոէնջ վանս Արքակաղնոյ:

«Գրեցաւ եղանակաւոր տառս՝ որ կոչի Մանր ուսումնի  
ի լաւ և յընտիր օրինակէ . . . զոր յարմարեալ էին երա-  
ժշտասէրք Արքակաղնոյ վանուց :

ԱՆՈՒԱՆՔ ԵՂԱՆԱԿԱՑ ՄԱՆՐ ՈՒՍՄԱՆՑ

<b>Աղաջանի</b>	<b>Կատու</b>
<b>Աղաւնելի</b>	<b>Կարմիր-վանիքեցի</b>
<b>Անմեղուկ</b>	<b>Կիրակոս երեց</b>
<b>Անձեղ կամ Զիս</b>	<b>Կողեռն</b>
<b>Արծիւ</b>	<b>Հաւատվոր</b>
<b>Առլոս - երգ</b>	<b>Հիւանդ</b>
<b>Աշկերտն</b>	<b>Հոռովնն</b>
<b>Այսօր - մասնէ</b>	<b>Հովիր</b>
<b>Առեղն կամ Յօնեղ</b>	<b>Հօրհածին, Հօրծին</b>
<b>Դարրիկ</b>	<b>Չազ</b>
<b>Դայլ</b>	<b>Ճիշկան կամ Ճշող</b>
<b>Դգած</b>	<b>Մակեղոնացի</b>
<b>Դոճնակ</b>	<b>Մամկոնն</b>
<b>Դոյնիկ</b>	<b>Մասնակն</b>
<b>Դոռոգ</b>	<b>Մատն</b>
<b>Դուսնակ</b>	<b>Մեղուն</b>
<b>Դալբուկ</b>	<b>Մշեցի</b>
<b>Դարրին</b>	<b>Ցեսարչ</b>
<b>Եկեղեցւոյ</b>	<b>Ծնորհազարդ</b>
<b>Զօնտող</b>	<b>Ռիկայն</b>
<b>Թագաւորն</b>	<b>Ռւդոն</b>
<b>Իրիցկին</b>	<b>Չորուկ, Չոր</b>
<b>Լաղկան</b>	<b>Չամրիկ</b>
<b>Խարուսիկ</b>	<b>Չուշահակ</b>
<b>Խեղեք</b>	<b>Ռահիալար կամ Ռըմիլար</b>
<b>Խօսող</b>	<b>Մայլ</b>
<b>Մոլցի</b>	<b>Մարկարագ</b>
<b>Հաղ</b>	<b>Մերովիք</b>

Ստեղն	Տժղոյն
Սուրբ-Նշանեցի	Տօկասն կամ Տակաս
Վոգտատէլ (Ադաւնի)	Տօպտօպայն
Վարսեղն	Ցինայն
Տանուտրակ	Փող
Տարածումն	Փորակն
Տարօնեցի	Քնիշուկն

Հմուտ յօդուածագիր Սողոմոն Ա. Սողոմոննեան՝ «Հայրենիք» օրաթերթի 922 թուոյն մէջ՝ (1894, Օգոստոս 7) Մանր ուսմանց 70 անուններուն կը յաւելու նաեւ հետեւեալ 41 անուններն.

Անձէր	Ծիծեռն	Ցեղմուկ
Աղիւծ	Ծնծդղայ	Ցովանիստոկ
Արջն	Կակզոս	Նար
Բազէ	Կիրակամին	Շահեռն
Բղեշիս	Կրէս	Շաւառն
Բերդ	Կցիսակ	Ոյխար
Բառ	Հաս	Պարլմենու
Բրաւոր	Հոռուակ	Պիծակ
Գալսեան	Ճոփու	Զաղաց
Գես	Մառեղ	Զորեկաշ
Եղնակ	Մեծզլուխ	Մրինգ
Զոշատող	Մեռելիքաշ	Վարուժնակ
Խմասնակ	Մոլսկու	Տիրոցի ձագ
Խաչի	Ցեղմու	—

Սողոմոննեան վերոյիշեալ անուններն յիշելէ յետոյ կը գեկուցանէ թէ «Յաղագս ձայնից՝ թէ ուստի գտան» խորագրով ձեռագիր մը գտած է, որուն մէջ Գրիգոր Գապասաքալեանէ՛ աւելի բացատրութիւններ կուտայ երաժշտութեան ծագման վրայ, ուրիէ կ'օրինակինք հետեւեալ հատուածը.

«Աննեգէս՝ քաջահմուտ երգիչ լեալ և ուսեալ զնուցայն և ի հիւմնակտի փայտէն հնչմանն գտեալ դառաջին

ձայնն՝ Ա.ձ., և ապա Փլեղէղէս՝ եղբայր վերնոյն եղիտ զԴեսրոն, որ է Բ.ձ. ի դարբնէ և երկաթէ կռիլոց. և ապա Սովիելլէս՝ եղբայր սոցին եղիտ գերաժշտական Տառիտօնն՝ որ է Գ.ձ. օրինակեալ ի գետոց խաղացմանց և ի յործանաց հումանց :

«Եւ ապա Պիպանոս՝ քեռորդի նոցին եղիտ զՈւսուստոն, որ է Դ.ձ. ի հումանէ ծովային ալիաց : Արգելէս երաժիշտ եղիտ զամ, ի մաքրութիւն. որոշաբար ըստ աստիճանից, քանզի ասեն զնմանէ ո՛չ միայն վարժել. վասն որոյ կողպատեալ զլաելիսն և խցել, զի մի լուիցեն զայլ քաղցրութիւն ձայնից . և ի Թէոփիլեան եղանիլ գործեաց երաժշտականաց, զոր ի ձայնից աստեղաց ուսան առաջինքն» :

Լրացուցած ըլլալու համար հեղինակաւոր անձանց կարծիքը «Մանր ուսում»ի նկատմամբ, կ'ամնդրադառնանք վերատին բազմալաստակ Հ. Ղեւոնդ Ալիշանի, որ կ'ըսէ իր «Շնորհալի և պարագայ իւր» Երկասիրութեան մէջ.

«Շատ հեղ եղանակաց համար ըսուած Տաղից վրայ զրուած է ի գիրս մեր՝ Խորովային եղանակ կամ ձայն, լաւ և ճարտար երաժշտական՝ ըսելու մտքով. այս անունն յայտնէ զիսուրով Փէրսիկ կամ Ապրուէզ անուանի թագաւորն Սասանեանց Պարսից, Զ. դարուն վերջը և է. դարուն սկիզբը. որ կ'ըսուի թէ շատ երաժշտասէր ըլլալով՝ երկու ճարտար երաժշտաց ձեռքով այս արուեստը կանոնեց և զարգացուց. մէկն էր Սարգիս՝ զոր Հոռոմ կ'անուանեն, միւսն էր Պարպուտ կամ Պէրպուտ Շիրազ-ցի, որոյ անուամբ նուազարան մ'ալ յիշուի Հայոց մէջ՝ Բարբուր կոչմամբ, որ փոխանակեց զհին Բամբիոն Հայկազանց : Այն ատենները Հայք զեռ Պարսից իշխանութեան տակ և անոնց արտաքին սովորութեամբք ալ վարուէին : Շատ հաւանական է որ Խորովայ երաժշտաց արուեստն՝ եթէ անձանօթ էր իրենց, անոնցմէ ընդունեցան, և այնուհետեւ սովորութիւն եղաւ մեր

երաժշտաց ալ՝ Խոսրովային անուանել անոյշ և քաջարուեստ եղանակները, ինչպէս նո՛յն իսկ մեր Շնորհալւոյն համար կ'ըսէ Կիրակոս Պատմիչ. «Կարգեաց քաղցր եղանակաւ Խոսրովային ոճով Շարականս, Մեղեղիս, Տաղս և Ոտանաւորս» :

«Սասանեան Խոսրովայ ժամանակակից Կաթողիկոսն մեր Կոմիտաս՝ բանաստեղծութեանը հետ երաժշտական ախորժակը կ'իմացընէ Հռիփիսիմեանց Շարականին մէջ: Զնոյն արուեստ պէտք է ընծայել և մեր ամենէն հին համարողին՝ Անանիա Շիրակացւոյ, որ մօտ էր ժամանակաւ վերոյիշելոյն: Իսկ յաջորդ Բ. դարուն սկիզբը Ստեփանոս Սիւնեցին († 736) իր գերազանց Շարականոքն, և իր քոյրն Սահակաղուխտ (հեղինակ Վահան Գողթնացւոյ Մանկունքն) երգահանութեան շատ մեծ համբաւ թողած են: Իրեւ Մուգայի մը կուգային այս տիկնոջ դաս դաս մարդկան՝ լսելու և վարժելու, և ինքն վարագուրի ետեւ կեցած, վասն պարկեշտութեանն, կը սովորեցնէր: Անշո՛ւշտ այնպիսի եղանակաց վրայ զմայլեալ՝ դարուն պատմիչը Դեւոնդ Երէց կ'ըսէր. «Հրեշտակական երգք ի վերայ երկրի» :

Սոյն աշխատասիրութեան 88 երեսին մէջ բազմահլութա Միիթարեանը Ուլթ ձայներուն վրայ խօսելով կ'ըսէ. «Չորս ձայնք ի չորս տարեցցս ունին զգայունքն, որպէս՝ Առաջին ձայնն ի հողոյն, Երկրորդն ի ջրոյն, Երրորդն ի յօդոյն: Չորրորդն ի հրոյն. և ի ձայնիցն բաժանեաց չորս կողմ, վառ և վերջ երկու Ստեղին, որք ունին և այլ յատկութիւն, զի Ա. ձայնն ի հիւնականէն է, Բ.ն ի դարբնէն, Գ.ն ի գետոյ, Դ.ն յարօրիաց, Ե.ն յերկաթոյ, Զ.ն ի ծովու, Է.ն յանասնոց, Ը.ն ի գաղանաց, իսկ Թ.ն և Ժ.ն ի հաւուց»:

«Յուշիկք Հայրենեաց»ի Ա. հատորին մէջ կենսագրութիւնը կ'ընէ Ստեփանոս Սիւնեցի փիլիսոփային և նորա հարազատ քրոջ՝ Սահակաղուխտին, որոց մասին կը զրէ.

«Ստեփաննոս Սիւնեցի, եպիսկոպոս Արևնեաց, Քերմող և Խմաստասէք, Դըւնայ Եկեղեցւոյ Աւագերէց Տ. Սահակ քահանայի որդին էր, որ 736 ին թաղուեցաւ Թանահատի վանքը. իր հեղինակութիւններն են՝ Աւագ Օքնութիւնք Յարութեան, Կցուրդք, Ստողոգիք, Մեկնութիւն Ա. Գրոց, Եւալին: Սորա հարազատ քոյրն էր Սահակաղուխտ, որ իր եղբօրը պէս երաժիշտ և երգահան ըլալով՝ իրեն զիմող աշխարհականներն և եկեղեցականները գոն ընկեռ համար, առանց իր կուսական ու նուիրական չնորհաց նուազութիւն մը բերելու, մենարանին դրան առջև վարագոյր մը ձգելով, ի՞նքն ալ ետեւը նատած կ'երգէր ու կը սովորեցնէր իր աշակերտներուն: Շատ բարակ և բազմաեղանակ երգեր չինեց, զոր մեր երաժիշտքն Մանր ուսում կ'անուանեն, և առանձնաբար Կցորդք և Մեղեղիք, որոց գո՞նէ մէկ մասն անշուչտ կը գտնուի այսօր «Մանր ուսմունք և Կցուրդք» գրոց մէջ: Թէեւ մենք չը գիտենք թէ ո՞րն է յատուկ իրեն, ո՞րն իր եղբօրը և ո՞րն օտարաց. միայն հաւանինք թէ շատն առջի երկուքին են՝ Ստեփաննոսի և Սահակիստոյ: Այն երգոց մէկն ալ, ինչպէս կ'իմացնէ մեզի պատմիչն, վերջնոյն անունը կը յայտնէր տնագլուխ գրերով՝ որ կ'սկսէր «Արբուճի Մարիամ» բառերով: Ժամանակն, ո՞հ, այն ժամանելոր ժամանակն մեզի չհասցուց այն Կցուրդն, բայց անշո՛ւշտ չը կրցաւ ալ բոլորովին անհետ՝ աննշան ընել, և թողուց Ա. տունը, զոր և շատ հեղ հիմա ըստ յարմարութեան վայելուչ իմաստիցն՝ երգելմք առաջի Սրբութեան Սրբութեանց»:

Նոյն երկասիրութեան 329 երևին մէջ Իսահակ Պարմեւի և Ա. Մեսրոպայ կենսագրութիւններն ընելով՝ կ'ըսէ Հ. Ալիշան. «Շարականաց երգեցողութեան առաջին հիմնադիրը կը համարուի Սուրբն Իսահակ Պարմեւ (354-440), որ Աւագ չարթուան ամբողջ Շարականները (բաց և քանի մը Օքնութիւններէ) գրեց, սկսեալ Ղազարու-

յարութեան վասմ երգոյն «Այսօր դոլով ի Բեթանիա» մինչեւ ի վսեմախաղաղ յետին նուագն Քրիստոսի թաղման «Որ արարիչդ ես արարածոց»; Այս հեղապաց խորամուխ լեզուին և բանից՝ յարմաքցուց երաժշտական եղանակներն ալ, վասն զի այս դմայլելի արուեստին քաջահմուտ էր: Իր հեղինակորէն շարագրածոց մէջ՝ Մաշտոցի քանի մը կանոններէն դատ (որուն մեծագոյն մասը հեղինակած է իր տջակիցն՝ Ս. Մեսրոպ, 353-441), դրած է նաև Ժամագրոց աղօթից մէկ մասը, որոց յաջորդութիւնը շարունակեցին իր աշակերտքը՝ Գիւտ և Յովհան և այլք յետոյ: Պատարագամատոյց մ'ալ ունի՝ հիմակուան գործածուածէն աւելի՛ ճոխարան և ճշդարան: Ասոնք թէ՛ իր մատենագրական հանձարոյն անկերկայ հաւաստիքն են, և թէ՛ իր եկեղեցական կարգաց և հոգեսիրութեան խնամոցն, որոց համար շատ անգամ ժողովներ գումարեց, կանոններ, խրատներ և կօնդակներ հրատարակելով»:

---

### Գլուխ Ե.


Եղիա Տնտեսեան. — Իր հրատարակութիւնները. — Մէարիֆի առաջին գործ. — Համբարձում Զէրէեանի ոսնօգութիւնները. — Նիկողոս Թաշճեան՝ աշակերտ Գաբրիէլ Երանեանի. — Ս. Էջմիածին կրօնութը. — Գևորգ Գ. Կաթողիկոսի լիշտակելի մէկ գործը. — Թաշճեանի վերադարձը եւ Արիստակէսի յաջորդելը. — Իր հեղինակութիւնները. — Անակնկալ մահը. — Յարութիւն Համբարձումեան. — Մահ Յովհաննէս Միւհէնախսեանի:

---

Արիստակէսի Ժամանակակից կը համարուի նաև Եղիա Տնտեսեան, որ ծնաւ 1834ին ի Միջագիւղ և թաղին վարժարանին մէջ ստացաւ իր նախնական ուսումը. աշակերտած է Գրիգոր Վարժապետի (յետոյ Տ. Պօղոս

քհնյ.) և ամսկէ սովորած Հայ երաժշտութեան սկզբունքը :  
Իր պատանեկան հասակէն Եղիա մեծ հակում մը ունե-  
նալով տպագրութեան արհեստին, աշակերտութեան-  
մտաւ 1848ին իւր թաղին մէջ գտնուող Արապեան  
տպարանը, ուր սորվեցաւ այդ արուեստին նախաշաւիղը,  
զոր յետոյ կատարելագործեց Յովհաննէս Միւհէնտիխեանի-  
քով (Հայկական Երդարան, 1909. Եղբարք Զարդարեան) :

Սորա գոր-  
ծնէութեան աս-  
պարէզը կ'սկսի  
1862ին՝ Անձնուէր  
ընկերութեան  
կողմէ իրր ուսու-  
ցիչ ուղեւորելով  
Հաճըն։ Անդ եր-  
կու տարի պաշ-  
տօնավարելէ յե-  
տոյ կը մեկնի  
յԵրուսաղէմ, ուր  
կը հրատարակէ  
1864ին իր առա-  
ջին երկասիրու-  
թիւնը՝ Բովման-  
դակութիւնն նը-  
ուագաց Հայ։ Ս.  
Եկեղեցւոյ։ Այս  
գործը՝ որ Եւրո-  
պական ձայնագ-  
րութեամբ Շարա-



Եղիա Տնտեսան

կանի երգեցողութիւններ կը պարունակէր, բաւական-  
նիւթ եղաւ վիճարանութեանց։ Նիկողոս Թաշճեան-  
առարկելով թէ նորա մէջ բոլորովին այլափոխուած են-  
Շնորհալի եղանակները, կը անդէր որ փոխանակ

Մինէճեան տիրացու Սիմոնի բերանը ըլլալու՝ ընդհակուռակն իր քմաց համաձայն յարմարցուցած էր Շարականաց երգեցղութիւնները :

Շահնեկան են Տնտեսեանի «Ազգային երաժշտութիւն» վերնագրով յօղուածներն՝ որոնք հրատարակուեցան Եսայի Պատրիարքի օրով հաստատուած «Սիօն» ամսագրի 1867 Յունիս, Յուլիս, Օգոստոս և Սեպտեմբեր թիւերուն մէջ, յորս կը ներբողէ մեր ուրոյն երաժշտութիւնը՝ իր ունեցած առաւելութեաննցն համար, միանգտմայն պատուիրելով թէ՝ «Բանի որ քիչ շատ ազգային զրոշմ ունեցող երաժշտութիւն մը միայն եկեղեցւոյ մէջ ունինք, և ազգին այժմեան վիճակին մէջ եկեղեցիէ զատ կեղրոն մ'ալ չ'կայ, ուր հաւաքուին ամէն կարգի ժողովուրդք, և ուրտեղ միայն կարելի է կանոնաւոր երաժշտութեան գեղեցիկ ճաշակը . ընդհանրութեան մէջ տարածել . ուստի մէկ կողմէն այս երաժշտութեան զարգացմանը և եկամուտ եղանակներով եղծմանէ զերծ մնալուն աշխատելու, միանգամայն սոյն եղանակաց այն մասնաւորութիւնները՝ որ երաժշտական օրինաց զէմ չըլլալով ազգային ձեւեր են, պահելու փոյթ տարած ատեն, միւս կողմէն ալ ընտանեկան երգոց համար՝ առանց օտարներու կապկօրէն նմանելու, այնպիսի եղանակներ պէտք է ընտրել՝ որ մեր ընդունակութեան և Եւրոպական դաշնակի ալ յարմարին» :

Սեպտեմբերի թուոյն մէջ Տնտեսեան կը ներկայացնէ հետեւեալ պատկերը՝ զոր քաղած է Ս. Երուսաղէմի թանգարանը գտնուած ձեռագրէ մը .

Վերադիր	Զոեհիկ	Կորհա
Արաշեց	Խաղ	Բեր
Քարշ	Դա	Բազմեղանակ
Ստորադիր	Ծընկեր	Ողոմանեակ
Վանգ	Հար	Հարուկ
Կոռո	Հարկորհա	Զայնդարձ

Հանգոյց	Խոնճ	Դում
Խուճճ	Քաշ	Խուրովային
Քմազարդ	Թուր	Հայուհիայ
Առանձնատրոպ	Սուր	Ծընկիկ
Քմատրոպ	Ծոց	Գլոր
Ծնկատրոպ	Բենկորճա	Բարձրհարեր
Շեշտ	Պակորճա	Վերքաշ
Զար	Էկորճա	Միմնաւոր
Գիր	Վերճախաղ	Փուշ
Լերի	Ներժնախաղ	Կըսիկ
	Յետձգե	

Տնտեսան՝ իր երրորդ հեղինակութիւնը հրատարակած է 1874ին ի Պոլիս «Եկարագիր երգոց» անուամբ, որոյ մէջ բազմաթիւ նամակներով մէջ կը բերէ Նիկողոս Թաշճանանի հետ ունեցած վիճաբանութիւնները՝ Շարականի երգեցողութեանց մասին. յետոյ կարեւոր տեղեկութիւններ կուտայ ութ ձայնի դարձուածքներու վրայ. երաժշտական չափերու և ոտանաւորաց ամանակներու մասին խօսելով՝ հետեւեալ օրինակները ցոյց կուտայ.

### Ա.Մ.Օ.Հ.Ա.Կ.Բ

ՈՏԱՆԱՒՈՐԱՑ ԵՒ ԶԱՓՈՒՑ ԵՐԱԺՇՏԱԿԱՆԱՑ

Անգայց	Արթուր բարի հզօր տէր իմ.
Երկանգայց	Երանելին ամենեցուն.
Համբոյր	Ծաղիկ պայծառ յերկրի ցուցաւ.
Երկինամբոյր	Լուսաւորեա Երուսաղէմ.
Մեծասար	Երգեմք այսօր նոր երգս առեալ.
Մեծալերջ	Գարուն չնորհաց ի մեղ ծաղեաց.
Ներժեւ	Սրեւելք գերարփին և.
Սոնիք	Սշխարհի ողորմեա մարդասէր.
Սեղն	Արդարոց ցնծութիւն ես.
Վերջատանց	Հոխիսիմէ մեծ խորհուրդ.
Հաւեղ	Բաղցրասցին վասն մեր.

Աւարտեղ ծգնաւորք ճշտմարիտք և վկայք .  
Քողաբորք Եւ որոշք անարատք ընծայեալք .  
Քողաղօս Օրհնեցէք զԱստըւած .  
Սուդ Իմ է այս տուն .  
Երկար Տուր ինձ ո՛վ տէր .

Զափերու և ոտանաւորներու վրայ այս տեղեկութիւնները տալէ յետոյ՝ ձայնագրութեան ներկայ վիճակին վրայ խօսելով կ'ըսէ .

«Ժամանակին եղեր են մեծանուն ազգայինք ոմանք, որք ամեն սատարութիւն ըրեր՝ են այս նոր ձայնագրութեան տարածմանը . և բաւական տարի է անկէց ի վեր որ քիչ շատ դաստիօնութիւններ կ'ըլլան, բայց տակաւին ազգին մէջ քսան հոգի հազի՛ւ կան կանոնաւորապէս գիտող և քանի մ'ալ օտարազգիք . ասոր ուսման յետաղիմութիւնը ի հարկէ պատճառներ ունի, որոց մէկ քանին նշանակինք : Նախ՝ պէտք էր ձայնագրութիւնը երաժշտական գիտութենէն՝ այսինքն եղանակաց կազմութեան արուեստէն զատել մանաւանդ Արեւելեան այն եղանակիններուն համար, որոց ելեւէջներու կազմութիւնն ըմբռնելին արդէն տարիններու կարօտ է : Երկրորդ՝ ուսուցանողներու նախանձը որ չէին ուզեր ուսցընել և ծանր պայմաններ կ'առաջարկէին . դիւրուսոյց մէթոս մ'ալ չըլլալով՝ խեղճ ուսանողը ապարդիւն կերպիւ տարիններով կ'աշխատէր ու չ'ը կրնար աւարտել : Երրորդ՝ զըժուարութիւն մ'ալ են չափերու բաժանումները . ճին տաճկական ուսուլներն՝ որք երկար և ձանձրալի «տիւմթէք»ներէ կը բաղկանան, յստ հնարման ձայնագրութեան աւելորդ իմն ըլլալուն, պէտք էր որ փոխանակ ասոնց՝ պարզ և կարճ ուսուլներ գործածուէին, եւայլն եւայն :

«Հայ ձայնագրութեան այս վիճակին նայելով մենք մեծ յոյս մը չունինք ներկայիս համար, բայց երանի թէ գտնուէին ոմանք որ գեղեցիկ նախանձով օր ըստ օրէ

զարդացնէին թէ՛ զՀայ երաժշտութիւնն ու ձայնագրութիւնը և թէ՛ զԱրեւելեան երաժշտութիւնը, որոյ բարեկարգութեան պարծանքը իւր որդւոց սեփականէր մեր ազգը, և բոլոր Արեւելից մէջ հոչակուէր թէ՛ սոյն Հայերէն ձայնագրութեան և թէ՛ անոր Հայազգի հեղինակին անունը, փոխանակ զի այժմ անձուկ սահմանի մէջ զրեթէ անծանօթ մնացած է»:

Տնտեսեան կը պատմէ նաեւ Հիւրմիւղեանի հետ ունեցած թղթակցութիւնը, յորում Հ. Եղուարդ տեղեկութիւններ կուտայ Հայ ձայնագրութեան ծագման, և անոր հիմնաղիրին՝ Պատա Համբարձումի մասին. իսկ ինքը կարծիք կը յայտնէ թէ մեծանուն երաժիշտը իր գիւտը յղացած ատեն ձայնանիշերու դրութիւնը Եւրոպականէն առած

է, անունները  
Թրքականէն և  
Ճեւերն ալ Հայ-  
կական հին խա-  
զերէն :


Նշանակու-  
թեան արժանի են  
Հ. Հիւրմիւղեանի  
յետագայ տողերը՝  
որոնք կ'ակնար-  
կին Լիմօննեանի  
սատարողներուն.  
«Յանովա՝ գիւ-  
ղացիի մը զաւակ  
էր Խտալացի, մեր  
դարուն մէջ. մե-  
ծատուն մը տես-  
նելով աս տղուն  
քարէ ու փայտէ



Հ. Եղուարդ Հիւրմիւղեան

շինած խաղալիքները . առաւ գինքը արձանագործութեան դպրոց մը զբաւ . ասանկով Քանովան եղաւ մեր ատենի արձանագործներուն ամենէն երեւելին , ու այսօր գեղարուեստից ճարտարները կ'զմային իր շինած արձաններուն վրայ : Իր ծնած գիւղը Փօսաննոյ՝ ուխտատեղիի մը պէս եղած է , ուր հեռու աշխարհներէ

ալ շատեր կուգան տեսնելու իր ճարտարագնուած եկեղեցին , որուն մէջի արձաններն ու զարդերը զեռ չի լինցած վախճանեցաւ : Թէ որ այն բարերար մեծասունը եղած չըլլար , Քանովան դիւդացի կը մնար , իր մեծ հանձարն ալ չէր պայծառանար» :



Պօղոս Դէյ Տատեան

Այս առթիւ մենք ալ կը լիչեցնենք որ եմէ Տատեան Պօղոս Պէյ Ճեռնտու չըգտնուելը Սրբատակէս Յովհաննէսինի , թերեւս զըրկուած մնայինք անման երաժշտականին արտադրած սքանչելի հեղինակութիւններէն :

Այս օրինակը մէջ բերելէ յետոյ Հ . Եղուարդ երկարօրէն կը պատմէ Պապա Համբարձում Լիմօնձեանի ունեցած բարերադրութիւնը , որ Տիւզեան Յովհաննէս Զէլէպիի պէս գօրաւոր պաշտպան մը ունեցաւ , առանց որոյ կարելի չըպիտի ըլլար Հայ Զայնազրութեան գիւտի անման հեղինակին՝ գործադրել իր յղացած վաեմնպատակը և իրագործել զայն :

Եղիա Տնտեսեան իր վերջաբանին մէջ «կարագրութիւնը կ'ընէ երաժշտական Քննիչ Յանձնաժողովին՝ որ կազմուեցաւ 1873, Ապրիլ 22 ին, որուն ինքն ալ անդամակցած և ատենապետած էր, (տե՛ս Գլուխ Գ.) նպատակ ունենալով քննել Սրբատակէս Յովհաննէսեանի նոր դրութիւնը Շարականաց երգեցողութեան մասին»:

Իր վերջին հրատարակութիւնն եղան «Նուագք Հայկականք» անուն պարբերական թերթերը՝ որոնք երբեմն աղդ . երգեր և երբեմն ալ Շարականաց երգեցողութիւններ կը պարունակէին, (որոց մէջ իր բաժինն ունեցած է նաև այս տողերը գրողը՝ անոնցմէ մի քանին ձայնագրած ըլլալով): Եւրոպական ձայնագրութեամբ սոյն թերթերն հրատարակած ատեն՝ մէկ կողմանէ ալ իր տպարանին մէջ ի լոյս կ'ընծայէր ամբողջ ազգային երգերու հաւաքածոյն, առանց երբէք մտքէն անցընելու՝ որ իր մահուան պատճառ պիտի ըլլար այդ վերջին գործը :

Եւ արդարեւ 1880 թուականին այն աստիճան խստութիւն ցոյց կուտար Մէարիֆը, որ առ հասարակ գէշ աչքով կը նայէր ատելէ առաջ հրատարակուած բողոք գիրքերուն՝ որոնք իր արտօնութեամբ տպուած չէին, թէեւ այն ատեն դեռ չէր հաստատուած այդ օրէնքը: Սոյն արտակարգ հաղածանքներու գլխաւոր շարժառիթներն եղած էին՝ 1878 ին ի Պոլիս տպուած Յակոբ Սրչաւիրի «Նոր Հայաստան» և Վահան Վար. Տ. Մինասեանի «Խօսք զՀայրենաց» երկասիրութիւնները: Վայ էր եկեր այն գրավաճառաց գլխուն, որ այս տեսակ ազգային հեղինակութիւններ վաճառելու մեծ ոճիրը գործած էին: Շարունակ ահուղողի մէջ կը տարուքերուէին անոնք, վախնալով որ մի՛ գուցէ յանկարծ գրաքննիչ պաշտօնեաներն իրենց կրտակը խուզարկեն, անակնկալ այցելութեամբ մը:

Այս վախներն անձիս փորձառութեամբն զգացած եմ, վասն զի այդ թուականներուն դրավաճառութեամբ

պարապելուս համար՝ մասնակից կը գտնուէի մեր արհեստակիցներուն կրած երկիւղին . ամենուս աչքին կը ներկայանար միշտ Յովսէփի Գալվաֆեանի կրած դառն հաղածանքը, Ճանիկ Արամեանի յղացած Մայր Հայաստանի և Լեւոն Զ. Լուսիննեմնի փորագրեալ պատկերները ծախելու յանդգնութիւնը գործած ըլլալուն համար, որոց պատճառաւ չատ անգամ ստիպուած էր խեղճը՝ հետազոտիչ պաշտօնեամերու բարեացակամութիւնը գնել հնչուն մետաղով, որոցմէ խոյս տալու համար ի վերջոյ ստիպուեցաւ Աթէնք ապաստանիլ :

Ինչ տագնապալից կացութեան մէջ կ'ապրէինք այն բռնակալութեան օրերուն, Աստուած իմ. առաւօտուն կը մեկնէինք շուկայ երթալու համար, բայց ստուգապէս չէինք կրնար գիտնալ թէ երեկոյեան տուն պիտի վերագառնանք, թէ ի բանտ առաջնորդուինք: Շատ լաւ տապաւորուած է մտքիս մէջ այն հաւատուերաց զրաքննիչը՝ որ ամէն օր ժամաղիր կ'ըլլար իր պաշտօնեամերուն հետ այս ինչ կամ այն ինչ զրավաճառին խանութիւնը, ուր մէկ քանի ոստիկաններ կանգնեցնելով՝ բացարձակապէս կ'արգիէր առեւտուրը և կ'ակտէր անփնտայ կերպով խուզարկել կրպակին ամէն ծակուծուկը, տակնուգրայ ընելով դարակին բողոք գրքերը. խակ եթէ իր հետազոտութեանց մէջ վտանգաւոր բան մը չը կարենար գտնել, կը հարցընէր խանութիւն տիրոջ, «Պու քիթապլարըն իշխնաէ հիշ Հայոց եօք մու տըր»:

Խասգիւղի 8. Երեմիա ծերունազարդ քահանան՝ որ 1880 ին վախճանեցաւ, եթէ կարելի ըլլար, իւր ոսկերուտիքը գերեզմանէն հանելով խարոյկի պիտի դաստպարտէին, նորան հրատարակած վերջին Տարեցրոցին՝ մէջ (Արամեան տպարան, 1880. սեփականութիւն Աղդ. Հիւանդանոցի) Հայկական պինանշանը տպուած ըլլալուն համար. ըստ որում իւր մահուանէն յետոյ ծերբակալման հրաման հանած էին: Եւ միթէ այս խժդժութիւնները

մինչեւ վերջ չը շարունակուեցա՞ն ամենուրեք, որոց գոհուեցաւ նաև Վահան Զարդարեան, յանիբաւի բանտարկուելով մէկէ աւելի տարիներ, և իր գոց մնացած խանութին համար տարեկան վարձք վճարելով յումպէտս . . . չնորհիւ բարեխնամ՝ Կառավարութեան. թողումնք որ իր ազատ արձակուելէն վերջն ալ՝ տարին քանի մ'անգամ հարկադրուած էր այցելել տուայտանաց տունը, Բամազանի, Գահակալութեան և Ծննդեան տարեղարձի առիթներով :

Մէարիֆի առաջին գոհերէն մին եղաւ զժրախտ Տնտեսեան՝ իր տպագրած Երգարանին պատճառաւ, և 1881 ին ձերբակալուելով բանտարկութեան դատապարտուեցաւ, ուր չկարենալով տոկալ այդ զազիր մինուղորտին՝ իր վատառողջ կազմուածքին ազդած աւերումներուն, թշուառութեամբ մեռաւ նոյն տարւոյ Ապրիլ 23 ին : Բաւական աշխատասիրութիւններ թողած է սա՝ որոնք մեծաւ մասամբ կը գտնուին իր զաւկին՝ կեւու Տնտեսեանի քոյլ :

\* \* \* Արխտակէս Յովհաննէսեանի մահուամբ թափուր մնացած էր Մայր եկեղեցւոյ երաժշտասպեսի պաշտօնը : Համբարձում Զէրչեան՝ որ յարմար առիթի մը կ'սպասէր այդ բազմամարդ կեղրոնին մէջ պաշտօնավարելու, սկսաւ քծնիլ թաղ. Խորհրդոյ ազգեցիկ անդամներուն, որպէս զի շատոնց ի վեր ցանկացած այդ իւղոտ պատառը ձեռք ձգէ : Դժբախտաբար գէշ ունակութիւնն մ'եղած է մեր արուեստագէտներուն մէջ՝ զիրար չը քաշելու և պախարակելու յոռի սովորութիւնը, որուն ջերմ հետեւողն եղած էր նաև Զէրչեան :

Համբարձում դիտնալով իր ուսուցչին տկար կողմը, որ զժուարին եղանակ մը ձայնագրած ատեն՝ իրեն չափարագրութիւն չունէր, առիթ չէր փախցներ նորա աշակերտաց ներկայութեան՝ զգացնել վարպետին այդ պակասը, որպէս զի այդու հասկցնէ իր գերազանցու-

թիւնը : Այս դիտաւորութեամբ օր մը յանկարծ կայցելէ Ռւսումնարան , երբ Արխատակէս կը դասախոսէր մհծ դպիրներուն՝ որոց մէջ ըստ դիպաց կը գտնուէր նաև նոր շրջանաւարտ եղած բաւական յաջողակ աշակերտներէն մին : Զէրչեան բարեկամութեան դիմակի տակ՝ կառաջարկէ իր ուսուցչին , սր Թէլլազատէի հեղինակութիւնն եղող Աճէմ Աշրան մէկ Պէսմէն ձայնագրութեան առնէ՝ իր երգած ատեն : Մեծանուն վարպետը կուհելով անոր չարամտութիւնը , կը հրամացէ այդ աշակերտին՝ որ ձայնագրէ նոյն Պէսմէն : Համբարձում տեսնելով որ այդ շրջանաւարտը հազիւ 18 ամեայ պատանի մ'է ծիծաղելով կը ամայական պատասխանէ Յովհաննէսեան , «Ես վստահ եմ որ ճշտութեամբ պիտի ձայնագրութեան առնէ երգած» : Զէրչեան տեսնելով որ եմէ շատ պնդէ՝ իր դիտաւորութիւնը երեւան պիտի ելլէ . միւս կողմանէ ալ վստահ ըլլալով որ այդ պատանւոյն գրածը խառնավնմոր բան մը պիտի ըլլայ , վերջապէս կը հաճի երգել իր առաջարկած եղանակը :

Զափահաս դպիրները գիտնալով Զէրչեանի բուն նպատակը և անոր չարասէր ողին , կը քաջալերեն իրենց փոքր ընկերը՝ յորդորելով նաև որ ամէն ջանք ի գործ դնէ անախալ կերպով ձայնագրելու համար տուն տրուած եղանակը , որպէս զի այդու բարձր պահած ըլլայ վարպետին պատիւը : Պատանին առանց պառասխանելու դրիչ ի ձեռին կը շարունակէ իր գործը լռելեայն , մինչեւ որ ամբողջ եղանակը կ'աւարտի , որմէ յետոյ բարձրածայն կը կարդայ զայն : Համբարձում՝ որ կ'սպասէր խեղճ ու կրակ եղանակ մը լսել , զարմանահար կը մնայ՝ ճզգրիտ զերպով ձայնագրուած տեսնելով իր երգած Պէսմէն , որոյ մէջ ուրիշ պակասութիւն մը չը կարենալով գտնել , կը ակներեւ դժգութեամբ . «Պու օքույուշ տիրացո՞ւ աղզը աղը» :

Զէրչեան Կթէ իր վարպետին կենդանութեան ժամանակ փոքր ինչ պատկառանք մ'ունէր , նորա մահուընէ վերջ բոլորովին իր դիմակը վար առաւ , և վատահ ըլլալով որ այսուհետեւ զօրաւոր հակառակորդ մը չունի իր դէմ , արծակ համարձակ սկսաւ վար զարնել զԱրիստակէս , և իր անձնական յատկութիւնները բարձրացնել : Ահա այսպիսի ուննագութիւններ ընկելով վերջապէս յաջողեցաւ Համբարձում իր փափաքին հասնիլ , Մայր Եկեղեցւոյ երաժիշտ դասասուի պաշտօնն ստանձնելով՝ զրեթէ տարի մը . բայց՝ ինչպէս որ ըսած ենք արդէն , իւր տմարդի և անտանելի բնաւորութեանը համարձակ չիրցաւ սիրաշահիլ իրեն յանձնուած աշակերտները , որոնք սկսան զղջալ այդ ընտրութեան վրայ , և հուսկ յետոյ իմանալով որ Թաշճեան վերադառնէ Ս . Էջմիածնէն , միաձայն հաւանութեամբ զինքն ընտրեցին՝ իրք արժանաւոր յաջորդ Արիստակէս Յովհաննէսեանի :

\* \* \* Նիկողոս Թաշճեանն ծնած էր 1841ին ի Խասդիւղ և տեղւոյն Ներսէսեան վարժարանին մէջ ուսած էր Հայկական և Եւրոպական ձայնագրութիւնները Գաբրիէլ Երանեանէ , որուն առաջնակարգ աշակերտն ու զօրավիզը եղաւ 1861ին «Բնար Հայկական»ի հրատարակութեան ատեն : Միւնոյն տարին ընկերակցութեամբ իր եղբօր՝ Յակոբ Թաշճեանի (դասախոս Եւրոպական և Արեւելեան



Նիկողոս Թաշճեան

Նուագարանաց, մեռեալ 1910.) հրատարակած է նաև կիսամսեայ թերթ մը «Եռագ Օսմանեան» անունով:

Թաշճեան բաւական մաքառեցաւ Եղիա Տնտեսեանի հետ թէ՛ բանիւ և թէ՛ զրութեամբ, յօդուածներ տալով Ստեփան Փափազեանի հիմնած «Ժամանակ» կիսամսեայ հանդէսին մէջ, յորում հզօրապէս պաշտպանեց իր տեսակէտը, այն է՝ Երգեհոնի գործածութիւնը մեր Եկեղեցեաց մէջ, բայց որովհետեւ Թաքթաքեան Պողոս Պատրիարք շատ խիստ էր այդ մասին, անկարելի եղաւ գործադրել զայն:

Գաբրիէլ Երանեանի մահուընէ վերջը (1862) Երաւ ժտական ընկերութիւնը փափաքելով որ չը դադրի հանգուցելոյն օգտակար ձեռնարկը, ուղեց նոր մղում մը տալ գործին, և այդ նպատակաւ նոյն տարւոյ Դկտ. 21ին ներկայացում մը կազմակերպեց Սրեւելեան թատրոնի մէջ, ի յիշատակ Գաբրիէլ Երանեանի և ի նպաստ «Քնար» հանդէսի, որով կարողացաւ քիչ մ'ատեն եւս շարունակել ամսաթերթը. բայց 1863ին վերստին դադրելով՝ նոյն տարւոյ Օգոստոսին Թաշճեան սկսաւ առանձին շարունակել և քանի մը ամիս յարատեւել: 1864ին Տէրոյենց տպարանէն ի լոյս ընծայեց «Նոր Երգեր» անուն ձայնագրեալ տետրակ մը: Սակայն ինչ որ իր անունը պիտի անմահացընէր, 1875ին Վաղարշապատի մէջ տպուած ձայնագրեալ Շարականն էր՝ 1100 էջերէ բաղկացեալ, ինչպէս նաև Ս. Պատարագի երգեցողութիւններն ու Եկեղեցական ձայնագրութեան դասագիրքը, որոց վրայ պիտի խօսինք:

1873 թուականին Ամենայն Հայոց Հայրապետ՝ Գէորգ Դ. Կաթողիկոս կը հրաւիրէ զեփիղոս Թաշճեան, իր մեծ նպատակը գործադրելու համար, որ էր՝ ամրալջ Շարականը ձայնագրել տալ: Նոյն միջոցներուն Թաշճեան գործոն անդամակցութիւնը կը վարէր Ղալաթիոյ Խորհրդարանը կազմուած Յանձնաժողովին, որոյ մէջ բուռն

պայքարներ մղած էր ընդդէմ Արիստուկէս Յովհաննէսեանի և Եղիա Տնտեսեանի : Այս հրաւէրն ստանալով Նիկողոս՝ սլարտաւորուեցաւ իր պաշտօնը և Մամաժողովոյ անդամակցութիւնը թողլով մեկնիլ ի Ս. Էջմիածին, ուր երկու տարի անընդհատաբար Գէորգեան ճեմարանի մէջ զասախօսելով՝ Հայկական ձայնագրութիւնը ըստ բաւականին սորվեցուց իր աշակերտաց, որոց մէջ առաջնակարգ հանդիսացաւ Մակար Եկմալեան (1856-1902) : Մի և նոյն ատեն կը շարունակէր նահեւ ձայնագրել Շարականները, նախապէս տիրացու Կարապետի և ապա Մանկունի Արբաղանի գործակցութեամբ, երկու տարիէն աւարտելով (տե՛ս գլուխ Գ.) :

Մեր Ազգը չատ երախտապարտ պէտք է ըլլայ Գէորգ Դ. Կաթողիկոսի, որ Հայ ձայնագրութիւնը օժտեց իր հրատարակել տուած հսկայ գործերով, առանց որոյ այսօր չըպիտի կարենայինք ունենալ Թաշճեանի ու Եկմալեանի ձայնագրութեան դասագրքերն և անոնց երկայն կամ եռաձայն Ս. Պատարագի արարողութիւնները, ձայնագրեալ Մաշտոցը, և ին. : Հետեւաբար պարտաւոր ենք օրհնութեամբ յիշատակել անոր անունը, որ այսպիսի հոյակապ մեծագործութեամբ մը պատճառ եղաւ որ Հայ ձայնագրութիւնը մոռացութեան չը դատապարտուի՝ յօդուտ և ի փառս Հայ. Ակեղեցւոյ :

Թաշճեան Ս. Էջմիածնայ վանուց մէջ իւր ձեռնարկած վառաւոր գործն աւարտելէ յետոյ վերապարձաւիւր Հայրենիքն, և Մայր Եկեղեցւոյ Դպրաց դասուն թախանձանօք ստանձնեց տեղւոյն երաժշտապետութեան պաշտօնը 1879 ին : Երանեան Գարբիէլի այս արժանաւոր աշակերտը՝ երիտասարդ հասակէն սկսեալ ուսուցչական ասպարէզը ընտրած էր, որն որ իր միակ և սիրելի դրազումն եղաւ մինչեւ վերջը : Անխտիր կ'այցելէր ու կը դասախօսէր նա՝ գրեթէ Պոլսոյ բոլոր թաղերը, իր դիւրահաղորդ բնաւորութեամբ և կենցաղագի-

տական ազնիւ վարժունքովն համակրելի ըլլալով տմենուն : Իրը գրական մարդ՝ բաւական յօդուածներ ունեցած է 1864 ին հրատարակուող «Ժամանակ» պարբերական հանդէսին մէջ, որոյ խմբագրութիւնը կը վարէր Ստեփան Փափազեան (1839—1888) :


Իր երգերուն մեծագոյն մասը յօրինած է Սամաթիոյ Ազատեան վարժարանի մէջ պաշտօնավարած միջոցին՝ 1870ական թուականներուն . մէկ մասն ալ զանազան թաղերու մէջ եղած Մրցանակարաշխութեանց հանդէսներու առթիւ . փոքրիկ մաս մ'ալ կը վերաբերի բարձրաստիճան անձնաւորութեանց ձօնեալ ուղերձներու , որոց մէջ կարեւոր տեղ մը կը բռնէ Ներսէս սլատրիարք Վարժապետեանի ուղղեալ «Ելէք եղբարք բոլորուելու» գեղեցիկ ձօներգը՝ զոր շարադրած է Զէյթունցի հերոս բանաստեղծ Յարութիւն Զաքըրեան († 1899) . իսկ մնացեալները կը վերաբերին Ազգ . Սահմանադրութեան տարեղարձի հանդէսներու՝ որոնք կը կատարուեին նախապէս ի Հիւնքեար-Խոկէլէսի և ապա Ազգ . Հիւանդանոցի հանդիպակաց պարտէղը , որոց մէջ շատ անգամ նուագածուաց խումբին զլուխը կանգնած՝ կը վարէր անոնց առաջնորդութիւնը , այդ ճիւղին մէջ ունեցած խորին հմտութեամբ : Ունի նաև բազմաթիւ «Ամէն և ընդ հոգւոյդ քում»ներ , «Տէր ողորմեա»ներ և «Ամէն հայր սուրբ»ներ , զուտ եկեղեցական ասմունքով յօրինեալ :

Սրբէն լսած ենք թէ մեր ուսուցիչները ո՛րքան ալ մեծ ծառայութիւններ մատուցած ըլլան Ազգին , մինչեւ ց'մահ չե՞ն վայեկեր պէտք եղած յարդանքը : Կը պատմեն թէ Թաշճեան՝ իւր հիւանդ ամուսնոյն քով սպասելու հարկադրուած , քանիցս անգամներ կուշանայ որոշեալ ժամանակին ներկայ գտնուելու . Մայր վարժարանի մէջ իր գասախօսութեան ժամուն . խստապահանջ Հոգաբարձուները՝ ամսաթոշակը վճարած ատեննին առարկելով թէ քանի մը ժամ բացակայ դանուած է իր դասերէն ,

իրք տուգանք՝ կարեւոր զումար մը կը զեղչն . «Սա՛ կայն —կըսէ Թաշճեան վշտացած , —այդ բացակայութեանս ժամերը զուարճութեան կամ՝ զրօսանքի յատկացուցած չէի՛ , այլ՝ հիւանդութեամբ տառապող կնոջս հարկ եղած ծառայութիւնը մատուցանելու համար էր որ ուշացայ .» որուն կը պատասխանեն ցրտութեամբ . «Ի՞նչ որ ալ ըլլայ , այս է մեր օրէնքը» :

Թէ՝ արդեօք ո՛րքան զառնութեամբ լեցուած էր բազմարդիւն ուսուցչին սիրալ՝ լսելով այս անգութիւուքիրը , որոնք կուզզուէին իրեն՝ առանց երրէք նկատողութեանները . . .

զայդ չե՛նք կարող գուշակել :  
Բայց ինչ որ  
հաստատապէս  
զիտենք՝ սա՛ է  
թէ նոյն զիշե-  
րը հոգին կ'ա-  
ւանդէր նի-  
կողոս Թաշ-  
ճեան՝ յանկար-  
ծական տկա-  
րութիւն մը  
զգալով , թէ և  
նոյն առաւօտ




Գրիգոր Մհեմեկեան

քաջառողջ վի-  
ճակի մէջ եկած էր դպրոց : Անտ այսպիսի անակնկալ  
մահուամբ մը վերջացաւ 1885 Անուն . Զին՝ այս անխոնչ

վաստակաւորին կեանքը , հազի՞ւ 45 տարեկան . մինչդեռ  
իր արտաքին երեւոյթը ենթադրել կուտար թէ՝ երկար  
տարիներ ապրելու սահմանեալ է այս տողջ կազմուածքը :

Հանգուցեալը ամուսնացած էր 1869ին Վասիլուհի  
Մըլըրեանի (քենի Ստեփան Փափաղեանի) հետ , որմէ  
ունեցած էր երեք աղջիկ զաւակ : Իւր բազմաթիւ աշա-  
կերտաց մէջ առաջնակարգ հանդիսացած են՝ Արամ  
Բժշկեան , մեռեալ 1908ին , որոց վրայ պիտի խօսինք  
ի վերջոյ : Գրիգոր Մէհամերեան , որ ամենայն արժանա-

ւորութեամբ կը  
վարէ ցարդ Մայր  
Եկեղեցւոյ երա-  
ժտապետութեան  
պաշտօնը , ըստ  
ամենայնի գոհ  
թողլով ունկնդիր  
ժողովուրդը՝ իւր  
հասուցած յաջո-  
ղակ աշակերտ-  
ներով : Ուուրէն  
ձիվանեան , որ  
երկար տարիներէ  
ի վեր գոհացուցիչ  
պաշտօնավարու-  
թիւն մ'ունեցած  
է իրը երաժիշտ



Գրիգոր Զուհանեան

դրիգութիւն եկեղեցւոյ , համելի ըլլալով Բերայի զժուա-  
րահաճ թաղեցւոց : Տիգրան Քէրէստէճեան՝ արդի երա-  
ժիշտը Խասդիւդի եկեղեցւոյն : Գրիգոր Զուհանեան , որ  
կը վարէ մինչեւ ցայժմ Գում Գաբուի Ս . Յարութիւն  
եկեղեցւոյ զպրապետութեան պաշտօնը , և հեղինակն է  
Նիհավէնտ եռաձայնին՝ որ իր տեսակին մէջ բոլորովին

Նորութիւն մ'է : Միհրան ձերահետն , արդի երաժիշտը  
Սամաթիոյ Ա . Գէորգ եկեղեցւոյ :

\* \* \* Թաշնեանէ երկու տարի տուաջ (1883) մեռած է  
Յարութիւն Համբարձումեան (յետոյ քահանայ) , որ ծնաւ  
1803 ին : Սա բնիկ Պալաթցի ըլլալով՝ շատ հաւանական  
է որ Մինէճի տիրացու Յովհաննէսի աշակերտած ըլլայ :  
Յարութիւն ըստ բաւականի հմուտ էր Հայկական ծայ-  
նագրութեան , թէեւ յայտնի չէ՛ թէ որմէ՞ ուսած էր  
բնաւորութեամբ երկչոտ ըլլալուն՝ չէ՛ր համարձակեր  
յատենի եկեղեցւոյ ձայնագրութեամբ կարդալ , վախնա-  
լով որ մի՛ գուցէ այդ գեղարուեստին հակառակող  
դպիրները զի՞նքն ալ զատապարտեն , ինչպէս հալածած  
էին իր նախորդները . ուստի միայն իր տան մէջ գրեթէ  
ծածուկ կ'աշխատէր՝ Համբարձումեան ձայնանիշերը լաւ  
կերպով ըմբռնելու :

Մինէճեան Յովհաննէսի մահուընէ (1842) ետքը  
յաջորդած էր տիրացու Սրապիոն , որմէ յետոյ զի՞նքը  
կարգած են դպրապետ Պալաթու Ա . Հրեշտակապետ  
եկեղեցւոյն , ուր երկար տարիներ պաշտօնավարելէ յետոյ՝  
ծերունի վիճակին մէջ (74 տարեկան) քահանայ ձևու-  
նագրուեցաւ 1877 ին Պէշիկթաշի եկեղեցւոյն վրայ :  
Խիստ կարճատեւ եղաւ իր քահանայութեան շրջանը ,  
վասն զի հազիւ կրցաւ վեց տարի չարունակել այդ  
հոգեւոր պաշտօնը , և 1883 ին վախճանելով՝ Ռումէլի  
Հիսարի գերեզմանատան մէջ թագուեցաւ :

Իր որդւոյն՝ Քէմանի Համբարձումի քով տեսնուած  
է հօրմէն ժառանգ մնացած տեսրակ մը , որ Լիմօնճեանիւ  
հեղինակութիւններէն՝ 17 տարրեր եղանակաւ (Յարեսւ  
Քրիստոս)ներ և քանի մը Տաղեր ու Մեղեղիներ կը  
պարունակէ , որոնք իրենց վրայ հսութեամն զրոշմը կը  
կրեն՝ կանոնական չափերէ զուրկ ըլլալնուն համար :  
(Կենտագրութիւն Հայ երաժշտաց . Յովհաննէս Շալճեան :)  
Քանի մը տարի վերջը (1891) մեռաւ նաեւ՝ Հայոց

Կիւթէմպէրկն համարուող Յովհաննէս Միւհէնտիսեան ,  
որ ամենամեծ պաշտպանն ու սատարողն եղած էր Հայ  
ձայնագրութեան , բարոյապէս , Փիզիքապէս ու նիւթա-  
պէս այսատելով անընդհատ՝ նորա զարգացմանն  
համար :

Անուանի հանդուցեալը թերեւս չա՛տ աւելի ճոխա-  
ցուցած պիտի ըլլար Հայկական խազերը , եթէ իր գործին  
բերմամբ վերջերս ստիպուած չ'ըլլար Պետութեան թղթա-  
դրամներու և Տաճկական նորանոր տառերու ձուլմամբ  
զբաղելու , զորս իւր ճարտարագիտութեամբն հեղինա-  
կած էր քիչ ժամանակի մէջ : Հետեւաբար Միւհէնտիս-  
եան ո՛չ միայն մեր , այլ և ընդհանուր Օսմանեան  
ազգին փառքն ու պարծանքը եղած է՝ իր բարձր հան-  
ճարին և հազոււագիւտ տաղանդին չնորհիւ :

Աստանօր մէջ կը բերենք տարագրիչ Նշան Պէրակէր-  
եանի հետեւեալ տողերը . «Միւհէնտիսեանի կեանքը  
կապակցութիւն ունի Թուրքիոյ ո՛չ միայն զրակտն և  
տպութրական , այլ նաև երտական զարգացումի պատ-  
մութեան հետ , որովհետեւ թէ՛ թղթաղրամներու և թէ՛  
արժեթուղթերու տպագրութիւնը իր խնամքով կատար-  
ուած է կէս զարէ աւելի : Իր գծագրութիւններն են  
նախկին տոկոսաւոր և անտոկոս թղթաղրամները , էսհամ ,  
Թահվիլաթ , Միւմթաղէ . Քոնսոլիսէ . և լն . : Այս փորա-  
գրութիւններուն և տպագրութիւններուն համար կը հար-  
կադրուի մեծ ծախսերու տակ մտնել , քանի մը մամուներ  
ալ բերել , նաև վիմագրական գործիքներ : Իր արուեստը  
կատարելագործելու համար՝ իր եղբայրները Եւրոպա  
դրկած էր . անոնց ձեռքով կ . Պոլիս կը մտնէ կարվանօ-  
րլասթի , սթէրէօթիփ , զինկօլրաֆի և ուրիշ նոր ճիւղերը  
տպագրութեան բազմատարր արուեստին : 1876ին նոր  
թղթաղրամն տպագրութիւնը իրեն յանձնուելուն  
առթիւ Ֆրանսային վարպետ մը կը բերուի կրկնապատիկ  
թոշակով . բայց երբ ֆրանսացի արուեստագէտին և հայ

արուեստագէտին 100նոց թղթաղբամի համար շինուած կաղապարները կը բազդատուին, արուեստական ճաշակի և նրբութեան տեսակէտով՝ տարրերութիւն չը գտնուիր և Միւհէնտիսեան նախորդ պաշտօնին մէջ կը վերահաստատուի :

« 74 տարեկանին մէջ թուրքերէն 16 բունթօ, հիմակրուան ամէն տպարաններու գործածած նէսիլս տառերը կը հնարէ : Ամենէն հետաքրքրականը ա՞ն է որ 80 տարեկան էր երբ կը ձեռնարկէ թուրքերէն ձեռագրի ձեռով ըլքքա գիրի հայրերը յօրինելու, զոր իր մահէն քանի մը օր առաջ կ'աւարտէ, Կարսերական Լիսէի գեղագիր Իզզէթ էֆ.ի կատարեալ գնահատութեանը արժանանալով :

« Վերջապէս, Յովհաննէս Միւհէնտիսեան ինքնուութիւնով յառաջ եկած, քաջ ու ճարտար արուեստագէտ մըն էր, տեսակ մը Հայ կիւթէմպէրկ իսկ, որ եթէ իր անձնական շահերուն անհոգութիւնով՝ նիւթական հարստութիւն չէր կրցած դիպել, բայց Հայ և Օտրանեան լրագրութիւնը և տպագրական արուեստը իրեն միշտ երախտապարտ թողած է » :



## Գ Լ Ո Ւ Խ Զ.

Տիգրան Չուհաննեան. — Ներկայացուցած գուսաներգութիւնները. — Յովհաննէս Ամէմեան. — Հայկականի ու Եւրոպականի պայքարը. — Արեւելքի հրատարակութիւններն երկուստեր. — Երաժշտական պայքարին շարունակութիւնը՝ ձէրիտէյի մէջ. — Մրցման վերջաւորութիւնը Մանզումէ օրաթիրթին մէջ:

Քնար Հայկականի հրատարակութեանց մէջ կարեւոր դեր մ'ունեցած էր նաեւ Տիգրան Չուհաննեան, որ ծնաւ 1836ին : Սա՝ որ մեր Ազգին մէջ իր հաւասարը չունեցաւ

Եւրոպական երաժշտութեան մէջ ստացած քաջավարժ հմտութեամբը ; անցեալ դարու վերջին քառորդին մէջ (1875.-1898) աշխարհահոչակ համբաւ մ'ունեցաւ իր

անստովիւտ տաղանդին չնորհիւ , իր երաժշտութեամբ հեղինակ և վարիչ գուսաններգական խումբերու : Չուհաճեան առաջինն եղաւ Եւրոպական ու Արեւելեան երաժշտութիւններն իմի ձուկելով թատերաբեմի վրայ գուսաններգութեամբ ի հանդէս ածելու մէջ : Կատարեալ Քօմքօդիթէօ(\*) մը հոչակուեցաւ սա Եւրոպացի արուեստագէտներէ :

### Տիգրան Չուհաճեան

որոնք հիացած էին իր բարձր հանճարին և աննման հեղինակութիւններուն համար , որոց զլիսաւորներն համարուած են՝ Արիֆին հիյէսի , Լէպէպիհի Հօրհօր , Թէօւէ Քէհեա , Օլիմբիա և Զէմիրէ :

Տիգրան Չուհաճեան գործակցութեամբ Եղիազար Մէլիքեանի (որ իր հիացողներէն մին էր) , 1873 ին հիմ-

(\*) Բառ մը , որ հայել էն լեզուի մէջ յարմար բացատրութիւնը չունի , պէտք եղած կերպով ըմբռնելու համար անոր իսկական նշանակութիւնը :



նեց գուսաններգական առաջին խումբը իր վարչութեան ներքեւ, և սկսաւ իր օրէրէթներուն շարքը ներկայացնել հետզհետէ Պոլսոյ և Բերայի թատերաբեմներու վրայ : Օրէրայի առաջին սկզբնաւորութիւնն էր գրեթէ, ('ի բաց առեալ մանր մունի երգչական խումբերը, որոնք ձմեռաւան եղանակին Եւրոպայէն կուզային երթեմն, մեկ քանի ներկայացումներ տալու համար .) որ տեղի կ'ունենաթ Թուրքիոյ մէջ՝ չնորհիւ Զուհաճեանի անզուզական տաղանդին, ուստի երեւակայել պէտք է այն ամենազգի բազմութիւնը՝ բազկացեալ Հայերէ, Թուրքերէ, Գաղղիացիներէ, Խտալացիներէ, Անգղիացիներէ, Ռուսերէ, Յոյներէ, Հրէաներէ և դանազան ցեղերէ, որոնք կը լիցնէին թատերասրահները՝ արտասովոր հետազրգրութեամբ ունինդրելու համար Հայ գուսաններգական խումբին քաջավարժ երգիչները թէ՛ ի Պոլս և թէ՛ ի Բերա, ուր այն աստիճան գնահատուեցան մասնագէտներէ՝ որ սկսան «Հայ Վէրտի» յորջորջել դԶուհաճեան, զորմէ պիտի խօսինք ի վերջոյ :

Այս գուսաններգակ խմբին առաջին գերակառարներէն մին էր Յովհաննէս Ս.ձէմեան, որ իր կնոջ՝ տիկին Լուսնակի հետ զլխաւոր դերերը կ'ստանձնէր Զուհաճեանի վերոյիշեալ օրէրէթներուն : Սա բարեպատեհ առիթ մը համարելով իրեն՝ Քրիստափոր Քարա-Մուրզայի (1854—1902) հեղինակած քառաձայն Պատարագին էջմիածնայ տաճարին մէջ մուտ գտնելը և Մկրտիչ Ս. Կամողիկոսէն ընդունելութեան որժանանալը, սկսաւ կարգ մը յօդուածներ գրել 1893 ին Արեւելք օրաթերթի մէջ, որոյ աշխատակիցն էր իրը թատերական քննադատ :

Ս.ձէմեան՝ իր այդ յօդուածներուն մէջ կը պնդէր թէ առանց Եւրոպական երաժշտութեան կարելի չէ՛ բարեփոխութիւններ մտցնել մեր եկեղեցական երգեցողութեանց մէջ, որոնք ո՞րչափ ալ լաւագոյն կերպով հեղինակուած ըլլան, ախորժալուր չեն կրնար ըլլալ, մինչեւ

որ Եւրոպական ձայնագրութիւնը՝ նորա մէջ հարկ եղած կանոնաւորութիւնը չը ներմուծէ . . . եւայլն :

Իր նախանձախմնդիր Հայ Զայնագրութեան արդարացի ջատագովման, անհամբերութեամբ կը սպասէի որ կարողագոյն գրիչներ հարկ եղած պատասխանը տան յօդուածագիր Աճմեանի, որ բնաւ գաղափար չունենաւով Հայկականի մը գոյութեան, փառաց ի փառս կը բարձրացնէր Եւրոպական հրաժշտութիւնը, մի առ մի թուելով անոր հրաշալիքները : Դժբախտաբար բաւական ատեններ այս յոյս ի գերեւ ելաւ, և հուսկ ուրեմն տեսնելով որ ո՛չ ոք կը պատասխանէ այդ յօդուածներուն, առէն նկատողութիւն մէկ կողմ թողլով հրապարակ նետուեցայ՝ դէ՛թ ապացուցանելու համար Համբարձումեան ձայնագրութեան մը գոյութիւնը, որու միջոցա՛ւ միայն կարելի էր կանոնաւորութիւն մտցնել մեր այժմեան աղաւաղեալ երգեցողութեանց մէջ :

Ահաւասիր Արեւելքի 2955 թուոյն մէջ ի պատասխանի Յովհաննէս Աճմեանի երկու գրութիւններուն՝ տուած յօդուածու .

## ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ

Ոյն խորագրոյ ներքեւ կարդացինք Աճմեան էֆ.ի կրկին յօդուածները՝ Արեւելքի 2932 և 2939 թիւ թերթերուն մէջ՝ Յօդուածագիրը պարզելէ յետոյ թէ ո՛րչափ զարդացած է Եւր. երաժշշտութիւնը, թէ ինչ հրաշալիքներ արտադրած են այդուզանազան երեւելի արուեստագէտներ, թէ այդ երաժշտութիւնը գիտնալն ու անկէ ախորդիլը՝ ժողովրդի մը քաղաքակրթութեան աստիճանը ի յայտ կ'ածէ, ելն. փափաք կը յայտնէ որ մեր եկեղ, երաժշտութիւնը ի բաց թողլով՝ Եւրոպականը ընդունինք մեր եկեղեցեաց մէջ, որովհետեւ՝ կ'ըսէ. «Յազումք կը խոստովանին արդէն թէ այժմեան վիճակին մէջ մեր եկեղեցական երգերն ո՛րքան ալ լաւ կատարուին, ըստ իրենց յատուկ կանոնաց, ախորժալուր չեն և չե՞ն կրնար ըլլալ, և մեր հոգւոյ ու սրտի պիտոյքը գոհացնելու անբաւական են» :

Եւրոպական երաժշտութեան մասին ըսածներուն՝ կարելի չէ՝ որ իրեն համակարծիք չըգտնուինք. սակայն երբ կարգը կուգայ Արեւելեան, կամ այն է մեր Եկեղ. երաժշտութեան, կարծիքները կը տարբերին: Արեւ. երաժշտութեան համար ըսել թէ ո՞րքան ալ լաւ երգուին, ախորժալուր չեն և չե՞ն կրնար ըլլալ, արեւին չերմութիւնը ուրանալու պէս բան մ'է:

Ուուսք, կ'ըսէ Աճէմեան էֆ. Յունական Եկեղեցւոյ երաժըշտութիւնը թողլով, մասնաւոր եղանակներ ընդունեցին՝ որք յոյժ ախորժալուր են, նոյնպէս ալ Պուլկարք. և կը հետեւցնէ թէ՝ պէտք է որ մե՞նք ալ թողլով մերինը, ընդունինք Եւր. երաժըշտութիւնը: Սակայն միթէ կարելի է Յունական երաժշտութիւնը մեր Եկեղ. երաժշտութեան հետ բաղդատութեան դնել:

Աճէմեան էֆ. Եւրոպական երեւելի արուեստագէտներէն՝ Մօցարդի, Ռոսինիի. Մէյէրպէրի, Կունօի, Վէրտիի հրաշալի մեղեղիները մեզ կը յիշեցնէ: Մէնք, ինչպէս ի վերեւ ըսինք, երբէք չենք կրնար չսքանչանալ այդ երեւելի արուեստագէտներու արտադրած հրաշալիքներուն վրայ. սակայն պատահած է որ Եւրոպացի քիչ շատ արուեստագէտներ ալ, ի լուր մեր Եկեղ. երգոց մանաւանդ ընտիր հատուածներուն, իրենց հիացումը յայտած են Արեւ. երաժշտութեան մասին: Այսո՛, այդ երաժշտութիւնն ալ իր մէջ այնպիսի հրաշալիքներ կը պարունակէ, որ այս չափ դարերէ ի վեր տակաւին կարող է սրահերը լեցունել երկնային ուրախութեամբ. միտքն ու հոգին ի վեր հանել, ինչպէս կարող են ընել թէնօրներ, պարիթօններ և պասօններ:

Ի՞նչ են Մէծի Շաբաթու ամբողջ երգեցողութիւնները, մեղեղիները, սղբերը, գանձերը, և լն. այդ ամէնը՝ որք դարերէ հետէ ժողովրդեան ականջին կը հնչեն և տակաւին նոր ու թարմ են, այդ ամէնուն համար ո՞վ կարող է ըսել թէ մէյմէկ հրաշալիք չեն: Խակ իրը վերջին տաեններու գործ՝ բարեխշատակ Արիսի, Երանեանի, Զերչեանի գործերը միթէ նուազ հրաշալիքներ են իրեւելեկեղ. երաժշտութիւն: Արդ, ի՞նչ հարկ կայ թողուլ մեր ունեցածը, որ արդէն լաւ է, և ընդունիլ օտարինը:

Մէնք կ'ընդունինք բնական օրինօք թէ՝ մեր երաժշտութիւնը բարւոքման կամ բարեփոխման պէտք ունի. բայց բարեփոխումը ըսելով չը հասկցուիր թէ բոլորովին մեր ունեցածը թողունք: Բայ մեզ, խնդիրը Եւր. կամ Արեւ. երաժշտութեան վրայ չէ, այլ՝ ո՞րն որ ալ ըլլայ, լաւ կամ գէշ կերպով երգուելուն մէջ է: Եւր. երաժշտութիւնն ալ որ այնչափ զարգացած է, շատ անգամ թէ Եկեղեցւոյ մէջ և թէ այլուր, այնպիսի գէշ կերպով մը կ'երգուի, որ երբէք ներկայ եղողներուն վրայ լաւ:

տպաւորութիւն չըներ: Ասկայն երբ լաւ կտոր մը երգիչներու կողմանէ գէշ կերպով կ'երգուի, այդու ո՛չ թէ երաժշտութիւնն է որ իր արժանիքը կը կորսնցունէ, այլ նո՛յն իսկ երգիչները:

Ճի՛շդ այսպէս է մեր եկեղեցեաց մէջ. լաւ երգիչներ, լաւ խումբ, գրեթէ բնաւ ունեցած չենք. ամէն ոք դպիր է, ամէն դպիր իւր հաւած կերպով և ամէն երգիչ իւր ուզած ձայնով կ'երգէ. և այս կերպով հարկ չըկայ ըօել որ ոչ թէ Արեւ. կամ Եւրոպական, այլ նո՛յն իսկ եթէ հրեշտակային երաժշտութիւն ըլլայ երգուածը, դա՛րձեալ ախորժալուր չը կրնար ըլլալ: Հո՛ս է աւասիկ Աճէմեան էֆ.ի և մեր կարծեաց տարբերութիւնը: Աճէմ- եան էֆ. կ'ըսէ թէ՝ ո՛րչափ ալ լաւ երգուելու ըլլայ, Արեւ. երա- ժշտութիւնը ախորժալուր չէ: Մենք կ'ըսէնք, եթէ գէշ երգուելու ըլլայ, Եւրոպականը երբէք ախորժալուր չէ: Հետեւարար եթէ Արեւելեանը ախորժալուր չէ երեւցած, ատոր պատճառը պէտք էր փնտուել երգուելուն մէջ:

Աճէմեան էֆ. իւր յօդուածին մէջ շատ արհամարհոտ ակնարկ մը կը նետէ նաեւ Արեւ. ձայնագրութեան վրայ, որպէս թէ շատ թերի բան մը եղած ըլլար այն. մինչդեռ ա՛յնպիսի որոշ կանոններ, ա՛յնպիսի ճոփի խազեր կամ ձայնանիշեր, և գրութեան մէջ ալ ա՛յնպիսի հեշտ դրութիւն մ'ունի, որ ծանօթ է արդէն արուեստագիտաց. սա՛ առաւելութիւնը ունի նաեւ որ, իր մէջ կը պարունակէ բացի կիսաձայներէ՝ Շուրի և մանաւանդ կէս-Շուրի ըսուած ձայները, որք Եւրոպականին մէջ բոլորովին անպէտ թողա- ռուած են, սակայն բա՛ւ է որ բնականի մէջ կան այդ Շուրի և կէս-Շուրի ձայները. ձայնագրութիւնը ա՛յն ատեն թերի եղած կ'ըլլար, երբ բոլոր բնական ձայները իր մէջ չի պարունակեր:

Աճէմեան էֆ. թող չը զարմանայ երբ ըսենք թէ Արեւ. ձայնագրութիւնը՝ որ արդէն շատ մը վարժարաններու մէջ կը դասախոսուի, իւր կարծածին հակառակ՝ ա՛յնչափ զարդացած է որ ո՛ և է եղանակ մը սոսկ ձայնագրեալ կարելի է շատ դիւրաւ երգել՝ արտասանելով հանդերձ իւրաքանչիւր ձայնանիշերու կամ խազերու անունները. և այս ո՛չ միայն ամբողջ կամ կէս ձայնե- րու, այլ մինչեւ իսկ ընդհարումներու համար. բան մը՝ որմէ զուրկ է Եւրոպականը:

Եթէ ցաւալի կէտ մը կայ, այն ալ սա՛ է թէ մեր մէջ՝ ինչ- պէս ամէն արուեստագէտ, նոյնպէս աղքային առաջնակարգ երա- ժշտապետներն ալ պէտք եղած քաջալերութիւնը չը գտնելով, բոլորովին քաշուած են եկեղ, երաժշտութեան ասպարէզէն. և այդ ասպարէզը մնացած է այսօր՝ երկրորդական երաժշտներու ձեռք, որոնցմով կարելի չէ երբէք բարւոքում մը ձեռք բերել:

Այս համոզմամբ է թերեւս՝ որ լսածնուս նայելով Սամաթիոյ մէջ եկեղեցական երգեցիկ խումբ մը կաղմակերպուելու վրայ է, նախաձեռնութեամբ աղդ. ուսուցիչներէ՝ Միհրան էֆ. Տէօքմէ-Ճեանի. Կը լսենք նաեւ թէ աղգային մի քանի առաջնակարգ երաժիշտներ պիտի վարեն այդ խումբը: Այս առաջին քայլը պիտի ըլլայ թերեւս գէպի բարւոքում մեր եկեղ. երաժշտութեան Մենք կը յուսանք թէ՝ ամէն անոնք որ իրենց եկեղեցափրութեամբն հանդերձ փափաքող են նաև եկեղ. երաժշտութեան բարւոքմանը, պիտի փութան աջակցիլ սոյն ձեռնարկին, ո՛չ թէ երբ իրենց դիմում մ'ըլլայ՝ այլ և ինքնարերարար:

Կը յուսանք նաեւ թէ՝ այդ խումբը որ արդէն վարժ է, քիչ ատենէն պիտի գոհացնէ ժողովրդեան բարեպաշտական մէկ փափաքը. և եթէ երբէք Աճէմեան էֆ. ալ ուղէ լսել օր մը այդ խումբը, ինքն ալ պիտի համոզուի անշուշտ թէ՝ յանցանքը ո՛չ թէ երաժշտութեան, այլ նո՛յն իսկ երգիչներունն է եղեր, և թէ Արեւ. երաժշտութիւնն ալ կարող է եւրոպականին նման, և թերեւս ա՛լ աւելի, գոհացնել հոգւոյ և սրտի պէտքերը:

5 Դեկտեմբեր 1893

Վ. Հ.

Սոյն յօդուածիս ի պատասխան՝ ահա՛ւասիկ Յովհաննէս Աճէմեանի տուած գրութիւնը, որ հրատարակուեցաւ Արեւելքի 2690 թուով :

## ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ

Արեւելքի 7 Դեկտեմբերի թուոյն մէջ Վ. Հ. էֆէնտի կը պատասխանէ իմ նախորդ երկու յօդուածներուս: Ուրախ եմ որ ընդդիմախօսս հաճեր է, — թէեւ անագան — պատասխան գրել, զի լոյսը վիճարանութիւններէ կը ծագի, կըսեն. և աւելի՛ ուրախ եմ որ ուղածէն աւելի համամիտ է ինձ զիխաւոր մի քանի կէտերու վրայ: Արդ, պատասխանէմ համառօտիւ իր առարկութեանց:

Վ. Հ. ինձ կը համաձայնի, երբ կը խոստովանի թէ մեր եկեղ. երաժշտութիւնը բարւոքման պէտք ունի: Իմ և բազմաց խնդրածն ալ այդ իսկ էր: Այժմեան դպիրները խստիւ կը քննադատէ, տգէտ կը համարի զանոնք և կը յաւելու տիրութեամբ թէ «գրեթէ բնաւ լաւ խումբ ունեցած չենք»: Միթէ ես ալ չընկարագրեցի՞ մեր եկեղ. երաժշտութեան յոռք վիճակը: Այս համաձայնութիւններէ յետոյ թիւրիմացութիւն մը կը նշմարեմ այն պարբերութեան

մէջ՝ յորում վ. Հ. կը յայտարարէ թէ «Մեր եկեղ. երաժշտութիւնը հրաշալիքներ կը պարունակէ, որք կարող են միտքն ու հոգին. ի վեր հանել» ելն իմ յիշեալ յօդուածներուս մէջ արդէն ըսեր եմ թէ գեղեցիկ հատուածներ կան, զոր միայն պէտք է կանոնի ենթարկել: իսկ աստ կը յաւելում թէ այդ հրաշալիքները մեր միտքն ու հոգին ի վեր կը հանեն ո՛չ իրենց յատուկ երաժշտութեան գերազանցութեամբ, այլ անզուգական ու վսեմ քերածուածներու շնորհիւ:

Յօդուածագիրը կ'ըսէ թէ Եւրոպացի արուեստագէտներ իրենց հիացումը յայտնած են Արեւ. երաժշտութեան մասին: Ես ալ ի Բարիկ լսեցի Փրանսացի դասատուէ մը թէ գեղեցիկ հատուածներ ունինք, բայց թէ պէտք է կանոնաւորել զայնս: ձշմարիս եւ որպէս կ'ըսէ յարգելի ընդդիմախօսս, թէ Եւր. երաժշտութիւնն ալ միշտ և ամենուրեք լաւ չը կարդացուիր, բայց գոնէ չունի երաժշտական այն ծանր թերութիւնները՝ որ ո՛չ թէ յսուի երգեցողութենէ ա՛յլ թերի երաժշտութենէ յառաջ կուգան, ես կը պնդեմ ուրեմն թէ Արեւ. երաժշտութիւնը ո՛չչափ ալ լաւ երգուի, ախորդալուր չէ՛: ինչո՞ւ կը զարմանայ վ. Հ. քանի որ ինչպէս կ'ըսէ, բնաւ լաւ խումբ չենք ունեցած. ինչպէ՞ս կրնայի գիտնալ թէ ի՞նչ է այն Արեւելեան կատարեալ երաժշտութիւնը՝ զոր այնքան կը դրուատէ: Ես քննադատութիւնս եղածներուն վրայ ըրի, զայնս իրարու հետ համեմատելով. և կը յայտարարեմ թէ հանդիպեր եմ երեմն լաւ խումբերու և սոցա երգեցողութեան վրայ մանաւանդ ըրած եմ քննադատութիւններս:

Յետոյ կ'ըսէ, ի՞նչ հարկ կայ թողուլ մեր երաժշտութիւնը որ արդէն լաւ է, և ընդունիլ օտարինը: Այս առարկութեան կը պատասխանեմ. նախ մեր ունեցածին լաւ լինելուն վրայ մինչեւ ցարդ թերահաւատ գտնուեր եմ, և արուեստական մեծ հրաշք մը պէտք է՝ զիս դարձի բերելու համար: Երկրորդ, Եւր. երաժշտութիւնը օտար չը համարուիր այժմ, ամրողջ աշխարհի կը պատկանի, որպէս արուեստք և գիտութիւնք. և զայն ընդունելու համար ըրած առաջարկութիւնս չիմանար անպատճառ Եւր. եղանակները երգել, այլ ընդունիլ իրը հեմն՝ Եւր. ձայնագրութիւնը: Բայց ո՛չ թէ օտար՝ այլ աւելի թերի լինելուն համար սոյն երաժշտութիւնը շնորհ չգտներ յաշս իմ յարգելի ընդդիմախօսիս. ըստ իրեն թերի է, վասն զի չունի Շուրի և կէս-Շուրի ձայները, ուստի Եւր. երաժշտութեամբ անկարելի է կատարելապէս երգել, հակառակ բազմադարեան փորձառութեանց և յոննախումբ աշխարհահռչակ երաժշտապետաց, (maestro, ո՛չ թէ տիրացու): Այս տեսակ առարկութիւններ միշտ և ամենուրեք երեւան ելած-

նն երբ բարեփոխման խնդիր ծագած է ո՞ր և իցէ արուեստէց, գիտութեանց նկատմամբ:

Արդի դպիրները քննադատելէ յետոյ՝ Վ. Հ. կը ջանայ միթարել զմեզ յայտարարելով թէ յոյժ զարգացած ձայնագարութիւն մը ունինք, որով կարելի է ո՞ր և իցէ եղանակ շա՞տ գիւրաւ երգել (սովորելէ առաջ, սովորելէ յետոյ) մինչեւ իսկ ընդհարութիւնը՝ որմէ զուրկ է Եւրոպականը. (ի՞նչ բանէ զուրկ չէ այն Եւր. երաժշտութիւնը. կը լսե՞ս Վ.Ռ. բարի.): Եթէ այդ այդպէս է, ինչո՞ւ այդ անզուգական գանձը պահուեր է մինչեւ ցարդ և չէ՞ մուտ գտեր մեր եկեղեցիներուն մէջ. միթէ այս մեծ յանցանք չէ՞: Յօդուածագիրը ինքնին կը պատասխանէ և կ'ըսէ թէ ի չգոյէ քաջալերութեան՝ առաջնակարգ երաժշտապետները (դպրապետ, տիրացու ըսել կուզէ, կարծեմ.) բոլորովին քաշուած են եկեղ. երաժշտութեան ասպարէզէն: Ո՞քան ժամանակէ ի վեր. միթէ ասկէ չը՞ հետեւիր թէ ժամանակաւ յաւ խումբեր ունինք եղեր՝ որոց առաջնակարգ երաժշտապետներ կ'առաջնորդեն եղեր: Կարելի՞ է առոր հաւատալ. մինչ անգամ մը ըսիք թէ բնա՛ւ լաւ խումբ չենք ունեցած:

Ի վերջոյ կ'աւետէ թէ ի Սամաթիա նոր խումբ մը կազմակերպուելու վրայ է նախաձեռնութեամբ Միհրան էֆ. Տէօքմէ-Ճեանի, զոր պատիւ չունիմ ճանաչելու, և աջակցութեամբ աղգային մի քանի առաջնակարգ երաժշտապետներու, (Տիգրան էֆ. Զուհաճեանն ալ մէ՞ջն է):

Ամենուն խնդրածը բարւոքում է մեր եկեղ. երաժշտութեան. եթէ ձեռնհաս անձինք կարող ըլլան զայն ի գլուխ հանել, օրհնեա՛լ ըլլան: Եթէ. Վ. Հ. էֆէնտին հաստատապէս համոզուած է թէ իւր պաշտպանած դրութեամբ կարելի է սոյն բարւոքումը կատարել, աշխատի՞ ի սէր եկեղեցւոյ. և եթէ յաջողի, ե՛ս պիտի ըլլամ տուաջին ծափահարողը. հակառակ պարագային մէջ՝ որ աւելի հաւատական է, պիտի շարունակեմ պնդելու առաջարկութեանց վրայ:

Բերա, 13 Դեկտ.

Յ. Վ. ԱնդիՄելլն

Ահա՛ ւասիկ վերնոյն նկատմամբ տուած երկրորդ պատասխանս, որ հրատարակուեցաւ Արևելքի 6965 թուոյն մէջ:

## ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ

Կարդացի Արեւելքի մէջ Աճէմեան էֆ. մէր յօդուածին գէմ ըրած առարկութիւնները, յորում ակնարկութիւններ կ'ընէ

«դպրապետ, տիրացու» բառերով, սակայն մեծարգոյ յօդուածաւ դիրը պէտք է նկատողութեան առնու թէ խնդիրը թատրոնի կամ գուշաներգութեան վրայ չէ, այլ բուն իսկ եկեղեցական երաժշտութեան վրայ, որուն ծառայողները դպիր կամ դպրապետ կրնան ըլլալ, ո՛չ թէ պառիթօններ և թէնօռներ:

Ըսի և կը կրկնեմ թէ Եւր. երաժշտութիւնը իւր ամէն կատարելութեամբն հանդերձ՝ պէտք եղած հանգամանքը չունի մեր եկեղ, երգեցողութեան համար, քանի որ իւր մէջ կը պակսին մի և սի տիկները իրաւ է թէ Եւր. եղանակաց մէջ այդ երկու կիսվերներու կարեւորութիւնը դդալի չէ, բայց հարկ անհրաժեշտ է Արեւելեան եղանակաց համար:

Որպէս զի փորձով ապացուցանենք մեր այս ըսածը, հրաւեր կը կարգանք բոլոր արուեստագիտոց, նոյնպէս Աճէմեան էֆ.ի, որ եթէ կարելի է բիանօի կամ ուկանօի վրայ նուագեն Հիւղամ, Բուսելիք, Սապահ, Պէսթէնկեար, Էվիճ եղանակները, և պիտի տեսնեն թէ անոնց մէջ ո՞րքան կարեւոր են սի և մի տիկներէ զատ՝ խել մը շուրջիներ, որոնք չը կան դժբաղդաբար Եւրոպական սիսթէմով շինուած այդ նուագարանաց մէջ:

Մենք վատահ ենք որ եթէ Աճէմեան էֆ. փոքր ի շատէ ծանօթութիւն ունեցած ըլլար Համբարձումեան ձայնագրութեան, պիտի գնահատէր անշուշտ Հայու մը մտքին ծնունդ եղող այս գիւտը, որ լիովին կը համապատասխանէ Արեւելեան և մանաւանդ մեր եկեղեցական երաժշտութեան:

Մի՛ գուցէ մեր այս ըսածները հակառակութեան ոգւոյ մը արդիւնքն համարուին, վասն զի անկեղծօրէն կը խոստովանինք որ արգոյ յօդուածագրին դէմ ո՛ւ և է անձնական խնդիր չունենալէ զատ՝ ընդհակառակն իւր տաղանդը յարգողներէն ենք, իրեւ հմուտ Եւր. երաժշտութեան, ըստ որում 20 տարի առաջ քանից առիթ ունեցած ենք գնահատէլ իւր արուեստագիտական յատակութիւնները՝ Զուհաճեանի հեղինակած օրէրէթներու առաջին գերերուն մէջ և բազմից ծափահարած. այսու ամենայնիւ չէինք կրնար լուսթեամբ համակարծիք ըլլալ իրեն, երբ առանց Եւրոպականը հիմ ունենալու՝ մեր եկեղ. երաժշտութիւնը իր անպէտ բան մը կը նկատուէր:

15 Դեկտ. 1893

Հ. Վ.

Բնական է որ Արեւելքի վարչութիւնը Աճէմեանի պիտի տար վերջին խօսքը, որպէս զի յաղթուած չըլլար իւր աշխատակիցը. ուստի կերպիւ իւրիք հասկըցնել

ուղելով որ այլեւս մտադիր չէ՝ այս խնդրոյն նկատմամբ  
եղած լիճարանութիւնները շարունակել, իւր 2669  
թուոյն մէջ Յովհաննէս Աճէմիանի հետեւեալ յօդուածը  
հրատարակեց :

## ՎԵՐՃԻՆ ԽՕՍՔ ՄԸ

վ. Հ. Էֆէնտիին շնորհակալ լինելէ ետք ինձ նկատմամբ  
գրած համակրական տողերուն համար, պարտ անձին կը համարիմ  
իր ինչ ինչ առարկութեանց պատասխանել: Փոխանակ՝ երաժշտա-  
պետ և երաժիշտ բառերու, դպրապետ, դպիր, տիրացու բառերը  
գործածեցի՝ ոչ թէ այս յետինները ծանակելու դիտաւորութեամբ,  
այլ անհատից իրենց յատկացեալ արուեստները ցոյց տալու  
համար, Ասկէ զատ, ինչու տիրացուները չը գիտնան եւր. երա-  
ժշտութիւնը, այս վասակար չի լինիր, մանաւանդ թէ յոյժ  
օգտակար է ի լրումն իրենց նուիւական պաշտօնին: «Եկեղ. երա-  
ժշտութեան ծառայողները դպիր կամ դպրապետ կրնան ըլլալ,  
կ'ըսէ, ո՛չ թէ պառիթօններ և թէնօռներ»: Այս ինձ զարմանալի  
կը թուի, վասն զի մարդկային ձայնի մէջ կարողութեան աստի-  
ճաններ (register) կան, որ ամենուրեք միեւնոյն են. դպիր մը  
թէնօռ կամ պառիթօն և կամ պասօ կրնայ լինիլ: Զայս ալ կը  
հաստատեմ մանաւանդ հաճոյք մ'ընելու համար յարգելի ընդդի-  
մախօսիս և ապացուցանելու համար թէ գեղեցիկ ձայն ունեցող  
տիրացուները միշտ կը գնահատուին՝ նոյն իսկ Արեւ. երաժշտու-  
թենէ շախորժող անձերէ, յորս կը գտնուիմ ընդունած դաստիա-  
րակութեանս բերմամբ:

վ. Հ. Էֆէնտիին վերատին կը պնդէ թէ եւր. երաժտութիւնը  
պէտք եղած հանգամանքը չունի մեր եկեղ. երգեցողութեան  
համար. և այս հանգամանքն այն է զի իւր մէջ՝ կ'ըսէ, կը պակ-  
սին մի և սի սիկոները: Առ այս կը պատասխաննենք. ի՞նչ են փա-  
և սօ (բնական). միթէ մի սիկո և սի սիկո չե՞ն. իսկ կրկին սիկով  
փա և սօ պակասութիւն են, թէ կատարելութիւն:

Աւելի վար կը յաւելու թէ անկարելի է «բիանոյի կամ  
օռկանոյի վրայ նուագել Հիւզզամ, Բուսելիք, Սապահ, Պէսթէնի-  
կեար, Էլլիճ եղանակները»: Այս եղանակները՝ որ մեր վաղեմի  
եկեղ. երգերէ յետոյ հնարուած են, մեր խնդիրէն դուրս են՝ գոնէ  
ըստ իս: Բայց այսչափս ըսեմ թէ լսեր եմ՝ բազմիցս յաջողակ  
անձնց Արեւելեան դժուարագոյն եղանակներ նուագելը դաշնա-  
մուրի վրայ:

իսկ Համբարձումեան ձայնագրութեան գալով, արդէն

գիտենք թէ այդ նորութիւն մը չէ՛, և թէ Եւրոպականին, Յուշնականին, Պարսկականին, ևլն. ընդօրինակութիւնն է յատկացեալ Արեւ. Երաժշտութեան պահանջմանց:

Վերստին կը կրկնեմ թէ մարդ աւելի յանցաւոր է՛ երբ բարւոքման չձեռնարկէ մինչ պէտք եղած միջոցներն ունի. քանի որ կատարեալ ձայնագրութեան մը գոյութիւնը կ'աւետեն մեզ, պէտք էր խնդրեալ բարեփոխումը, բարենորոգումը, ինչպէս կ'ուղէք, կատարուած ըլլար մինչեւ ցարդ: Նայեցէք Եւրոպացիներու գեղարուեստին, շարունակ կը յառաջադիմեն. միեւնոյն կէտին վրայ մնալէ չեն ափորժիք: Հռչակաւոր երաժշտապետ Բալլէս Թրինա բարեփոխեց ԺԶ. դարու մէջ՝ Լատինաց եկեղ. Երաժըլատութիւնը:

Ա՛րդ, կը թուի թէ այս բարեփոխումը ժամանակիս քաղաքակրթութեան և յառաջադիմութիւնն ա՛լ չհամապատասխաներ, որովհետեւ լեւոն ԺԴ. հրաւէր կարդաց աշխարհիս ամէն առաջնակարդ երաժշտապետաց՝ այժմեան սրբազն երաժշտութեան վերանորոգման համար:

Յուսամ թէ այս նիւթի վրայ տեղի ունեցած վիճարանութիւնն օգտակար ըլլայ ի պայցառութիւն Արբոյ Եկեղեցւոյ, ում միշտ փափաքող եղեր եմ և եմ:

23 Դեկտ. 1893

Յ. Վ. ԱՃԵՄԵԱՆ

Այս վերջին խօսքին իբր վերջին պատասխան՝ ևս ալ յօդուած մը զրած և յդած էի «Արեւելք»ի վարչութեան, բայց նա չուզելով հրատարակել՝ ի վերեւ յիշած պատճառներուս համար, ստիպուեցայ «Մանզումէի Էֆքեար» օրաթերթի մէջ հրատարակել իմ վերջնական պատասխանու: Բայց զայն յիշատակելէ առաջ հարկ կը համարիմ զետեղել աստանօր «Ճէրխտէի Շարգիյէ»ի աշխատակից Աւետիս Թ. Կէզիւրեանի (այժմ «Տաճար») կրօնաթերթի խմբագրապետ-Տնօրէն՝ Տ. Զարմայր քհն.) կարեւոր մէկ յօդուածը՝ որ հրատարակուեցաւ «Ճէրխտէի 2583 թուոյն մէջ:

## ԿԱՐԵՒՈՐ ՀԱՐՑ ՄԸ

Հետաքրքիր անձեր կարդացած ըլլալու են անշուշտ Յ. Վ. ԱՃԵՄԵԱՆ էֆ. ի երկու յօդուածները եկեղեցական երաժշտութեան

վրայ, զորս հրատարակած էր ամսով չափ յառաջ «Արեւելք»ի երկու թիւերուն մէջ:

Դիտէք թէ ինչ գաղափար կը պաշտպանէր մեծարդոյ յօդուածագիրն:

Ցուցնելով Եւրոպական երաժշտութեան ունեցած անհուն գերակշռութիւնն Արեւելեանին վրայ, և յայտնելով թէ ժամանակի հոլովմամբ մեր եկեղեցական երաժշտութիւնը այժմու նրբացած ճաշակները չեն կրնար գոհացնել, միւս կողմանէ Աստուծոյ տաճարին մէջ ըլլալիք երգեցողութեան՝ երաժշտութեան ամենէն բարձրն ըլլալն հարկ անհրաժեշտ համարելով, կ'առաջարկէր վերցընել մեր եկեղեցիէն արեւելեան երաժշտութիւնը և անոր տեղ դնել Եւրոպականը: Ու իրբեւ յաւելուածական փաստ իւր առաջարկին կարեւորութեան, կը նկարագրէր մեր այժմու երգեցողութեանց անկանոն ու անկերպարան վիճակը, որուն միանգամ ընդմիշտ վերջ պիտի տար Եւրոպական կատարելագործեալ երաժշտութիւնը:

Ամէն նոր գաղափար, երբ մանաւանդ դարերէ ի վեր հաստատեալ սովորութիւն մը քանդելու բնութիւնն ունի, ընական է որ հակառակողներ գտնէ իրեն դէմ, ճշմարտութիւնն իր կողմն ըլլայ թէ ոչ: Մեծ եղաւ ուրեմն իմ զարմանքս, երբ տեսայ որ շարաթներով անպատճախանի մնաց Աճէմեան էֆ.ի յօդուածը. ասիկայ նոյն առաջարկութեան իրաւացի ըլլալը ցուցնելէ աւելի, մեր անտարերութեան շօշափելի մէկ ապացոյցն էր:

Հուսկ ուրեմն «Արեւելք»ի դեկտ. Դ թիւին մէջ յիշեալ ինդրոյն նկատմամբ պատասխանի ձեւ բան մը տեսնուեցաւ վ. Հ. ստորագրութեամբ, որուն գարձեալ պատասխանած էր Աճէմեան էֆ. նոյն թերթին Դեկտ. 14ի թիւին մէջ: Վ. Հ. եւս նորէն համառօս պատասխան մը տուած էր վերջինը:

Երկար և աւելորդ է կրկնել հոս, այդ վերջին յօդուածներուն ալ իմաստը:

Միայն թէ, խնդրոյն կարեւորութեան պատճառաւ ուզեցի ներկայացնել զայն «Ճէրիտէ»ի աղնիւ ընթերցողներուն, ու այսասին յայտնել իմ խոնարհ կարծիքս, իրբեւ սիրող մը (amateur) Հայ եկեղեցական երաժշտութեան:

\* \*

Եկեղեցական երաժշտութեան սիրող մը ըլլալով հանդերձ, ատեցող մը չեմ Եւրոպականին, և քիչ շատ նրբացած ճաշակ մ'ունիմ, կարծեմ, Եւրոպական երաժշտութեան եթէ ոչ ըոլոր հրաշակերտները, գոնէ անոնց ամենէն ժողովրդականացած կտոր-

ները հասկնալու. (անձնականիս վրայ խօսիլ չեմ ուզեր, բայց եղբակացութիւն մը հանել կ'ուզեմ ասոնցմէ;) Արդ ամչնալով կը խոստովանիմ որ երբ նուագահանդէսի մը կամ նշանաւոր օրերայի մը ներկայացման գտնուելու առիթն ունեցած եմ, նոյն երաժըշտական կտորներուն մեծ մասը, որք թերեւս հրաշակերտներ էին, յօրանչում միայն պատճառած են ինձ: (\*)

Ո՛ր ժողովրդեան նրբացած ճաշակն է զոր գոհացնել կ'առարջարկէ ԱՃԷմեան էֆէնտի: — Հայ ժողովրդեանը, այնպէս չէ: Արդ, ձգենք բոլոր հայաբնակ գաւառները, որոց ամենամեծ մասին մէջ եւրոպական երաժշտութեան անունն անդամ լսուած չէ, և աչքի առաջ բերենք Պալիսը, մայրաքաղաքը, որուն բնակիչներուն ճաշակը՝ բաղդատմամբ գաւառներուն՝ անհունապէս զարգացած, նրբացած, փափկացած է, գրականութեան և արուեստից, հագուստի ու կապուստի, ինչպէս և . . . երաժշտութեան մէջ:

Այս բաղդատարաբր զարգացեալ հասարակութեան ալ ամենէն աւելի զարգացածներն առնենք, որոնք մեր ինտելիգէնցիան կը կազմեն անշուշտ կը հարցնեմ ԱՃԷմեան էֆ.ի, քանի հոգի կրնայ թուել այս դասակարգէն, որոնք եւրոպական երաժշտութիւնը ստուգի հասկնալու կարող ըլլան, իւր բոլոր վսեմութեամբքն ու նրբութիւններով: Թող չի ցուցուի ինձ Բերայի թատրոնները լեցնող մերազնեայ երիտասարդութիւնը, քանի որ այդ դասակարգը — հազուազիւտ բացառութեամբ — թատերաբեմին վրայ երգող երգչուհիի մը լեցուն կուրծքն ու գէր սրունքները դիտելու, կամ փափկիկ պարուհիի մը ձիւնասպիտակ գրկին մէջ վարսի մը հեշտօրօր զգիխումները վայելելու համար է որ կը լեցունէ թատրոնն ու պարահանդէսը, քան թէ զարգացեալ երաժշտութեան մը կենսանորոդ ազդեցութեամբ համակռւելու:

Այս նկատողութիւններէ ետք, վստահաբար կրնանք պնդել թէ, Հայ ժողովրդեան անհատներէն 1000էն լը (այս', հազարէն միկը) հազիւ կարող է քիչ շատ բան մը հասկնալ եւրոպական երաժշտութենէն. և այդ հասկցողներուն մեծամասնութիւնն ալ ԱՃԷմեան էֆ.ի համակարծիք չէ, մեր եկեղեցական երգեցողութեան մէջ հիմնական փոփոխութիւն մ'ընելու մասին: Այս երկրորդ կէտին վրայ պնդելու պատճառներ ունիմ, քանի որ անձնապէս կը ճանչնամ շատեր, որք եւրոպականին սիրահարն ըլլալով հան-

(\*) «Ճանար» կրօնաթերթի Պատուարժան խմբագրութիւնը զժկամակցաւ հրատարակել մեր յօղուածներու շարքին մէջ՝ ի՞ր իսկ ձեռքով զրած այս տողերը, Թերեւս այն ատենուան չերմապէս պաշտպանած զաղափարներուն բոլորովին տարակարծիք զմնուելով այժմ ծ. Հ.

դերձ, հիացողներ են մեր եկեղեցական սրբազան երաժշտութեան, և չեն ուղեր զոհել մին միւսին։

Ուստի երբ ժողովրդեան մը հազարին ինը հարիւր իննօուն և ինը միտքէն անգամ չանցըներ այդ առաջարկուած փոփոխութիւնը, և մնացեալ մէկ մասն ալ ինքն իր մէջ տարակարծիք է այդ բարեկիուուրեան (۵) մասին, կ'արժէ պնդել այդպիսի առաջարկի մը վրայ։

Ինթերցողը կրնայ միտքէն անցունել թէ եւրոպական երաժշտութիւնը հասկնալու չափ զարգացած ճաշակ մը չունեցողը, մեծ հաւանականութիւն կայ, որ մեր այժմու երգեցողութիւնն հասկնալու անկարող ըլլայ. կ'էտ մը՝ զոր շօշափած էր ԱՇԿԵՄԵԱՆ էֆ. վերջին յօդուածին մէջ։

Կ'ընդունիմ և կը հաստատեմ այդ նկատողութիւնը. բայց այդ եղանակները՝ ժողովրդեան կողմէ հասկցուին թէ ոչ դարերէ ի վեր երգուած մեր եկեղեցիներուն մէջ, իբրեւ մեր կրօնքին անանջատ մէկ մասը, հոգեցունց ազդեցութիւն մը կ'ընեն ամբողջ ժողովրդեան վրայ. այդ եղանակները լած ենք մեր տղայութեան ատենը, այդ եղանակներուն հետ կապուած է մեր սիրտը՝ մեր հոգին, ատոնց հետ շաղուրուած է մեր արեւելքցիի բնութիւնը. Մեր եկեղեցական երաժշտութիւնը՝ մին է այն կապերէն, որոնք՝ ինչպէս մեր լեզուն ու մեր կրօնքը՝ անանջատ կը պահին իրարմէ մեր ազգակիցները. Օտար երկրի մը մէջ, Հայուսանողին, Հայ-վաճառականին և յետին Հայ-բեռնակրին սիրտը հաւասարապէս կը թրթռայ ու կը լեցուի անոյշ բերկրութեամբ մը, ընդ լուր նոյն սրբազան երգեցողութեանց, զորս իւր դեռ տղայ հասակին մէջ մտիկ ըրած էր ա'յնքան հիացմամբ։

Զկարծուի թէ հնամոյ մըն եմ, ու կը պաշտպանեմ ամէն հինցած սովորութիւն, ընդհակառակն նոր գաղափարներու, նոր սկզբունքներու տարածումին չերմ փափաքող մըն եմ, պայմանաւոր ատոնք ազգին ընդհանուր յառաջացման համար անհրաժեշտ ըլլան։

Արմատացած նախապաշարումներ կան մեր ազգին մէջ, որոց տապալիլը տեսնելու համար հոգիս կուտայի: Բայց ամէն հին բան նախապաշարում չէ, և մեր նախահայրերուն մեզի թողած աւանդութիւններն այն ատեն միայն փոխելու իրաւունք ունինք, երբ վճռական կերպով համոզուինք թէ ատոնք վսասակար, կամ գէթ օգտակար ըլլալէ դադրած են այլեւու։

Մեր եկեղեցական երաժշտութիւնը այս դիրքին մէջ չերարելազդարար, ու մեր ժողովրդեան կրթական վիճակն ու մտաւոր զարգացման աստիճանը աչքի առջեւ բերելով, կրնանք

պատահաբար պնդել, որ գոնէ մէկ քանի գարեր անիկայ պիտի բաւէ մեր կրօնասիրական եռանդն արծարծելու, ու հոգեւոր սուրբ տպաւորութեամբ մը համակելու մեր ամբողջ էութիւնը:

\* \*

Ինչպէս կը տեսնեն ընթերցողք, այս դիտողութիւնները կ'ընեմ, ենթադրելով որ եւրոպական երաժշտութիւնը ստուգիւ անհուն գերակշռութիւն մը ունենայ արեւելեանին վրայ: Բայց ատոյդ է այս ենթադրութիւն, իրաւունք ունի Աճէմեան էֆ. իբրեւ հաստատուած իրողութիւն մը պնդելու թէ Արեւելեան երաժշտութիւնը որչափ ալ լաւ երգուի ափորժալուր չէ:

Կը ներէ անշուշտ Աճէմեան էֆ., եթէ պնդեմ, թէ ինչպէս որ ինք կարեւորութիւն պիտի չընծայէր խանինսի մը կամ տիրացուի մը՝ Վակնէրի Բերսիմալին կամ Լոհինը ինին մասին ընելիք դիտողութեան, մենք ալ հակառակ իր վրայ ունեցած մեր խորին յարգանքին, ու եւրոպական երաժշտութեան մէջ իւր ունեցած հմտութեան, պիտի չկրնանք վերը արծակած իր վճիռը վերջնական համարիլ, մանաւանդ որ ատոր հակառակ կարծիքներ արտայայտուած են նշանաւոր մակարօններու կողմանէ:

Արեւելեան երաժշտութիւնը՝ անսպառ հանք մըն է նուրբ զգացողութեան, և ունկնդրին ու զայն հասկցողին վրայ կ'ընէ զանազան գեղեցիկ տպաւորութիւններ, տիտուր ու մելամաղձոտ, աշխոյժ ու եռանդոտ, հրճուալից ու զուարթ, և քնարեր ու թմրեցնող՝ երգուած եղանակին բնութեան համաձայն: Ո՞վ չի յուզուիր՝ բաց գաշտին մէջ, անտառին խորէն լսուած սուզինավ մեներգի մը անոյշ վետվէտումներէն: Դալարազարդ ու սաղարթախիտ պարտէզի մը հովանուտ ծառերուն տակ, կանոնաւոր (բայց կանոնաւոր) խումբի մը ըրած հիմազ թէ հիշգալ, գարճադար թէ նիհալինս և կամ ուրիշ ո և է մէկ ֆասրյէն անկարելի է որ չաղդուի մարդ, եթէ քիչ շատ նրբացած ճաշակ մը ու նախապաշարումներէ զերծ տրամադրութիւն մը ունենայ գեղեցիկն ու տղեղը, անոյշն ու ձանձրալին իրարմէ որոշելու:

Բոլորովին ուրանալ արեւելեան երաժշտութեան գեղեցկութիւնները, այն միակ պատճառաւ որ եւրոպականը աւելի կանոնաւորուած կը թուի, ասիկայ արեւը ուրանալու պէս բան մըն է:

Բայց ի՞նչ հարկ իմ դիտողութեանցս, քանի որ Վէրտի՝ իտալական դպրոցին մեծ վարպետը՝ առ որ զուարթ բացագանչութիւն մ'ուղղեր էր Աճէմեան էֆ., Վէրտի՝ իր Այտա գուսաներգութիւնը՝ Եղիպտոսի մէջ լսած արեւելեան եղանակներէն ներշնչուելով գրած է: Եւ այդ օրերան առաջին անդամ Գահիրէի մէջ ներկայացուելէ

ետք, Բարիզի՝ գեղարուեստից այժմու մայրաքաղաքին մէջ ալ եռանդնալից ծափերով ընդունուած, և այսպէս արեւելեան երաժշգութենէն ներշնչուած այդ հոչակաւոր գուսաներգութիւնը՝ մէծ վարպետին փառաց պսակներէն մին կազմած է այսօր:

Կ'երեւայ թէ Աճէմեան էֆ. արեւելեան երաժշտութեան դատապարտութիւնը կազմող իր վճիռն արձակած պահուն մոռցած է այս կէտը:

Այս արեւելեան երաժշտութիւնը ունի չքնազ առանձնայատկութիւններ, որք իրեն պատուաւոր դիրք մը կուտան երաժշգութական աշխարհին մէջ, իբրեւ ուրոյն սեռ մը՝ խնամով մշակուելու արժանի: Եւ մեր եկեղեցական երաժշտութիւնը՝ իբրեւ միանջատ և որոշ ճիւղը այդ սեռին, սիրելի է մէզ, և մեր սիրտն ու հոգին անոյշ աղդեցութիւնը կրելու տրամադրութիւնն ունին:

Կրնաք ենթագրել սակայն, թէ այս խօսքերով ըսել կ'ուզեմ որ մեր եկեղեցիներուն երգեցողութիւնը պէտք է մնայ այժմու անկանոն ու անկեալ վիճակին մէջ: — Անշուշտ ոչ. բարեփոխութիւն մը անհրաժեշտ է: Այս կէտին մէջն է որ Աճէմեան էֆ. իհետ համամիտ եմք, և թերեւս յիշեն աղնիւ ընթերցողք, թէ մէկ երկու տարի առաջ, այս տողերը գրողը՝ եկեղեցական երգեցողութեանց կանոնաւորման խնդիրը շեշտած էր նոյն իսկ այս սիւնակներուն մէջ: Բայց բարեփոխելու կերպին մասին իրեն համակարծիք չենք դժբախտաբար:

Վերը աշխատեցանք ցուցնել, թէ եւրոպական երաժշտութիւնը մտցնելու հարկ չի կայ մեր եկեղեցիներուն մէջ. կը մնայ հոս դիտել թէ «անկարելի է՝ ընդհանրապէս արեւելեան», և մասնաւորապէս մեր եկեղեցական երաժշտութիւնը գրել եւրոպական ձայնագրութեամբ»: Ասիկայ այնպիսի ճշմարտութիւն մըն է, որուն եւրոպական և արեւելեան երաժշտութեան հաւասարապէս քիչ շատ հմտութիւն ունեցող ամեն ոք կրնայ վկայել:

Եւրոպական և արեւելեան ձայնաստիճանները գրեթէ հիմնովին կը տարրերին իրարմէ: Դաշնակը՝ որ եւրոպական ամենակատարեալ ձայնաստիճանը կը ներկայացնէ, աղքատ է բաղդատմամբ բամպուրին, արեւելեան երաժշտութեան կատարեալ ձայնաստիճանին: Օրինակի համար, եւրոպական սի պկմոլը որ արեւելեան նէնալին եղանակին մէջ ճիշդ կուգայ, ցած կը մնայ:

(\*) Ցաւալին այն է, որ Աճէմեան էֆ. ինըն իր հետ ալ համաձայն չէ. առաջին յօդուածովը եւրոպական երաժշտութիւնը մտցնել կ'առաջարկէր մեր եկեղեցիներուն մէջ, իսկ երկրորդ յօդուածով եւրոպական ձայնագրութիւնը՝ ինչ որ նոյն բանը ըսել չէ:

հիմազին մէջ: Ու դաշնակին սի ձայնանիշը, որ իւշագ եղանակին մէջի սկիեահեն շուրիի մը չափ բարձր է, շուրի մը ցած կը մնայ սփահան եղանակին մէջի բուսելիի ձայնանիշէն, և լն. և լն..

Երկու ձայնաստիճաններու մէջ կեցող տարբերութիւնը ցուցնելու համար աւելորդ է ուրիշ օրինակներ մէջ ըերել: Մասնաւուքանները զայդ գիտեն արդէն. իսկ անոնց որ մասնագէտ չեն, մէկ քանի տողերով դժուար է հասկցնել արուեստագիտական նրբութիւններ:

Վերջացնելու համար ուրեմն գրութիւնս, կրնամ եղրակացնել որ եթէ բարեփոխութիւն մը պիտի ըլլայ օր մը; — ինչ որ անկարելի կը տեսնեմ դժբախտաբար, եկեղեցիի և եկեղեցական բաներու մասին տիրող սա անտարբերութեան ժամանակին մէջ, — այդ բարեփոխութիւնը կարելի պիտի ըլլայ շնորհի հայկական ձայնագրութեան, որ եւրոպական կանոնաւոր օրէնքներու վրայ շինուած, յատկապէս իր քառորդ ձայններով և ուրիշ մանրամասնութեամբ յարմար է արեւելեան եղանակներ, և մասնաւորապէս եկեղեցական երգեցողութիւնները գրելու համար: Այդ բարեփոխութիւնը պիտի ըլլայ դպիրներու և տիրացուներու ձեռքով, որոնք մակարօններէ աւելի ձեռնհաս են այս խնդրոյն մէջ:

Թերեւս այս կէտին վրայ ուրիշ անդամ առիթ ունենանք անդրադառնալու:

1893 Դեկտ. 24

Ահաւասիկ սոյնին ի պատասխան՝ Յովհաննէս Անէմանի տուած յօդուածը՝ Ճէրլիսէի 2588 թուով:

## ԶԱՐՄԱՆՔ

Պատուելի Աւետիս էֆ. Թ. կէղիւրեան, զոր ճանչնալու պատիւը չեմ ունեցած, յետ երկարատեւ խորհրդածութեան գայընդդիմախօսել ինձ՝ մեր եկեղ. երաժշտութեան վրայ «Արեւելք» մէջ գրած յօդուածներուս առթիւ:

Բնական է զի արեւելեան երաժշտութեան տեղեակ եղող անձինք չախորժին իմ առաջարկութենէ, և նորա գործադրութիւնը խափանելու ջանան, իրենց ամէն վաղեմի զէնքերը գործալով: Բայց որքան ալ ջանան, յառաջդիմութիւնը պիտի կատարուի, յայսմանէ փախուստ չկայ:

Պատուական ընդդիմախօս կ'առարկէ թէ՝ մեր ժողովուրդը

տակաւին չհասկընար եւրոպական երաժշտութեան նրբութիւն-ներէն, ուստի պէտք չէ կատարել այն բարեփոխումը որ անհրաժեշտ կարեւոր և մուծանել մեր եկեղեցական երգեցողութեան մէջ։ Նախ և առաջ համամիտ չեմ այս կարծեաց. ժողովուրդը իւր կարծածէն աւելի նուրբ ճաշակ ունի երաժշտութեան մասին, եթէ ինքը չէ կրցած երգախաղերու մէջ գտնուած ամէն հատուածները հասկնալ, այն ո՛չ իմ յանցանքս է և ո՛չ այլոց, այլ սուզինակներու, իյուզ-զամներու, նիհավելներու, եւայլններու որ իւր լուղութեան վրայ քօղ մը ձգեր են։

Կը կրկնեմ թէ, որպէս պատասխանեցի «Արեւելք»ի մէջ Վ. Հ. Էֆ.ի, չ'շփոթենք արեւ. երաժշտութիւնը մեր եկեղեցական երաժշտուրեան հետ Այս յետինին մէջ, թէպէտեւ հին, կան այնպիսի հատուածներ որ հոգեշունչ են, վսեմ են, բայց ենթակայ կանոնաւորուելու, որպէս զի բալորավին արժանի ըլլան Աստուածային պաշտամանց, զի մարդ պարտի նուիրել լաւագոյնն առ Աստուած։ Իսկ միւսն, այսինքն սուզինայ, հիմազ, հիւզզամ, նիհավելն վասըլ ևլն, զոր հասկըցող բնդդիմախօսս կը սիրէ լսել բաց դաշտին միջ, անտային խորհն, կ'ենթագրէ մասրիգայի և զանազան մեզիներու և այլ հանգամանաց ընկերակցութիւն, աւելի քան օրենքներու ներշնչածէն, զոր սիսալմամբ կը կարծէ մեր հաւանածը։ Սրբազն երաժշտութեան (միւզի սագրի) բնութիւնը երգախաղերու բնութեան հետ առնչութիւն չունի, առաջինը նիւրական է, իսկ միւսը հոգեկան, այսպէս ըսելու համար։

Վերջացունելու համար ըսեմ թէ անպատճառ կը սպասնեմ խնդրեալ բարեփոխման ի պայծառութիւն Սրբոյ Եկեղեցւոյ և թէ հակառակը պնդելի ներելի չէ։

1893 Դիկ. 29

Յ. Վ. ԱձլՄԵԱՆ

Ահաւասիկ Աւետիս թ. Կէզիւրեանի տուած Բ. պատասխանը՝ Ճէրիտէյի 2591 թուոյն մէջ։

## ՎԵՐՋԱԲԱՆԸ

Աղն. Յ. Վ. Աճէմեան էֆ.ի ինձ տուած «պատուելի» մակադիրէն կը գուշակեմ, որ—եթէ հեգնական տիտղոս մը չէ տուածը, —կը կարծէ զիս ըլլալ հին ժամանակներէ մնացած Ճերմակ մազերով տիրացու մը, հեռաւոր թաղի մը անկիւնը երաժիշտ-դասատուութեամբ պարապող, գաղափար՝ որ աւելի կը հաստատ-

ուի, երբ քիչ մը վարը մասրիմափ և մկնի խօսքեր կ'ընէ: Ուստի  
ինքինքս ներկայացունելով կ'ըսեմ, թէ ծանօթ կէզիւրեան  
աշազուրկ պատուելիին որդին եմ, երիտասարդ մը, որ օղիի  
մոլին չէ, ու միշտ հետամուտ ընդարձակելու իւր ծանօթութեանց  
սահմանափակ շրջանակը, և որ երաժիշտ դասատու չէ: Կը հաս-  
կցուի ուրեմն, որ ոչ վաղիմի զէնքեր ունիմ, և ոչ ալ շահ մը կամ  
պէտք մը զանոնք գործածելու. եկեղ. երաժշտութեան վրայ  
«Ճերիտե»ի գեկտ. 25ի թուոյն մէջ գրած յօդուածն՝ անշահամինդիր  
և անկեղծ համոզումի մը արդիւնքն էր, և ոչ ուրիշ բան:

Այս յառաջաբանական տողերէ ետք, երկու խօսք միայն  
ունիմ ըսելու, որք վերջաբանը պիտի կազմեն նախորդ գրութեանս  
թնթերցողք կը յշեն անշուշտ, որ երկու կէտերու վրայ  
ծանրացած էի նոյն յօդուածիս մէջ:

թնդհանրապէս եւր. երաժշտութեան վրայ խօսելով, և առանց  
օրերերն և միւզի սագրէն, — որք վերաբերութիւն մը չունէին  
նիւթիս հետ—իբարձէ որոշել հարկ համարելու, ըսած էի նախ՝  
թէ եւր. երաժշտութիւնը անյարմար է մեր արեւելքցիի ճաշակին,  
ու մեր ժողովրդեան ստուար մեծամասնութիւնը չի հասկնար  
զայն: Աճէմեան էֆ.—թերեւս անդիտակցաբար—կը խեղաթիւրէ  
ըսածս, և ինձ ըսել կուտայ թէ «բարեփոխում պէտք չէ կատարել  
եկեղ. երաժշտութեան մէջ:» Ու կը յայտարարէ թէ «ժողովուրդը  
նուրբ ճաշակ մ'ունի երաժշտութեան մասին:»

Աճէմեան էֆ. այս կէտը հաստատած ատեն անշուշտ աչքի  
առջեւ ունի իւր ապրած միջավայրը. այս պարագային թերեւս  
իբաւունք ունենայ պնդելու: Բայց ես աւելի ընդարձակ իմաստով  
մը կը հասկնամ «ժողովուրդ» բառը, ու անոր ամէն դասակարա-  
գերը աչքի առջեւ ըերելով է որ կը պնդեմ գաղափարիս վրայ,  
ո՛չ, նեհային և սուզինայը քող մը չեն ձգած լսողութեանս  
վրայ, ընդհակառակն սրած, նրացուցած են զայն, և ես ինքինքս  
ալ վստահարար կրնամ դնել եւր. երաժշտութիւնը քիչ շատ  
հասկցողներու դասակարգին մէջ: Մեր ժողովրդեան ամենաստուար  
մեծամասնութիւնը,—իր զարգացման այժմու վիճակին մէջ,—  
այնչափ միայն կը հասկընայ օրերերը կամ միւզի սագրէն (որն որ  
կուզէք), որչափ պիտի հասկնար եթէ եկեղեցիին մէջ Հայերէնին  
տեղ դնէինք . . . Լատիներէնը:

Երկրորդ, որովհետեւ Աճէմեան էֆ. իր մէկ յօդուածով մեր  
այժմու եկեղ. եղանակները եւր. ձայնագրութեամբ գրելու խօսք  
մ'ըրած էր, եւրոպական և արեւելեան սիալաներու հիմնական  
տարրերութիւնը ցուցնելով, ջանացեր էի հաստատել թէ անկարելի

է այդ: Մոռացման արդիւնք ըլլալու է անշուշտ որ լոռւթեամբ անցուցեր է այս կետը, որ խնդրոյն կարեւոր մէկ կողմն էր սակայն:

Յօդուածը վերջացնելու համար, ԱՃԷմեան էֆ. կըսէ թէ անպատճառ կ'սպասէ խնդրեալ բարեփոխման, որուն հակառակը պնդել ներելի չէ:

ՄԵՆՔ ալ իրեն հետ ատոր կ'սպասենք, հակառակը պնդող չկայ. միայն թէ ինք եւրոպականը մտցնել կուզէ մեր եկեղեցին մէջ, իսկ մենք կըսենք թէ իր արդի վիճակին մէջ կընայ կանոնաւորուիլ կամ . . . բարեփոխուիլ (իր բառը գործածելու համար:) ՄԵՐ կարծեօք եթէ եւր. երաժշուրիւնը կամ ձայնագրուրիւնը մտցնենք հսն, մեր եկեղեցական երաժշտութիւնը՝ որոց մէջ իր խոկ խոստովանութեամբ կան կտորներ հոգեշունչ ու վսեմ—պիտի կորսնցնէ իր ինքնատիպ յատկութիւնը: Այս կետը փորձով տեսած ըլլալնուն համար է անշուշտ, որ վենետիկի և վենենայի Մխիթարեան հարք չեն առաջ տարած մէր երգեցողութիւնները եւրոպական ձայնագրութեամբ գրելու համար իրենց ըրած ձեռնարկները:

Կը տեսնուի որ ոչ թէ բարեփոխման անհրաժեշտ ըլլալուն, այլ բարեփոխելու կերպին վրայ է որ կարծիքները կը տարբերին իրարմէ:

Կը տեսնուի նաեւ որ . . . այս գրութիւնս գրեթէ համառօտ կրկնութիւնն է նախորդին: Աւստի ընթերցողաց ներողամտութիւնը չարաչար չգործածելու համար կը վերջացնեմ խօսքս, ինձ համար փակուած նկատելով խնդիրը:

ԱՃԷմեան էֆ. ազատ է, եթէ ուզէ իր դաղափարները տարբեր ձեւով մը նորէն յայտնելով նոր վերջակէտ մը գնել խնդրոյն:

Ամէն պարագայի մէջ շնորհակալութեան արժանի է ինքը, եկեղ. երաժշտութեան մասին իր ցուցուցած յարատեւ նախանձաւ խնդրութեան համար:

1894 Յունիս 3

ԱԼԵՍԻ Թ. ԿԵԶԻՒՄԱՆ

Ահաւասիկ և իմ վերոյիշեալ վերջին յօդուածո՝ որ Արեւելքի սիւնակներուն մէջ մերժուելով, հարկադրուեցայ կարապետ Փանոսեանի հիմնադրած և իր վերջին կայծերն արձակելու մօտ եղող Մանզումէի 6872 թուղին մէջ հրատարակել:

## ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ

Արեւելքի 2965 թուոյն մէջ զարմանօք կարդացինք Աճէմեան էֆ.ի յօդուածին դէմ մեր տուած պատասխանը, որմէ անկարելի է բան մը հասկնալ, եթէ չը համեմատուի բուն իսկ բնագրին հետո:

Մեր փափաքն էր խնդրոյ նիւթ եղող եկեղ, երաժշտութեան մասին եղած թեր ու դէմ կարծիքները միեւնոյն թերթին մէջ հրատարակուած տեսնել, և այս նպատակաւ ուղղակի յիշեալ թերթին խմբագրութեան գիմեցինք, վստահ ըլլալով որ (ըստ իւր յայտարարութեան) իր էջերը բաց պիտի գտնենք հաւասարապէս՝ երկուստեք յայտնուած տարբեր գաղափարներու համար. սակայն դժբաղդաբար փորձը ակներեւ ցոյց տուաւ թէ չարաչար կերպով կը սիսլինք եղեր, վասն զի բացի վերջինէն՝ (որ բնաւ չարժանացաւ հրատարակութեան,) մեր երկու յօդուածները հնգօրեայ քարանթինայի դատապարտուելէ և քննութեան խիստ բովէ մը անցնելէ յետոյ՝ բոլորովին այլափոխեալ երեւան ելան վերջապէս. դէպք մը՝ որ տեղի կուտար մեր պատուարժան բարեկամին «ձերիտէյի Շարքիյէ»ի մեր ըրած արդարացի դիտողութեան, առ որ հարկ կը համարինք երկու խօսք ուղղել:

Մեր այսքան երկարատեւ լուութեան պատճառը ո՞չ թէ անտարբերութիւնն էր, այլ կապասէինք որ սոյն խնդրոյն նկատմամբ մենէ աւելի ձեռնհաս գտնուող անձեր պէտք եղած պատասխանը տային Աճէմեան էֆ.ի առարկութեանց. բայց տեսնելով որ ո՞չ ոք կուզէ նախայարձակ ըլլալ, ստիպուեցանք (հակառակ մեր համբակութեան) հրապարակ ելնել, կրցածնուս չափ պաշտպանելու համար մեր նուիրական դատը. ա'րդ, կը հարցնեմ ձեզ, դ'ւք որ ամէն դիւրութիւններն ունէիք ձեր գաղափարներն արտայայտելու ձերիտէի միջոցաւ, ինչո՞ւ մինչեւ ցարդ լուռ կը մնայիք:

Անշուշտ կը յիշեն Արեւելքի ընթերցողք՝ մեր նախորդ յօդուածին դէմ Աճէմեան էֆ.ի ուղղած պատասխանը, յորում կը ջանար ցոյց տալ թէ շատ ջնջին բան մ'է դպիրի պաշտօնը. երկրորդ յօդուածով մեր նպատակն էր հասկցնել թէ՝ զԱստուած փառարանելու յատկացեալ նուիրական վայրի մը մէջ բնականաբար գործ չեն կրնար ունենալ թատերաբեմի վրայ երգող պարիթօններ և թէնօրներ, ա'յլ դպիրներ կամ տիրացուներ, ըստ որում ժողովրդեան զբօսանք հայթայթելու պաշտօնը՝ բաւական հեռի է զայն ջերմեռանդութեան հրաւիրելու պաշտօնէն:

Գալով վերջին յօդուածին, զորն որ (չենք գիտեր ի՞նչ պատճառաւ) անյարմար դատած էր Արեւելք հրատարակել, ազնիւ

ընթերցողաց կը թողունք դատել՝ թէ կա՞ր արդեօք անպատշաճ կէտ մը՝ որ հարկ ըլլար ի բաց թողուլ. ահաւասիկ բառ առ բառ նոյն պարբերութիւնը:

Ա.Ճ.Էմեան էֆ. մեր առաջնակարգ երաժիշտները «դպիր, տիրացու» անուանած տաեն՝ կանգիտանայ որ մեր Ազգն ալ ունեցած է իւր տաղանդաւոր հեղինակները՝ որոց մէկ քանին յիշեցինք արդէն նախորդ յօդուածով. այդ անմահ անձնաւուրութիւնք իրենց արժանի յաջորդներն ունեցած են այժմ, սակայն ինչ ինչ տեսակէտներով դժբաղդաբար մեկուսացած են այս ասպարէզէն. այլ լսածնուս նայելով՝ դիմում եղած է իրենց, որպէս զի անձնուէք ջանքով աշխատին ըստ կարի բարւոքեալ երգեցիկ խումբ մը պատրաստել սրբազան երաժշտութեան համար. եթէ իրականանայ սոյն գովելի ձեռնարկը, քաջայոյս ենք որ նոցա անխոնջ վաստակոց շնորհիւ բարերադդութիւն պիտի ունենանք ի մօտոյ վայելել քաղցրալուր և կանոնաւորեալ երգեցողութիւն մը, ի մեծ գոհունակութիւն եկեղեցասիրաց:

Հուսկ յետոյ կարդացինք նոյն լրագրոյ 2969 թուոյն մէջ Ա.Ճ.Էմեան էֆ.ի «Վերջին խօսք»ը, որուն աւելորդ չենք համարիր մեր կողմանէ գերջնական պատասխան մը տալ՝ ըստ կարգի իւր առարկութեանց:

Ա. Մ'ենք բնաւ չէինք ըստած թէ դպիրք պէտք չէ՛ որ գիտնան Եւր. երաժշտութիւնը, (հեռի՛ մենէ այդպիսի անհեթեթ գաղափար մը.) այլ քաել ուղեցինք թէ մեր եկեղ. երգեցողութիւնը բարւոքելու համար միայն մեր յատուկ ձայնագրութիւնը բաւական էր:

Բ. Ի՞նչ պիտի առարկէ Ա.Ճ.Էմեան էֆ. եթէ ըսենք թէ մի՛ և նոյն եղանակին մէջ կրնայ պատահիլ որ գործածուին միանգաւմայն թէ՛ վա և սօ նարիւոկիլ, և թէ՛ մի և սի սիկզները:

Գ. Դիտմամբ մատնանիշ ըրած էինք այն եղանակները՝ յորս անհրաժեշտ էին յիշեալ ձայնանիշներու գործածութիւնք. ասով ըսել չուղեցինք թէ անկարելի էր այդ եղանակները դաշնամուրի վրայ նուազել, այլ ուղեցինք հասկցնել թէ նոյն ձայներու պակասը բաւական զգալի էր վարժ ականջներու համար:

Իսկ չորրորդ և վերջին առարկութեան գալով, յորում մեծարգոյ յօդուածագիրը թերահաւատ ըլլալ կը թուի մեր ձայնագրութեան կատարեալ ըլլալուն, կը պատասխանենք թէ՛ Ա.Ճ.Էմեան էֆ.ն թէեւ անձնապէս ճանչնալու պատիւը չունինք ցարդ, բայց եթէ օր մը բարեհաճի այցելել մեր գրատունը, (որ կը դանուի Սէրասքէր ճատուեսի, թէւ 10.) ամենայն յօժալու-

թեամբ պատրաստ ենք բանիւ բերանոյ բացարութիւններ տալ իրեն, Հայկական ձայնագրութեան մասին, իւր դատողութեան թողլով միանգամայն թէ լիմօննեանի<sup>(\*)</sup> հեղինակած սոյն երաժշտութիւնը կարող է պէտք եղած բարւոքումը տալ մեր եկեղեցողութեան՝ թէ ո՛չ:

Կը յուսանք որ ամենէն գործնական միջոցն ա՛յս է՛ կատարեալ համոզում գոյացնելու, վասն զի երկուստեք մղուած այս արուեստագիտական պայքարը կրնայ տակաւին խիստ երկար տեւել, և թեր ու գէմ եղած կրկնակի պնդումներով ձանձրոյթ պատճառել աղնիւ ընթերցողաց. ասկէ զատ՝ զրաւոր կերպով այնքան լաւ չը բացարուիր արուեստին ամէն նրբութիւնները, որքան գէմ առ գէմ խօսելով և իւրաքանչիւրին գաղափարն իրացու յայտնելով:

### Համբարձում Լիմօննեան

Կարծելու թէ Աճէմեան էֆ.ի նախորդ յօդուածով յիշած մեծ հրաշքը տեղի պիտի ունենայ՝ զինքը դարձի բերելու մասին:

6 Յունիս, 1894

ԱՐԹՈՒՐՆԵՐ ՀԵՍԱՐՆԵԱՆ

(\*) Վերապահութեամբ կը տպազրենք Պասա Համբարձում Լիմօննեանի սոյն պատկելը, զրտ ընդորինակած ներ վերջերս ձեռք անցուած «Հանենուկ» անուն Տաճկերին զրբէ մը՝ որ երաժշտական երկասիրութեանց ստուար հաւաքածոյ մ'է: Թէկէ սորա խկական բնազիրէն առնուած ըլլալը փոքր ինչ տարակուսելի կը նուի մեզ, բայց իր կարեւորութեանց պատճառաւ հարկ համարեցինք դնել աստանօր:



Ահա այս կերպով պատկռեցաւ վերջապէս Հայկականի ու Եւրոպականի պայքարը՝ Մանգումէ օրաթերթի յիշեալ թուղին մէջ, յորմէ հետէ Յ. Աճմեանի ու և է մէկ պատասխանը չը տեսնուեցաւ ազգ . թերթերու մէջ, թերեւս այդ մասին ընելիք առարկութիւններն սպառած ըլլալով այլեւս :

### ԳԼՈՒԽ Է.

Քրիստովոր Քարա - Մուրզա. — Մկրտիչ Ա. Կաթողիկոսէն գտած ընդունելութիւնը. — Քառածայնի մուտքը Ս. Էջմիածնայ տաճարին մէջ. — Մակար Եկմալեան . — Ներսէս Շահնամեան . — Տիգրան Չուհաննեանի վերջին օրերը. — Ստեփան Սուրեննեան. — Ռեթէոս Փափագեան. — Զէրչեանի մահը և Խանճեանի վախճանումը. — Արամ Բժշկեան. — Լեռոն Պողոսեան. — Վերջաբան:

Քրիստովոր Քարա-Մուրզա՝ որ հաստատողը պիտի ըլլար բազմաձայն պատրագի դրութեան ի Ս. Էջմիածին՝ ծնաւ 1854ին՝ Խրիմու Դարասու-Բազար քաղաքը : Իր հայրը վաճառականութեամբ կը պարապէր թէեւ, բայց անյաջող պարագաներ վրայ հասնելով չըկրցաւ պէտք եղած կրթութիւնը տալ իր զաւակաց, քանի որ Խրիմու միակ վարժարանը դիւրամատչելի չէր միջին դասակարգի տղայոց համար : Քրիստովոր Հռովմէաղաւանն ծնողաց զաւակ ըլլալով՝ ստէլ կը յաճախէր Միթթարեանց Ս. Գրիգոր եկեղեցին, ուր ծանօթացաւ Խանքէկեան Կարապետի, որ Եւր. երաժշտութեան քաջավարժ ըլլալով՝ շարունակ կ'զբաղէր զաջնամուրին վրայ ազգ . երդեր ածելով և լաւ ժամանց մը կ'ունենար իր եղբարց ընկերութեամբ երգելով :

Քրիստովոր բնական յարմարութիւն մ'ունենալով երաժշտութեան, փափաք յայտնեց միանալու այդ խուժըին և քիչ ատենի մէջ մեծ յաջողակութիւն ցոյց տուաւ :

Երբ բաւական հմտացաւ արուեստին, սկսաւ ներկայացումներ սարքել Ղարասու-Բազարի աղքայնոց համար, կատարելով միանգամայն կարգադրից և յուշարարել պաշտօնները. (Բազմավէպ 1902, Յով. Կարասպետեան):

Միական ուսումնարանէն շրջանաւարտ ըլլալէ յետոյ՝ հայրը փափաքելով որ հոգեւոր պաշտօննայ մը



Քրիստափոր Քարս-Մուրզա

ընէ իր որդին, ուղեց Ս. Ղարաբու Միսիթարեանց վանքը դնել զինք. բայց նա հոգեւոր պաշտաման կոչում չունենալով, ստիալուեցաւ իւր կամքին թողուլ՝ որ ուղած ասպարէզն ընարէ, որով բոլորովին երաժշտութեան նուիրեց ինքինքը:

Քրիստոնեակոր զգալով որ իւր գործունէութեան սահմանը ընդարձակելու համար շատ փոքր է գտնուած միջավայրը, 1882ին Խրիստէն ճամբայ ելաւ ղէպի կովկաս, հաստատապէս մխտքը զնելով որ Հայոց մէջ քառաձայն երգեցողութիւնը տարածէ: Թիֆլիզ համելով կը ծանօթանայ Քրիստոր Արծրունիի (հիմնադիր և խմբագիր Մշակի, 1845-1892) հետ՝ որուն կը յայտնէ իր գաղտնիարները, և զայն ալ համամիտ գանելով՝ «Մշակ»ի միջոցաւ հրաւէր կը կարգայ Հայ երգիչներուն մասնակցիլ իր խորին: Հոն հեղինակեց 40 կտոր աղգ. երգեր և 33 թատերական հատուածներ՝ Արշակ Ա. ողբերգութեան հետ իրրեւ օրէու երգուելու և նուագուելու համար թատերաբեմի վրայ:

Քարա-Մուրզա տեմելով որ հակառակ լրագրաց մէջ եղած աղղարարութեանց, ոչ ոք կը ներկայանայ իւր խումբին մասնակցելու, սկսաւ վհատիլ. բայց Քամառ Քաթիսա (Խափայէլ Պատկանեան, 1830-1892), Ռաֆֆի (Յակոբ Մելիք Յակոբեան, 1835-1888) և Պետրոս Սղամեան (անուանի ողբերգակ գերասան, 1850-1891) խրախուսեցին զինքը՝ յորդորելով որ այդպիսի դժուարին ձեռնարկ մը քիչ ատենի մէջ կարելի չէ գործազրուիլ, ուստի յարմար պարագաներու պէտք է սպասէ:

Եւ արդարեւ 1885 թուականի Ծննդեան տօներուն յաջողեցաւ կազմել իւր կարողագոյն խումբը, որոյ մասին այսպէս կը խօսի իւր Ինքնակենսագրութեան մէջ. «Կարդալով իմ անովերջ յայտարարութիւնները լրագրներում, ինձ մօտ եկան Քամոյեանց եկեղեցու խմբագետ Միքայէլ Շահլումեանցը՝ իրա հկեղեցական խմբի ութ անդամների հետ և ղերասան Վրոյրը հինգից ընկերների հետ, և այս մի տասնեակ և կէս մարդկանց հետ սկսում եմ եռանդով պարագել 1885 թ. Մարտի 15, Արծրունու թատրոնում»:


Քրիստովիոր իւր գտած սիրալիր ընդունելութենէ քաջալերեալ՝ հեղինակեց Հրդեհ, Գաղթականներ, Հովւռուհի համերգները, և քանիցս գանոնք Թիֆլիզի մէջ ներկայացնելէ յետոյ ուղեւորեցաւ ի Բաքու, ուր ստուարացուց իւր երգչական խումբը՝ 40ի հասցնելով նորա թիւը, որոյ մէջ կը գտնուէին նաև Վարդիկեան և Ներսէս Շահլամեան։ 1886 Օգոստոսին՝ առաջին անգամ իւր ամրողջ խումբով Բաքուի եկեղեցոյն մէջ քառաձայն երգեց Ա. Պատարագի արարողութիւնը, որ մէծ ընդունելութեան արժանացաւ։

Քարա-Մուրզա իւր ժրաջան և անհանդարտ բնաւորութեան պատճառաւ չէր կրնար տեղ մը հանդիստ ընել, ուստի 1887ին մայրաքաղաքս այցելեց, փափաքելով որ Տաճկահայոց եկեղ. երգեցողութիւններն ալ լսէ, ըստ այնմ կանոնաւորելու համար իւր քառաձայնը։ Տեսակցեցաւ նաև Արիմեան Հայրիկի (1820-1907) հետ, որ քաջալերեց զինքը, ինչպէս խրախուսուած էր Վենետիկ եղած տաեն Հ. Դեւոնդ Ալիշանչն՝ (1820-1901), որ ըստ էր. «Գեղարուեստական հեղինակութիւնները թէ աշխոյժ չլինին, կը կորցնեն իրենց կինդանութիւնը»։ Քրիստովիոր այս երեւելի անձնաւորութեանց կարծիքը լսելով՝ աշխատեցաւ աւելի՝ աշխոյժ երգեր յօրինել։ Իր ի Պոլս ճամբորդութեան միջոցին 60ի չափ երգեր հաւաքած էր, զորս խնամօք կարգադրելով ուղանաւորելով՝ քառաձայնի վերածելէ յետոյ նորէն զերադարձաւ ի Բաքու և իւր խումբը կազմակերպեց երկու սեռէ, որոց թիւը 150ի կը յանդէր։

Մակար Կաթողիկոս 1889ին այցելած ըլլալով ի Բաքու, գոհունակութեամբ լսեց այդ երգչական ստուար խումբին քառաձայնը, որմէ յետոյ սկսաւ տարածուիլ Քրիստովիորի ունեցած մէծ տաղանդին համբաւը ընդհանուր Խուսահայոց մէջ, վասն զի իւր երգերը տարածելու համար Կովկասիոյ գրեթէ բոլո՞ր քաղաքներն

ուղեւորած էր : Կը պատմեն թէ Թէյլաւ քաղաքը նուա-  
գահանդէս մը տալու համար հազիւ կարողացաւ դաշ-  
նամութ մը գտնել տեղւոյն քահանային տունը , որտէ  
խնդրեց օրուան մը համար փոխաղբել Հայոց դպրոցը .  
սակայն տեղւոյն հեռաւորութեան պատճառաւ բեռնա-  
կիրները դժկամակելով տանիվ , ստիպուեցաւ դոմէչներով  
լծուած սայի մը վրայ բեռցնել դաշնամուքը , և ինքն  
ալ փառաւորապէս բազմած՝ ցորեկ ատեն հազար դժուա-  
րութեամբ կրցաւ վերջապէս փոխաղբել այդ ահազին  
գործիքը և այսպէսով յաջողեցաւ սարքել իր նուազա-  
հանդէսը :

Քարա-Մուրզա սրտովին կը բաղձար իւր քառաձայն  
Պատարագը կը-  
միածնայ տաճա-  
րին մէջ ևս հաս-  
տանել , ուստի  
երբ 1893ին Ա-  
խալքալաքի մէջ  
հսմերգներ կու-  
տար , հոն ծանօ-  
թացաւ Գէորգ-  
իան ձեմարանի  
ուսուցիչ Ք . Յով-  
հանջանեանի հետ  
որու յայտնեց իր  
ցանկութիւնը .  
ուսուցիչը խս-  
տացաւ որ կը-  
միածին վերա-  
գառնադէ յատոյ՝  
այս մասին բա-  
նակցի ձեմարանի  
տեսուչ Մեղրակեան Արխատակէս (1843-1906) եպիսկո-



Արխատակէս Եպիսկոպոս

Մեղրակեան Արխատակէս (1843-1906) Եպիսկո-

պոսի հետ, և յիրառելի նոյն տարւոյ Սեպտեմբեր ամսուն  
մէջ հեռագիր մը կ'ստանայ Քրիստովոր՝ 1000 ռուբլի  
թոշակաւ էջմիածին երթալու : Քարա-Մուրզայի ուրա-  
խուժիւնը անսահման էր այս բերկրառիթ լուրին վրայ,  
ուստի ամէն ինչ թողլով ուղղակի կը մեկնի ի Վաղար-  
շապաս՝ իւր բոլոր ընկերներովն ու աշակերտներով :

Տ . Մկրտիչ Ա. Կաթողիկոս Խրիստոս տակաւնն ուր  
հաստատուած էր էջմիածնայ Հայրապետական Աթոռին  
վրայ և Պոլսոյ մէջ արդէն ծանօթացած ըլլալով անուանի  
երաժշտապետին հետ, սիրալիր ընդունելութիւն մ'ըրաւ  
անոր, որմէ քաջալերեալ՝ Քարա-Մուրզա սկսաւ իւր  
բոլոր ճիզը թափել քառաձայնի կատարեալ խմբերգ մը  
հասցնելու համար, և իր կարճատեւ պաշտօնավարու-  
թեան միջոցին կարող եղաւ վերջապէս հաստատել յաջո-  
զակ երգչական խումբ մը, որով սկսաւ առաջին անգամ  
մուտ գտնել քառաձայնը՝ իր ահագնաղդորդ ձայնիւ  
էջմիածնայ տաճարին մէջ, ի մեծ գոհունակութիւն  
հեղինակին :

Մեր մէջ զրեթէ երբէք չէ պատահած գովելի ձեռ-  
նարկ մը՝ որ իր թշնամիներն ունեցած չըլլայ. այսպէս  
ալ թէեւ ի սկզբան մեծ ընդունելութեան արժանացաւ  
Քրիստովոր Քարա-Մուրզայի յօրինած քառաձայն Պա-  
տարագը, բայց հետզհետէ սկսան գժգոհութեան ձայներ  
բարձրանալ ամէն կողմէ՝ սռարկելով թէ «Եկեղեցին  
սրբավայր մ'է և ո՛չ թատրոն. անոր հեղինակը թող  
երթայ իր Հռովմէադաւան ընկերներուն մէջ տարածէ  
այդ զրութիւնը. մեզ պէտք չեն այսպիսի նորեկուկ  
սովորութիւններ» :

Ծատ ծանր եկաւ իրեն այս անակնկալ հարուածը,  
և իր անձին հանդէալ եղած թշնամական ցոյցերէն կարե-  
վեր խոցուած, միւս կողմանէ ալ իր ջերմ պաշտպանն  
եղող՝ Սրբակիս Եպս. Սեղբակիան հեռացած ըլլալով  
էջմիածնէ, ցաւ ի սիրտ պարտաւորեցաւ մեկնիլ ի

Տփղիս, ուր թէեւ աշխատեցաւ վերատին ձեռնարկել իր համերգներուն, սակայն կորուսած էր նախկին կորովը ու կրակոտ աշխուժութիւնը, որով չըկրցաւ իր նպատակին համնիլ, ու հոն քանի մը տարի ապրելէ յետոյ մեռաւ 1902 Մարտ 27ին, թողլով կին մը և չորս անջափահաս զաւակներ :

Սորա աշակերտներէն՝ Յով. Կարապետեան կը պատմէ թէ՝ հանգուցեալը 1885 թուականէն մինչեւ իր մահը 90 խումբ կազմակերպած է Խուսաստանի և Կովկասի զանազան քաղաքներու մէջ. 248 նուագահանդէններ տուած է, որոց մասնակցած են 6000 հոգի՝ արական և իդական սեռէ. 67 ինքնուրոյն հեղինակութիւններ և 320 մշակած երգեր գրած է. իւր գործունէութեան մասին ներբողալից գովեստներ ըրած են 40է տեղի Հայ, Խուս և Վրայի թերթեր. նորա չնորհիւ շատեր երաժշտական բարձրագոյն կրթութիւն ստացած են, որոցմէ յիշատակութեան արժանի կը համարուին. Ներսէս Շահտումեան և Լևոն Պօղոսեան. 47 հայաբնակ քաղաքներու մէջ ծառայած և նոցա բնակչութեան մեծագոյն մասին ծանօթացած է. վերջապէս մինչեւ իր մահուան մօտերը նու գրադած է նորանոր խումբեր պատրաստելով, մինչեւ որ զոհ գնաց իր մարմնացեալ եռանդին :

\* \* \* Քրիստովոր Քարա-Մուրզայի մելնոււմէն վերջը թէեւ պահ մը դաղբեցաւ էջմիածնայ տաճարին մէջ բազմաձայն Պատարագի երգեցողութիւնը, բայց Նիկողոս Թաշճեանի առաջնակարգ աշակերտներէն՝ Մակար Եկմալեան (ծննալ 1856), քաջահմուտ ըլլալով Հայկական ու Եւրոպական երաժշտութեան, սկսաւ ինքը վարել այն երգեցիկ խումբը՝ որ բաւական մարզուած էր Քարա-Մուրզայէ :

Եկմալեան՝ որ գործօն դեր մը ունեցած էր ձայնագրեալ Շարականաց տպագրութեան մէջ, հեղինակեց-

նաև երկձայն և միաձայն Ա. Պատարագի արարողութիւնները. ինչպէս նաև Զայնազրութեան դասագիրքեր, որոնք տպագրուելով էջմիածնայ մէջ, մեծ ընդունելութեան արժանացան :

Մակար Եկմալեան միջին ճամբայ մը ընտրած էր իրեն. ըստ որում ո՛չ Քարա-Մուրզայի պէս բազմաձայնին և ոչ ալ միօրինակ միաձայնին հետեւեցաւ, այլ Նիկողոս Թաշճեանի երկձայնին փոքր ինչ բարեփոխեան հնարեց. այս պատճառաւ մայրաքաղաքիս մէջ ալ շատեր իր զրութեան հետեւեցան, ինչպէս նաև Գրիգոր Մէհատէրեան՝ որ ինքնուրոյն հեղինակութիւն մը երեւան քերելու կարողութիւնն ունենալով հանդերձ, (որոյ ապացուցները տուաւ բազմից) նախամեծար համարեց Մակար Եկմալեանի պարզ զրութեան հետեւող ըլլալ, չուզելով ազմուել յարուցանել իր անուան չուրջ :

\* \* Այս միջոցներուն նշանաւոր հանդիսացած էր նաև Քարա-Մուրզայի առաջնակարգ աշակերտներէն Ներսէս Շահլամեան, որ բնութենէն օժտուած ըլլալով թէնուի գօրաւոր ձայնով, մինչեւ Ռուսիոյ կայսերական թատրոնի մէջ կրցաւ մուտ գտնել իւր ուժեղ և հնջուն ձայնին չնորհիւ, մասնագէտի մը յաջողութեամբ երգելով ամենէն գժուար կտորները՝ ի ներկայութեան վեհ. Զարին և կայսերական գերդաստանին, որոնք կրցան դնահատել զեռատի արուեստագէտին քնաձիր տաղանդը :

Այս գեղարուեստի սիրահարը՝ որոյ ներկայութիւնը վայելելու բախտն ունեցանք ի Պողիս, հիացմամբ ունենողելով իր երգեցողութեան Մայր Ակեղեցւոյ մէջ, տարաբախտաբար խիստ կարծատեւ կեանք մը ունեցաւ. ըստ որում մտային հիւանդութեան ենթակայ ըլլալով, եղերական մահուամբ մը վերջացաւ այս անուանի գուստաներգակին անտիական կեանքը, զողցես ճակատագրային վճռով մը հետեւելով իր նախորդներուն՝ Քարա-Մուրզայի և Եկմալեանի, որոնք իրեն պէս երիտասարդ

հասակի մէջ մեռան (1902)։ այդ պատճառաւ մեր Ազգը՝ չըկրցաւ երկար ատեն օգտուիլ այս ասուսի նման անհետացող վայրուն տաղանդակներէն, որոնք խիստ սակաւածեւ գոյութիւն մը ունեցան Խուսահայոց մէջ։ Արդեօք ասոնց նման զեռինչ նշանաւոր համեմարներ ծածկուած են աշխարհիտ զանազան մտսերուն մէջ, որոնք առ ի չգոյէ քաջուկութեան՝ աննշան մնութու դատապարտուած են։

Եյս սոմէն վաղանցուկ փառքերէն յետոյ՝ եթէ մեկ միամկ միսիմարութիւն մը կը մնայ, այն ալ մեր ժամանակակից քաջ երաժշտագէտ Կոմիտաս վար-

դապետն է, (ծնեալ 1869 Անդր. 26ին ի Կուտինս, Սոլոմոնն անուամբ.) որուն հոչակը տարածուեցաւ Եւրոպայի խորերը, Պէրլինի և Բարիու քօնսէրվաթուառներու մէջ ունեցած հզօր մասնակցութեամբ և տուած համերգներուն ի Յուրիիս, ի Պէրն, ի Լօզան, ի Ժընէվ և ի Վինետիկ. (Խոքնակենապրութիւն, 1910. Ամենուն Տարեցոյցը)։

1896ին Խուսահայ բարերար Աղեքանով Մանթաշեանի ծախիւք Պէրլինի երաժշտական բարձրագոյն վարժարանը մտած ըլլալով, անուանի ջութակահար է. Եօաքիմի յանձնարարութեամբ աշակերտեցաւ Խիչարտ Շմիթի՝ մինչեւ 1899, որմէ հետէ վերադառնալով ի Ս. Էջմիածին, ստանձնեց Մայր Աթոռոյ զպրապետութիւնն ինչպէս նաև Գէորգեան ձեմարանի երաժտութեան-



Ներսէ Շահշահեան

դասախոսի պաշտօնը : Իսկ այժմ իրեն յաջորդ թողլով  
մուբէն արեգայ Մանասևանը , էջմիածինէն մայրաքա-  
ղաքս ևկած է՝ Երաժշտանոց մը հաստատելու զիտաւո-  
րութիւնամբ , որուն ի բոլոր սրտէ կը բաղձանք՝ յաջո-  
ղութիւն և կարողութիւն մաղմելով սիանդամյն սոյն  
ազգօգուտ նպատակին համար իրեն օժանդակող  
մարմնոցն :

Մեր նպատակէն գուրս է ժամանակակից արուես-  
տագէտներու վրայ խօսիլ երկարօրէն , ուստի այսքան  
թեթեւ ծանօթութիւն մը բաւական համարելով՝ կը յայ-  
տարարենք թէ մե՛նք եւս շատերու հետ անհամբերու-  
թեամբ կ'սպասենք ժամ առաջ տեսնել Նորին Գերա-



Կոմիտաս Վարդապետ

սղատուութեան հրատարակելիք տեսութիւններն Շարականաց հին խաղերու մասին, այն յուտով՝ որ թերեւս մեր մտքին վրայ տիրապետող խաւարը փարատի, այդ գործին մէջ իւր ցոյց տալիք լուսաբանութիւններովն :

\* \* \* Տիգրան Զուհաճեան այլեւս վհատած իւր վերջին գուսաններգութիւնն եղող Զէմիրէն՝ Բարիզու թատերաբնմներէն մէկուն վրայ ներկայացնելու անյաջող փորձերէն, քաշուած՝ մեկուսացած կեանք մը կը վարէր Զմիւռնիոյ մէկ անկիւնը. զառնութեամբ բաղդատեկով իւր փառաւոր անցեալը ներկայ անշուրք կենցաղին հետ. կը յիշէր իր երբեմնի գտած ընդունելութիւնը, ի Բարիզ, յԵղիպտոս, յԱթէնս և ի Պոլիս ներկայացնելով իւր մտաց հարազատ ծնունդներն՝ Արիֆին հիշէսի, Լէսլէպին Հօրիօր և Քէօսէ Քէհեա օրէրէթները, որոց համար իրաւամբ յորջորջուած էր «Հայ Վէրտի» :

Զէր կրնար մոռնալ որ այնքան զափնիներ խած և մասնագէտ երաժիշտներէ եռանդով ծափահարուած էր, արժանանայդով անոնց արդարացի գնահատման : Շատ անգամ խանդավառութեամբ կը պատմէր իւր աշակերտաց, թէ 1877ի արուեստահանդէսը տեսնելու առթիւ Վիեննա գտնուած ատեն փորձուեր էր անգամ մը ցոյց տալ Տնօրէնին՝ իւր անդրանիկ գուսաններգութիւնն եղող «Արիֆին հիշէսի»ի (շարադրեալ ի Թագւոր Նալեանէ) ձայնագրեալ տետրակը, հասկնալու համար թէ այս տեսակ գործ մը որչափ ժամանակէն կարելի է ներկայացնել Եւրոպական թատերաբեմերու վրայ, կազմ և պատրաստ վիճակի մէջ զնելով բոլոր դերակատար գուսանները, առ որ կը պատասխանէ Ցուցահանդէսի Տեսուչը թէ հազիւ կրնայ վեց ամիսէն պատրաստել. Զուհաճեան կը յայտնէ թէ՝ ինքը երեք ամիսէն պատրաստած և ներկայացուցած իսկ է Պոլսոյ թատերաբեմներու վրայ. Տնօրէնը չըլինալով զսպել իր հիացումը, կ'ըսէ լակոնական ոճով մը. «Դուք Հայ էք, կրնա՛ք ընել» :

Այս չորս բառերը որքան մեծ արժէք ունեին ա՛յն պիսի մարզու մը բերնին մէջ, որ Եւրոպայի լուսաշողչող հրապարակին վրայ տարիներու փորձառութիւնն ունեցած էր՝ ամէն տեսակ գեղարուեստի և գիտութեանց մէջ խորասուգուելով շարունակ. ուստի բնական էր որ գիտակից քննադատի մը այս թանկագին գնահատութիւնը չա՛տ խոր տպաւորութիւններգործէր Հայ քօմբօղիթէօփին վրայ, որն որ գոհ չըլլալով լոկ խօսքէն, կը խնդրէ Սրուեստահանդէսի Տեսուչէն՝ որ գրաւոր կերպով բարեհանի վաւերացնել իւր այդ պատուաբեր վկացութիւնը, զոր անմիջապէս երկտողիւ մը կը հաստատէ ու ստորագրելով կուտայ այդ վկացագիրն: Կընա՛յ երեւակացուիլ մեծանուն երաժշտապետին ուրախութիւնը՝ ձեռք ձգած ըլլալուն համար այդ թղթին կտորը, զոր իւր ամէն փառքերէն աւելի համարելով՝ գուրգուրանօք պահած էր մինչեւ իր կենաց վախճանը, եղրեմինակի ցոյց տալով իր բարեկամաց և հազուազիւտ մտառնոքի մը պէս զետեղելով վերստին իւր յուշատետրին՝ մէջ: Ասիկա յաչս իւր՝ ամենամեծ վարձաստրութիւն և միանգամայն սփոփանք մ'եղաւ անուանի երգահանին առագույց գառն օրերուն մէջ:

Զմիւռնիոյ մէջ վերջացաւ բազմավաստակ երգահանն Տիգրան Չուհանեանի կեանքը՝ 1898 Մարտ 10ին: Տարօրինակ հակասութեամբ մը ա՛յն՝ որ 40 տարիներ ճոխ կեանքի մը վայելքներուն մէջ անընդհատ ծափահարուելէ յետոյ, վերջերս ալ թշուառութեան և մոռացութեան գատապարառուած էր իզմիրի մէկ խորչը, փառաւոր և մեծանունդէս յուղարկաւորութիւն մը ունեցաւ. իր դագաղին առջեւէն գացող նուազախումբը մեծանուն հանգուցեալին պատրաստած «Մառշ Թիւնէսպո»ը նուագեց, զորն որ Չուհանեան հնդինակած էր՝ յատկապէս իւր մահուան օրը երգուելու համար:

Հանգուցեալ երաժշտապետին իրը հրաժեշտի ողջոյն՝

տրուած այս վերջին յարգանքը, շատերուն կը յիշեցնէք այն արտակարգ թափորը՝ որ Ակիւտարի մէջ տեղի ունեցաւ 1871ին, մեր անգուլգական բանաստեղծ՝ վազամեռիկ Պետրոս Դուքեանի յուղարկաւորութեան հանդէսին առթիւ։ Վարդովիան՝ իւր թատրոնի նուագածուաց խումբը տրամադրելի ըրած էր զեռատի թատերագրին ի պատիւ, որոյ դադաղին կառաջնորդէք՝ մեռելական տիտուր եղանակիներ հնչեցնելով, մինչդեռ հէտ երիտասարդը իր կենդանութեան առեն բոլորովին լքուած էր նիւթական անձկութեան մէջ։

Դժբախտաբար ա'յս եղած է և պիտի ըլլայ մեր Ազգին բոլոր վաստակաւորներուն վախճանը. «Գնամեռի՛ր, եկու սիրեմ»ի դրութիւնը կ'երեկի թէ յաւիտեանս սլիտի յարատեւէ մեր մէջ։

Մհծանուն երգահանին համակրողներէն՝ Յարութիւն Սինանան և Սմբատ Քէսէնեան, նորաերկասիրած «Օլիմրիա»ն հրատարակելով ի վաճառ հանեցին, որոյ հասոյթովն

ալ իւր մահարձանը կանգնեցին Զմիւռնիոյ մէջ։

Հանգուցեալ երաժշտավետին բաղմաթիւ աշակերտաց մէջ մասնաւորապէս յիշատակութեան արժանի է




Առողջ Զիշինկիրեան

Աեւան Զիլինկիրեան , արդի երաժշտապետը Բերայի Ա . Երրորդութիւն Եկեղեցւոյ , որ թէ ի Զմիւռնիս և թէ ի Պողիս աշխատեցաւ եռաձայնի պրութիւնը տարածել Եկեղեցեաց մէջ՝ իր չերա հետեւող Եւր . երաժտութեան :

\* \* \* Զուհաճեանէ տարի մը առաջ (1897) մնուառ նաեւ իւր գուսաններգակ խումբին լաւագոյն երգիչներէն՝ Յովհաննէս Ամէմեան , որ ա՛յնքան բուռն պայքարներ մղեց մեր Եկեղեցական երդեցողութեանց և Հայ ձայնագրութեան դէմ զրած յօդուածներով՝ Արեւելք և Ճէրիտէի Շառքիցէ օրաթերթերուն մէջ : (Տես Գլուխ Զ .)

\* \* \* Նոյնաքէս նաեւ մնուառ 1899ին Ստեփան Սուրէնեան երգահան-դաշնակահարը , որ ծնած էր 1853ին



Ստեփան Սուրէնեան

ի Գումզարու և տեղւոյն Ազգ . վարժարաննը յաճախած : Իր փոքր հասակէն տարօրինակ հակում մը ունենալով սա՝ Եւրոպական երաժշտութեան , հզօր պաշտպաններու ազգեցութեամբ Բարիզու Հայկագեան վարժարանը կը զբուի , ուր կը պաշտօնաւ վարէն Ամբրոսիոս և Խորէն Գալֆահանն եղարք , նոր բաժ-

նուած ըլլալով Վենետիկոց Միսիթարեան միարանութենէն :

Սուրէնեան այդ վարժարանէն չըջանաւարտ ըլլալով կը յաջողի վերջապէս մտնել Բարիզի Երաժշտանոցը , ուր Փրանսացի մեծանուն վարպետներու ծառայելէ յետոյ քանի մը տարիէն կ'աւարտէ իր զարդնթացքը մհծ յաջողութեամբ :

Հո՞ն կ'սկսի իր վասփառանաց յագուրդ տալ , հետզեհետէ նորանոր հեղինակութիւններ ի լոյս ընծայելով և նուազահանդէմներ կազմակերպելով , ուր 15 տարի տղթելէ յետոյ՝ դաշնակահար մասնագէտի վկայականն ստացած կը վերապառնայ իր ծննդավայրը և իր ճիւղին դասախոսութիւնը շարունակելով հանդերձ կ'սկսի հրատարակել հետեւեալ երկասիրութիւնները . Քայլերդ Հայոց Միացեալ Ընկերութեանց . Քայլերդ Ռօպէրթ Գօլէժի , Աւուումնարանին Հօրդ տարեկարգին առթիւ հեղինակուած . Ցաղգերդ՝ ծօնուած Ռեթէոս Պէրպէրեանի . քառաձայն Տէր Ողորմիա , Հայր մեր , ելն . : Ասոնցմէ զատ յօրինած է նաեւ բաւական պարերգութիւններ՝ դաշնակի վրայ նուազուելու համար , որոց մեծագոյն մասը կորուած է իւր մահուլնէ վերջ . որ տեղի ունեցաւ 1899 Հոկտ . Գին՝ Եէտի-Գուլէի Հիւանդանոցը : (Ամենուն Տարեցոյցը 1913 . Թէողիկ) :

Հարկ կայ ըսկելու թէ՝ մեր ուսուցիչներուն բազմաժեայ ծառայութեանց փոխարէն , եղած ամենամեծ վարձատրութիւնն է Ազգ . Հիւանդանոցի մէկ անկիւնը լրացնել իրենց դառնագոյն կեանքի վերջին օրերը , եթէ երբէք անակնկալ մահուամբ մը երիտասարդ հասակի մէջ ըլ մեռնին , ի՞նչպէս պատահած է շատերուն :

\* \* \* Ռեթէոս Փափագեան՝ որ քահանայից սկրունդէ առաջ եկած ըլլալուն համար (\*) այդ մականունն առած էր , հաւանականաբար ծնած է անցեալ դարու կիսուն՝ 1840ական թուականներուն և աշակերտած է Մինէճեան Տիրացու Սիմոնի . Հայ ձայնագրութիւնը ուսած էր զլիսաւորաբար Գաբրիէլ Երանեանէ , և նորա մահուլնէ վերջ շարունակած էր ուրիշներէ , կամ աւելի ճիշտն ըսկելով ինքնօգնութեամբ :

(\*) Գերձակ Պոլոսէն կը ծնի Տ. Պետրոս քահանայ , որոն զաւակն է Տ. Խաչատուր . սորա որդին է Տ. Յովհաննէս , որմէ կը ծնի երաժիշտ Ռեթէոս հետեւաբար քահանայի զաւակ , թոռ և թոռնորդի եղած կ'ըլլայ Ռեթէոս Փափագեան :


Իւր ամբողջ կեանքը անցուցած է սա՝ երաժիշտ դասախօսի պաշտօնով . 1861էն սկսեալ մինչեւ 1890 թուականը ուսուցիչ կարգուած է Սկիւտարի Ս. Կարապետ եկեղեցւոյ և ձեմարանի . Նոր Թաղի Եկեղեցւոյն

այրեացաւեր ըլլալէ յետոյ՝ նորա երկրորդ հիմնադիրն եղող՝ ողբացեալ Արիկ Ունճեանի (1831-1905) պաշտպանութեամբ Գատարդիւզի Ս. Թագաւոր եկեղեցւոյն երաժիշտ կը կարգուի մինչեւ իր մահուան թուականը՝ որ է 1900 նոյեմբեր 11 :

Ծայրայիդիսըստապահանջ էր սա՝ եկեղ. եղանակներու պար-

Բերես Փափազեան

զութեան մասին . ուստի ամէ՞ն կերպով կ'զգուշանաք անոնց մէջ աւելորդ գեղգեղանքներ մտցնելէ , և չա՛տ գէշ աչքով կը նայէր այդ օրէնքին զէմ մեղանչողներուն : Թերեւս ա՛յս եղած ըլլայ սրատնառ՝ որ մեծ համբաւ մը չըկրցաւ չանիլ Ռեթէոս իր կենդանութեան ատեն , թէե բաւական կոկիկ հեղինակութիւններ ունեցած է եկեղ. երգեցողութեանց մէջ՝ որոց կարգապահութեան մասին խիստ հոգածու էր , և ա՛յս իսկ պատճառաւ սիրելի եղած էր իր բարերարին և թաղին քարոզիչ իզմիրիւան . Արքազանին (1845-1910) :




Մասնակցութիւն ունեցած է սա՝ 1861ին հրատա-  
գակուած «Քնար» հանդէսին, ինչպէս նաև անդամակ-  
ցած է 1873ին կազմուած Երաժշտական Յանձնաժողո-  
վոյ։ Իւր աշակերտաց մէջ յիշատակութեան արժանի  
են՝ վաղամեւ-

ոիլ Գրիգոր  
Գարունեան և  
Երմոդ Գու-  
յումճեան, որ  
ցարդ կը վարէ  
Սկիւտարի Ա.  
Կարապետ Նո-  
րացէն եկե-  
զեցւոյ երա-  
ժիշտ դաստ-  
իոսի սրաշ-  
տօնը։

Խիստ հա-  
ւանական է որ  
Ռեթէոս իւր  
նախահարց օ-  
քինակին հե-  
տեւելով՝ քա-  
հանայ ձեռ-  
ուածուէր, եթէ իր նախկին կողակիցը կանխահաս մահ-  
ուամբ կորսնցուցած չըլլար։

Երմոդ Գույշումճեան



\* \* \* Համբարձում Զէրչեան 30 տարի գաւառները պաշ-  
տօնավարելէ յստոյ՝ հուսկ ուրեմն վերջին կայսր ընտրած

էր իրեն Սրմաշու Դսլրեվանքը, (որ այդ անունը ստացած  
էր Սըրքեան Խորէն Պատրիարքէն, 1842-1899, և որուն  
Ա. Փոխ-Վահանահայրն եղաւ Մագաքիս եպ, Օրմանեան,)  
ուր անցուց իւր կենաց վերջին տարիները՝ դպրապե-  
տութեան պաշտօն վարելով և միաբաններէն յաջողակ

աշակերտներ հասցնելով : Այդ խօսպազիկ հաստատութեան մէջ՝ բարորովին մեկուսացած աշխարհային կեանքէ , (չնորհիւ միջավայրին ազգեցութեան ,) իր լաւագոյն հեղինակութիւններն արտադրած է , որոց մէջ կարեւոր տեղ մը կը բռնեն՝ ութ ձայնի վրայ յարմարցուցած Յարութեան Ալէլուքները , նոյնապէս նաև Ծննդեան , Ծաղկազարդի , Համբարձման , Խաչի և ամէն տօնից յասուկ Ալէլուքները՝ Աճէմ Աշրան , Սապա , Իւշաք , Ֆէրահֆէզա , և այլ եղանակներով . դարձեալ ութ ձայնի վրայ կազմակերպած Քարողները՝ օրուան ձայնին համեմատ երգուելու համար : Ասոնցմէ զատ մասնաւորապէս շինած է նաև (Ալէլուք և Քարող) Նէհավէնա եղանակի վրայ , որ կը գերազանցէ քանի զամէնը : Զրօրհնեացի «Ով զարմանալի» Գանձը , որոյ չորս տուներուն տարբեր եղանակներ զրած է : Զենք ուզեր մի առ մի թուել իր հեղինակած «Ճէր ողորմեա»ները , որոնք անհամար են :

Դպրեվանուց մէջ զրեթէ 10 տարի սպաշտոնավարեց՝ բաւական յասաշագէմ աշակերտներ ընծայելով Ազգին , որոց մէջ կարեւոր տեղ մը կը զրաւեն Սրտաւազդ վրդ : Գալէնտէրեան (հեղինակ «Սարսուներ»ու) , Սերովիք քահ . Պուրմայեան (ծանօթ՝ իր երաժշտական յօդուածներով) և Յակոբոս Այվազեան (արդի երաժշտապետ Դպրեվանուց) :

Այս վերջինը յաջորդեց Համբարձում Զէրչեանի , նորա մահուընէ հատքը , որ տեղի ունեցաւ 1901 Յունիար 5ին : Հանգուցեալը իւր վայրենի վարուելակերպովն հանդերձ անուրանալի է որ արուեստին բովանդակ գաղտնիքներուն տիրապետած էր : Կը պատմուի թէ օր մը Բրէնս Հալիմ փաշա փափաք կը յայտնէ Լեւոն Խանձեանի վարպետն եղող Համբարձում Զէրչեանը տեսնել , իւր մասնաւոր չնորհակալիքն յայտնելու համար Խանձեանի պէս աշակերտ մը հասուցած ըլլալուն : Այս

զիտաւորութեամբ հեռագիր մը կ'ուզգէ Արմաշի Դալրե-  
վանքը, որպէս դի ժամ՝ առաջ Պողիս ուղևորի, սոյն  
հրաւէրն ստանալով Զէրչեան կը փութայ մայրաքաղաքս  
դալ և ուղղակի Հաղիս փաշայի ասպարանքը դիմելով կը  
ծանուցանէ իր գալուստը, որու յարգանք մ'ըրած  
ըլլալու համար փաշան անձամբ կը դիմաւորէ զՀամ-



Արտաւազի Վ. Դ. Գալիմեկեան

բարձում և նորա թերը մտնելով կը հիւրընկալէ զայն՝  
թէ՛ նիւթապէս և թէ՛ բարոյապէս վարձատրելով առա-  
տօրէն: Բայց հազիւ թէ երկու շարաթ կը մնայ, իր  
տարօրինակ բնաւորութեան անալոյ՝ առ ոյնոչ կը  
համարէ Զէրչեան իւր անձին հանդէպ եղած այն ամէն  
արտասովոր պատիւները և անմիջապէս կը մնենի ասպա-  
րանքէն, խոր ապշութեան մէջ թողլով իր հիւրընկալը:

\* \* Զէրչեանէ երկու տարի յևսոյ (1903) վախճանեցաւ իւր ընկերակիցներէն՝ Տ. Գարբիէլ քահանայ իանձեան, որ վերջերս անդամակցած էր Կրօնական Ժողովոյ որոշմամբ կատգմիեալ Երաժշտական Յանձնաժողովին:

\* \* Ի՞նչպէս ըսած ենք, Նիկողոս Թաշճեանի առաջնակարգ աշակերտներէն մին եղած էր Արամ Բժշկեան, որ երկար տարիներ պաշտօնավարեց Պէշիլթաշի Ա. Աստուածածին եկեղեցւոյ մէջ՝ իր երաժիշտ դասախոս։ Աա՛ եւս իր վարպետին նման՝ անխոնիջ աշխատութեամբ նուիրեց ինքզինքը ազգային մանկուոյն, նորանոր հեղինակութեամբք ճոխացնելով մեր մէջ Հայ ժողովրդական երգերը ու Գարնան դպրացիկները՝ Մանկապարտէզի տղայոց համար, որոնք լաւ ընդունելութիւն գտան, ժամանակիս ողեղին համապատասխանող ըլլալնուն համար։

Բարւոք պաշտօնավարութիւն մը ունեցաւ սա Ա. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, իւր հեղաբարոյ բնաւութեամբն համակրելի ըլլալով դժուարահաճ թաղեցւոց, վերջերս Սամաթիոյ երկառ վարժարաններն ալ կ'ացցելէր, ազգային երգեր ուսուցանելով թաղին աշակերտաց և աշակերտուհեաց։

Աանձնեան Տ. Գարբիէլ քահանայի վախճանման առթիւ՝ 1903ին վերակազմուած Եկեղ. երգեցովութեան Քննիչ Յանձնաժողովոյ անդամակցած էր սա՝ իրեն ընկերակից ունենալով Տ. Վահան քահ. Գրիգորիան, Տ. Գրիգոր քահ. Ճէպէճեան, Գրիգոր Մէհատէրիան և այս տողերը զրոյր։

Արամ Բժշկեան՝ որ ցոյցը սիրողներէն չըլլալով հանդերձ լսելիայն կը դորձէր միշտ, քանիցս մեր Յանձնաժողովին ներկայացուցած էր իւր հեղինակած Հայկական ձայնագրութեան դասագիրքն ի վաւերացում, բայց դժբախտարար մահը վրայ հասնելով չըկրցաւ փափաքին հասնիլ, և իր վերջին գործն եղող այդ խնամեալ աշխա-

տասիրութիւնը դեռ չը հրատարակած՝ կնքեց իր մահկանացու կեանքը 1908ին :

Ցաւալի է որ հանգուցելոյն մահուամբ անհետացաւ նաև իւր ձեռագիր Դասագիրքը, որ բաւական հրահանգիչ կանոններ

կը պարունակէր  
իր մէջ, ունենաւ-  
լով միանգամայն  
զիւրուսոյց մե-  
թոս մը՝ նորա-  
վարժ ուսանողաց  
համար :

\* \* \* Քրիստո-  
փոր Քարա-Մուր-  
զայի աշակերտն  
և Ներսէս Շահ-  
լամիևանի ընկե-  
րակիցն եղած էր  
ի մէջ այլոյ՝ Լե-  
ռոն Պօղոսեան,  
որ ծնաւ 1883ին՝  
Ռուսիոյ Աքքէր-  
ման քաղաքը :

Իր պատահեկու-



Տ. Վահան Քահ. Գրիգորեան

թեան մէջ (1894) ուղարկուեցաւ ի Կոմիսս, ուր Ներ-  
սէսեան դպրանոցը մտնելով աշակերտեց Մակար Եկմալ-  
եանի, որմէ ուսաւ երաժշտութեան նախնական սկզբ-  
րունքը. (Ինքնակենսագրութիւն, 1910. Ամենուն Տա-  
րեցոյցը.) յետոյ մասնակցեցաւ քիչ մ'առեն Քարա-  
Մուրզայի երգչական խումբին, ուր զօրացուց իր  
գեղարուեստի ճիւղը : 1898ին Պետական վարժարան  
մտաւ, ուրիէ մեկնեցաւ 1903ին ի Բարիգ՝ չարունակելու  
համար իր ուսումը Ռուսական բարձր վարժարանի մէջ :

Երբ 1908 Յուլիս 11ին թուրքիոյ Սահմանադրութիւնը հոչակուեցաւ, սա՛ եւս շատերու հետ գաղթեց մայրաքաղաք, ուր կը վասփաքէր նուազահանդէսներ կազմակերպել, ցաւալի է որ չըլրցաւ իր այլ բաղձաւ:



Հեռոն Պողոսեան

Նաց յագուրդ տալ, ըստ որում տարիի մը չափ ի Պողիս խումբեր պատրաստելէ և քանի մը ազգ, երգեր հեղինակելէ վերջը, իր վաղանցուկ կեանքն աւարտեց 1909 օգոստոս 16ին՝ հազիւ 26 տարեկան, որով կերպիւ իւիք արդարացուցած եղաւ հասարակաց այն կարծիքը՝ թէ Խուսհայ երաժիշտները անտիական հասակի մէջ մեռնելու դատապարտեալ են։ Տարբեր ինողիք է որ

այդ ապերախտ ասպարէզը մեծ հրապուր մը չի՛ ներկայացներ այս աշխարհիս կապուելու։ Ի՞նֆերցոզը թերեւս մեզ իրաւունք տայ, եթէ նախօրդ էջերը թղթատելու ձանձրոյթն յանձն առնէ անդամ մը։

\* \* \* Մեր Պատմութիւնը վակելէ առաջ, իր վերջաբան՝ աւելորդ չե՞նք համարիր համառօտակի յիշել աստանօր ձայնագրագէտ երգիչներու և մասնագէտ նուագածուաց անունները, որոց կարգին մէջ ամենէն նշանաւորն հանդիսացած է Հանէնտէ Նիկողոս, որ նախա-

պէս Սուլիման Մէջիս և ապա Սուլիման Ազիզ կայսրեցու Ներկայութեանը երգելու պատիւն ունեցած և անոնց գովիստներուն արժանացած է : 200է աւելի կը համրուին իր զանազան եղանակներէ յօրինած Ազըր Աքասք Շարքիները , որոնք մինչեւ ցայտօր չեն կորուստծ իրենց թարմութիւնն ու հրապոյրը . կէս զարու պատկառելի հնութիւնն մը ունենալով հանդերձ :

Իրմէ վերջը կուգայ Աչազուրի Անպուհ անման ջութականարը , որ իր ճպոտին քաղցրութեամբ՝ ունկնդրող ժողովուրդը հմայելու գաղտնիքն ունէր , միհենոյն ատեն զմայլման մէջ պահելով զանոնք՝ իւր ջութակին լարերէն դուրս ցայտող յանկուցիչ եղանակներով : Սորտ համար կը պատմին թէ՝ Սուլիման Ազիզ կայսրը՝ որ մասնաւոր հակում մը ունէր Հիմազ եղանակի սրաւշարժ ելեւէջներուն մելամազծու անուշութեան , շատ անգամ՝ նուազել կուտայ եղեր ճարտար ջութականարին Ատնալուայի «Սիրտ խմ ստատնի» ողբածայն Գանձը :

Ճիշերձեան Գրիվոր , որ անուանի հանդիսացած է իր անզուգական ձայնին արտակարգ գեղեցկութեամբ հրապուրելով իւր հիացողները , որոնք գունդազունդ կը զիմէին ամենուրեք : սորտ յուզիչ երգեցողութիւնը լսելու համար : Երբ անզամ մը ուխէր ո՛ և է եղանակի մը նախներգանքն ընել , (ինչպէս սովորութիւնն եղած է՝ իւրաքանչիւր ֆասըլէ առաջ ,) ամբո՛ղջ սրանը զտնուող ժողովուրդին մէջ անջուկ լուսթիւն մը կը տիրէր խիոյն : կարծես վախնազով որ մի՛ գուցէ անուշաղրութեամբ կորսնցնէ վարպետին մէկ զեղգեղանքը , որ հեշտալի օրօրի մը ազդեցութիւնը կը ներգործէր ունկնդրին վրայ , անոյշ թմրութեան մը մէջ պահելով դայն :

Գուզկունճուքեան Յարութիւն , որ քաղաքային երեկոյթներու մէջ երգիչ էր . խոկ եկեղեցւոյ մէջ զպիր՝ բատին բովանդակ նշանակութեամբ . ձիրք մը՝ որ յոյժ հազուազիւտ ըլլալէ զատ , բաւական ճարտարութեան-

Հը կարօտի՝ մէկուն կոտը միւսին մէջ չըմոլորելու համար՝  
իրենց պատկանած միջավայրերուն համեմատ :

Հանէնտէ Առտիմ՝ մականուանեայն Համամձեան,  
որ իր բազմաթիւ հեղինակութիւններովն և Հայ Զայնա-  
գրութեան մէջ ունեցած խորին հմտութեամբն արժանա-

ւոր աշակիրտ-  
ներէն մին ե-  
ղած էր Արիա-  
սակէս Յով-  
հաննէսեանի :  
Սա՝ որ անցե-  
լոյն մէջ մեծ  
համբաւ կը վա-  
յելէր իրը եր-  
դիչ, միշտ փըն-  
տուելով ար-  
քունեաց մե-  
ծամեծներէն ,  
որոց ներկա-  
յութեան կ'ա-  
պացուցանէր  
իւր փայլուն  
տաղանդը՝ եր-  
դելով արտա-  
դրած նորա-  
նոր և ախոր-  
ժալուր երկա-



Հանինտէ Առտիմ

սիրութիւններն , վերջերս բոլորային քաշուած կեանք  
մը ունեցաւ . իր զաւկին թողլով՝ անուանի հանդիսանալ  
այդ ասպարէդին մէջ :

Քէմանի Թաղէսո , որ զրեմէ ամէն զլխաւոր եղա-  
յակներէն յօրինած է զանազան թէշրէֆներ , Սևմայիններ ,  
Շարքիններ և Արարական երգեցողութիւններ , որոնք մեծ

յարգ կը վայելեն այժմեան հրապարակին վրայ : Անխոնչ  
և վաստակաւոր հեղինակ մ'եղաւ սա՝ երբէք վհատիլ  
չըգիտցող, որոյ անտկնկալ մտնուան լուրն առինք քանի՛  
մը օր առաջ : Փոխանակ, իր վրայ աւելորդ գովիստներ  
չուցիլու, մէջ կը բերենք նուագածու-երգահանին  
նկատմամիք զրուած հետեւեալ տողերը .

### ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԱԳԻՑԻ ՄՐ. ՄԱՀԼ

Հայ արուեստագէտներու շարքէն բաւական նշանաւոր գէմք  
մ'ալ պակսեցաւ: Գուցէ ոմանք հարեւանցի կերպով կարդացին մեր  
Ներքին լուրերու բաժնին մէջ՝ մահը ջութակահար թագէոս  
էֆենտիի, մանաւանդ անոնք որ չեն հետաքրքրուիր Արեւ. երա-  
ժըշտութեամբ, սակայն ո՛ր սեռին ալ պատկանի տաղանդաւոր  
արուեստագէտ մը, պէտք է միշտ արժանանայ հանրային գնաւ-  
հատումին, մանաւանդ իր պատկանած աղջին մէջ: Ողբացեալ  
թագէոս էֆ. անզուգական էր իրբեւ ջութակահար և իրբեւ հեղի-  
նակ: Ծնած էր Օթագիւղ և 55 տարեկան էր: Հայրը Մանուկ  
աղա՝ եկեղեցական ամամթէոս երաժիշտ էր: Թագէոս դպրոցին մէջ  
իսկ ցոյց կուտար իր կոչումը: Կոչիկին լամձիկէ թելերը փայտի  
կտորի մը վրայ անցուցած՝ ջութակի ձեւ մը կուտար և անով  
միայն կ'զրադէր, առա՛նց կարեւորութիւն տալու դասախոսու-  
թիւններուն: Ջութակի իր առաջին ուսուցիչը եղաւ մօրեղբայրը՝  
Մովսէս Փափազեան, Օթագիւղի Բարեսիրաց թատրոնին գլխաւոր  
հիմնադիրներէն մէկը, | որ առաջնակարդ կատակերգակ մ'էր և  
Մօլիկէրի կատակերգութեանց մէջ կ'ստանձնէր գլխաւոր գերերը:  
Թագէոս ջութակի նախնական վարժութիւնները ստանալէ ետքը,  
իր ընդուծին տաղանդով հետպատէ յառաջացաւ և համբաւը  
տարածուեցաւ: Այդ ատենները իրբեւ ջութակահար՝ նշանաւոր էր  
աշազուրկ Աեպուհ, բայց Արեւ. երաժշտութեամբ զբաղողները  
կ'ըսէին թէ թագէոս իր շատ ճկուն մատներովը և ամենանուրը  
նօմերովը կը գերազանցէր այդ հին վարպետը: Յակոր Պարոնեան  
հիացող մ'էր թագէոսին և կ'ըսէր թէ նուագարանով մը ատկէ  
աւելի ճարատարութեամբ չե՛ն կրնար արտայայտուիլ նուրբ զգա-  
ցումներ: Թագէոս երբեմն լուին կ'արտասուէր իր ջութակով բախիմ  
մը զարկած միջոցին: Քանի մը տարիէն իրբեւ հեղինակ ալ աչքա-  
ռու դիրք մը դրաւեց, զանազան գեղեցիկ հարգիներ, թէշրէքներ  
և Աեմայիներ յօրինելով, ա՛յնքան զգայուն ու ճարտար շեշտե-

բով՝ որ ունկնդրողները եղանակը միայն լսելով կը նային հասկնալ թէ ի՞նչ է երդին նիւթը։ Ահմէտ Բասիմ պէջ Թամավիրի էֆքեարի մէջ մասնաւոր յօդուածով մը մեծ համակրութեամբ կը խօսի ողբացեալ արուեստագէտին վրայ։ կը թուէ անոր բոլոր հեղինակութիւնները, որ բնաւ թերութիւն մը չէին պարունակեր և զուտ Արեւելեան էին, առանց օտարամուտ նօմերու, ինչպէս կ'ըսեն ոմանք։

ի վերջոյ Ահմէտ Բասիմ պէջ նկարագրելով յուղարկաւորութիւնը (որուն հազիւ քանի մը հոգի ներկայ գտնուեցան) անոր՝ որ հազարաւոր ունկնդիրներ ժամերով կը պահէր իր ջութակին տակ, կ'ըսէ. «Միթէ պիտի չ'գտնուի մէկը՝ որ խաչ մը դնէ. արուեստագէտին հողակոյտին վրայ, որպէս զի գէթ յիշատակն ալ չկորսուի»։ Վերջապէս թագէոս ամենէն տելի մեր թուրք հայրենակիցներէն գնահատուած տաղանդաւոր երաժիշտ մ'էր, բայց խեղճ ու չքաւոր մեռաւ, նոյն իսկ գրապանէն 100 փարա չելաւ, որպէսզի իր մահը ծանուցուէր ազդականներուն։ Շատ մը արուեստագէտներու պէս՝ իր փայլուն օրերաւն նիւթական միջոցները բաւական առատ էին, բայց իրեւ զգացումի մարդ՝ ընաւ կարեւորութիւն չէր տար դրամին. միւս կողմէ՝ իր արուեստին ըերամիր միշտ զուարձութեանց մէջ գտնուելով, քիչ մը չափազանց կը սիրէր գլուխ տաքցնող ըմպելինները, թէեւ արդարացնողներ ալ կան և կ'ըսնն թէ իր ամենէն լաւ կառնները արտագրած է գլուխը տաք եղած ատեն։ Արդէն այդ վիճակին մէջ ջութակ զարկած պահուն ալ ինքզինքը կը գերազանցէր։ Թագէոս էֆ. մէկն էր այն Հայ տաղանդաւոր արուեստագէտներէն՝ որ իրենց կեանքը կ'աւարտեն, յաւիտեան բաց թողլով իրենց տեղը. ի՞նչպէս իր արհեստակիցներէն Աստիկ էֆ. Համամճեան, նշանաւոր հեղինակ-երաժիշտ մը, որուն մահը ծանուցինք քանի մը ամիս առաջ։

(Բյուզանդիոն, 1913 Մարտ 21)

Քէրէստէճեան Միքէ՝ Մաքրիպիւղի երաժիշտը, որ 20 տարեկան հասակին մէջ մեծ համբաւ մ'ունեցաւ իրը երգիչ, իր հմայիչ ձայնին չնորհիւ. դժբախտաբար խիստ կարճատեւ եղաւ սորա կիանքը, անբուժելի հիւանդութեան մը անողոք ճիրաններուն զոհ երթալով, հազիւ 27 գարուններ վայելած։

Քանունի Համբարձում, որ իւր բազմադեայ նոււագարանին իւրաքանչիւր թելերու թրթռացումին՝ կարծիւ

սոխակ մը կը խօսէք . դժբախտաբար կտրճատեւ կեանք  
մը ունեցաւ սա՝ չոփագանց մողին ըլլալով ոգելից  
ըմպելիներու :


Քէմանի Նիկողոս՝ Խիւտավէրտի մականուանեալ ,  
որ արժանաւ-  
ւոր մրցակլիցն  
և զած էք Սէա-  
զուրկ Սեսպու-  
հին . սա՝ օր  
մը կայսերա-  
կան պալատին  
մէջ այնքան  
սքանչացու-  
ցած էք իւր  
ջութակին ճար-  
տար ելեւէջնե-  
րովն ներկոյ  
զանուողները ,  
որ նոյն խակ  
Սէազուրկ Սե-  
պուհ՝ որ ըստ  
զիազաց հնա կը  
զանուէք , խոս-  
տովանեցաւթէ

Միշայի Քէրկասկենեան

Խիւտավէրտի Նիկողո՞սն ալ ջութակահարութեան մասին  
իրմէ վար չ' մնար :

Թամապուրի Յարութիւն՝ մականուանեալն Պէղու-  
թէնի , որ նուագած ատեն կարծես լիզու կը հանէք  
թամապուրը՝ կեանք և ողի ներջնչելով այդ զործիքին .  
Պէղէսթէնի մէջ խանութ մը ունենալուն համար այդ  
անուամբ կը յորջորջէին զինքը : (\*)

(\*) Վերջին երեքը կը պարտինք նորին Ամենավատութեան՝ Արշա-  
րունի Սրբազնին , որ երկտողիւ մը զգացուց Պատմութեանո նեղինակին  
յիշցնելով այս կարեւոր պականները



Մեռեալներու դասակարգին մէջ յիշատակութեան արժանի են նաև Քէմանի Քրիս ։ Թամպուրի Յովակիս, Քանունի Ամաքառուտ, ելն. ելն. :

Իսկ ժամանակակիցներուն դալով՝ մեծ անուն հանած են՝ Ռետի Աֆէթ (Յարէթ), որ իրը մասնագէտ՝ իր ճիւղին մէջ երեւելի հանդիսացած է թէ՛ յԵգիպտոս և թէ՛ ի Պոլիս :

Աստիլդատէ Պօղոս, (որդի Համբամնեան Հանէնտէ Աստիկի) իւր հօրն արժանաւոր զաւակը, որուն զրեթէ կը հաւասարի իրը երդիչ :

Էպէկեան Յավոէփի, (Եղբայր Ակիւտարի Տ. Արրահամ քահանացի.) որ գեղեցիկ գաղափարն յղացաւ հաւաքածոյ մը կազմել նշանաւոր հեղինակաց երկասիրութիւններէ, հրատարակելով զանոնք՝ իրենցմէ ոմանց կենդանագիրներովն հանդերձ :



Ապէկեան Արշակ

ցոյց են իր մէկ քանի հեղինակութիւնները :

Նուպար ջութակահար, (որդի Ապէկեան Արշակի). այս անունը կարդալով՝ ընթերցողք թերեւս կարծեն թէ զարգացած երիտասարդ մ'է սա, մինչդեռ ընդհակա-

ուակն՝ հազի՛ւ իննամեայ մանուկ մըն է այս չնաշխարհիկ արուեստագէտը, որ 6 տարեկան հասակէն սկսած է ճպոտը գործածել ամենայն յաջողակութեամբ, և երեք տարուան ընթացքի մէջ հաւասարած է երեւելի վարպետներու, որոնք հիայմամբ կը խօսին այս աննախընթաց և խիստ վաղահաս տաղանդին վրայ, որ արդարեւ անհաւատալի պիտի թուէր, եթէ քանիցս ներկայ գըտնուած չըլլային իւր նուագած միջոցին։ Ճինքը լսող մը երբէք չը կրնար ենթաղրել, որ այսպիտի փոքրիկ ձեռքէ մը կարելի ըլլայ Եւրոպացի հոչակաւոր հեղինակներու դժուարին կտորները երեւան բերել ա՛յս աստիճան կանոնաւորութեամբ։

Հոս կը վերջացնենք այլ եւս Հայ Զայնագրութեան պատմութիւնն ու երաժիշտ ազգայնոց կենսագրութիւնները, յաջորդ սերունդին թողլով ժամանակակից երաժիշտներուն վրայ խօսիլ մանրամասնօրէն։

Ա Ե Ր Զ

## ՎՐԻՊԱԿՆԵՐ

Էջ	Տող	Ախալ	Ռւդիլ
6	16	էմջ	մէջ
8	16	կենսազրութիւնն	կենսազրութիւնն
11	11	հուս	հուսկ
24	2	գեղապատշաճ	գեղապատշաճ
26	18	(Յորայ 21. 22)	(Յորայ 21. 12)
29	9	«Ուրացիր	«Ուրախացիր
36	18	Թիւրքիզարպ (16)	Թիւրքիզարպ (12)
»	21	Ֆաթէէ	Ֆահթէ
37	3	Լէնկ Ֆաթէէ	Լէնկ Ֆահթէ
43	21	Պատիրարքի	Պատրիարքի
45	13	պայնամաւ	պայմանաւ
48	5	Միւակէրքա	Միւակէրքա
»	15	Հիճազքիար Քիւտի	Հիճազքիար Քիւրտի
52	12	սովորտար	սովորաբար
58	6	գատել	գատել
61	24	Մալր	Մայր
»	25	պաշտօն	պաշտօն
65	15	որով	(աւելորդ)
70	19	եղերըք	եղերքը
71	24	(1818 —	(1828 —
78	9	Ռուսիոյ	ընդհանուր Ռուսիոյ
79	28	ևկեղեցւոյ	ևկեղեցիներու
89	18	ընելու	ըլլալու
97	16	Տ. Սարգիս	Տ. Սուքիսս
107	8	գործնէութեան	գործունէութեան
»	5	արուեստին	արհեստին

Էջ	Տող	Ախալ	Ուղիղ
110	1	ճշտմարիտք	ճշմարիտք
131	21	2690 թուով :	2960 թուով :
134	13	արուեստագիտոց	արուեստագիտոց
135	2	2669	2969
146	17	մեր	մէջ
148	1	բացարութիւններ	բացատրութիւններ

---

### ՄՈՌՑՈՒԱԾ ՊԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

(Էջ 83, Տող 5, վերջակէտէն եսքը)


Յարութեան Տաղերէն՝ Մարիամ Մագդաղենին և  
Յարեաւ Քրիստոսը, որ թէ՛ Յունական Սասպա հղանա-  
կաւ, և թէ՛ Արեւելեան Հիմազ հղանակաւ հեղինակած է:

(Էջ 92, Տող 15, առաջին բառէն եսքը)

— զորս նապատակաւոր խեղաթիւրութեամբ մը «Հոգե-  
բարձու աղաները» կ'անուանէր —

(Էջ 159, 4րդ Տողէն եսքը)

... եթէ երբէք չափազանցութիւն չեն՝ այդ մասին իր  
ըրած յայտարարութիւնները :



ՊԱՐՈՒՆԱԿԱԲԻԹԻՒՆՔ ՆԻՒԹՈՑ



	ԵՐԵՒ
Դնահատական զիր Ամենապատիւ Ս. Պատրիարք Հօր Յառաջաբան հեղինակին . . . . .	5
Դլուխ Ա. — Հայ ծայնազրութեան զիւաը . . . . .	7
Դլուխ Բ. — Ուսուլներն ու եղանակները . . . . .	34
Դլուխ Գ. — Զայնանիշերն ու չափերը . . . . .	61
Դլուխ Դ. — Մանր ուսմանց անունները . . . . .	83
Դլուխ Ե. — Շարականաց հին ինազերը . . . . .	106
Դլուխ Զ. — Հայկականի ու Երապականի պայքարը . . . . .	125
Դլուխ Է. — Արեւելեան երգիչները . . . . .	149
Վրիպակներ ու մուցուած պարբերութիւններ . . . . .	178







2775, 2776, 2777, 2778

0012294  
0012293  
0012292  
0012291

2013

